

ԱԶԳԻ ՅԵՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԵՐՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Պ. ՖԻՖԻ ՀԱՅ

Ի ՄԻ ԱՄՓՈՓՈՒԱԾ ԵՒ ԹԱՐԳՐԱԿԱՌԱԾ

ՀԱՅԱԴԵՐԸ ԾԱՆՕԹՈՒԹՅԱՄԲ. Բ

Ի Հ. ՅԱԿՈՎԼԻՅ Վ. ՏԱՐԵԱՆ

ԱՐԴԻ Թ. ԱՌԱՋԵՐ



ԱՐԱՋԵՐ

ԱՐԴԻ Թ. ԱՐԵՎԱՆ ՏԱՐԵԱՆ

1895.

891.99.09

Գ-33

1  
2  
3  
4

Mg



ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՄԻՐՈՒԹԻՒՆՔ

Պ. Ֆ. Շ. Շ. Է. Բ.

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎԱԴՐԱՆ

Ժ. Է.

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՍԻՐՈՒԹԻՒՆՑ

Պ. Փ է Թ Թ է թ ի



Ա Յ Ե Ն Ա Ա  
Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն  
1895.

391.99.09  
Գ - 33.

11 DEC 2012

# ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՍՈՒՐՈՒԹԻՒՆՔ

Հ Ա Յ Ա Գ Ե Ց Պ . Ֆ Ե Թ Թ Ե Բ Ի

Ե ՄԻ ԱՄՓԱՓԱԽԱԾ ԵՒ ԹԱՐԳԱՄԱՆՈՒԱԾ

ՀԱՆԴԻԵՐՉ ԾԱՆՈԹՈՒԹԵԱՄԲ

Ի Հ. ՅԱԿՈՎԱՅ Գ. ՏԱՐԵԱՆ

Մ Խ Ի Թ . Ա Խ Ի Տ է Ն



Պ Ե Լ Ե Կ Ա Ա

Մ Խ Ի Թ . Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1895.



4810-2012

## Ա Զ Դ

Ըսթերցողը պիտի զանէ յաջորդիս մէջ հայագէտ Պ. Փէթթէք ուսուցչապետի Հայոց մատենագրութեան վրայ զբած այլնւայլ յօդուածնեցն ի մի ամփոփուած Եւրոպական պիտոց այս կարգի գրութեանց հաւաքումն եւ թարգմանութեամբ ծանօթացընելը կը յուսանք թէ աւելորդ աշխատութիւն չի համարուիր:

Գրուկիս մէջ մոտած հատուածք ամբողջական են. ասոնցմէ դուրս հայագիտին հայկական իրաց ուրիշ յօդուածներ ծանօթ չեն, ի բաց առեւալ շատ մանր բաներ, զլիաւրբաքար համառօտ մատենախօսութիւններ հայկական իրաց նուիրուած գործոց, եւ որոնց նշանաւորքն ծանօթ են մեր ընթերցողաց “Հանդիսի” միջոցաւ:

Հատուածոցս մէկ մասն լոյս տեսած է “Հանդիսի” մէջ՝ մացեալ մասն նոր դրուած են՝ գործոյն ամբողջութեան համար: Այս է եղած զբուկիս այն սկակասութեան պատճառն որ՝ տպագրական ղժուարութեանց պատճառու՝ անկարելի եղաւ հատուածները ժամանակագրական կարգաւ դնել: Թերեւս ալ մէկ երկու բան՝ զոր օրինակ Մ. Խորենացւոյ վրայ գրուածն նիրշի հայրախօսութեան մէջ (Հած. Թ, էջ 90 ևն) կրնար դուրս մասաւ, քանի որ նեղինակն այժմ ուրիշ կարծիք ունի այս մասին եւ նոր հատուած մաս զբած է. (Հած. Թ, էջ 17 ևն:) Բայց շուզեցինք թողուկ նաեւ այն՝ զբույզն ըստ կարելոյն ամեռջական ընելու համար, մանաւանդ որ այս հատածն ալ հայ բանասիրաց մոտադրութեան արժանիք եղած է:

Աս թերութիւններով հանդերձ կը յուսանք թէ յաջորդ գրքոյն անօգուտ ՀՇԱՎԱՐ հայ մատենագրութեան հետազոտութեան համար: Գրուկիս առաւելութիւններէն մին ալ այն է որ նեղինակն իւրաքանչիւր

<sup>1</sup> Հմին. Հանդէս 1893, Թ. 2, 3 և 12. 1894 Թ. 9, 10, 11 և 12:

ինդրին մէջ ամէն կարեւոր հրատարակութիւնք յիշած է: Քանի մը պակասներն՝ նորագոյն հրատարակութիւնքն՝ լրացուցած ենք ծանօթութեանց մէջ:

Ի հարկէ քանի մը նորագոյն գործեր կառակի չեր յիշել իրենց ակն՝ տպագրութեակ ևորք լոյս տեսած ըլլալով: Օրինակի համար յիշելով և նղիշէի առ հրատարակութիւնն ուսուցչապետ Խ. Յովհաննայի ձեռոր (Մուկ. 1892 Զ, 391 էջ.) որուան վրայ գրեցին Գ. Խաչաթեանց (Եղիշէի Վարդանանց պատմութիւննը հրատարակութեամբ Խ. Յովհաննայի, Տի. տպ. Թօու. 1892.) և Ե. Տեզա ուսուցչապետք. (E. Teza, La Storia dei Vartaniani di Eliseo nella nuova editione di Mosca. Roma 1893. 80 pp. 14, ուր կը խօսի աւել Եղիշէի առ թարգմանութեամ վրայ ի ձեռն Պուկանացի ի Տիոլիս 1891, յիշելով աւել մեր առյա թարգմանութեամ առթիւ ըրած դիտողութիւննը, Բմմն. Հանդէս 1892, թ. 4, էջ 117—120:) Խ. Յովհաննայի հար հրատարակութեամ նաևը կցած հայ-ոռու բառորդին Յանեցուած մ'ալ հրատարակեց թիւ մ'ետքը. (Բմմն. “Յանեցուած Եղիշէի Պատմութիւնն, և ան գրին հայ ուսու-բառարակին. Մուկ. տպ. Բարխ. 1893, 80 էջ 38:)

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

էջ

- Ա. Սիրիակայց կոչումը Մ. Խորենացոյ քոլ 1—11  
Ներածութիւն եւ կոչումս, 1: — Խորենացի չէ  
հեղինակ կոչման, 3: — չին մատենագրի մը  
նշանը, 5: — Ասորի հեղինակէ մըն է, 7: —  
Մար-Աբբաս, 9:
- Բ. Անձառերական թուղթ Դիոնիսիոսի Արխապագաց-  
ոյ առ Տիոսու վասն ճաշման Մարեւմայ 11—17  
Ներածութիւն, 11: — Բնազիր թղթոյն, 14:
- Գ. Մովսէս Խորենացի . . . . . 17—30  
Կենսագրութիւն, 17: — Հայոց Պատմութիւնն եւ  
անոր հանգամանք, 19: — Գրքին նպատակն, եւ  
աղքերքն, 21: — Պատմութեան արժեքն, 24: —  
Զրոյցներ եւ Մ. Խորենացի, 26: — Խորենացոյ  
ընծայուած ուրիշ գործքներ, 27: — Մատնա-  
խօսութիւն, 30:
- Դ. Մար-Աբբաս Մծուրմացոյ գիրքը . . . 31—45  
Այլեւալ կարծիք, 31: — Հատակոտորքն ասորի  
հեղինակ մը կը ցուցնեն, 34: — Մար-Աբբաս  
եւ Կեղծ-Մերէոս, 36. — Հետեւութիւն, 44:
- Ե. Ներսիսի Համբրումացոյ Ցեղենկութիւն և վերայ  
մանուան կայսեր Փրադերիկոսի Ա. . 46—51  
Ներածութիւն, 46: — Բնազիր, 47: — Հետեւ-  
ութիւն, 50:
- Զ. Եռակերպուի Եկղ. Պատմութեան հայերկա թարգ-  
մանութիւննը . . . . . 51—64  
Ներածութիւն, 51: — Համեմատութիւն հայ,  
յոյն եւ ասորի բնագրաց, 53: — Թարգմանու-  
թեան արժեքը, ծեռագիրքն, 55: — Համեմա-  
տութիւն Ս. Պողիկարպոսի վարուց հայ բնագրին  
յԵկղ. Պատմութեան եւ ի Վկայաբանութիւնս՝  
բաղդատութեամբ յոյն եւ ասորի բնագրաց, 57:
- Է. Ս. Մեսրոպ առաքեալ Հայոց . . . . . 64—78  
Ա. Վարք Մեսրոպայ, 64: — Բ. Գրութիւնը,

- 68: — Յաճախապատումն իրեն է, 69: — Դ  
Մեսրոպ իբրև մատենագիր եւ վկայ եկեղեց-  
ւոյ, 75: — Մատենախօսութիւն, 78:
- Հ. Կորինա, Խպիսկոպոս ի Վիրու . . . . . 78—82  
Վարք Կորինան, 78: — Իւր գրութիւնն, 80: —  
Աղերս իւր գրութեան Ազաթանգեղեայ եւ Բուզան-  
դայ հետ, 81: — Կորին իքը մատենագիր. մա-  
տենախօսութիւն, 82:
- Թ. Եղիշե, Խպիսկոպոս Բագրեևանդայ. . . . . 83—89  
Վարք, 83: — Եզնկայ գրութիւնը, 84: — Եղիշե  
իքը մատենագիր եւ վկայ եկեղեցւոյ. 87: —  
Մատենախօսութիւն, 89:
- Ժ. Մոլոկ Խորենացի, Պատմագիր Հայաստանի  
90—105  
Վարք, 90: — Գրութիւնը, 93: — Պատմութիւնն,  
95: — Թղթակցութիւն Խորենացւոյ եւ Սահա-  
կայ Արծրունւոյ, 98: — Մովսէս իբրև մատե-  
նագիր, 101: — Հրատարակութիւնը եւ մատե-  
նագրութիւն, 103:
- ԺԱ. Եղիշե Միաման . . . . . 105—115  
Վարք, 105: — Գրութիւնը, պատմութիւնն,  
108: — Ճառեք, 110: — Եղիշե իբրև մատենա-  
գիր եւ վկայ եկեղեցւոյ, 113: — Մատենախօ-  
սութիւն, 114:
- ԺԲ. Հյան Հայոց ազգային Նրգերը . . . . . 115—142  
Ներածութիւնն, 115: — Երգոց աւանդիչը Մ.  
Խոր., 117: — Երգերու մասցորդը, 121: — Եր-  
գոց նիւթն եւ շրջանը եւ վիպական նկարագիրը,  
123: — Երգոց նութիւնը, 131: — Երգոց հայ-  
րենիքն, 134: — Բանաստեղծական արժէքն,  
137: — Զափական հիմն, 138:
- ԺԴ. Առ Կորմթացիս Նրբոյդ անվաներական  
թուղթը . . . . . • 142—193  
Ներածութիւնն, 142: — Ա. Կորմթացոց Գ. Թոս-  
թոյն ցայժմ եղած հրատարակութիւնը, 143: —  
Բ. Մեկնութիւնը Կորմթացոց Գ. Թղթին, 148:  
— Գ. Անվաներականիս սկզբնական լեզուն, 153:  
— Դ. Անվաներ Թղթակցութեան աղբիւրները,  
160: — Ե. Ասիթ եւ Ժամանակ Թղթոյս խար-  
դակութելուն, 167: — Զ. Թղթոյս յարարերու-

Թիւնք այլ գրոց հետ, 173: — Է. Կողնթացոց Գ. Թղթին զործածութիւնն ասորի ևկեղեցւոյն մէջ, 178: — Հ. Կողնթացոց Գ. Թո դթը հայերէն մատենագրութեան մէջ, 181: — Թ. Կոթընթացոց Գ. Թուղթը լատինական մատենագրութեան մէջ, 188: — Ժ. Ակնարկութիւնք Կոթընթացոց Գ. Թղթին յունական մատենագրութեան մէջ, 189: — Զեռագիրը հայերէն բնագրին, 192: ԺԴ. Արխատիդէս հայ մատենագրութան մէջ 194—202 Ներածութիւն. Վ. Հ. Գալէմէերնան Վրդի հատուածները, 194: — Եզնիկ Եւ Արիստիդէս, 196: — Յամակապատում Եւ Արիստիդէս, 199:





## ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՍԻՐՈՒԹԻՒՆՔ

Ե.

Միքիլեայց կոշումը Մովսիսի խորենցույթով :\*

Մովսէս Խորենացի Հայոց Պատմութեան  
մէջ (Ա. 6) բաւական ընդարձակ հատակուտոր մը  
վկայութեան կը բերէ “ի Բիւռուեանն Սիրիզեայ, ո  
ինչպէս կ'անուանէ ինքը: Այս կոչումն առնուած է  
Սիրիլեայց Երրորդ Գլուխն, ուստի անկէ՝ որ հրէա-  
կան ծագումն ունի ըստ սովորական կարծեաց, եւ  
այն՝ սոյն գրոց 105—146 տողերուն կը համապառ  
տասխանէ: Ա. Կութշմիտ (A. v. Gutschmid) կ'ըն-  
գունի որ Մովսէս արգեամբք առջեւն ունեցած է  
Սիրիլեայց գիրքն յունարէն լեզուաւ<sup>1</sup>. իսկ Պաւմ-  
կարթնէր (Baumgartner) Խորենացոյ այս կոչումն  
Ցուլիսս Ափրիկանոսէ առնուած կը համարի:<sup>2</sup> Ըստ  
այսմ երկու քննիչք ալ կը միաբանին յայնմ թէ  
Մովսէս այս կոչումն յունարէնէ թարգմանած է:  
Այս ինգիրը կապ ունենալով Մար-Աբասի առեղ-  
ծուածին հետ, թերեւս առանց օգտի չէ նոր հե-  
տազօտութիւն մ'ընել Սիրիլեայց այս կոչման աղ-  
րիւրին վրայ:

Մովսէսի այս տեղն է.\*\*\* “Բայց ես այժմ ու-  
րախացաց հաւ առնելով առաջիկայիցս իմոց բանից  
ի սիրելցն իմմէ եւ քան զշատս յարդարախօսողէ,

\* Das Sibyllen-Citat bei Moses von Choren, von Dr. P. Vetter: Theol. Quartalschrift (Tübingen) 1892, Heft III, pp. 465—474.

<sup>1</sup> Ber. über die Verhandl. d. k. sächs. Gesellsch. d. Wissensch. XXVIII, 1876, p. 14. 32.

<sup>2</sup> ZDMG. XL 1886, p. 511. 512.

\*\*\* Պամ. Հայոց Ա. զԼ. է:

ի Քիւռոսեանն Սիբիղղեայ: Յառաջ քան զըուրդն,  
ասէ, եւ զբազմաբարբառն լինելոյ ձայնի ազդի  
մարդկան, եւ զինի նաւարկութեանն Քսիսութրեայ  
ի Հայս, Զրուանն եւ Տիտանն եւ Յապետոսթէ,  
լինեին իշխանը երկրի: Որ ինձ թուին Աեմ, Քամ  
եւ Յաբեթ: Ի բաժանել սոցա, ասէ, զամենայն  
տիեզերս ընդ իւրեանց իշխանութեամբ, հարստա-  
ցեալ տիրէ ի վերայ երկոցունցն եւս Զրուանն:  
Զոր աստ ուրեմն Զրադաշտ մոգ արքայ Բակտրիա-  
ցոց, որ է Մեդաց, սկիզբն եւ հայր աստուածոցն  
ասաց լինել. եւ բազում այլ ինչ զնմանէ առաս-  
պելեաց, զոր անտեղի է մեզ այժմ երկրորդել: Արդ  
ի բռնանալն, ասէ, Զրուանայ՝ ընդդիմացան նմա  
Տիտանն եւ Յապետոսթէ, ի մարտ պատերազմի ընդ  
նմա գրգռելով. վասն զի թագաւորեցուցանել զոր-  
դիս իւր ի վերայ ամենեցուն խորհէր: Եւ յայսպի-  
սում խռան յափշտակեաց, ասէ, Տիտանն զման  
ինչ ի ժառանգութեան սահմանացն Զրուանայ:  
Աստ ի մէջ անցեալ քոյր նորա Աստղիկ, համոզեալ  
դադարեցուցանէ զաղմուկն. եւ յանձն առնուն թա-  
գաւորել Զրուանայ. բայց դաշինս ուխտից եւ երդ-  
մանց ի միջի հապտատեն, սպանանել զամենայն  
արու՝ որ ծնանիցի Զրուանայ, զի մի ազգաւ ի վե-  
րայ նոցա թագաւորեցէ: Ուստի եւ արս հզօրս ի  
Տիտանացն ի վերայ ծննդոց կանանց նորա կարդէին  
եւ սպանեալ զերկուս ոմանս վասն երդման ուխտին  
հաստատուն կալս, խորհի այնուհետեւ քոյրն նո-  
ցա Աստղիկ հանդերձ կանամբք Զրուանայ՝ ազրե-  
ցուցանել զայլ մանկունս, եւ յարեւմուտս կոյս  
յուղարկել ի լեառն՝ որ անուանեալ կարդային  
Դիւցընկէց, իսկ այժմ կոչի Ոլիմպսս:”

Նախ հոս պէտք է բաժնել մէկդի հանել  
այն տեղերն որ Սիբիլեայի չեն, այլ Մովսէսի գըշէն  
են: Մ. Խորենացւոյ յաւելուածն են “զինի նաւար-  
կութեանն Քսիսութրեայ ի Հայս բառերը, որոնք  
եւսեբեայ Ժամանակագրութեան հայ թարգմանու-

թենէն փոխառեալ են . (Հար . Ա . 49 = Տրտ . Schöneի, I, 31 .) Ընդմիջարկութիւն է նոյնպէս “Զբագաշտ մոդ արքայ Բակարիացւոց , խօսքին մէջ տրուած տեղեկութիւնը : Բառ առ բառ Զբագաշտայ այս տիտղոսը կը գտնուի Քրոնիկոնի մէջ” Ա . 91 . Բ . 64 (= Schöne, I, 59 . II, 11) եւ թէ հոս այս տիտղոսն արգեամբք կոչումն է ուրիշ տեղէ մը կը ցուցընէ բաց աստի նոյն ինքն Մովսէս, երբ “Բակարիացւոց , ազգանունը կը մեկնէ՝ “որ է Մեդաց , փոխանակ միայն վերջինս դնելու եւ առաջինը դուրս թողլու . Հոս ալ զարմանալի եղանակաւ մը յունական “Մեդք” անունը\* կը գործածէ , զոր Քրոնիկոնի մէջ” Ա . 95 (= Schöne, I, 63) կարեւոր համարած է մեկնել : Ասկէ զատ Խորենացի աւելցուցած է Աեմայ , Քամայ եւ Յաբեթի նկատմամբ եղած ծանօթութիւնը , եւ անշուշտնաեւ Ալիմպոսի վրայ ըրած դիտողութիւնը : Արդ եթէ այս յաւելուածները մէկդի հանելէն ետքը՝ համեմատենք այս կոչումն Սիբիլեայց յունարէն բնագրին հետ<sup>1</sup> , ի հարկէ տեղ մ’անմիջապէս մեր աչքին կը զարնէ որ կարծես յունարէն բնագրիր մը մատնանշան կ’ընէ : Այս բառն է ունդրցօս (առզ 105) , որ Խորենացւոյ քով բուրժուացով թարգմանուած է : Այս թարգմանութիւնը յատուկ բան մըն է . վասն զի Քրոնիկոնի մէջ թարգմանիշը , ուստի անշուշտ նոյն Մովսէս\*\* , Քաբելսնի աշտարակաշինութեան համար

\* Հայերէն սովորական անունը “Մազք” , ձեւնուի :

<sup>1</sup> Al. Rzach, orac. Sibyllina 1891, p. 54 ff.

\*\* Հայագէտն կ’ենթադրէ՝ ինչպէս նաեւ այլք որ Խորենացի է նաեւ թարգմանիշը Եւսեբեայ Ժամանակագրութեան : Սակայն Հայոց Պատմութեան հեղինակն անհնար է այն ընիկ մեսրոպեան լեզուաւ եղած ընտիր թարգմանութեան թարգմանիշ համարնէ . այնչափ խոր է լեզուի վիճն երկուքին մէջ : Հայերէն լեզուի մեսրոպեան եւ յետմասրոպեան շրջանները զա-

կանոնաւորապէս միշտ աշտարակ բառը կը գործածէ, թէեւ նաեւ հօն ալ իւր յոցն բնագրին մէջ ապահովապէս ուրջու կը կարդար, ինչպէս կընանը հետեւցընել ասոր համեմատական տեղէ մը՝ “Պատրաստութիւն Աւետարանի” (Praepar. evangel.) գործքին մէջ, եւ Սինկեղոսի քով գտնուած Աղեքսանդրու Բազմավէպի կոչմանէն։ Ուստի այս տեղոյ թարգմանութիւնը ծանրակշիռ վկայութիւն մընէ յունարէն բնագրի մը. բայց եւ այնպէս բոլորովին անմերժելի չէ։

Երկրորդ ցուցում մ’ալ առ այն թէ յունարէնէ թարգմանուած է այս կոչումն, կ’երեւայ ըլւալ Յաղետոսնէ անունը. վասն զի շատոնց<sup>1</sup> միտ գրուած է որ սա խօսքը՝ — “Զրուանն եւ Տիտանն եւ Յապետական թարգմանութէ լինէին իշխանը երկրի”, — շատ բառական թարգմանութիւն մընէ 110դ տողին, որ է։ Կաև թասիլեւսε Կρόνօս չաւ Տիտան Պաπεտός τε\*. — Սակայն նոյն իսկ այս տողն ընդդէմ կ’ելլէ այն պարագային՝ թէ Մովսէս ըլւայ բուն թարգմանիչն այս կոչման։ Խորենացի իր 10 տարի յունական լեզուի ուսմամբ զեաղած էր, կ’ընթեռնուր յունական հուետորներն եւ կը ճառէր անոնց վրայ, ընդարձակ յունարէն գործքեր հայերէն թարգմանած էր, եւ դարձեալ Հայոց պատմութիւնը գրած՝ ծերացեալ տիօք եւ իբրեւ թարգմանիչ գրական երկարամեայ գործունէութիւնէ մ’ետքը։ Մ. Խորենացի յունարէն լեզուի մէջ դոնէ

նազանողներուն համար այս խնդիրն երկայութեան տակ չէ։

» Ժ. Թ.

<sup>1</sup> **S. Lagarde**, Armenische Studien, p. 108, Nro. 1549.

\* Այսինքն «Եւ թագաւորեաց կողոս եւ Տիտան նև Յապետոս», ուստի “Յապետոսթէն, անուան թէն, վերջաւորութիւնը համարելով յունարէն տե (Պալετօն τε = նև Յապետոս) բառակից մասնկան անուշաղիր ընդօրինակութիւն։

Ժ. Թ.

այնչափ վարժ էր որ այս տեսակ թարգմանութեան ծիծաղական սխալ մ'ընել չէր կրնար:

Այս տողին թարգմանութեան երկրորդ առանձնայատկութիւնն այն է որ Կրօնօս (Կրոնոս) թարգմանուած է Զբուռն: Եղնիկ եւ Եղիշէ կը սորվեցընեն մեզ որ Ե դարու Սասանեանք զրուանականութեան հետեւող էին, որ Աւեստայի երկարմատեան կրօնքը կը ջանար յաղթահարել ԱՀուրամազգայի եւ Անգրամայնիուի\* հասարակաց սկրզնապատճառ մը գնելով: Այն այս բանս կ'ակնարկէ նաեւ Մովսէս, երբ կը յաւելու թէ Զբաղաշտուստրայի\*\* Ակիզըն եւ Հայր Դից կ'ուսուցանէ տեղ մը զայս Զբուան: Սակայն Մովսէսի այս Զարաթուստրայի\*\*\* յիշատակութիւնը պէտք չէ իբրեւ բուն կոչում Համարիլ. այլ անշուշտ արդիւնք է նոյն իսկ Խորենացւոյ մտաց, որ գիտեր մէկ կողմանէ թէ իւր ժամանակի Պարսիկք Զբուռն կը կոչէին ամենէն բարձրագոյն դիքն, եւ միւս կողմանէ՝ որ Պարսից կրօնական գրքերը Զարաթուստրայի կ'ընծ այսւեկին: Արդ ենթագրենք որ Մովսէս Խորենացի յունարէնէ թարգմանած ըլլար Սիրիլեայց այս տողը, այն ատեն պէտք էր որ նաեւ ինքն ըլլար այն անձն՝ որ Սեմայ տեղ — վասն զի զկոռնոս՝ Ս. Գրոց Սեմը կը Համարի, — դրած է Պարսից ազգային դիքը: Սակայն Մովսէս պարսկական իրաց ամենեւին յարգող չէր, եւ աւելի եւս՝ սիրող չէր պարսկական դիցաբանութեան: Ուստի գոնէ շատ քիչ հաւանական է որ Խորենացի ինք իրմէ պարսկական դիք մը նոյնացընէ Սեմայ հետ, եւ այս մեկնութիւնը հաստատել ջանայ իւր սիրելի Սիրիլղեայց գրոց ճո-

\* Ahuramazda եւ Angramainyu, որոնց հայերէն սովորական ծեւերն են՝ Որմիզդ եւ Արմն (Արամազդ, Խարաման):

Ժ. Թ.

\*\* Zarathustra. հայերէն սովորաբար կ'անուաննք առանց խորութեան՝ Զբաղաշտ:

Ժ. Թ.

իսութեամբ։ Աերջապէս այս ալ կայ որ Կրօնօս  
 (կոռոնոս) անունը Զբուռն թարգմանելը լեզուական  
 հաստատուն հիմ մ'ունի։ Թարգմանիչը Կրօնօս  
 (կոռոնոս) անունը նոյնանշան համարած էր Խրօնօսի  
 (ժամանակ), ուստի եւ Զբուռն անուամբ թարգ-  
 մանած։ Արդեամբը ալ վերջին բառս “ժամանակ”  
 կը նշանակէ՝ միայն թէ ոչ հայերէնի մէջ, ինչպէս  
 կութշմիտ<sup>1</sup> կը կարծէ, որ “զբուռն” բառն կը հա-  
 մարի “հայերէն թարգմանութիւն Կրօնօսի կամ  
 Խրօնօսի” Յամենայն գէպս “Զբուռն” Մ. Խորենա-  
 ցւոյ ժամանակ հայերէն բառ չէր, վասն զի Եզնիկ  
 կը թարգմանէ զայն, եւ մատգիր կ'ընէ թէ հայերէն  
 կը նշանակէ այն՝ “բախտ կամ փառք”<sup>2</sup> եւ որով-  
 հետեւ Եզնիկ իւր ժամանակի պարսկերէնին հմաւը  
 էր անշուշտ, կը հետեւի իւր այս իսկ մեկնութենէն  
 որ նաեւ այն ժամանակի պարսկերէն լեզուն սոյն  
 բառին հետ այլ եւս ժամանակի գաղափար չէր  
 կապեր, ապա թէ ոչ Եզնիկ այնպէս թարգմանած  
 կ'ըլլար։ Սակայն Զբուռն բառն Աւեստայի լեզուաւ  
 “ժամանակ”, կը նշանակէ։ Ուրեմն այն անձն՝ որ  
 Սիրիլլեայց այս տողին Կրօնօսն ի Զբուռն փոխած  
 է, շատ լաւ գիտէր ուզզապէս Զբուռն գից անուան  
 նախնաբար ժամանակի գաղափար մ'ունենալը եւ թէ  
 ծագած է այն զանդկերէն շրան կամ ՏՐՎԱԾ բա-  
 ռէն։ Արդ կրնանք ենթագրել թէ Մովսէս Խորե-  
 նացի ունէր այս հմտութիւնը։ Հազիւ թէ կարելի  
 է։ Մ. Խորենացի գիտէր ի հարկէ պարսկերէն լե-  
 զուն եւ պարսկական գիցաբանութիւնը, սակայն  
 միայն իւր ժամանակինը։ Թու որշափ քիչ տեղեակ  
 էր Աւեստայի, կը մատնէ իւր անմիջապէս կից տե-  
 ղեկութեան մէջ, զոր կու տայ Զբաղաշտ մագի  
 նկատմամբ։ Մանաւանդ թէ այս կէտը մատնանիշ  
 կ'ընէ մեզ մատենագիր մը՝ որ յունական մատենա-

<sup>1</sup> Անդ, էջ 32։<sup>2</sup> Եղծ Աղանդոց, Բ, 1, ապ. Անեստ. 1826, էջ 113։

գրութեան աւելի քիչ, բայց պարսկականին շատ աւելի տեղեակ էր քան Խորենացի: Պարսկական տեսութիւններով տոգորուած թարգմանիչ մը կը մատնէ նաեւ այն բազմատուածեան նկարագիրն որ մուծուած է յունարէն զրոյցին մէջ. վասն զի Սիրիլեայց յունարէն բնագրին <sup>Պէղ (Հռէա)</sup> դիցուհոյն տեղ գրուած են “կանայք Զօրուանայ:”

Յայս վայր մեկնարանած յառաջադիր նախադասութիւններէն սա եզրակացութիւնը հանել կուզեմ թէ Խորենացի Սիրիլեայց կոչումն ուզակի յունարէնէն թարգմանած չէ, այլ ոչ-յոյն մատենագրէ մը փոխ առած է: Վերեւայ թէ ինքն իսկ զայս մատենագիրը կ'ակնարկէ նախորդ զլիսուն մէջ: Ասան զի այն տեղ Ս. Խորենացի կ'ըսէ թէ Ծննդաբանութեան մէջ Թիրասը դրած է իբրեւ չորրորդ յետ Նոյի եւ երրորդ յետ Յաբեթի, ինչպէս նաեւ Մեսարայիմն իբրեւ չորրորդ յետ Նոյի եւ երրորդ յետ Քամայ, թէեւ այն երկու անուանքն ալ գտած չէ, կ'ըսէ, Աստուածաշնչի հայերէն թարգմանութեան մէջ: “Այլ այսպէս, կը շարունակէ, զսա կարգեալ գտաք ի յուշմագունէ ումեմնէ եւ յընթերցասիրէ Ասորւոյ. եւ հաւատարիմ թուեցաւ մեզ ասացեալն:” Եւ այս ասորի ճոխութիւնը պարզ կեզծիք մը չէ. վասն զի եթէ Խորենացի ինքնին յօրինած ըլլար այս Ծննդաբանութիւնը, անտարակուսելի է որ անունները Ս. Գրքէն քաղած հաւաքած կ'ըլլար: Արդ որովհետեւ այս անուանք հայերէն Աստուածաշնչին մէջ չեն գտնուիր եղեր՝ գոնէ բատ կարծեաց Մովսէսի, — վասն զի արգեամբք կը գտնուին այն տեղ<sup>1</sup>, — կը հետեւի անշուշտ որ իւր ասորական աղբիւր մ'ի վկայութիւն կոչելն արժանի է հաւատալու:

Արդ բաղձալի էր ինձ այս ասորի անանունը աղբիւր ենթագրել ոչ միայն Ծննդաբանութեանց,

<sup>1</sup> Հմման. A. Carrière, Moïse de Khoren et les généalogies patriarchales. Paris 1891, p. 29, 30.

այլ նաեւ Սիբիլեայց գրքէն եղած կոչման։ Վասն զի նաեւ ուրիշ հայ մատենագրի մը քով Սիբիլեայց այս կոչման հետքը կը դանուի, այսինքն՝ Եղնկայ քով։ Եղնիկ կ'ըսէ (Գ. 3. տպ. Վենետ. 1826, էջ 121) «Զի եւ Զըուանն իսկ մարդ լեալ է, այր մի քաջ առ Տիտանօքն : » Եղնկայ այս կարծիքն այնպէս զարմանալի եղանակաւ նոյնութիւն մ'ունի Սիբիլեայց պատգամին եւ այն ձեւին որուն մէջ Խորենացւոյ քով գտնուի, որ անհնար է չընդունիլ թէ Եղնիկ այս տեղ անկախ չէ։ Սակայն դժուարաւ կրնայ հաւատացուիլ թէ Եղնիկ այս տեղեկութիւնն Ա. Խորենացիէն առած ըլլայ։ Վասն զի շատ մեծ հաւանականութիւն կայ որ Մովսէս՝ որ իւր Պատմութեան մէջ ինք զինք ծերացեալ մը կ'անուանէ եւ իւր Պատմութիւնն յամենայն դէպս Պերոզի Բ (459) ինքնակալ իշխանութենէն յառաջ հրատարակել չէր կրնար, Եղնիկն վերջ գրած է։<sup>1</sup> Ուստի կը մակաբերեմ որ նաեւ Եղնկայ գիտողութիւնն այն ասորի մատենագիրը կ'ակնարկէ։ Եւ այն՝ կ'երեւայ թէ սոյն մատենագիրն կողմնակից էր ասորի գնոստիկականութեան, որ Սիբիլեայի խօսքին իրանեան դոյն առւած էր։ Վասն զի նոյն այն ասորի գնոստիկեան ըրջաններու շատ սիրելի էր՝ քրիստոնէական վարդապետութիւնքն ու հելլենական տեսութիւնքն մոգութեան կրօնական գաղափարաց հետ խառնելու փորձեր ընել։ Եթէ այն հեղինակն որուն քով Մովսէս Սիբիլեայ այն տեղը կարդացած է, ասորի գիտնական մըն էր, այն ատեն կը մեկնուի թէ յունարէն բառերու սխալաւոր թարգմանութիւնը՝ որ յունարէնի թերակատար գիտութիւն մը կը ցուցընէ, եւ թէ

<sup>1</sup> Այստեղ ի հարկէ կ'ենթագրեմ որ Պատմութեան հեղինակը չէ և դարու կեղծանուն մը, ինչպէս ի վերջոյ ընդունեցաւ Ա. Կութշմիտ (Encyclop. Britann. ed. IX, Том. XVI, p. 861—863.) այլ թէ նոյն է և դարու պատմական Մովսէսին հետ։

թարգմանութեան առած պարսկական նկարագիրը։ Եւ այսպէս հետազօտութեանս արդիւնքն եղած կ'ըլլայ այն՝ թէ Մ. Խորենացւոյ քով գտնուած համբաւաւոր “Յապետոսթէն” Ասորիքի ճամբով խոտարած մտած է “Հայոց Մեծաց Պատմութեան” մէջ, եւ թէ Մովսէս Սէբէլէայց իուլուծն ասորերէնէ Ռուբէմանածք է։ Զայնական դժուարութիւն մը, այսինքն՝ “Յապետոսթէի” մէջ խիստ շրթնականին պատճառաւ, չի կրնար յաւնել այս կարծեաց գէմ. վասն զի անշուշտ հայ թարգմանիչք ասորականի խիստ ու փափուկ հնչիւնները զանազանել կրնային։ Կաեւ այն որ πύρօցի գիմաց վերոյիշեալ “բուրգն” բառը գրուած է, հոս վճռական չի կրնար ըլլալ. վասն զի եթէ նաեւ Խորենացի յունարէն բնագրին 105 տողն առջեւը չունէր, սակայն ունէր զայն 97—104 տողերուն մէջ, այսինքն Սիբիլեայց այն կոչման մէջ, որ կը գտնուի Եւսեբիոսի Քրոնիկոնի մէջ (Ա, էջ 38, 39 = Schöne I, 23, 24.) զոր թէեւ հայերէն թարգմանութեամբ կը գործածէր, բայց նաեւ յունարէնն ալ գիտնալու էր, վասն զի ինքն խոկ էր անոր թարգմանիչը։ \* Խոկ արդ այս կտորին մէջ պնդուի երկու անդամ՝ կը գործածուի. ուստի կրնայ ըլլալ որ այն տեղն յիշելով գրչին ծայրն եւ կած ու գրած է հոս այս ցանցառ գործածուող, բայց յունարէն բառին ազգակից հնչող (“բուրգն” ասութիւնը)։

Սիբիլեայց կոչումն այսպէս ըմբռնելով՝ լսու մ'ալ կը սփռի ուրիշ աւելի ծանրակշիռ խնդրոյ մը, Մար-Աբասայ հատակուտրոց ծագման վրայ։ Վասն զի “Մար-Աբասայ” մատենին մէջ՝ զոր Մովսէս թ. դլիսէն սկսեալ ծայրաքաղ կ'ընէ, կըկին կը գտնենք Զքուանն ու Յապետոսթէն։ Եթէ Մովսէս ուղղակի յունարէնէ թարգմանած էր Սիբիլեայց կոչումն, շատ կասկածելի էր Մար-Աբասայ մատենին եւ Սի-

\* Տես մեր վերն ըստածն այս նկատմամբ։ Ծ. թ.

բիլեայի խօսքերուն այս ազգակցութիւնը։ Այլ-  
աղդ կըլլայ խնդիրն, եթէ Մովլսէս իւր Զքուանն ու  
Յապետոսթէն “յումեմնէ . . . Ասորւսյ” գաած  
առած ըլլայ։ Այս դէպքիս մէջ կրնար ի հարկէ  
նաեւ Մար-Աբաս նոյն աղքիւրէն առնոււլ։

Այս կարծեաց ի կողմն՝ — այսինքն՝ անոր թէ  
Մ. Խորենացի Մար-Աբասայ մատեանն գործածե-  
լով՝ նոյն այն աղքիւր-մատենին մէկ շառաւիղը  
գործածած է, զորարգէն գործածած էր իրեն Ծնրն-  
դարանութեանց մէջ, — կ'երեւայ ինձ թէ կ'ելլէ  
նաեւ այն գիտողութիւնն՝ որ ծագեցաւ մտացս մէջ  
Գարիէրի “Մ. Խորենացի եւ Կահապետաց Ազգա-  
բանութիւնք անուն հետաքրքրական գիրքն ըն-  
թեռնլով։ Գարիէր կը ցուցընէ որ Մովլսէսի Խորե-  
նացւոյ Ազգաբանութիւնք՝ մանաւանդ յաբեթա-  
կան գծին՝ բոլորովին կամայական բաղադրութիւնը  
կրկին կը գտնուի Մար-Աբասայ մատենին մէջ, մի-  
այն թէ անուանք գիտմամբ փոխուած են՝ գրերը  
տեղափոխելով։ Գարիէր ասկէ կը հետեւցընէ թէ  
Մովլսէս Խորենացի եւ Մար-Աբաս կատինա միեւ-  
նոյն անձն են, այսինքն՝ Մ. Խորենացի ստեղծած է  
զՄար-Աբաս։ Իմ ցայս վայր ըսածներուս վրայ յեն-  
լով՝ ես աւելի յօժարութեամբ ուրիշ հետեւու-  
թիւն մը կը հանէի, այսինքն՝ թէ Մովլսէս եւ  
Մար-Աբաս՝ երկուքն ալ անկախ՝ միեւնոյն աղքիւրը  
գործածած են, այսինքն այն “ուշմագոյն” եւ ըն-  
թերցասէր Ասորին։ Ասկէ առած է Մ. Խորենացի  
իւր Ազգաբանութիւնքն։ Նոյն աղքիւրէն առած էր  
այս Ազգագրութիւնքը Մ. Խորենացիէն յառաջ  
արդէն Մար-Աբաս կատինա կամ ճիշդ եւս՝ այն  
ասորի մատենագիրը, որ իւր մատենին Մար-Ա-  
բասի անունը տուաւ, միայն թէ քանի մ'անուանք  
փոփոխած՝ կամաւ թէ ակամայ։

Բնականապէս կարելի է նաեւ որ Մար-Աբաս  
եւ այն ասորի անանունը միեւնոյն անձն ըլլան, եւ

թէ Ա. Խորենացի իւր Մար-Աբասն արդէն գործածած էր, երբ դեռ չէր յիշած անոր անունը : Ասկայն այս կարծեաց գէմ է Գարիէրի հանած եզրակացութիւնը թէ անուանց փոփոխուիլը մէկ կողմանէ Ա. Խորենացւոյ Ազգաբանութեանց եւ միւս կողմանէ Մար-Աբասայ քով՝ հեղինակին միեւնոյն անձն ըլլալն անշուշտ կը մերժէ :

## Բ.

Անվաներական թուղթ Թիոնեսիոսի Արիսպագւոյ առ Ճիտոս վասն Անջման Մարեմնայ :\*

Հայերէն մատենագրութիւններկու անվաւերական թղթեր ունի Ա. Դիոնեսիոսի Արիսպագւոյ որ յունարէն լեզուաւ հասած չեն մեզիւ Առաջինն՝ որ ուղղուած է առ Տիմոթէոս, ուսուցչապետն Պ. Մարթէն հրատարակեց հայ, ասորի եւ լատին ձեռագրաց համեմատ՝ Փիթրայի Արբազան Հատրնտիլը ու Քրոց Պ. Հատորին մէջ :\*\* Երկրորդն զոր յաջորդ տողերուս մէջ կը գնենք գերմաներէն թարգմանութեամբ, որչափ գիտենք դեռ.

\* Das apokryphe Schreiben Dionysius des Areopagiten an Titus über die Aufnahme Mariä, aus dem Armen. übersetzt von Pfarrer Dr. Vetter: Theologische Quartalschrift 1887, pp. 133—138.

\*\* Stru J. B. Card. Pitra, Analecta Sacra et Classica, Spicilegio Solesmensi parata. Tom. IV: Patres Antenicaeni (Analecta Sacra Patrum Antenicaenorum.) ed J. P. Paulinus Martinus, Paris. 1883. Հայերէն բնագիրը դրուած է յէջ 249—254 “Թուղթ Դիոնեսիոսի Յաղաց Մանուսն Պետրոսի եւ Պալոսի առ Տիմոթէոս աշակերտն Պալոսի: Աշակերտն աստուածային եւ որդի հոգեւոր, սիրո եւ խորհուրդ եւ կատարի կամաց նորա, եւ համբերող ի նեղութիւնս այնորիկ որ գեր ի վերոյ էր ամենայն զովեստից, վարդապետին ծշմարտի եւ հոգեւոր հօրն Պալոսի սիրելի որդի Տիմոթէոս» եւն: Հայերէն բնագիրն հրատարակուած է Փա-

Եւս անտիպ է: \* Այս թուղթն առինք Փարիզի  
Ազգային Մատենադարանի (Bibliothèque Nationale) հայերէն թ. 44 ձեռագրէն, որ “Տօնական”  
մըն է՝ եկեղեցական տարւոյն ամեն մէկ տօնին համար  
ճառեր ու վկայաբանութիւններ պարունակելով:  
Ձեռագրիս դրուած է երկաթագիր տառերով եւ  
Հայոց թուականին ՈԽԳ (= 1194 Յ. Ք.) տարին:  
Առ այժմ հայերէն բնագիրը չենք հրատարակեր  
հոս՝ տպագրական գժուարութեանց պատճա-  
ռաւ, \*\* սակայն կը յուսանք որ ուրիշ առթիւ զայն  
ալ հրատարակել կարենանք:

Թէ այս թուղթն յունարէնէ թարգմանուած  
է եւ ոչ ասորերէնէ, եւ եւս առաւել՝ թէ հայերէն  
սկզբնագիր անվաւերական մը չէ, կը ցուցընէ գրու-  
թիւնս ինքնին ծայրէ ծայր, որ իրեն յունարէն  
սկզբնագիրը յայտնապէս կը ցուցընէ՝ մէկ կողմանէ  
բազմաթիւ բարդ բառակազմութեամբք (— որոնք  
ապահովապէս ածականներով բացատրուած կ'ըլ-

ռիզի թ. 47 ծեռազրէն (թղ. 445): Լատիներէն թարգ-  
մանութիւնը դրուած է յէջս 272—276, իսկ ասորի  
ընագիրն՝ էջ 241—249 (որուն թարգմանութիւնն՝ էջ  
261—271): Ենս նաեւ նոյն գրքին ներածութիւնն (Prolog.)  
էջ Գ—Ե. § I.

Ժ. Թ.

\* Հայերէն ընագիրն արդէն 1874 ին հրատա-  
րակած է Գար. եպ. Սրուանատեանց իւր “Հայոց եւ Նո-  
րբոց,” ընտիր գործքին մէջ (Կ. Պոլիս, տպ. Ե. Մ. Ցըն-  
տեսեան, “Թուղթ Դիռնեսիոսի Արխապագացւոյն առ Տի-  
տոս:,”) Առ ժաման չկրցանք նշանակել անոր տարբերու-  
թիւնքը մեր ծեռազրին նետ: \*

Ժ. Թ.

\*\* Հայերէն տառեր չգտնուելուն յիշեալ Աս-  
տուածաբանական Եռամսաթերթին տպուած տպա-  
րանը՝ Տեղինակն այս գործքին հայ ընագիրը (ինչպէս  
նաեւ ուրիշ անգամ ալ) չէ կրցած հրատարակել, ուստի  
դրած է միան գերմաներէն թարգմանութիւնը: Մենք  
նու դրինք հայերէն ընագիրն ըստ մեր մատեն. ծեռազրի  
մառընտրին, Թ. 2, թղ. 168բ—169ա:

Ժ. Թ.

լային՝ եթէ ասորերէն բնագրէ մը թարգմանուած ըլլար, —) միւս կողմանէ եւ զլամաւորաբար այլեւայլ ասութիւններով՝ որ յայտնապէս յունարէն այլեւայլ բառերու բառական փօխադրութիւն կ'երեւան. այսպէս՝ գեր-աշխարհ-ուն (գեր-աշխարհ-նային) = նութ-շեմ-աշ. հրա-բուն (հրային, երկնային = անժ-քրիոչ. ամենա-սուրբ = παν-άγιος: Գրութեանս մէջ չկրցանք որեւիցէ կառւանի կէտ գանել որ կարենանք որոշել թէ երբ թարգմանուած է, բայց եթէ թերեւս սա պարագայէն՝ որ գրութեան ոճին մէջ ասորաբանութեան մը հետքն ալ չկայ, հետեւցրնենք որ թարգմանութիւնս յամենայն գէպս հայկական թարգմանական - մատենագրութեան ամենէն կանուխ շրջանին չի վերաբերիր, ուստի Ե գարու առաջին կիսէն չէ\*:

Թուղթս հետաքրքրական է նաեւ այնու որ երկու անգամ յառաջ եկած կը գանենք կեղծդիոնեսիոսեան “Յաղագս Աստուածայնոցն անուանց”

\* Թարգմանութեանս յորի լնգուն եւ ոչ վայրկեան մը կասկածել կընայ տալթէ մեսրոպեան դպրոցի զործ ըլլայ թարգմանութիւնս: Բաց աստի այս մասն ալ Դիռնեսիոսի միւս գործոց հետ թարգմանուած է Դաւթի հիւպատի եւ Ստեփանոսի Սիւնեցւոյ ծեռօք Ը դարուն առաջին կիսուն (տես Հանդէս Ամս. 1892, թ. 4, էջ 68:) Թարգմանութեանս ալ տարին է 712 ինչպէս կը յիշեն թարգմանիչք յիշատակարանին մէջ. (տես “Մատ. Հայկ. Թարգմ. Նախնեաց. տպ. Վենետ. 1889, էջ 388) զոր կը զնենք նպ. “Ի վեցնազարեռորդի եռկերիւրորդի քամներորդի (= 712 Յ. Ք.) ամի արարածոց աշխարհիս ըստ յունարէն թուոյ ի շորեւտասաներորդի դիկտիոնին, յերկրորդ ամի թարգաւորութեան Փիլիպպոսի (= 712 Յ. Ք.) թարգմանեցաւ գիրքս այս սրբոյն Դիռնեսիոսի Արիսպազացւոյ ի ստոյգ աւքինակաց ի Կոստանդնուպալաւսի ի ծեռն Դաւթի հիւպատոսի եւ թագաւորական սեղանոյն կինարի եւ ի ծեռն Ստեփանոսի քահանայի եւ քերդողի, աշակերտի Ցեառն Սովորսի Սիւնեաց եպիսկոպոսի: Արդ մաղթեմ,, եւն: Ժ. Թ.

գրութեան (Գ. Դ. Գ) մէջ գործածուած տὸ սῶμա ծεօծօչշօն (= “Տարմին սսպուած ընկալ” ) բացատրութիւնն՝ որ բոլորովին յայտնապէս Ա. Կուսին վրայ առնուած է, ուստի անմերժելի վկայ մը կ'ըլլայ ընդդէմ այն ծանօթ ենթագրութեան՝ որ յիշեալ գրութեան մէջ փոխանակ ծամա ( “Տարմին” ) բառին օդիմա ( “Աշան” ) գրուած կ'ենթագրէ:

\* “Թռուղթ սրբոյն Դիրոնեսիոսի Առաջին Եպիսկոպոսի Աթենացւոց քաղաքի, Եւ նախաշար վարդապետի Զոր դրեաց Պատասխանի թղթոյն Տիտոսի յաղագս ննջմանն սրբոյ աստուածածնին:

• Ծանիցէ եղբայրութիւնդ քո, ով վսեմականդ Տիտէ, քանզի բատ ժամանակին՝ յորժամ հանդերձեալ էր ելանել յաշխարհէս եւ յաշխարհա-

\* Ձեռագրին մէջ կար նու ի սկզբան “ի յիշատակի սրբոյ Աստուածածնին Մարիամու թուղթ . . . :” Վեհսետկոյ ձեռագրաց միոյն մէջ վերնազիքս քիչ մ’այլազգ է, որ սակայն նոյն է անոր հնտ՝ զոր ունէր հայագէտո իւր առջնն, այսպէս. “Թուղթ Դիրոնեսիոսի Արքսպագացւոց առաջին եպիսկոպոսի Աթենացւոց քաղաքին, զոր եւ գրեաց նա պատասխանի թղթոյն Տիտոսի եպիսկոպոսին Կրետացւոց, յաղագս ննջման սրբոյ Աստուածածնին եւ միշտ կուսին . . . (Տես “Մատոնադարան”, եւն, էջ 387:)

Ժ. Թ.

<sup>1</sup> (Փարիզի Թ. Ակ) “Զեռապիրն ունի ելանել յաշխարհէս եւ յաշխարհայ-նոցաւ,, ժ.Բ. Գարու հայ ձեռապիրը բառից տրուհութիւնն դեռ բոլորովին կանմենաւ որապէս չեն գործածեր, այնպէս որ հօս վերջին երկու բառերը բաժնելով՝ կարելի է երկու կերպով թարգմանել: Եթէ բաժնենք “յաշխարհայ նոցառ իմաստը կ’ըլլայ թէ այս աշխարհէս եւ աստեացս աշխարհէն բաժնուեցաւ յերկնայինն: Բայց նոցառ այսպիսի իմաստ չունի, ուստի պէտք ենք համարիլ որ նախնական տրուհութիւնն էր “յաշխարհայնոցան” Այս մեր ենթագրութեամբ ի հարկէ կ'ենթագրենք նաև որ “ելանել” բայցին “անդին” անցնելուն գաղափարը լըացընելու ենք շաղկապով մը, եւ կամ ընդունել որ “եւ” շաղկապն գրչին սխալմամբ կրկնութիւն մըն է նախընթաց — եւ վերջաւորութեան՝ որ երկաթագրին մէջ շատ նման է, ուստի եւ ջնջելու է:”

(Ծ. Հեղ:)

Հայագիտիս այս ծանօթութեան պատճառն է որ նու Փարիզնան օրինակն աղաւաղ է: Մնը դրած ըն-

կանացս, այսինքն՝ յերկրաւոր երուսաղէմէ, եւ  
մտանել ի խորան վերինն երուսաղէմի, անմեկնելի  
հրաժարմամբ յաւերժապէս առ ի մէնջ, տարփողա-  
կան հոգւով աստուածամայրն յայնժամ եւ դասք  
առաքելոց սրբոց իսկ եւ իսկ ըստ ակնարկութեանն  
ի բարձանց վսեմականացն կամ աստուածային  
հրամանին՝ համահաւաքեալ ի վայրկեան ժա-  
մանակի՝ ուր էին վիճակեալք առ ի քարոզութիւն  
աւետարանին, գտան գումարեալ համաւրէն միա-  
բանութեամբ ի միասին սուրբքն, արգարեւ ըստ  
այնմ՝ թէ ուր լուծումն մարմնոյ է, անդր եւ ար-  
ծուիք ժողովեսցին, փարելով զամենալոյս եւ զկու-  
սական անձամբն, որոյ եւ յայնժամ աստուածա-  
մուխ եւ առաքելական դասուցն յանդիման եւ  
բոլոր եւ պարակից հաւատացելոցն սեռից, հրաժա-  
րեալ յամենեցունց՝ տարածեաց զսրբամատոյց եւ  
զրաթռիչ զաղաւթան որ առ աստուած ի բարձունս,  
զամենասուրբ եւ զանհպելի զձեռս իւր, հայելով  
լուսափափագ տենչանաւք առ ծնեալն ի նմանէ  
աստուածն եւ որդի իւր, հատոյց որպէս խունկ,  
աւանդեաց զամենասուրբ հոգին ի ձեռն տեառն:  
Այսպէս պարազարդեալ ի առ ի հրեշտակական  
դասուց՝ վերացաւ որպէս գերարփի փայլակն յա-  
խոյցի ի փառս վերինն երուսաղէմի. ուստի եւ  
յայնժամ արտաւրաթոյր հառաջանաւք եւ ող-  
բերգական ձայնիւ, մանաւանդ եթէ յուսապատար  
խնդութեամբ եւ հրճուողական հնչմամբ սրբոց ա-  
ռաքելոցն բոլորից պատուիկեալ<sup>1</sup> հաւատացելոցն՝

Թիրցուածին Աւտ նոյն է նաեւ Վենետիկոյ օրինակը (տես “Մատենադարան”, Եւն, Էջ 387) “...քանզի ի ժամա-  
նակի յորժամ” հանդէսձեալ էր ելանել յաշխարհէ եւ  
յաշխարհականացն, այս է յերկրաւորն Երուսաղէմէ եւ  
մուսնել ի խորանս վերինն Երուսաղէմի:” Ժ. Թ.

<sup>1</sup> «Բոլորից, բառէն եաքը ձեռագիրն այս տեղոյց  
խօսքին համար անհասկանալի ՝ողբոյ ու բառերն ունի:  
Կարծենք թէ պէտք է “ողիտոյաբարու ու զղել, եւ թէ այս

յաւրինեալ բարէպաշտապէս զմարմին աստուածըն-կալ ըստ աւրինակի ննջեցելոց զիեցեալն ի վեր քան զաւրէնս հասարակաց՝ հոգէշնորհ երգով եւ ծաղկազարդ վարդապէտութեամբ զնոյն ասել աստուածաբան արտաճառութեամբ ըստ պատշաճի պիտոյից եւ ձայնիւք սաղմոսաց՝ բարձեալ առաքելոց սրբոցն ի վերայ աստուածաբարեալ բազկաց իւրեանց՝ զմարմինն ամենասուրբ ստուգապէս որպէս զմայր լուսոյ եւ զգանձ անապական կենաց ազդի մարդկան, զոր ըստ ակնարկութեանն ի վերսուստ ի հասարակաց փրսկչէն, ըստ որ իջուցեալ վազվազակի հրացեալք աստուածամուխ հրսյն կայծ ակամքը եղին ի տեղւոջն կոչեցեալ Գեսամանի՛ լսելով մինչեւ յերիս աւուրս՝ ի վերայ ամենասուրբ թաղմանն զսաղմոսերդութիւնս հրաշալուրս հրեշտակական ձայնիցն, եւ այլ ոչ եւս։ Ամսն որոյ ի հաւատարմութիւն այսորիկ իրակերտութեանս դտաւ ոմն մի ի նոցունց իսկ յառաքելոցն սրբոց՝ նուազեալ առ ի թուոյ նոցա ի ժամանակի զիւգահաւաքմանն. որոյ եկեալ յետոյ բռնազբաւսեալ զառաքեալսն առ ի ցուցանել նմայ ակն յայտնեալ զգանձն անկողոպտելի, զմարմին ամենաւրհնեալ կուսին, հարկաւորեալք

մակրայն իւր “յօրինեալ”, բայէն գրչին սխալմամի բաժնուած է եւ նախընթաց տողին մէջ մասծ, այնպէս որ այս տեղը թարգմանելու է. . . ., (Ծ. Հեղ1)

<sup>1</sup> (Փարիզի) “հայերէն ձեռադրին մէջ այս նախադասութիւնը կը սկսի” “սակա մինչեւ յերիս աւուրս, եւն Այս տեղ անտարակոյս աղաւաղաւթիւն մո կոյ, վասն զի “սակա, նախընթաց սեռական մը կ'ենթ ազրէ, որ ըստ այսմ դուրս ինկած ըլլալու է։ Բայց որովհետեւ ամբողջ նախադասութեան սաորոգելի մը կը պակսի, չենք ընդունիր թէ հոս գայական մը պակսած ըլլայ, այլ կ'ընդունինք որ “սակա, բայի մ'աղաւաղութիւն է։ Կ'ենթ ազրենք որ հոս “զդան”, բայն ըլլալու է, որ գաղափար - ձեռագրին մէջ երկու կակուղ տառերու (Ն. Հ.) ձայնափոխութեամբ սովոն, դրուած էր։ Փափուկ եւ իխատ բաղաձայներու շփոթութիւնն ժԱ-ժԵ դարուց ձեռագրաց մէջ շատ ցանցան մը չէ, եւ պատճառն է անտարակոյս այն՝ որ հայերէն լեզուի (երկրորդ անդամ՝ եւ պատճական ժամանակի մէջ կատարուած) ձայնափոխութիւնը դեռ եւս իւր ընթացքին մէջն էր։” (Ծ. Հեղ1)

յայնժամ լնուլ զտարփումն եղբաւրն՝ բացեալ զգեստ զմանին դտին ունայն եւ թափուր ի սուրբ մարտնոյն, եւ սգացեալք<sup>1</sup> անդուստ ի միտ առին թէ յետ դադարելց հրեշտակական աւրհնութեանցն փոխադրեալ եղեւ մարմինն սուրբ ի ձեռն նոցին իսկ հրաբուն զաւրացն գերաշխարհապէս տեղի մեծարգոյ եւ մեծապատիւ փառաց, որ գիտէ ինքն միայն որ հրաշեցն տէրն է ծածկեալ առ ի ըոլոր երեւելի զգայական աշխարհէս, ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք եւ պատիւ յաւիտեանս ամէն:

## Գ.

Մովսէս Խորենացի:<sup>\*</sup>

**Մովսէս Խորենացի՝ Հայ մատենագրաց ամէնէն հռչակեալը, կ'ազգրէր Եդարուն:** Խոր կենաց արտաքին պատահարաց նկատմամբ տեղեկութիւն տուողն է միմիակի ժամանակակից պատմական ազրիւր մը՝ Ղազարայ Փարպեցւոյ թուղթն առ Աւահան՝ Ե. դարուն վերջերէն (Հրտ. Աւենետ. 1873. էջ 607—609:): Ղազար իւր թղթին մէջ կը յիշէ

<sup>1</sup> “Սգացեալ”<sup>2</sup> Բայց կարելի է որ հռո կարուղ ու խիստ շնչական տառերու իրարու հետ շփոթութիւն մ'եղած ըլլայ, այնպէս որ պէտք ըլլայ կարդալ՝ “զգացեալ տնդուստ ի միտ առին”, եւն:

(Ծ. Հեղ<sup>3</sup>)

\* Յաջորդ հատուածը մօտերս լոյս տեսած է ծանօթ հայագէտ Փէթթէրի զրչէն, եւ է յօդուած մը Փրայ-պուրիկ չէրաէր զրավաճառանցէն ի լոյս հանուած Սկեղեցական Թառազքոց, ութերորդ հատորին մէջ, որուն ութ մեծ սիւնները կը զրաւէ: Խորենացւոյ վրայ մասող այս յօդուածը ծանօթացընել հարկ համարեցանք մեր ընթերցողաց: Թարգմանութիւնս ամրողական է, թէեւ նեղմնակին ոչ ամէն կարծիքն հաստատուն կ'երեւան: (Տես P. Vetter, Moses von Chorēn: Kirchenlexikon (herausg. v. Hergenröther und Kaulen, Freiburg) Band VIII., 1893:)



“զերանելի Փիլիսոփոսն Մովսէս” որ իւր կենաց մէջ  
բանիւ եւ գրով Հայոց աշխարհը լուսաւորած է, որ  
եղած է եպիսկոպոս՝ բայց իւր եպիսկոպոսական  
պաշտօնն իրեն մահուան պատճառ եղած է, եւ ընդ-  
հանրապէս անթիւ ապաշնորհութեանց նշաւակ  
եղած իւր կենդանութեան ժամանակ, եւ որուն  
թշնամիքը նաեւ իւր մահուանէն ետքն անսպառ  
ատելութեամբ հալածած են զի՞ւքը: Այս Խօսքերն  
ի սկզբանէ ի վեր Մովսէսի Խորենացւոյ վրայ առ-  
նուած են, թէեւ յիշեալ եպիսկոպոսին եւ մա-  
տենագրին հայրենիքն աւելի որոշ նշանակուած  
չեն այնտեղ: Յամենայն գէպս Ղազարայ տուած  
այս տեղեկութենէն կը հետեւի որ Եղարսւն ապրած  
է ի Հայո եպիսկոպոս մը Մովսէս անուն, որ նաեւ  
իր մատենագրին նշանաւոր եղած էր: Կրնանք ուստի  
ընդունիլ անշուշտ որ այս Մովսէս եպիսկոպոսին  
հետ նոյն ըլլայ այն Մովսէսն որ “Խորենացի” մակ-  
անունը կը կրէ, եւ զոր հայ եկեղեցին հնագոյն  
ժամանակներէ հետէ Եղարսւն Հարությունը կամ գոնէ  
ապահով կերպով ծանօթ չեն մեզ իրեւ  
իրեն գործեր: Ասկայն յետնագոյն ժամանակի  
մատենագրիր մը այս պատմական Հօր անունը գործ-  
ածած է եւ “Մովսէս Խորենացւոյ” անուամբ շատ-  
մը գործքեր հրատարակած, որ իր թէ Եղարսէն  
եղած ըլլան: Ասոնք են՝ Հայոց Պատմութիւն մը,  
Աշխարհագրութիւն եւ Ճարտարախօսութիւն մը:  
Թէ այս երեք գործքերը միեւնոյն հեղինակէն են,  
ոչ միայն ձեռագիրք կը վկայեն՝ որոնք միշտ զլ-  
Խորենացի կը գնեն հեղինակը, այլ նաեւ ներքին  
ապացոյցներով կը հաստատուի: Ուստի երբ ասոնց  
միոյն նկատմամբ ցուցուի որ Եղարսէն աւելի ուշ  
ժամանակի ծնունդ է, նոյնը կ’արժէ միւս երկուքին  
համար ալ: Արդ Պատմութեան հարազատութեան  
գէմ՝ իրը Եղարսւն գործ՝ կ’ելլեն հետեւեալ ապա-  
ցոյցները. 1. Մովսէս իւր Պատմութեան Գ գրոց

ԱԱ դլիսոյն մէջ կ'ըսէ թէ Սահակ Մեծ եւ Մեսրոպ  
Աշտիշատի ժողով քէն ետքը զինքը խաւրեցին օտար  
աշխարհ՝ որ յունարէն սորվի եւ Ս. Գրոց թարգ-  
մանութիւնը կատարէ լմնցընէ, վասն զի իրենք  
ոյնչափ տեղեակ չեն եղեր յունարէն լեզուի։ Սա-  
կայն Կորիւն եւ Ղազար միաբան կը պատմեն որ  
Սահակ եւ Մեսրոպ թարգմանեցին Ս. Գիրքն, եւ  
այն՝ յունարէնէ։ Մովսէս այս բանս արգեամբք  
չ'ընդունիր. վասն զի՝ եթէ ինքը խաւրուեցաւ որ  
պատրաստուի Ս. Գրոց թարգմանութեան, եւ ինքը  
Սահակայ եւ Մեսրոպայ մահուանէն ետքը միայն  
դարձաւ, այն ատեն Սահակ եւ Մեսրոպ չեն կրնար  
մասնակից ըլլալ թարգմանութեան. բայց միայն  
ընդունիր որ Մովսէս ուզած ըլլայ իրեն անձին  
սեպհականել արժանիքն՝ որուն ամենեւին իրաւունք  
չունի։ Հեղինակին իւր իսկ անձին կենաց պատ-  
մութեան այսպիսի շփոթութիւն մը մասնանիշ  
կ'ընէ նոյն գրութեան կեղծանուն նկարագիրը։  
2. Ղազար Փարագեցի քանի մ'անգամ կը յիշէ  
իրմէ յառաջ գրող հայ պատմիչները՝ Ագաթան-  
գեղս, Փաւստոս եւ Կորիւն, բայց երբեք չի յիշեր  
զՄովսէս։ Այս լուութեան գէմ չի զօրեր այն որ  
Ղազար նաեւ զԵղիշէ չի յիշեր, եւ ոչ ալ այն են-  
թագրութիւնը թէ Ղազար իւր պատմութիւնն  
աւելի կանուխ գրած ըլլայ քան Մովսիսի Պատմու-  
թեան լոյս տեսնելը. վասն զի այն հասուածք՝  
որով Մովսէս եւ Ղազար կը պատմեն հայերէն այբ-  
ուբենից գիւտը, (Խոր. Գ., խէ, ծբ, ծդ, Ղազար,  
տպ. Վենետ. 1873, 33—43) այնպէս ակնյայտնի  
կերպով իրարու հետ կը նոյնանան՝ որ պէտք ենք  
ներքին կապակցութիւն մ'ընդունիլ։ Ասկէ կրնար  
հետեւիլ որ Ղազար — եթէ Խորենացիէն ետքը  
գրած է, — ճանչցած է Մովսիսի գործքը։ Այն  
ատեն ինչո՞ւ համար այնպէս յամառութեամբ լուած  
է այն մի միակ մատենագիրն որ Հայոց աշխարհի  
կապակցեալ պատմութիւն մը գրած է. ընդհակա.

ռակն Մովսիսի եւ Ղաղարայ իրարու ունեցած յառաբերութեան բնական մեկնութիւնն յայտնապէս այս է որ Մովսէս է Ղաղարայ գործը գործածողն, բայց չէր կրնար զայն յիշել իւր կեղծիքը պահելու համար: Յ. Մովսէս Բ գրոց ԶԳ գլխոյն մէջ կոստանդիանոսի գարձը կը պատմէ ըստ Վարուց Սեղբեստրոսի, եւ այն՝ ինչպէս նախ Գարիեր ցուցուց (Հանդէս Ամսթենց, Վիեննա, 1892, 250—255, 373—379.) յիշեալ Վարուց հայերէն թարգմանութենէն բառական փոխառութիւններ ընելով: Արդ Ս. Սեղբեստրոսի Վարքը հազիւ և դարուն վերջերը լատիներէն յօրինուած է եւ ամէնէն կանուխ Զգարուն սկիզբն յունարէնի թարգմանուած: Այս յունարէն թարգմանութենէն յառաջ եկած է յետոյ հայերէն մը, որուն մէջ թարգմանիչը շատ օտարամուտ ընդմիջարկութիւններ մուծած է, եւ միայն այս Ս. Սեղբեստրոսի Վարուց ընդմիջարկեալ հայերէն թարգմանութենէն քաղած է Մովսէս իւր Բ գրոց ԶԳ գլխուն նիւթը: Ասով, եթէ այն ամբողջ հատածն յետոյ մուծուած չէ, Պատմութեան յօրինման ամէնէն կանուխ ժամանակակիցտը Զգարն եղած կ'ըլլոյ: Հայ մատենագրաց քով Մ. Խորենացւոյ գործքին հետ սույգ ծանօթացած հազիւ Թ դարը կրնայ ցուցուիլ:

Հայոց Պատմութիւնն ըստ իւր արտաքին հանգամանաց երեք մասի կը բաժնուի. (— բաղմաթիւ Հրատարակութեանց նկատմամբ՝ հմտ. Adolf Baumgartner, Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft, XL 1886, 482—489; իսկ թարգմանութեանց նկատմամբ ան Վetter ի գիր Nirschelի, Lehrbuch der Patrologie, III. Mainz, 1885, p. 251. —) Ասոնց առաջինն (<sup>“</sup>Օննդաբանութիւն Հայոց Սեծաց<sup>”</sup>) կը պատմէ Հայոց աշխարհի պատմութիւնն ի հնագյն ժամանակաց մինչեւ Արշակունեաց հարստութեան հիմնարկութիւնը. երկրորդը (<sup>“</sup>Բան միջակ

պատմութեան մերոյն նախնեաց<sup>ո</sup>) կը պատմէ հայ Արշակունեաց պատմութիւնն մինչեւ Ա. Գրիգորի Լուսաւորչի եւ Տրդատայ արքայի մահը . երրորդ դիրքը ("Աւարտաբանութիւն մերոց հայրենեաց<sup>ո</sup>) կը հաղորդէ Տրդատայ մահուանէն ետքն եղած դէպքերը մինչեւ հայ Արշակունեաց անկումն։ Միջին դարու մէջ դեռ եւս ծանօթ էր չորրորդ դիրք մ'ալ, որ Հայոց աշխարհի պատմութիւնն մինչեւ Զենոն կայսեր ժամանակ կը հասցընէր. (Bauungartner, անդ, 490—496, Vetter առ Nirschli, էջ 243.) այս օրս չորրորդ դիրքն ամէն ձեռադրաց մէջ կը պակսի:

Մ. Խորենացւոյ Պատմութիւնն շատ ազդու ոճավ գրուած է։ Ըստ իւր նիւթոյն գլխաւորաբար ազնուականաց պատմութիւն է։ Հայոց աշխարհի բարձրագութի աւագանւոյն մեծագոյն մասին ազնուականութեան վկայագիրք մըն է։ Բայց գըր խաւորաբար երեք իշխանական տներու մասնաւոր ուշագրութիւն դարձուցած է հեղինակը. Կամսարականաց՝ որ Արշակունեաց հին արքունի տան մէկ կողմնական ճիւղն էին, Մամիկոնեանց՝ որ ի Ճենաց դադթած էին Պարսկաստան եւ անկէ ի Հայո, եւ ի մասնաւորի Բագրատունեաց, (որ տունը դեռ ցայսօր ի Վիրս կը գտնուի) Ամբողջ գործքն ալ նուիրուած է բագրատունի իշխանի մը՝ Սահակայ. եւ կեղծանուն հեղինակին այս կեղծեօքը միայն այն հոչակաւոր Սահակ Բագրատունի կրնան հասկըցուիլ, որ 481ին, երբ Պարսից դէմ կողորէին Հայք, մարզպան հռչակուեցաւ եւ որ յաջորդ տարին ինկաւ Պարսից դէմ միջուած ճակատին մէջ։ Բագրատունեաց իշխանական տան ազգեցութիւնն է գարէն ետքն ամէն միւս ազնուական աներէն վեր զօրացաւ, մինչեւ որ Աշոտ Ա՝ 859ին Ամրապետէն "Իշխանաց իշխանն" անուանուեցաւ եւ 885ին ալ արքայ ճանչցուեցաւ։ Անհնար չէ որ զբքին ներքին նպատակն ըլլար Բագրատունեաց թագապսակ ըլլալուն

նպաստել. գոնէ սկզբանէ մինչեւ վերջը կը տեսնուի հեղինակին գիտաւորութիւնն՝ Բագրատունեաց համբաւն հռչակելու :

Արդէն գրքին այս նպատակն, որով գիրքն քաղաքական նպատակաւոր գրութեան մը կերպարանք կ'առնու, կրնար յառաջութենք անվատահութիւն մը ծնուցանել անօր արժանահաւատութեան նկատմամբ։ Ասոր ալ կը կցի ուրիշ, աւելի նշանակաւոր կասկածանաց կէտ մը, այն՝ որ Մովսէս իւր Պատմութեան ընթացքին մէջ կոչումն կ'ընէ բաղմաթիւ աղքիւրներու, որոնք բոլորովին անձանօթեն այլուստ։ Ուստի նաև այն կասկածը թէ Մովսէս իւր աղքիւրներէն յառաջ բերած քաղուածոյ կտորները անձամբ ստեղծած է, շատ անդամ կրկնուած է՝ ամենէն աւելի բնդարձակօրէն Կռթշմբաւէն (A. v. Gutschmid, Ueber die Glaubwürdigkeit der arm. Geschichte des M. v. Khoren, ի գիրս Berichte über die Verhandlungen der k. sächsischen Gesellschaft der Wissenschaften zu Leipzig, phil.-hist. Classe XXVIII, 1876, 1—43.) Սակայն այս կասկածն՝ գոնէ յէականո՞ անհիմն է։ Այն հեղինակք որոնց անձնաւորութիւնըն ու գրութիւնքն յօդած պիտի ըլլար Մովսէս, հետեւեալքն են՝ Ասորի ժամանակադիրն Մար Աբաս կատինա, պարսիկ պատմագիրք՝ Բարձումայ եւ Խոսոսհրուտ, հայ տարեգիրն՝ Ուղիւալ, որոնց կրնար կցուիլ նաեւ ասորի գնոստիկեանն Բարդեծան, որ Հայոց պատմութիւն մը յօրինած կ'ըսուի յԱնի, զոր գործածած ըլլալ կ'ուզէ Խորենացի։ Արդ Մար Աբասայ գործն՝ որմէ Մովսէս իւր Ա գրոց Թ գլխէն մինչեւ Բ գրոց Թ. գլուխն երկար քաղուածքներ ըրած է, թէեւ ի հարկէ ըստ կամի կերպարանոփոխ ըրած է, բայց բոլորովին ստեղծած չէ։ Այս բանս յայտյանդիման կը տեսնուի, երբ համեմատենք Մովսիսի քով Մար Աբասայ հատակոտորքն այն Մար-Աբբասայ հատակոտորց հետ, որ ամեն ձեռագրաց մէջ Սեբէսսի

Պատմութենէն յառաջ դրուած կը գտնուի. (Հրտ. Միհրդատ Միհրդատեանց, կ. Պոլիս 1851. Ք. Պատկանեան, Ա. Պետր. 1879. թրդմ. V. Langlois, Coll. des hist. anc. et mod. de l'Arm. I. Paris 1867, 195—200.) Այս երկու Մար-Աբասեան կտորներուն համեմատութիւնն կը ցուցընէ նախ որ հասարակաց սկզբնազրի մը կըկին խմբադրութիւնքն են, եւ դարձեալ՝ որ այս սկզբնական Մար-Աբասն իւր Պատմութեան էական կէտերուն մէջ կը տարբերէր Մովսէս Խորենացիէն, ուստի չի կընար վերջնոյս յօրինուածն ըլլալ։ Արդեամբ ալ այն սկզբնական Մար-Աբասն կ'ուրանայ Բագրատունեաց հրէական ծագումն, զոր Խորենացի ջերմ կերպով կը հաստատէ. սկզբնականն հոյ Արշակունեաց հարստութեան հիմնադիր չ'անուաներ զւաղարշակ, այլ զԱրշակ, եւ այն՝ ոչ թէ Արշակայ Մեծի եղբայրը կը դնէ զայն, այլ անոր որդին։ — Սասանեանց պատմութիւնը Խորենացի Խոռո՛հբուտի դրբէն քաղած կ'ըսէ, որ Շապհոյ Բ Պարսից արքային քարտուղարն եղած կ'ըսուի, ապա քրիստոնեայ ըլլալով՝ Քարսումնայ անուն մէկուն, զոր Պարսիկը Ուաստասհուն կ'անուանէին, պարսկական պատմութիւնը յօւնարէնի թարգմանած, եւ իւր ժամանակի պատմութիւնն ալ յաւելլով՝ լրացուցած ըլլայ. (Բ, կ.) Արդ Մովսէս իւր գործքին ընթացքին մէջ Պարթեւաց եւ Սասանեան Արքայից պատմութեան համառօտութիւն մը կու տայ մեզ, որ թէ անձշդութիւններ ունի ժամանակագրութեան եւ Արքայից անուանց ցանկի կարգին մէջ, սակայն յէականս հայւաստի է, եւ պարսկական պատմութեան ճշգրիտ տեղեկութիւն մը կ'ենթագրէ։ Մովսէս իւր այս տեղեկութիւնն կրնար անշուշտ պարսիկ հեղինակէ մը միայն քաղած ըլլալ. ինչո՞ւ ուրեմն արժանահաւատ չըլլայ երբ իրեն աղբիւր կը դնէ այլուստ անծանօթ հեղինակ մը։ — Հայ մէհենական տարեգրին՝ Ուղիւալ քրմին՝ վաւերա-

կանութեան երաշխաւոր է նոյն իսկ անունը  
(= Ὄλύμπιος, տես Կոթշմիտ, անդ, էջ 20:) —  
Վերջապէս երբ Մովսէս կը հաստատէ թէ Քարդե-  
ծան ժամանակ մ'ի Հայս ապրած է եւ Անոյ մէջ  
մէհենական տարեգրութիւնքն ծայրաքաղ ըրած,  
Քարդեծանայ ի Հայս կենալուն այս ժամանակը շատ  
լաւ կը յարմարի Եգեսիայի անկմանէն անմիջապէս  
ետքն: Ասկէ զատ երկու Հայ պատմագրաց քով՝  
Զենոս (իբր Զ դարէն) եւ Ուխտանէն (Ժ դարէն)  
կոչմանքներ կան Քարդեծանայ պատմական մէկ  
գործքէն, որ ծանօթ չէ ի մերձուստ. (Langlois,  
I. 67.)

Ուստի աղբիւրները կերպապէս կեղծելու  
ամբաստանութիւնն եւ ոչ դէպքի մը մէջ արդեամբը  
կրնայ ցուցուիլ, եւ ոչ հոն՝ ուր խարդախութիւնն  
ակնյայտնի է, ինչպէս են Արտաշէսի եւ Կրիւսոսի  
մէջ կեղծեալ պատերազմին նկատմամբ եղած կոչ-  
մունքն (Բ. ժգ.): Խորենացի՝ որ զատոնք Հռետորա-  
կան ճարտարախօսութեան-օրինակներու հաւաք-  
մանէ մ'առած քլլալու է, կ'երեւայ թէ աւելի խա-  
բուողն է քան թէ խաբողը: Սակայն հաստատուն  
կը մնայ այն որ Մովսէս իւր աղբիւրները բոլորովին  
կամայականօրէն կերպարանափոխ կ'ընէ եւ իւր  
գաղափարները կը մուծանէ անոնց մէջ: Ասոր  
ապացոյց է այն կերպն, որով Խորենացի տեղ մը (Բ,  
Ժ) Եւսեբիոսի Եկեղեցական Պատմութենէն (Ա,  
Ժգ.) կոչում մը եւ ուրիշ տեղ մ'ալ (Բ, լգ) Ղե-  
րուբնայէն (Տօրիա Հրէին նկատմամբ) ըրած կոչում  
մը բոլորովին իւր քմաց համեմատ ընդլայնած է:

Որչափ ալ կեղծ-Մովսէս մեծ հմտութիւն  
ունէր եւ որչափ ալ շատ մը աղբիւրներ՝ որ յետոյ  
կորսուած են, իւր առջեւն ունէր, իւր գրքին յարգն  
Հայոց աշխարհի քաղաքական պատմութեան հա-  
մար շատ մեծ շենք կրնար համարիլ: Եթէ իւր  
պատմութիւնը համեմատենք Հայկական իրաց  
նկատմամբ յոյն եւ հռոմէական դասական մատե-

նազրաց տուած ժամանակակից պատմուածքներուն հետ, յայտնի կը տեսնուի որ Խորենացի Հայոց աշխարհի հնագոյն պատմութիւնը մինչեւ Բեւ գդար ամենեւին չէր գիտեր: Այս ժամանակամիջոցին մէջ բոլորսվին ուրիշ անձնաւորութիւնք եւ ուրիշ գեղքեր կը գտնենք Հայոց Պատմութեան՝ մէկ կողմանէ Խորենացւոյ եւ միւս կողմանէ արեւմտեան հեղինակաց պատմածներուն մէջ: Օրինակի համար գիտենք վերջիններէն որ 65 եւ 66 Յ. Ք. տարեաց մէջ Արշակունին Տրդատ՝ Վաղարշ Ա. Պարթեւաց արքային եղայրը, հանդիսութեամբ ուղեւորեցաւ Արեւելքէն Խտալիս եւ Հռոմ, ուր Ներոն կայսրը զինքն արքայ պասկեց Հայոց աշխարհի. այն՝ որ Տրայանոս 114ին ուրիշ արշակունի մը՝ զՊարթամասիրն Հայոց՝ իւր Եղեգէայի բանակատեղոյն մէջ անիրաւութեամբ գլխատել տուաւ: Երկու արքայքս ալ Խորենացւոյ հռեաորական ճաշակին շատ յարմար նիւթ կու տային, մին իրեն շքեղ յաջողութեամբքն եւ միւսն իւր եղերական վախճանովն, — սակայն անծանօթ մնացած են իրեն: Արգէն ինքն իսկ կը խոստովանի՝ որ թերակատար տեղեկութիւն միայն ունի իւր ազգին հնագոյն պատմութեան վրայ. վասն զի կը գանդատի (Ա, գ) հայ արքայից անտարբերութեան վրայ, որ եւ ոչ արքունի տարեգիրք մ'ունեցած ըլլան: Ուստի գոնէ շատ սահմանափակ թուով ունէր իրեն առջեւ ազգային աղբիւներ՝ բացի Բուզանդէն, Կորիւնէն եւ Վաղարքէն, որ մեզի հասած են, որոնց ամենն ալ գործածած է, մասամբ նաեւ շափէն աւելի շատ շահեցուցած (ի նպաստ իսր), բայց երբեք չէ յիշած: Յունարէն լեզուով գրուած պատմական գրութիւններէն քիչ բան ծանօթ էր իրեն, իսկ լատիններէն լեզուի չէր իսկ հմտւած: Երբ սակայն եւ այնպէս կըցած է կապակցեալ պատմութիւն մը գրել իւր ազգին, թէւ շատ գոյզն էր իւր աղբերաց պաշարը, մեծ անիրաւութիւն ըրած կ'ըլլանք իրեն՝ եթէ ընդունինք որ

Հայոց աշխարհի հին պատմութիւնը մինչեւ քրիստոնէութեան իբր Գ. դարը պարզապէս ստեղծած ըլլայ: Ընդհակառակն եւ այս է որ գրքիս բովանդակ հայ մատենագրութեան մէջ եզական դիրք մը կ'ընծայէ, — Մովսէս իւր պատմագրութեան հիմ առած է աղքիւր մը, զոր գործածել չեն մտաբերած սւրիշ հայ մատենագիրք՝ ոչ իրմէ յառաջ եւ ոչ իրմէ ետքը, այսինքն՝ Խորենացի հին պատմութիւնը քաղած է իւր ազգին զրոյցնեղէն եւ պատմական երգերէն:

Հայոց աշխարհն հնութեան մէջ վէպերով ճոխ եւ երգաշատ երկիր մըն էր: Ժողովրդեան բերանը կենդանի էին գիւցազներգական քերթուածներ, որոնք բուն պատմական նիւթ ունեին եւ հայկական նախաժամանակը կ'երգ էին Բէլէն եւ Շամիրամէն մինչեւ Ալանաց արշաւանքներն Ա եւ Բ դարուն: Ինչպէս Խորենացիէն կրնանք իմանալ, կային մասնաւոր երգիչներ՝ որ միջնդարեան տրուբադուրներուն նման հին գիւցազանց երգերը կը նուազէին կաքաւով եւ ծնծ զայիւք (Ա. զ, իդ. Բ, կա:) Այս երգերն՝ որ երգեք գրի առնուած չէին, հետազօտեց գտաւ Խորենացի, եւ շատ անգամ (Ա, Լ. Բ, իմթ, կա.) կը յիշէ այն երկիրն՝ ուր զրուցաց իւր այս ուսումնասիրութիւնքն ըրաւ, այն է Գողթն գաւառն, որ Վասպուրական նահանգին արեւելեան սահմանակողմն էր՝ եւ արեւմաւաքէն Արարատայ, հարաւէն Երասխայ եւ արեւելքէն անմիջապէս հին Մարաստանի սահմանակից էր: Այս զրուցաշատ երգերն էին գլխաւորաբար իւր աղքերքն, որոնցմէ հանեց յօրինեց Խորենացի հայկական նախաժամանակի պատմութիւնն, եւ իւր պատմագրութեան առաջին երկու գրեկը զրեթէ միայն ժողովրդական երգոց վրայ հիմուած են: Մեծաւ մասամբ արձակի փոխած է երգերը, քիչ անգամ, եւ այն՝ ամբողջովին միայն անգամ մը՝ բառացի հատակոտորներ պահած է երգերէն:

Պատմագրութեան այս ոճին մէջ յայտնի է որ ամէնէն դժուարն է ժամանակագրութիւնը։ Վասն զի ժաղվրդական երգերուն մէջ, որոնք մանաւանդ չէ թէ կապակցեալ դիւցազներգութիւն մը, այլ արձակ հաւաքածոյ մըն էին գեղօններու (ballade), խառն հիւսուած էին դիւցաբանական անձեր ճրշմարիտ պատմականաց հետ։ Այս պարագայիս մէջ Մովսէս ժամանակագրութիւնը գտնելու համար դործածած է այն շատ ուղիղ ոճն, այն է՝ երգերուն մէջ յիշուած դիւցազնց եւ արքայից ժամանակը գտնել անոնց նկատմամբ պատմուած այն գէպքերէ, որ այլուստ ալ կը պատմուին։ Ասոր ապացոյց է ի մասնաւորի Արտաշէս արքային օրինակը՝ որ երգոց մէջ կը նուագուէր իբր յաղթող Ալանաց, եւ զոր ասոր համար Խորենացի ուղղութեամբ քրիստոնէական Ա դարուն վերջին կէսին կը դնէ։

Այսպէս ուրեմն Մովսէսի Խորենացւոյ Պատմութիւնն՝ ամբողջ առաջին եւ երկրորդ դրոց ալ մէկ մեծ մասին համար էապէս զրուցաց պատմութիւն է, մինչեւ այն ժամանակամիջնոցն՝ ուր Ադամնդեղոս եւ Բուզանդ կը սկսին. եւ այն՝ Մովսէս հնագոյն վկայն է ոչ միայն հայ ազգին զրուցաց հարուստ գանձուն, այլ նաեւ Պարսից. վասն զի շատ տեղեր (Բ, Հ, ՀԳ եւ Ա դրոց Յաւելուածին մէջ.) կը պատմէ նաեւ պարսկական զրոյցներն Աժդահակայ (= Զոհակ) եւ Արտաշիր Ստահրի (= Արտաշիր Ա) վրայ։ Ասոնք այն հին-իրանեան զրոյցներն են, զորոնք յետոյ ուրեմն Ժ եւ ԺԱ դարուն մէջ իւր Շահնշահի մէջ հաւաքեց Ֆիրասուսի ի Պարսկաստան, եւ այն՝ ոչ թէ ժողովրեան կենդանի շրթունքներէն անմիջապէս՝ ինչպէս Խորենացի, այլ Սասանեանց կորսուած Արքայից-մատենէն. (տես Nöldeke, Gesch. der Perser und Araber, aus Tabari übersetzt, Leiden 1879, S. XIV ff.)

Բաց ի Պատմութենէն Կեղծ-Մովսէսի ուրիշ մէկ դլխաւոր դործն յիշելու ենք՝ զԱշխարհագրու-

թիւնն . (Հայերէն բնագիրը լյս տեսած է նաեւ ի  
Մարսէլ 1683ին , կրկին ապուած՝ Լոնտոն 1736ին ,  
Փարիզ՝ 1819ին ի գիրս St.-Martin, Mém. hist.  
et géogr. sur l'Arm. II, 318—377. Վենետիկ 1881,  
եւ ասկէ զատ Մովսիսի Խորենացւոյ ամբողջական  
Մատենագրութեանց հետ՝ Վենետիկ 1843 եւ  
1865. գաղղ. թրդմ. ի գիրս St. Martin, անդ ,  
եւ Հ. Արտէն Սուքրեան , Վենետ. 1881:) Այս  
գործքն ըստ հեղինակին իսկ խաստովանութեան  
ծայրաքաղ համառօտութիւն մըն է “ըստ Պապայ  
աղեքսանդրացւոյ երկրագրութեանն” : Ասով ան-  
շուշտ հասկրնալու ենք այն՝ այժմ կորսուած եւ  
միայն Սուիդասայ յիշատակութեամբը ծանօթ  
Պապպոսի (Պապոս) ընդհանուր տեղագրութիւնը  
(Խօրօշրագիւա օւչօսմենւչի) (Դ գարեն Յ. Ք. : )  
Աերեւայ թէ հայն իւր առջեւն ունեցած բնագիրն  
ընդհանրապէս համառօտած է , իսկ Հայոց աշխար-  
հին վրայ խօսով հատածն ընդարձակած : — Ճար-  
տարախօսութիւնն ալ՝ (Հրտ. ի ձեռն Հ. Յովհ. Զոհարապայ , Վենետ , 1796 եւ կրկին տպագրուած  
է Խորենացւոյ Մատենագրութեանց մէջ՝ Վենետ .  
1843 եւ 1865), որ հայերէն մատենագրութեան  
մէջ “Պէտք” (շրջակ) տիտղոսը կը կրէ , յօրինուած  
է յունական օրինակաց , եւ ի մասնաւորի Ափ-  
թանիսոսի եւ Թէոնի Նախակրթութեանց հա-  
մեմատ . (Հմտա . A Baumgartnerի գեղեցիկ ու-  
սումնասիրութիւնը՝ Ueber das Buch „die Chrie“,  
ի թերթին ZDMG, XL 1886, 457—515.) Ասոնցմէ  
զատ ձեռագրաց մէջ Մովսիսի Խորենացւոյ անունը  
կը կրեն յաջորդ փոքր երկասիրութիւնքն՝ Պատմու-  
թիւն մը Հռիփսիմեանց եւ ընկերակցաց , (Մատե-  
նագրութիւնք , 1865 , էջ 297—303) , Ճառ մը  
նոյն Արբոց վրայ (անդ 304—325) , Ճառ մը  
“Յաղագս Վարդավառին Խորհրդոյ” (անդ , 326—  
338) եւ թղթակցութիւն մը Ասհակ արծրունի  
իշխանին հետ (անդ , էջ 281—296) եւ վերջապէս

բազմաթիւ եկեղեցական երգեր Շարակնոյի մէջ, որ հայ եկեղեցւոյ երգոց-մատեանն է : Չենք կրնար ստուգութեամբ որոշել թէ այս փոքր գործքերը պատմական Մովսէսին՝ Ե դարէն՝ թէ յետագայ Կեղծ-Մովսիսին՝ եւ թէ վերջապէս եւ ոչ մէկունն են : Միայն Ըահակայ հետ ունեցած թղթակցութեան նկատմամբ կրնանք ցուցընել որ իբր 1000ին միայն յօրինուած կրնայ ըլլալ . (տես Vetterի գիրս Nirschliի, անդ, էջ 244—246:) Ե դարու թարգմանական հարուստ մատենագրութեան նշանաւոր կերպով մասնակից էր նաև Ա. Խորենացի՝ ըստ միաբան աւանդութեան հայկական հնութեան . սակայն բաւական կռուաններ կը պակսին՝ այս կամ այն թարգմանութիւնն յանուանէ իրեն գործքը համարելու : Թէեւ ազգային մատենագէտք կ'ընդունին որ մեզի հասած թարգմանութիւններէն հետեւեալքն իրենն են՝ Փիլոնի Երրայեցւոյ եւ Ա. Գրիգորի Նիւսացւոյ գործոց թարգմանութիւնն, բայց դիմաւորաբար Եւսեբեայ Ժամանակագրութիւնն (Վենետ. 1818) եւ Աղեքսանդրի Մեծի կենսագրութիւնն ի Ստոյն-Կալիսթենեայ (Վենետ. 1842. Հմատ. Quadro delle Opere di vari autori anticamente tradotte in Armeno, Venezia, S. Lazzaro 1825, 9.) սակայն այս կարծեաց հիմնէ ոճոյ նոյնութիւնն՝ որ կը գտնուի յիշեալ թարգմանութեանց եւ Ա. Խորենացւոյ Պատմութեան մէջ, ուստի կրնար միայն Կեղծ-Մովսիսէն ըլլալն եւ ոչ թէ հարազատ Մովսիսէն՝ ցուցընել : Սակայն զոնէ Ստոյն-Կալիսթենեայ հայ թարգմանութեան համար ապահով է որ Ե դարէն է, վասն զի կը ցուցուի որ Ե դարու մատենագրաց ծանօթ էր . (տես՝ Զ. Յ. Տաշեան, Ուսումնասիրութիւնք Ստոյն-Կալիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վիեննա 1892:) Ուստի Կեղծ-Մովսէսը չի կրնար թարգմանիչն ըլլալ : Բայց եւ այնպէս այն կերպական անժխտելի կապակցութիւնը՝ որ Ա. Խորենացւոյ

Պատմութեան եւ Ստոյն-Կալիսթենեայ հայերէնին  
մէջ կայ, գոնէ իբրեւ անուղղակի վկայութիւն մը  
համարիլ կրնանք թէ հարազատ Մովսէսը թարգ-  
մանած ըլլայ զԱռա-Կալիսթենէս: Վասն զի Կեղծ-  
Մովսէսն անոր համար իսկ կրնար իւր անհարազատ  
պատմագրութեան հեղինակ դնել զիսորենացի  
Մովսէս եպիսկոպոսն, որ ինքն այն եպիսկոպոսն  
իբրեւ թարգմանիչ գիտէր յիշեալ գործքին՝ որուն  
համեմատ իւր ոճն յարգարել սովոր է եւ պարզա-  
պէս սորիօրէն ընդօրինակել իսկ, այն է՝ Ստոյն-  
Կալիսթենեայ:

(Հմմ. բաց ի արգեն յիշուած դրութիւն-  
ներէն՝ Յ. Մ. Էմին, Վէպք Հնոյն Հայ. Մասկ.  
տպ. 1850. Կոյն՝ Մովսէս Խորենացի եւ հին հայ-  
կական վեպը, Տփղիս 1887. Յ. Գանդինան, Պատ-  
մութիւն մատենագրութեան Հայոց, Ա. Անդիր  
ժամանակ. Վիեննա, 1851. Ed. Dulaurier,  
Etudes sur les chants historiques . . . de l'ancienne Arm. Journal Asiatique 4<sup>e</sup> sér. XIX, 1852,  
5—58. V. Langlois, Etude sur les sources de  
l'hist. d'Arm. de Moïse de Khoren, ի գիր Bullet-  
in de l'Acad. Imp. des Sciences de St. Pétersb. III  
1861, 531—583. Կոյն՝ Coll. des hist. anc. et  
mod. de l'Arm. II, Paris 1869, 47—521. A. v.  
G[utschmidt], Moses of Choren ի գիր Eneycl.  
Brit. ed. 9. Edinburgh 1883, XVI, 861—863.  
J. Dashian, Zur Abgar-Sage, Wien 1890.  
Carrière, Moïse de Khoren et les généalogies  
patriarchales, Paris 1891.)

## ¶.

*Մար-Աքրաս մ՛ծուղնացեոյ զիրքը\**

Հայ պատմագրին Ա. Խորենացւոյ Պատմա-  
գրութիւնն իւր Ա. Գրոց Թ գլխէն մինչեւ Բ. գրոց  
նոյնակէս Թ գլուխը ծայրագրադ քաղուածքներ կը  
պարունակէ շատ նորանշան գրութենէ մը, Ար-  
Աբբասայ Կատինայ ժամանակագրութենէն : Ըստ  
պատմութեան Ա. Խորենացւոյ (Ա, 8, 9) վեր-  
ջին անձնաւորութիւնն ասորի մըն էր եւ մուե-  
րիմ հայ Վաղարշակայ արքայի՝ որ ի Ածքին կը  
նստէր, եւ խաւրուեցաւ՝ արքային եղքօր՝ Պար-  
թեւաց արքային՝ Արշակայ Աեծին, որպէս զի  
Նինուէի գիւանին մէջ Հայոց պատմութեան վե-  
րաբերեալ իրերը հետազօտէ : Արդ այնաեղ Նի-  
նուէի մէջ գտաւ Ար-Աբբաս յունարէն գիւը մը,  
որ ըստ իւր վերնագրին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ  
Հրամանաւ քաղդէարէնէ թարգմանուած էր յու-  
նարէն, եւ որ ունի “զբուն հնոց եւ զնախնեացն  
բանն :” Արդ այն մատենէն ծայրագրադ ըրաւ Ար-  
Աբբաս Հայոց հնագոյն պատմութեան վերաբերեալ  
մասն եւ բերաւ տուաւ իրեն Հրամանատուին՝ ար-  
քային Վաղարշակայ, եւ այն կրկին լեզուաւ՝ յու-  
նարէն եւ ասորերէն : Խակ թագաւորն այն թանկա-  
դին գիւըն իւր Ածքնայ արքունեաց մէջ պահել  
տուաւ : Ա. Խորենացի չ'ըսեր թէ ինքն ուսկից  
այսպիսի բան մ'իմացած էր, եւ նաեւ չի յայտներ  
թէ ուր ըրած է իւր ծայրագրադ ընդօրինակու-  
թիւնքն յիշեալ գրքէն՝ ի Ածքին թէ ուրիշ տեղ :

Ա. Խորենացւոյ այս լուռթիւնն յամենայն  
գէպս կասկածաւոր է, թէ եւ կրնանք ընդունիլ թէ

\* Յաջորդ հատուածն լոյս տեսած է մօտ օրերս  
ֆէթթէր հայագէտ ուսուցչապետին զրչէն՝ առթիւ յիս-  
նամենայ յոքելնի՝ Տք . Ոոթ ուսուցչապետին (Rud. v.  
Roth) նուիրուած հանդիսագիր մատենին մէջ, որուն  
81—88 մնծաղիր էջերը կը գրաւէ:

Խորենացի լուելեայն հասկըցնել կ'ուզէ ընթերցողին թէ գըքին նկատմամբ իւր պատմածը քաղածը ըլլայ նոյն իսկ անոր յառաջաբանէն, իսկ գիրքը Մծբին ծայրաքաղ ըրած։ Կասկածաւոր է նոյնպէս այն արտաքին պարագայն ալ՝ որ Մար-Աբբասայ հատակոտորք Բ. Գրոց միշտ այն գլխով կ'աւարտին, որով սկսած էին Ա. Գրոց մէջ, այսինքն Թ. գլխով։ Բայց ամենէն աւելի նոյն իսկ Մար-Աբբասայ զրոց ներքին նիւթն է որ կասկածներ կը յարուցանէ. մէկդի թռովով նաեւ այն որ գիրքն՝ Մ. Խորենացի յառաջաբանական տեղեկութեան անմիաբան՝ նաեւ Վաղարշակայ մահը (Բ, 8) և պայաղատին՝ Արշակայ Ա իշխանութեան սկիզբը (Բ, 9) կը պատմե։ Բնական էր ասով որ ամենէն յառաջ նոյն իսկ Մ. Խորենացւոյ գէմ ուղղուեցաւ այն կասկածը թէ Մար Աբբասայ գրոց ակնյայտնի կեղծեաց հեղինակին ըլլայ, եւ թէ այն զըքին եւ անոր գանուելուն նկատմամբ պատմուածն եւ թէ անոր բովանդակութիւնն ըստ հեշտի յերիւրած։ Մար-Աբբասայ խնդրով զբազող նորագոյն գիտնոց մէջ գլխաւորաբար Ա. Կութշման էր որ իւր “Մ. Խորենացւոյ Հայոց Պատմութեան արժանահաւատութեան”<sup>1</sup> նկատմամբ գրած հետազօտութեան մէջ այս վերջին՝ Մ. Խորենացւոյ աննպաստ կարծեաց պաշտպան ելաւ։ Բայց երբ Կութշման շատացած էր միայն Մ. Խորենացւոյ գէմ Մար Աբբասայ մը կեղծիքն յօրինելուն նկատմամբ եղած ամբաստանութիւնն իրեւ հիմնաւոր կասկած մը ներկայացրնելով, Ա. Գարիեր քայլ մ'ալ աւելի յառաջ զնաց՝ բացարձակօրէն պնդելով որ Մովսէս եւ Մար Աբբաս միեւնոյն անձն են։<sup>2</sup> Մարաբբասեան

1 A. v. Gutschmid, über die Glaubwürdigkeit der arm. Geschichte des Moses von Choren. Berichte über die Verhandlungen der k. sächs. Ges. d. Wiss. Philolog.-hist. Classe 1876, Band XVIII, p. 1—43.

2 A. Carrière, Moïse de Khoren et les généalo-

Հատակոսորոց հարազատութեան, գոնէ համեմատական վաւերականութեան կողմն ելան վ. Լանկուա<sup>1</sup> եւ Փր. Շփիկէլ<sup>2</sup> բոլորովին նոր կարծիք մը յայտնեց Մ. Էմին իւր նախ ուսւսերէն եւ յետոյ նաեւ հայերէն ժարդանուած գրութեան մը մէջ՝ “Մովսէս Խորենացի եւ հին հայկական վէպը,” (Տփղիս 1886.) Էմին զՄար-Աբբաս կը նկատէր իբրեւ Մ. Խորենացւոյ ստեղծած ընդհանուր անուն մը՝ աղդային պատմական վէպերը նշանակելու համար, որոնք հայ ժողովրդեան բերանը կ'ապրէին եւ դորոնք Մովսէս նախ հաւաքեց եւ գործածեց:

Երբ հսո Մար-Աբբասայ հատակոսորոց ծագման հետազօտութիւնը նորէն կը ձեռնարկեմ, այն մաքով խնդիր չեմ յուզեր թէ այն ամենն՝ զոր Մ. Խորենացի (Ա, 9 — Բ, 9) իբր Մար-Աբբաս Կատինայի դբքէն ծայրաքաղ եղած մեր առջեւ կը գնէ, արդեօք արդեամբք ալ ասորի մատենագրին մը գործն ըլլալու նկարագիրն ունի, թէ ընդհակառակն՝ Մ. Խորենացւոյ կեղծիքն է: Վասն զի խնդիրն այսպէս ներկայացրնելով՝ բոլորովին անտես ըրած կ'ըլլանք Մովսէսի մատենագրական սովորութիւնն: Խորենացի իւր աղքերքն շատ ազատ կերպով կը գործածէ, եւ անոնցմէ քաղուածներն իրեն կողմանէ յաւելուածներով կը ճոխացընէ, նաեւ հոն՝ ուր բառական կոչմնանք ընելու երեւոյթն ունի: Ուստի կանխաւ իսկ ընդունելու ենք որ Մար-Աբբասայ հատակոսորքն, եթէ Խորենացւոյ ստեղծումն ալ չըլլան, սակայն իրմէն խմբագրուած են, ուստի ոճոյն եւ պատմական

gies patriarcales. Paris 1891. Հման. Tüb. Theol. Quartalschrift 1892, p. 473, 474.

<sup>1</sup> V. Langlois, Etude sur les sources de l'histoire d'Arm. de Moïse de Khoren: Bulletin de l'acad. impér. des sciences de St. Pétersb. 1861. Tome III, p. 531—583. Այսակադ յիշուած են նաեւ յիշեալ խնդրոց վրաց խօսող հին գրութիւնք:

<sup>2</sup> Spiegel, Eran. Alterthumskunde, 1871, I. p. 497ff.

աւսութեանց կողմանէ Խորենացւոյ բուն պատմական նիւթեն չեն տարբերիր։ Ուստի եթէ այս հատակոտորոց մէջն ալ միեւնոյն ազգուաբան ոճը կը գտնենք ինչպէս գործքին բոլոր միւս մասանց մէջ, եթէ ասոնք ալ Խորենացւոյ սիրական գաղափարներն՝ ինչպէս Քաղրատունեաց իշխանական տան հրեական ծագումն, կը պաշտպանեն (Բ, 3), կարելի չէ ասոնցմե այն հատակոտորոց ծագման նկատմամբ եզրակացութիւններ հանել։ Մէր հարցուածն կրնանք զլիսաւորաբար հետեւեալ կերպով առաջարկել, այսինքն՝ կը գտնուին Ա, 9 — Բ, 9 տեղեաց մէջ բառեր, տեղեկութիւնք կամ գաղափարը, որոնք դրական պատճառներով չկարենան իբրեւ Մ. Խորենացւոյ բերնէն համարուիլ։

Եւ այս հարցման պէտք ենք հաստատական պատասխան տալ։ Ոչ-հայ եւ յատկապէս ասորի մատենագիր մը մատնանիշ կ'ընէ հաւանօրէն յաջորդ գիտողութիւնը։ Մ. Խորենացի (Ա, 13) կ'ըսէ Արամայ համար թէ “Պատահէ Աւա-շուաց” պատահաց, որոց առաջնորդ էր Նիւքար ոմն ասացեալ Մատէն, այլ հպարտ եւ պատերազմակէր, որպէս ցուցանէ նոյն ինքն պատմագիրն, յեղերս սահմանացն Հայոց։ Արդ “Մեդացի” անսւնը բուն հայերէն կը կոչուի Մ-ը, եւ միայն իբրեւ երկրորդական ձեւ կը գտնենք՝ մանաւանդ Խորենացւոյ քով՝ յունարէնէ առնուած “Մէդացի”, անսւնը իսկ արդ “Մատէն”, է յունածեւ կերպարանաց վերածուած ասորերէն անսւնը, քանի որ Մարք ասորերէն Mâdây կը կոչուին։ Ուստի եթէ ինքն իսկ Խորենացի Նիւքար Մատէսի միջադեպն ստեղծած ըլլար, պէտք էինք ըսել որ շատ հանճարեղ տեսութեամբ մտածած ըլլալու էր որ իրեն յերիւրած ասորի մատենագրին սիրոյն համար պէտք էր անոււան ձեւին ալ ասորական գոյն մը տար։ Սակայն արագիսի ենթագրութիւն մը ստուգիւ ներքին հաւանականութենէ զուրի է։

Լոկ հաւանականութեան սահմանէն անդին  
կ'անցընէ յաջորդ ապացոյցը: Մ. Խորենացի (Ա, 9)  
Մար-Աբբասայ բերանը կը դնէ զայն թէ ի Նինուէ  
պահուած յիշեալ մատենին սկիզբը կը խօսէր  
Զըսւանայ, Տիտանայ եւ Յապետոսթէի վրայ: Այս  
երեք գիւցաղունք ալ ծանօթ էին արդէն Խորե-  
նացւոյ եւ այն՝ Սիբեղեայց մէկ կոչմանէն: Վասն զի  
Սիբեղեայց Գ գրոց 105<sup>րորդ</sup> տողն այսպէս թարգ-  
մանուած է (Ա, 6): “Զըսւանն եւ Տիտանն եւ Յա-  
պետոսթէ լինէին իշխանք երկրի:”<sup>1</sup> Յունական  
տողին այս թարգմանութիւնն երեք առանձնայատ-  
կութիւն ունի. նախ Կրόνօս (Արոնս) իբրեւ հո-  
մանիշ Խրօնօսի (Փամանակ) առնուած է, եւ եր-  
կրորդ՝ վերջինս ալ զենդարէն զբանավ —  
Հայերէնի մէջ զբանավ — բառ մը եւ ոչ իբրեւ փո-  
խառեալ բառ ծանօթ է, — թարգմանուած կը  
գտնենք. եւ վերջապէս երրորդ՝ զարմանալի եղա-  
նակաւ՝ լուստօս (Յապետոս) անուան կից թէ (եւ,  
նաև) մասնիկը կցուած միացած է անուան հետ  
իբրեւ անոր մասն: Բացարձակ անկարելի է որ երկու  
մատենադիբը իրարմէ անկախ բայտ պատահման երեք  
առանձնայատկութեանցս մէջ հաւասարապէս միա-  
բան ըլլան: Արդ եթէ Զըսւան եւ Յապետոսթէ թէ  
Մար-Աբբասայ եւ թէ Խորենացւոյ բուն գործքին  
մէջ կը գտնուին, ի հարկէ կը հետեւի, որ կամ  
երկուքն մէկն է Սիբեղեայց յիշեալ կոչումը  
թարգմանած եւ կամ որ երկուքն ալ ուրիշ երրորդ-  
աղբիւրէ մ'առած են: Արդ ուրիշ տեղ մը՝ ինչպէս  
կարծեմ ըստ բաւականին ապացուցած եմ<sup>2</sup> որ  
Խորենացի չի կրնար Սիբեղեայց յիշեալ կոչումը  
թարգմանած ըլլալ. այլ ընդհակառակն այն սխա-  
լաւոր թարգմանութիւնն ասորի հեղինակէ մ'առ-

<sup>1</sup> Καὶ βασίλευσε Κρόνος καὶ Τίταν Ἰαπετός τε.

<sup>2</sup> Theol. Quartalschrift, 1892, p. 46 : Das Sybillen-Citat bei Moses. (Թարգմանուած հայերէնի տես վերը՝ էջ 1-11:)

նուած է։ Ուստի, եթէ ինքն էր որ զՄար-Աբրամ  
կեղծեց, առ առաւելն յիշեալ ասորւոյն գաղա-  
փարն կեղծեալ Մար-Աբրամայ բերանը դրած  
կրնայ բլլալ։ Ասկայն նաև վերջին կետու ընդունիլ  
չենք կրնար, վասն զի Մար-Աբրամի քով Յարեթի  
առաջին երեք սերնդոց անուանք փոխուած են,<sup>1</sup>  
եւ Խորենացի ստիպուած էր մասնաւորապէս մաս-  
դիր ընել տալ որ անոնք — Մերտ, Աիրաթ եւ  
Թակղադ — նոյն են իրեն քիչ մը յառաջ (Ա, 5)  
յիշածներուն հետ, այսինքն՝ Գոմեր, Թիրաս եւ  
Թորգոմ, եւ թէ Յապետոսթէ նոյն է Յարեթի  
հետ։ Անկարելի է ըմբռնել թէ ինչ պէտք ուներ  
Խորենացի այսպիսի կեծիոներու մասնել ինք զինք,  
եթէ ինքն էր Մար Աբրամի բուն խարդախողը։  
Ուստի պէտք ենք եղակացընել որ Մ. Խորենացի  
եւ Մար-Աբրամ երկու տարբեր անձինք են, եւ մի-  
այն յայնմ միաբան՝ որ երկուքն ալ ուրիշ անանուն  
մատենագիր մը, հաւանականագոյնու ասորի գնոս-  
տիկեան մը, զոր նաև Եղնիկ ճանչցած բլլալու է,<sup>2</sup>  
գործածած են։

Այս ներքին պատճառաց կը կցի արտաքին  
մ'ալ, որ ինձի կ'երեւայ թէ զխորենացի խարդա-  
խուն ամբաստանութենէն բոլորովին կ'ազատէ։  
Ունինք ուրիշ գրութիւն մ'ալ, որ նոյնպէս Մար-  
Աբրամի մը գրքէն ծայրաքաղ եղած կ'ըսուի։ Եւ  
այս գրաւթիւնը կը գտնուի Սերեսի՝ կ'արու հայ  
պատմագրին՝ մատենին մ.ջ, որ իրեն պատճա-  
ռիւնը կը սկսի Սասանեանց Պերոզ թ ալքայէն  
(459) եւ մինչեւ իր ժամանակը, այսինքն մերձաւ-  
րապէս մինչեւ իրը 660 կը հասնի։<sup>3</sup> Այս գործքէն  
միայն երեք ձեռագիրը ծահօթացած են ցայժմ,

<sup>1</sup> Հման. Cariére, Moïse de Khoren, p. 45, 46.

<sup>2</sup> Theol. Quartalschrift, 1892, p. 471. (Տես վերը  
էջ 6.)

<sup>3</sup> Հման. H. Hübschmann, Zur Geschichte Armeniens und der ersten Kriege der Araber. Aus dem Armenischen des Sebeos.

եւ առնց ամենուն մէջն ալ Սեբէսի բուն պատմութենէն յառաջ երկու գլուխ կը զանուի, որոնք Սեբէսի դորձքին հետ ամենեւին կապ չունին։<sup>1</sup>

Առնց առաջինն է այն, որ Մար-Աբբասէն ծայրաքաղ եղած է։ Այն գլուխն Սեբէսի պատմութեան հետ տպուեցաւ նախ թաղէսա Միհրդատեանցէն 1851ին ի Կ. Պոլիս, եւ երկրորդ անգամ Պետրուրդի նոր ժամանակի ձեռագրի մը վրայէն՝ Քերսէ Պատկանեանէն ի Պետրուրդ 1879ին։<sup>2</sup>

Մար-Աբբասայ այս հատակուստոց կարգը բաւական խօսն է. վասն զի երկու հեղինակք կը խօսին անոր մէջ առաջին դէմքով. նախ այն մատենագիրն, որ Մար-Աբբասայ դըքէն ծայրաքաղ համառօտութիւնն ըրած է, եւ երկրորդ՝ բուն համառօտութեան մէջ Ագաթանգեղոս, Տրդատայ ծանօթանվաւեր քարտուղարն։ Գիրքը կը սկսի այսպէս։

“Եւ եղեւ ոչ ի կամացական պիտոյից վարժխուզզի զանստարագրել<sup>3</sup> ժամանակ եւ զնախնի քաջացն ձեռնարկելով դրոշմել վիպասանութիւնս, զիմն յիշատակել զառասպելո, եւ ի նոյն շարագրելով ասացից զառ ի յապայսն եղելոց, եւ ցուցից համառօտիք զարդեաց ժամանակացս զաղետիցս վերաբերութեան զամն եւ զաւուրս հինգ թագաւորացն յիշատակելով։

“Անդ հայելով ի մատեանն Մարաբայ փիլիսոփայի Մծուրնացւոյ, զոր եղիտ դրոշմեալ ի վերայ արձանի ի Մծրին քաղաքի՝ յապարանս Անատրուկ արքայի հանդէպ դրան արքունական

<sup>1</sup> Այս համացիւ կերպով կը ցուցընէ որ Յովհ. Կամոզիկոս պատմացիրն (Թ. եւ Ժ. Դար) տակաւին չէր գտած իրեն ձեռագիր Սեբէսին մէջ այս յաւելուածները

<sup>2</sup> Միհրդատեանցէ հրատարակութիւնն ինձի միայն Լանկլուայի գաղղիերէն թարգմանութենէն ծանօթ է, որ եւ լցու տեսած է ի Վ. Langlois, Collect. des hist. anc. et mod. de l'Arm. I, pp. 195—200.

<sup>3</sup> Այս անիմաստ “առաջարկութիւն ժամանուի.. ընթերցուածոյն տեղ կ'ենթադրեմ” առաջերիւր դրել ովայուածուին

տաճարին, ծածկեալ յաւերածի արքունական կայենիցն:

“Քանզի զսիւնս տաճարին այնորիկ խնդրեալ ի գուռն արքային Պարսից, եւ բացեալ զաւերածն վասն սեանցն ըստ դիպան արձանագրին գրումեալ ի վերայ վիմի զամն եւ զաւուրս հինգ թագաւորացն Հայոց եւ Պարթեւաց, յունարէն դպրութեամբ, զոր իմ գտեալ ի Միջազետա՝ ի նորին աշակերտացն, կամեցայ ձեզ զրուցակարգել. Քանզի այսու ուներ վերնագիրն այսպէս:

“Ես Ազաթանգեղոս գրիչ գրեցի ի վերայ արձանիս այսորիկ իմով ձեռամբս զամն առաջին թագաւորացն Հայոց, հրամանաւ քաջին Տրդատայ՝ առեալ ի դիւանէ արքունի, զոր փոքր մի եւ ապա յիւրում տեղուջն տեսցես զպատճէննն:

Ասկէ ետքը կու գայ համառօտութիւն մը պատմութեան Հայոց՝ Հայկայ նահապետին պատերազմէն ընդդէմ Բէլայ Տիտանեան՝ մինչեւ պարթեւական պետութեան Արշակայ Մեծի<sup>2</sup> որդւոց մէջ բաժնուիլը: Վերջը կան երկու ցանկ, մինչ բոլոր պարթեւ թագաւորաց արշակունեան տնեն, եւ միւսը՝ հայ Արշակունեաց, բայց մինչեւ Պապ վերջնթեր արքային նախ քան երկրին Յունաց եւ Պարսից մէջ բաժնուիլը:

Երկու ցանկերէս գոնե երկրորդը չե կրնար միեւնոյն հեղինակէն ըլլալ՝ որ նախորնթացին մէջ իբրեւ Ազաթանգեղոս կը խօսի, ուստի եւ ոչ Մար-Աբբասի գործքը, վասն զի վերջնոյս գէմ պատմական հակասութեան մէջ է: Մար-Աբբաս

1 Հրոտ. Պատրիառքուն, էջ 1:

2 Թէ հոս եւ թէ Մ. Խորենացւոյ պատմութեան մէջ յիշուած Արշակ Մեծն միայն Միհրդատէս Ա կրնայ ըլլալ. որ ըստ կութշմբափ հաշուրին (Geschichte Irans, p. 44, 75) իբր 171—138 Ն. Ք. իշխած է: Բայց կարելի չէ ուրանալ որ Մ. Խորենացւոյ իւր Արշակայ Մեծի գրայ պատմածներէն ոչ ամէն բան Միհրդատայ Ա. կը յարմարի Հմատ. Spiegel, Eran. Alterth. III, p. 222ff.

Հայոց աշխարհի առաջին արշակունի արքայն կը գնէ Արշակայ Մեծին որդին՝ որ նոյնպէս Արշակ կը կոչուեր, իսկ արքայացուցակաց երկրորդն հայ Արշակունեաց նախահայր կը կոչէ երկու արքայներ, յիշեալ Արշակին՝ կրտսերն, եւ անոր եղբայրն Վաղարշակ, — յայանի ապացոյց մը՝ որ թէ Սերեսի կից գրութեան հեղինակը կը ճանչնար Խորենացւոյ պատմագրութիւնն, եւ կը ջանար Մար-Աբբաս Մծուրնացւոյ եւ Մար-Աբբաս Կատինայի մէջ եղած ակնյանդիման հակառաւթիւնը բառնալ՝ ընդունելով որ գահակից էին անոնք։<sup>1</sup>

Ասով արդէն նշանակած կ'ըլլանք այն յարերութիւնն, զոր ունի այս ցուցակն՝ ըստ ժամանակին՝ Մ. Խորենացւոյ պատմագրութեան հետ. վերջինէս ետքը հեղինակուած է այն ապահովապէս։ Եթէ երկու Մարաբբասեան հատակուորոց ներքին աղերսը հետազօտել շարունակենք, անժրիստելի կերպով կը տեսնուի երկուքին ներքին համաձայնութիւնն ըստ ծաւալին եւ պարունակութեան։

Երկուքն ալ կը սկսին Բաբելոնի աշտարակաշինութենէն, Հայկի Բաբելոնէն գաղթելէն, իրեն Բելայ դէմ մղած պատերազմէն. եւ երկուքն ալ պատմութիւնը կը շարունակեն մինչեւ Արշակ Մեծ, այսինքն Միհրդատէս Ա. Մանրամանութեանց մէջ ալ երկու Մար-Աբբասք բազմաթիւ նոյնութիւններ կը ցուցընեն ոչ միայն իրաց, այլ եւ բացատրութեան կերպին մէջ։ Այսպիսի համաձայնութիւն կը գտնենք Բաբելոնի աշտարակաշինութեան ծրագրին ստորագրելուն մէջ, զոր երկու մատենագիրը ալ երկանց գոյներով կը նկարագրեն. եւ նաեւ հետեւեալ միջադէպներուն

<sup>1</sup> Նաեւ Մարաբբասեան հատակուորոց յառաջաբառնին մէջ կը տեսնուի Մ. Խորենացւոյ գործքին ծանօթ ըլլալը։ Աան զի՞ւ զարդեաց ժամանակաց զաղետից,, օրերը համեմատելն Հինգ թագաւորացն,, օրերուն հետ, յայտնապէս կը յիշեցընէ Մ. Խոր. Ա. 22 տեղին։

մէջ, այսինքն թէ ինչպէս Հայկ կը թողու զբարելոն, Արարատայ աշխարհը կ'երթայ եւ կը բնակի լերան մը ստորոտն՝ երկրի մը մէջ, որ իրմէ յառաջ դաղթականութեամբ բնակելի եղած էր. յետոյ այս երկիրը կը թողու իրեն թոռան Կադմոսի կաղմելով իրեն համար նոր բնակավայր մը, զոր Հարք կ'անուանե. թէ ինչպէս Բէլ կ'արշաւէ Հայշ կայ գէմ, Կադմոս Բելայ տոջեւէն կը փախչի, Հայկ իրեն որդիքն ու թոռունք Բելայ գէմ պատերազմելու կը հանէ, եւ Բէլ կ'իյնայ Հայկաց ուաքէն զարնուած :

Բառական նմանութիւն կայ դարձեալ Արմենակայ (Սեբէոսի քով՝ “Արամանեակ”, եւ “Արամենակ”) վրայ պատմուածներուն մէջ, որ Արագած լերան քով զաղութ մը հաստատեց. Արայի որուն անուամբ կոչուած ըլլայ Այրարատայ դաշտավայրն. բայց մանաւանդ Շամիրամայ, անոր ընդգէմ Արայի բրած արշաւանաց եւ Արայի գիտկը կենդանացրնելու փորձերուն նկարագրութեան մէջ:

Ասիէ ետքն երկու պատմութիւնք իրարմէ կը բաժնուին. մինչդեռ Մովսէս (Ա, 19—32) ընդարձակօրէն կը պատմէ Հայկազունի արքայից պատմութիւնը, Սեբէոսի հատակուարն այս ժամանակամիջոցին վրայէն արագ կ'ոստնու կ'անցնի, եւ նաեւ ըստ նիւթոյն չի համաձայնիր Մովսէսի պատմածներուն հետ: Երկու Մար-Աբբասը կը միանան՝ երբ պարթեւական Երշակունեաց կու գայ կարգը, եւ այն՝ հոս ալ բառական կերպով: Մովսէս (Բ, 1) կ'ըսէ. “Զսա յաջորդէ Անտիոքոս ասացետին թեւոս, ամս տասն, եւ ի մետասաներորդին ապստամբէն Պարթեւը ի ծառայութենէ Մակեդոնացւոցն:” Մար-Աբբաս Մծուրնացի նոյնը կը պատմէ այսպէս. “Անտիոքոս թէոս՝ ամս Ճ. եւ յամի մետասաներորդի Անտիոքայ արքայի ապստամբէալ ի բաց կացին Պարթեւը ի ծառայութենէ Մակեդոնացւոցն:

Սակայն երկու հեղինակներն անսմիջապէս դարձեալ կը բաժնուին այն պատերազմին սոսորա գրաւթեան մէջ, զոր Արշակ Մեծ մղած կ'ըսուի՝ Գեմետրիոսի եւ Անտիոքոսի Սելեսկեանց գէմ։<sup>1</sup> Խորենացի հստ համառօտ կը պատմէ (Բ, 2), իսկ Մծուրնացի երկարօրէն կը նկարագրէ պատերազմը, եւ կ'աւարտէ պատմութիւնն պարթեւական աշխարհակալ պետութեան Արշակայ չորս որդւոց մէջ բաժնուելով։

Երկու զրութեանց բազմաթիւ համաձայնութեանց գէմ կան նաև նոյնպէս բազմաթիւ նշանաւոր տարբերութիւններ, որոնք հետեւեալ երեք դասակարգերու կրնան վերածուիլ։ Նախ Մ. Խորենացի Մծուրնացիէն շատ աւելի բնդարձակ կը պատմէ, ուր յատկապէս հայկական իրերու վրայ է խօսքն՝ րլայ պատմական՝ ըլլայ աշխարհագրական, իսկ վերջնին աւելի բնդարձակ՝ երբ յատկապէս Պարթեւաց պատմութեան վրայ է։ Երկրորդ, Մծուրնացի Մար-Արքաս ամենեւին չի ճանչնար առաջնին հայ արշակունի Վաղարշակայ անձնաւորութիւնն՝ որուն վրայ Խորենացի յայտնի յօժարութեամբ մը կը խօսի, այլ միայն զԱրշակ, եւ այն՝ ոչ թէ եղացըր, այլ կրտսեր որդի Արշակայ Մեծի։<sup>2</sup> Երրորդ, Մծուրնացին Մար-Արքաս հակա-

<sup>1</sup> Մասնաւոր մատրութեան արժանի է երկու հեղինակաց համաձայնութիւնն այն անպատմական ակնդեկութեան մէջ թէ Գեմետրիոս եւ Անտիոքոս Պաշտեւաց միւնցն արքայէն յազմեւուեցան։ Արդեամբ Միհրդատէս Ա. Եր որ գերի բանեց զԴեմետրիոս, եւ Հրահատ Բ որ յաղթեց Անտիոքայ է։

<sup>2</sup> Արդէն ԺՓ գարու պատմագիրն Վարդան իմացած էր որ Մծուրնացին Մար-Արքաս չի ճանչնար Վաղարշակ արքայ մը, իրեն գատմութեան ժի գլուուն մէջ (տպ. Ա. Ենետ, 1862, էջ 31) կը գրէ ասոր վրայ. “Բայց լուաք եւ գրով տեսաք, եթէ որդի էր սա Արշակայ մեծի, եւ ոչ եղացըր։ Եր բանն այսպիսի, եթէ թագաւորն Պարսից խնդրեաց զսիւնն կճեայ՝ որ ի Մծրին, յապարանս արքայութեանն Հայոց եւ յառնուլն գտաւ գիր յունարէն եթէ Ես գրեցի Ագաթանգեղոս, զի մեծն Արշակ ունէր չորս որ-

ուակէ է Խորենացւոյ այն սիրելի գաղափարին՝ որուն վկայել ստիպուած է նաև Մար-Եբբաս Կատինա. վասն զի արդեամբը կը ժխտէ Բաղրատունեաց հրեական ծագումը։ Վասն զի երկու տեղ կը յիշէ Բագարատ մ' իբրեւ բնիկ սերունդ Հայկայ։ Թէ, եւ այս տեղեաց միոյն մէջ (Հրտ. Պատկանեան, էջ 6) բոլոր ձեռագիրք Բ-Շ-Ռ-Ջ- կը կարդան, սակայն Պատկանեան ամենայն իրաւամբ ուզգեց զայս եւ ըրաւ Բ-Ա-Ջ-Ռ-Ջ- որ թէ հնագրախօսական եւ թէ պատմական կերպով հաստատեալ սրբագրութիւն մըն է։<sup>1</sup> Սակայն եթէ նաև հրաժարին այս տեղին իբրեւ ապացոյց գործածելէն, կը մնայ տակաւին երկրորդը (էջ 9) ուր կը յիշուի «Բագարատն Փառագեան յորդւոցն Արամանեկայ նախարար մեծ»; Սակայն այս կարծեաց, այսինքն Բաղրատունեաց Հայկէն սերելուն գէմ ամենայն սաստկութեամբ կը կրուի Մ. Խորենացի (Ա, 22), որ իրեն սիրական նիւթ մ' ըրած է՝ իւր Պատմութեան մէջ բաղրատունի իշխանական տան հրեական ծագումն ցուցընել։

Արդ երկու գրոցս այս հիմնական տարբերութիւնքը մէկ կողմանէ, եւ միւս կողմանէ անժխտելի նմանութիւնքը՝ կը ստիպեն բնդունիլ որ հասարակաց մէկ սկզբնագրի մ' երկու այլեւայլ խմբագրութիւնքն են անոնք։ Իսկ այն հարցման թէ երկու խմբագրութեանց որն աւելի նման է սկզբնականին, պատասխանը տարակուսական չի կրնար մնալ։ Մ. Խորենացին է որ՝ իւր այլուստ ծանօթ սովորութեան հետեւելով՝ հիմնովին կերպարանափոխած է զՄար-Եբբաս, անոր վտիս կմախքն իրեն յատուկ գաղափարներով։ Տոխացընելով։ Ի հարկէ չենք ուզեր ըսել թէ Մ. Խորենացի Մար-Եբբասայ վրայ

գիս. զառաջինն թագաւորեցոյց թիւտալացւոց, եւ զերկրորդն Լիւրիկեւոց, եւ զերրորդն Պարթեւաց, զչորդորդն Հայոց։<sup>2</sup>  
<sup>1</sup> Նաև Պատմկարթնէր (ZDMG, XL, 499, ո. 1) լիովին հաւան է Պատկանեանի այս սրբագրութեան։

բրած իրմէն բոլոր յաւելուածներն ստեղծած է : Ա . Խորենացի հայկազունի արքայից ժամանակամիջոցին համար բաց ի Մար-Աբբասէ կը դործածէ ուրիշ աղբիւր մ'ալ , զոր նաեւ Մար-Աբբաս ճանչցած եւ օգտուած է անկէ , այն է՝ իրեն ազգին բերանացի աւանդուած զրոյցներն եւ պատմական երգերն : Եւ թերեւս շատ տեղեր այն երգոց մէջ գտածը դրած է Մար-Աբբասայ բերանը : Երգերէն կ'երեւայ թէ առած է ի մանաւորի Վաղարշակայ անձնաւորութիւնն եւ անսոր իշխանութեան ժամանակին այնպէս շքեղ նկարագրութիւնն :

Ընդհակապակն Սեբէոսի կից անանուն հեղինակն իրեն սկզբնագիրը համառօաած կ'երեւայ , սակայն Մար-Աբբասէն առած մասերուն մէջ բնագրին իմաստին աւելի հաւատարիմ մնացած է քան խորենացի : Բարեբախտաբար դէպքի մը մէջ կընանք Մար-Աբբասէն եղած երկու ծայրագաղ հրատարակութեանց հաւատարմութիւնը կշռել : Տեղ մը Ա . Խորենացւոյ համառօտութիւնն յայտնի կերպով կրկնապատճէն (doublette) մ'ունի :

Խորենացի կը պատմէ (Ա , 10) որ Հայկ Այրարատայ աշխարհին մէջ իւր առաջին բնակութիւնը շնորհեց Կադմոսի եւ նոր հիմնարկութիւն մ'ըրատի Հարք : Նոյնը նորէն կը կրկնուի քիչ մ'ետքը (Բ , 12) , ուր Խորենացի Բելայ պարտութենէ ետքը կը պատմէ , թէ Հայկ իրեն առաջին տունը Կադմոսի տուաւ եւ ինքը Հարք գաղթեց : Թէ այս կրկին անգամ պատմեն Խորենացւոյ մէկ սխալն է եւ ոչ Մար-Աբբասայ կը ցուցընեն Սեբէոսի հաստակոտորք : Այսուեղ (Հրատ . Պատկանեան , էջ 2) , որ Խորենացւոյ Ա գրոց Փ գլխուն կը համապատասխանէ , կ'ըսուի . “ Զուեաց խաղաց գնաց Հայկն ի Բարելոնէ կնաւն եւ որդւովքն եւ ամենայն աղխիւն հանդերձ : Եւ շոգաւ բնակեցաւ յերկրին Արարագայ ի տանն որ ի լեռնոտինն , որ զառաջինն շինեալ էր Զրուանայ հաւըն՝ եւ եղբարբքն հանդերձ : Եւ ապա ետ

զնա Հայկն կալուած ժառանգութեան Կաղմեայ  
թռուին իւրում որդւոյն Արամանեկայ: Եւ ինքն  
չուեաց զնաց անտի եւս ի հիւսիսակողմն եւ չոքաւ  
բնակեցաւ ի բարձրաւանդ դաշտավայրի միոջ, եւ  
կոչեցաւ անուն դաշտին այնորիկ Հարք՝ յանուն  
Հարցյն: « Խակ միւս տեղն՝ որ Խորենացւոյ (Ա, 12)  
կրկնութեան կը համապատասխանէ, հետեւեալն է  
(Հրտ. Պատկանեան, էջ 4.) » Եւ Հայկն դարձաւ  
ի տեղի իւր, եւ չոքաւ կալու Հայկն զերկիրն  
Արարատայ եւ բնակեցաւ անդրէն ազգաւ իւրով  
մինչեւ ցայժմ: Եւ ի ժամանակի մահուան իւրոյ  
ետ զնա կալուած ժառանգութեան Կաղմեայ  
թռուին իւրում, որդւոյ Արամանեկայ եղբաւը  
Հարմայի: Եւ Արամանեկայ հրամայեաց երթալ ի  
հիւսիսակողմն ուր ինքն խակ դադարեաց զառաջինն:  
Եւ եղեւ յետ մահուանն Հայկայ առ Արամանեակ  
զորդիս իւր եւ զգստերս իւր եւ զարս նոյցա, եւ  
զքորս եւթանեսին եւ զարս նոյցա, զուստերս եւ  
զգստերս նոյցա եւ զամենայն ազև իւր: Եւ չոքաւ  
բնակեցաւ անդէն յառաջնումն դաւառին, զոր  
կոչեցին յանուն Հարց իւրեանց՝ Հարք: »

Ըստ այսամ իրաց կարգն այսպէս էր: Հայկ  
Քելայ դաղթելէն ետքը շդարձաւ իրեն երկրորդ  
բնակավայրն Հարք, այլ առաջին բնակութիւնն,  
ուր Կաղմոս կը բնակէր: Հոս Հայկ մահուանէն  
յառաջ դարձեալ նորոգեց Կաղմոսի տուած առաւ  
ջին պարգեւր, խակ Արմենակայ տուաւ երկրորդ  
հիմնարկութիւնը՝ Հարք: Արդ բնագրին այս իմաստն,  
որ Աերեսոփ հատակոտորոց մէջ այնպէս պայծառ  
կեցած է, Խորենացի լաւ չէ ըմբռնած, որով  
իրեն գրքին մէջ կրկին անդամ պատմելու երեւ-  
ոյթը յառաջ եկած է:

Աւրեմն մեր քննութեան եղբակացութիւնն է  
համառօտիւ հետեւեալը. Մովսէս Խորենացի սովել-  
ծոծ չէ Մուր-Աբբասոց Քերէւ, այլ Քայլ Խոբանքը:

մատենագիր մը , որուն հարազատ կամ կեղծ անունն էր Մար-Աբբաս եւ բնակալայրը՝ Մծբին։<sup>1</sup> Այս ասորւցին գործքն , զօր Պարթեւաց ի կողմն գրուած ընդ հանուր ժամանակագրութիւն մը պէտք ենք ենթադրել , կը պարունակեր նաեւ Հայոց աշխարհի պատմութիւնը մինչեւ հայ Արշակունեաց հարատութեան հիմնարկութիւնը : Մար Աբբաս իրեն պատմութեան նիւթը , դոնէ որչափ որ Հայոց նկատմամբ էր , առած էր ժողովրդեան զբոյցներէն , ինչպէս ըրաւ յետոյ նաեւ Մ . Խորենացի : — Զենք կրնար որոշել թէ ասորի հեղինակին թէ Մ . Խորենացւոյ երեւակայութեան ծնունդ է այն ամենն , զոր Խորենացի գրքին վրայ կը պատմէ՝ անոր ծագման եւ պահուելուն նկատմամբ : Սակայն որեւիցէ պարագային մէջ Մ . Խորենացի մաս մ'ունի այս կեղծիքէն . վամն զի Աելեսոսի Մար-Աբբասը չե ճանչնար զՎաղարշակ , որ ըստ Խորենացւոյ՝ գրքին յօրինման պատճառն եղած է , ինչպէս որ Վաղարշակ ընդ հանրապէս զուտ առապելական անձնաւորութիւն մըն է , հայ ժողովրդական զբոյցի ստեղծուած :

<sup>1</sup> Աւզութեան ամեն իրաւոնքն ունի պառմկարժենքի հանդարեղ ենթադրութիւն թէ մշառնոցէ , ինչպէս կը կոչուի Մար-Աբբաս Սերէսոսի մէջ . աղաւազութիւն մըլլայ մշառնոցէ ձեւին , եւ վերջինս ալ երկրորդական ձեւ մը սովորական մշառնոցէ ձեւին (ZDMG , XV , 495 , n. 1.)

Թերեւս հայ քառակազմութեան աւելի համեմատ համարելի է չ . Փիլիպ . մամանան վ . ի զաղափարն որ ուղղագրելի կը կարծէր Մծուրածացի = Մծրընացի  
Ժ . Թ .

## Ե.

Ներսիսի Համբումացոյ Յեղեկութիւն ի վերայ  
մահուան կայսեր Փրեդերիկոսի Ա:\*

Վինիենի պետութեան ազգունի մատե-  
նադարանին հայերէն ձեռագրաց հաւաքածոյից  
Թիւ Գ ձեռագիրն Խաչակրաց պատմութեան  
նկատմամբ շատ մը տեղեկութեանց հետ կը բո-  
վանդակէ նաեւ ի Ներսիսէ Լամբրոնացոյ համա-  
ռոտ տեղեկութիւն մը Փրեդերիկոս Շիկամօրուսի  
(Barbarossa) մահուան վրայ, ինչպէս նաեւ անոր  
խստման նկատմամբ՝ կիլիկեցի Նեւոնիշխանը Հայոց  
թագաւոր պատկելու: Այս տեղեկութիւնն պէտք է  
որ առջեւն ոնեցած ըլլայ Զամշեան իւր Հայոց  
Պատմութիւնը յօրինելու ժամանակ (տպ. Ա-  
նետ. 1784—86), վասն զի Ներսէսի Լամբրո-  
նացոյ գրութիւններէն բերած քանի մը կոչմունք  
(Հար. Գ, Էջ 145, 158) սոյն այս տեղեկութեան  
քանի մը տեղերուն հետ բառ առ բառ կը նոյն-  
անան. Պետերմանն Պերլինի Գիտութեանց ար-  
քունի Ճեմարանին Գրութեանց մէջ (Abhand-  
lungen der kgl. Akad. der Wiss. zu Berlin,  
1860, p. 150) գրած է գերմաներէն թարգ-  
մանութեամբ այն ամէնն՝ ինչ որ Զամշեան  
յիշեալ տեղը (Էջ 158) Պարպարոսայի մահուան  
նկատմամբ կը պատմէ ըստ վկացութեան Լամբրո-  
նացոյն: Սակայն որչափ գիտեմ՝ այս յիշատակա-  
գիրն ոչ բնագրաւ ։\*\* Եւ ոչ ուրիշ լեզուի թարգ-

\* Nerses von Lampron's Bericht über den Tod Kaiser Friedrich's I., aus dem Arm. übersetzt von Dr. F. Vetter: Historisches Jahrbuch 1881, pp. 288—291:

\*\* Միւնիսի այս ծեռագրին վրայ մանրամասն տեղեկութիւն տուած է ինչպէս նաեւ այս յշատակարանն ամբողջովին ըբած Մեծ Հ. Գրիգորի Ա. Գալէմինան, “Ցուցակ Հայերէն ծեռագրաց արքունի մատե-  
նադարանին ի Միւնիսի: Ալիննա, 1892, Էջ 24—25:,,

մանութեամբ մը հրատարակուած է իբրեւ ամբողջական գործք : Միջին դարու պատմութեան քննչաց համար հետաքրքրութենէն զուրկ չըլլալով, յաջորդ տողերով կը գնեմ ըստ կարելւոյն բառական թարգմանութիւն մը :<sup>1</sup>

<sup>2</sup> Պատմական յիշատակարան սրբոյն Ներսիսի Լամբրոնացւոյ : Ի թուին Հայոց ՈՒ<sup>○</sup>\*Դ<sup>2</sup> եկին Գրիգոր եպիսկոպոս ի Հայրապետէն Հռոմայ Լուսիոյ առ կաթողիկոս մեր Գրիգորիս, որ էր ի ամանէ առաքեալ<sup>3</sup> եւ եբեր զպատասխանի նամակի Տեառնս մերոյ եւ զգիրս կարգաց Եկեղեցւոյ Հռոմայեցի գրով, եւ եղիտ զտէր մեր ի քաղաքն Տարսոն յամնեանն հոկտեմբերի : Եւ ընկալեալ

Ըստ այսմ դրինք մենք յիշատակարանին բնագիրը, մինչ հայագէտն միայն թարգմանութիւն մ'ըլլած է : Ժ.Թ.:

\* Երկու տեղն ալ ծնուազրին լուսանցքի վրայ նշանակուած է 1. Փիլ Ի, այնպէս որ ՈՂԴ (= 1185) եւ ՈՂԶ (= 1187) տարիները նշանակուած են : Ըստ այսմ մեկնելու է յաջորդ ծանօթութիւնը :

Ժ.Թ.:

<sup>1</sup> Գրութեանս մէջ գտնուած քանի մը մլժին տեղերուն համար հոս սորվող երկու հայ ուսանողաց՝ Գեորգ Արուելեանի եւ Սարգիս Սովորեանի կարծիքն հարցուցած եմ, որոնց տուած յօժարակամ տեղեկութեանց համար նորհակալ ըլլալ պարտական եմ :

<sup>2</sup> Այսինքն, 1174 Յ. Ք. — (Հայագէտն ՈՒԴ կարգեր և թուականը)

<sup>3</sup> Չամշեան (Գ. Էջ 141, 142) կը պատմէ թէ չարեցական Յոյնք զըպարտած էին Լատենացւոյ քով զՀայերը թէ Եւտիքական են : Ուստի ինքզինքն ու հայ եկեղեցին արդարացընելու համար Գրիգոր կաթողիկոս 1184ին նամակ մը զըրեց առ Լուկիոս Գ քահանայակատ : Նամակին տանողն է Գրիգոր՝ Փիլիպպոլուսոյ հայ եղիսկոպոսն ։ Իւր պաշտօնը կատարելէն ետքը 1185ի սկիզբն ձամբայ ելաւ դառնալու եւ նոյն տարւոյն Հոկտեմբերին Ահիլիկեա հասաւ . (անդ, 144:1) — Ըստ այսմ մեր յիշատակարանին ուղիղ չէ, վասն զի ՈՒԴ գրուած է Փիլ ՈՂԴ : Բայց այս պարագան յիշատակարանիս վաւերական ըլլալուն հակառակ ցուցում չի կրնար բերուիլ, վասն զի պյսպիսի սխալ մը որեւէ գրչի մը սխալանքը կրնայ ըլլալ, մանաւանդ որ հայերէնի մէջ Յ եւ Կ ցուցընող թուանշան տառերն այնպէս նաման են իրարու, որ դիւրաւ կրնան շփոթուիլ՝ երբ գրչութիւնն քիչ մ'անորոշ է :

կաթողիկոսին սուրբ զպատռւական Պալիունն եւ զիսյըն ի լրումն պատռոյ իւրոյ՝ գոհացաւ զաստուծոյ։ Եւ ետ զնամակ հայրապետին եւ զգիրս կարգաց եկեղեցւոյ յիմնուաստութիւնս թարգմանել՝ զոր յեղաշքնեցի ի հայ բարբառ միայն երիւրեալ զբանն՝ քերթողական արուեստիւ առանց յաւելուածոյ եւ թերութեան։ Խոկ յետ այսր ի թուին ՈՒ<sup>Զ</sup><sup>1</sup> ըստ մեղաց մերոց առաւ սուրբ քաղաք Երուսաղեմ ի յիսմայելացւոց թագաւորէն Յովսեփայ, եւ որ ի նմանէ սպասաւորը եւ զօրք ցիր եւ ցան եղեն յայսկոյս ծովուն եւ յան։ Խոկ Հայրապետն շարժեաց զթագաւորս եւ զիշխանս եւ զօրս եւ զքաղաքացիս զանազան ազգաց՝ գալ յայսկոյս ի փրկութիւն սուրբ տեղեացն։ Եւ ամենեքեան յօժարութեամբ բարձին զիսաչն Քրիստոսի, եւ եկին մեծաւ աշխատութեամբ. ընդ որս եկին եւ թագաւորն Ալամանաց Փիլտրիք, որ էր ինքնակալ Հոսմայ եւ մեծ քան զամենայն թագաւորս, եւ սա ոչ ծովով, այլ՝ ընդ ցամաքն արար ճանապարհ անթիւ զօրօք եմուտ յ՛նկուս եւ եկեալ ձմերեաց ի Մակեդոնիա ի Փիլիպուպօլիս, եւ ի տօնի Պատմեքին անց ընդ ծովի աւետեաց, եւ ծանր տարմամբ հերձեալ զբանակս անթիւ խորանաբնակ թուքամանացն՝ եջ զօրօքն հուպ քաղաքին Աելեֆիկ Խաւերացւոց։ Զոր լուեալ կաթողիկոսն մեր Գրիգորիս, եւ իշխողն Լեւոն, որոյ տէրութեամբ էր Աելեֆիկիա, փութացան մեօք հանդերձ ըստ առաջ նորա մեծաւ ուրախութեամբ՝ իրեւ փրկչի այսր աշխարհացս։ Այլ մեղաց մեր ծանրութիւն կարձեաց<sup>2</sup> զընթացս արքային. զի յանցս գետոյն Աելեֆիկիոյ ախորժեաց լուանալ, եւ ծերութեամբն ոչ կարաց ընդդէմ կալ յորձանացն, հեղձաւ։ Խոկ

1 Այսինքն՝ 1177 Յ. Ք. Հոս ալ սիսակմամբ 20 թուանշան-օժառը դրուած է փխ. 30ին։ Պէտք է կարդալ՝ ՈՒ. Զ. (= 1187 Յ. Ք.)

2 Այսինքն՝ Աստուած։

մեր տրտմութեամբ պատահեալ եպիսկոպոսայն, որք դային զկնի, եւ որդւոց նորին եւ զօրացն, դարձաք ի Տարսոն: Եւ զի խոստումն էր ինքնակալին ոսկի կնքով գրեալ գրով Հայոց թագաւոր դնել, պահանջեաց<sup>1</sup> ի նմանէ<sup>2</sup> կաթողիկոսն սուրբ զլրումն խոստմանն եւ ինձ հրաման ետ զսոյն թարգմանել,<sup>3</sup> զոր կատարեցի յօրինակէ միոյ Խապիսկոպոսաց նոցին. որ առ իս իջեւանէր՝ Առևտէր<sup>4</sup>

<sup>1</sup> Անշուշո՞ւ իշխանն Անոն:

<sup>2</sup> Հոս ձեռագրին մէջ եղած անիմաստ “յեմէ” բառին աեղ կ’ենթագրիմ՝ անմանէ ։ “կաթողիկոսի” սեռականն այս դէպրիս մէջ պէտք է ուղղել՝ “կաթուղիկոսէ”։ (Ծ. Հեղ.)

Այս երկու ծանօթութեամց պատճառն այն է որ հայագէտն հայ ընազիրն այնպէս առեր է թէ Լեւոն պահանջեց կաթողիկոսէն խոստման կատարումն. իսկ ըստ մեր վերը դրած ընազրին կընայ նաեւ առնուիլ որ կաթողիկոսը կը պահանջէ անշուշտ Ալեմանաց աւագներէն:

Ժ. Թ.:

Յ Ենթագրելու է որ հոս ընդօրինակողը քանի մը բառ դուրս ձգած է: Վասն զի Չամչեան՝ որ ըստ ամենայն հաւանականութեան սոյն այս յիշատակարանիս վրայ յեցեալ կը պատմէ այն իրողութիւնը, կը գրէ (Եջ 158). “Եւ մի յեպիսկոպոսաց նոցին՝ որ ունէր ընդ իւր դունդ մի հազար հեծելոց, իջեւանս կալաւ առ Լամբրոնացւոյն ի Տարսոն քաղաքի” Եւ յայնմ միջոցի թարգմանեաց Լամբրոնտցին զձեւ օծութեան կայսեր, առեալ զօրինակ նորին ի լատին եպիսկոպոսէ անտի, որպէս զի յօծանելն զթագւոր Հայոց ունիցին զձեւն ի պատրաստի”:

Ուստի հոս խնդիրը չէ միայն թարգմանել կայսեր գրութիւնը, այլ թագաւորի օծման արարողութեան կարգը, եւ թերեւս միայն այս վերջինը, ինչպէս հաւանական կ’ընեն յիշատակարանին անմիջապէս յաջորդող տողերը: Բաց աստի վերոյիշեալ նախադասութիւնը կրնայ նաեւ սյսպէս թարգմանուիլ՝ թէ վասն զի կայսրը խոստացած էր, ոսկի ինքեալ գրով թագաւոր մը դնել Հայոց եւն: Սակայն այս մեկնութեան դէմ են՝ բաց ի ներքին անհաւանականութենէն՝ նաեւ Զամչեանի խօսքերը, որ կը գրէ (Եջ 157). “Եւ յաւել կայսրն յդել առ Հայր յետկար նամակի՝ ոսկեկնքով, յորում խոստանայր կրտեղիկոսին, զի ըստ ընարութեան նորա կարգեցէ մեծաշուք Հանդիսիւ զի եւոն թագաւոր ի վերայ Հայոց, որպէս գրեն Լամբրոնացին եւ Վարդան:

Կ “Չեռագրին հոս յայտնապէս աղաւաղ բառ մը ունի, որմէ ետքը “քաղաքի”, բառը կու դայ: Ինչպէս Չամբէթթէի:

քաղաքի, որ ուներ իւր դաս ձիավարի զկնի հազար հեծեալ: Եւ յորժամ թարգմանեցի, խորհեցան՝ եւ ոչ կարացին յանձն առնուլ զգործն, յորժամ ինքնակալն բարձաւ ի միջոյ, այլ՝ իջին յԱնտիոք, եւ անտի ի Պաղեստին: Խակ ես զթարգմանեալ օրհնութիւն թագաւորիս ոչ կամեցայ աղաւազել, եղի ընդ նախ թարգմանեալ կարգող վերստին յարդարմամբ: Եւ աղաչեմ զիմաստուն ընթերցողադ՝ ոչ աւելսրդ համարեալ զմեր ի սոյն վաստակ, որ ծարաւի էաք Հռոմայ եկեղեցւոյն կարդաց ընդ այլ գիտութեանց, եւ սովաւ զովացաք, եւ թողաք զկնի եկեղեցդ՝ ի փառս Քրիստոսի, որ է օրհնեալ յաւիտեանս: Ամեն ամեն, ամեն:”

\* \* \*

Այս գրութեանսնկարագիրն՝ ինչպէս ինքնին իսկ վերնագիրը կը ցուցընէ, է “յիշատակարան” մը: Այս անուամբ կը կոչուին հայերէն մատենադրութեան մէջ այն տեղեկութիւնք, զորոնք մատենագիրք իրենց գործոց վերջը կցել սովոր են, եւ որոնք հեղինակին անձնական յարաբերութիւնքն ու կենաց պատահարները, գործքին գրութեան ժամանակին ու պատճառը եւն կը նկարագրեն: Այս մեր առաջիկայն անշուշտ յիշատակարանն է Կերպիսի Լամբրոնացւոյ (Ճն. 1153 Յ. Ք. եւ մեռած՝ իբրեւ արքեպիսկոպոս Տարտոնի՝ 1198 Յ. Ք.) յօրինած թարգմանութեան հռոմեական ծիսարանին եւ արեւմտեան թագաւորաց օրհնութեան կարդաց:

Հեանի պատմածէն կ'երեւ այ՝ հոս “Տարսոն,, բառն ըլլալուէ, այսպէս “ի Տարսոն քաղաքիւ,, (Ծ. Հեղ. 1)

Ինչպէս կը տեսմուի “Մուստէր,, անունը հայագէտն չէր կրցած լուծել, եւ ըստ իմաստին “ի Տարսոն,, կ'առաջարկէ կարդալ: “Մուստէր,, անշուշտ դրուած է իբրեւ — Münster, ուստի յիշեալ նպիսկոպոսին նիստը կը սշանակէ: Ժ. Թ.:

Աերջապէս քանի մը խօսք ալ Միւնխենի  
ձեռագրին նկատմամբ : Այս ձեռագիրը նոտրագիրէ,  
և սուի նոր ժամանակի գրուածք, եւ կը բովանդակէ  
քաղուածոյ քներ միայն պյնպիսի հայ մատենա-  
գրաց, որ խաչակրաց պատմութեան նկատմամբ  
կը խօսին, եւ զորոնք հաւաքիչ մը հին ձեռագիր-  
ներէն ի մի հաւաքած ըլլալու է : Կ'երեւայ թէ  
ձեռագիրս Գալֆրոմերի (Quatremère) ժողովածոյ-  
քէն է :

## Զ.

Եսաքիոսի Եկեղեցական Պատմութեան հայերէն  
թարգմանութիւնը :\*

\* Աբրահամ Ա. Ճարեան՝ Թուուկիդիտէսի, Պղա-  
տոնի, Սալլուստիսի եւ Տակիտոսի ճարտար թարգ-  
մանիշը՝ 1877ին Հրատարակեց վայելսապէս յօրի-  
նեալ հայերէն թարգմանութիւն մը Եւսեբիոսի  
Եկեղեցական Պատմութեան : Այն Հրատարակու-  
թեան մէջ գիտնական Միսիթ արեանն իւր յօրինած  
թարգմանութեան ներքեւ ամեն էջի վրայ գրած  
է Եւսեբիոսի նոյն գործքին հին հայերէն թարգ-  
մանութիւն մը : Այս թարգմանութեանս հնու-  
թեան եւ ծագման նկատմամբ այսպէս կը գրէ Հրա-  
տարակիչն իւր Յառաջաբանութեան մէջ . “Արդ  
մատեան մի այսպիսի՝ որ յամենայն լեզուս դոզցես  
հանեալ է, գոյր եւ անդստին յաւուրց որբոյն Մես-  
րոպայ թարգմանեալ ի հայ՝ նորին իսկ Հրամանաւ,  
որպէս երաշխաւորէ մեղ զայս երանելին Մովսէս  
քերթողահայրն (Խոր. Բ. Ժ. Ժ.)” Ակայ քեզ ի մօտոյ

\* Ueber die armenische Uebersetzung der Kirchengeschichte des Eusebius von Dr. P. Vetter : Theol. Quartalschrift 1881, Heft II, pp. 250—276.

<sup>1</sup> Եւսեբիոսի Կեսարացւոյ Պատմութիւն Եկեղեցւոյ  
յեղեալ յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, պարզա-  
բանեալ նոր թարգմանութեամբ ի յրյն բնագրէն ի ձեռն  
Հ. Աբրահամ Ա. Ճարեան : Անկատ, ապ. Ս. Ղազարու 1877:

Երաշխաւորեսցէ Եկլեսիաստէ գիրք Եւսեբի կեսարացւոյ, զոր ետ թարգմանել երանելի վարդապետն Մաշտոց<sup>1</sup> ի հայ լեզու: Այլ քանզի յիշատակեալդ կարծի յառաջ քան զդիւտ հայ գրոյն, վասն որոյ թուեցաւ ոմանց յասորւոյն լեալ եւ ոչի յոյն բնագրէն. եւ զայս հաւաստէ մեզ յայտնապէս եւ զոր այժմ ունիմք ի ձեռին հին թարգմանութիւնն. զի ոճ շարադրութեանն, եւ յանուանս տեղեաց եւ մարդոց՝ ձայնաւորաց փոխանակութիւնն՝ զսոյն վկայեն. այլ յստակ շարադրութեանն հանդամանք կարծեցուցանեն արդարեւ լինել յարդիւնական գրչէ միոյ ի թարգմաչաց դասուն: <sup>2</sup> Հ. Ճարեանի այս դաստաստանին բոլորովին համամիտ կ'ելլէ նաեւ ուսուցչապետն Մերքս:<sup>3</sup>

Եւ որովհետեւ՝ ինչպէս ըստւեցաւ, մեր այս թարգմանութեան ծագումը Եգարուն սկզբան գնելու է, նոյն իսկ այս արտաքին պարագայն անոր բնագրաքննական նշանակութիւնը հետազոտելու ատեն նպաստաւոր նախավճիռ մը կը ծնուցանէ: Սակայն բնականաբար իրեն բուն յարգն անկէ կախումն ունի, թէ հայն ինչչափ հաւատարմութեամբ թարգմանած է իւր ասորի բնագիրը եւ դարձեալ ասորին ալ՝ իրեն յոյն նախաբնագիրը: Յաջող բախտն ունենալով՝ որ նաեւ ասորի թարգմանութիւնը մեզի հասած է, արդեամբք ալ կրնանք փորձեւ տեսնել այս հաւատարմութիւնը:

Եկեղեցական պատմութեան հին ասորի թարգմանութիւնը կը դանենք երկու ձեռագրաց մէջ ի Պետերսբուրգ եւ ի Լոնտոն, որոնցմէ մին

<sup>1</sup> Կորիւն եւ Ղազար Փարակեցի զլ. Մերոսպ ամէն տեղ՝ “Մաշտոց” կամ “Մաշլոց”, կ’անուանեն, իսկ Մովես Խորենացի՝ միայն այստեղ:

<sup>2</sup> “Թարգմանիչքն կը կոչուին անձուկ մտօք հայ մատենագրութեան մէջ ե դարուն հռչակաւոր թարգմանիչները”:

<sup>3</sup> A. Marx, De Eusebiana historiae ecclesiasticae versionibus syriaca et armeniaca ի գիրս՝ Estratto degli atti del IV. congresso internazionale degli orientalisti.

462 Θ. Φ. τωαρին գրուած է<sup>1</sup>: Այս թարգմանութեանս հատակուորը շատ անդամ հրատարակուած են, ի մէջ այլոց նաեւ Քիւրըթոնէն՝ Իգնատեան գրութեանց մէջ (Cureton, Corpus Ignatianum. Lond. 1849.) Համեմատելով այս հատակուորըն մէր հայերէն թարգմանութեան հետ՝ կը տեսնենք լիովին որ հայն ուղղակի յիշեալ ասորի թարգմանութենէն ծագած է: Մեր այս ըստածն ցուցընելու համար դիմացէ դիմաց կը գնենք հոս յաջորդ տողերուն մէջ Քիւրըթոնեան հատակուարներէն փոքր հատածիկ մը հանդերձ յունական եւ հայերէն բնագրօք: Բաց աստի մտադիր կ'ընեմ Մէրքս դիտնականին վերը յիշուած գրքին, որուն 9—16 էջերուն մէջ բնդարձակադպյան օրինակներ կան գրուած (թ. 11, 12):

1. Յում. III, 37 (վերջը, նյու. Lämmer, 38):\*

<sup>2</sup> Αδυνάτον δ' ὄντος ἡμῖν ἀπαντας ἐξ  
Անհարհին զῇ λύνεլոյ` μεղ զամենեսին յ-  
ծոնմատօς ձπարιթմէօժմատ, նօսօ պոτէ չառ  
անուանէ Համարել որք միանդամ ըստ

1. Մէրքս, անդ, էջ 2:

\* Հայագէտը հոս դրած է յունարէնն առանց թարգմանութեան, իսկ ասորին եւ հայն եւրոպական տառերով հանդերձ քառական թարգմանութիւնն, իսկ հայերէն գրաբար բնագրին՝ ի հարկէ ոչ: Ասորույն ընթերցումն ծիշը պահեցինք՝ ինչպէս հայագէտը դրած է. միայն թէ հայերէն տառերով զիինք փոխանակ եւրոպականին: Հայ տառերը կարդալու է ըստ մեսրոպեան հնչմանց. ուստի ք, գ, դ եւն = Ե ց, Ճ եւն: Սակայն բուն ասորերէնի հնչմանց մէջ շուզեցինք հայագէտին դրած հնչումն խոտորիլ, թէեւ այն տեղ տեղ քաղձալի երեւար մեղ, այսպէս ի մասնաւորի քառավերչի արևմտեան հնչման տեղ արեւելեան եւ հնագոյն - ա երկար ծամաւորը դնել, ինչպէս կ'ընեն նաեւ մեր նախնիք: Միտ դրուի որ փ ոչ միշտ ծշդու-

τὴν πρώτην τῶν ἀποστόλων δια-  
(ἡ θαυμάνωκή) απολύθεν αποφέρεται γιαλό-  
δοχὴν ἐν ταῖς κατὰ τὴν οἰκουμένην  
τοποθετεῖσαι Ιεράνη<sup>τ</sup> αὐλαρχή<sup>ς</sup>  
ἐκκλησίαις γεγόνασι ποιμένες ἢ καὶ εὐαγγελι-  
εῖται ηγετούσιν Κηφανί<sup>τ</sup> Λαζαρί<sup>τ</sup> τεις αιτεω-  
σταὶ, τούτων εἰκότως ἐξ ὀνόματος γραφῆ<sup>τ</sup>  
ρωνίζεται, φύσειν θραυσταρέται Ιωάννου<sup>τ</sup> τριπλ-  
μόνων τὴν μνήμην κατεθέμεθα, ὃν ἔτι καὶ  
Ιησοῦς οἱκιστατείται λαρητεῖσα, ορος Μήνιζ-τει  
νῦν εἰς ἡμᾶς δι<sup>τ</sup> ὑπομνημάτων  
γεγένεται απολύτη<sup>τ</sup> ιατρού<sup>τ</sup> Ιεράνη<sup>τ</sup> Λαζαροποτοθετεῖσαι  
τῆς ἀποστολικῆς διδασκαλίας ἢ παράδοσις  
αποφέρεται Λαζαρί<sup>τ</sup> Φαρηταράποτοποθετεῖσαι<sup>τ</sup>  
φέρεται.  
Εἶται η ζωή:

2. Συντριβή Πατριαρχίαντον (Cureton, corp. Ignat. p. 204.)

Μέταποτε ηὲν ηρετοὶ φρεσκή<sup>τ</sup> λαῖς ηρ-  
φανη<sup>τ</sup> αγι<sup>τ</sup> εἰς τοιούτην ηειρήνη<sup>τ</sup> αγ-  
γειρησούται φύσιαν Ιωάννου<sup>τ</sup> φωτείνεσθιν, φύ-  
λεν ηρετικάρεται μέργαρηνοιστο<sup>τ</sup> λαζα-  
ρού<sup>τ</sup> ορε<sup>τ</sup> οντικαλαῖς ηκαρητ<sup>τ</sup> (γιαλόρητοποθετηται<sup>τ</sup>) απο-  
μητο<sup>τ</sup> ηα-γρεψηται<sup>τ</sup>. ηα-γριατ<sup>τ</sup> ρο<sup>τ</sup> αιτιοτο<sup>τ</sup>  
θεν<sup>τ</sup> φωτοφέρεται<sup>τ</sup>. ορ<sup>τ</sup> Κηφανί<sup>τ</sup> Λαζαρί<sup>τ</sup>  
φα-μέσαρηται<sup>τ</sup> ρετ-τοιται<sup>τ</sup> ηηητο<sup>τ</sup> ηήηη<sup>τ</sup>  
τεις αιτεωταράνηζεται<sup>τ</sup> γιαλέναγην<sup>τ</sup> Κηφανη<sup>τ</sup> ορ<sup>τ</sup> Εν

---

Θεωρεῖται<sup>τ</sup> ηειρήνη<sup>τ</sup> φωτοφέρεται<sup>τ</sup> απορρήτη<sup>τ</sup> Ρέτη<sup>τ</sup> τοιαν<sup>τ</sup>, ορ<sup>τ</sup> σωτηρίη<sup>τ</sup>,  
ηειρήνη<sup>τ</sup> θεωρεῖται<sup>τ</sup>, ηειρήνη<sup>τ</sup> θεωρεῖται<sup>τ</sup>:

ըր-ըուլէ ոլմն. Լը-հոլէն բա-լիստ բա-  
յամենայն աշխարհի: Այնոցիկ միայն յա-  
շմն ըքաղնան լը-հուն դուքքոնո բա-  
նուանէ արարաք նոցա միշտակ ի  
քրտոքր լայլէն դա- ըդամն լը-հոշո իտ  
գիրս, նոցին՝ որ մինչեւ ցայժմ է  
լրուտան ըր-յադ քէտիքոտնուն մաշըմո-  
առ մեզ ի ձեռն զրութեանց նոցա տուշու-  
նուտո դը-յուլփոնո դա-շրվիխէ:  
թիւն վարդապետութեան առաքելոց:

Յ. Հայերէն Թարգմանութիւն (տպ. Անձեւու.  
1877, հջ 224:)

<sup>Ա</sup>Այլ առնչէ չէ ոչ որին մեղ համարելոյանունէ  
շամենենին զնոս, որ+ միանքամ ընկաւան զիարդն զն-  
ոս զին զնուութելոցն՝ որ եղեն հոգիւ+ եւ առետարանիւ+  
յամենայն եկեղեցին՝ որ եւ ընդ ամենայն աշխարհու նոցա.  
միայն յահանէ յանուանէ արարտ+ նոցա յիշտակու գրով,  
ոյնոցին՝ որ մինչեւ ցայտօք ժամանակին ունիւր+ առ մեղ է  
յեւն նույնոց նոցա զբու-չունիւն վարդապետունիւն  
առաջելոցն:”

Սրդէն ի մէջ բերուած այս համառօտ կտորէն  
կը տեսնուի, ինչպէս նաեւ ընդարձակ մասերու  
համեմատութենէն կ'երեւայ, որ ասորական թարգ-  
մանութիւնը յունարէն բնագրին միայն մեկնողա-  
կան թարգմանութիւն կամ յարասութիւն (paraphrase) մըն է, մինչդեռ հայն յայտնապէս  
աշխատած է՝ իրեն ասորի բնագիրն բատ կարելւոյն  
բառ առ բառ թարգմանել: Իրաց այս պարագային  
մէջ՝ ուր որ Եւսեբիոսի յունարէն բնագիրն տա-  
րակուսական ընթերցուածներ ունի, հայկական  
թարգմանութեանս բնագիրը մեծ արժէք ունի  
իրեւ ծանրակշիռ վկայ: Եւ հայերէն թարգմանու-  
թեանս այս նշանակութիւնը նաեւ այն ատեն չի  
կորսուիր, երբ ասորերէն թարգմանութեան միայն

Հատակուտորք հրատարակուած շմնան։ Վասն զի մեզի ծանօթ երկու (ասորի) ձեռագրաց մէջ կ'ըսուի թէ վեցերորդ գիրքը բոլորովին, իսկ եօթներորդն՝ բատ մասնէ կը պակսի<sup>1</sup>, իսկ հայերէն թարգմանութիւնն ունի զասոնք ալ։

Հրատարակիչն իսկ յառաջաբանութեան մէջ (էջ Զ) կը յայտնէ որ իւր հրատարակութեան հիմն եղող ձեռագիրն ամէն մասին մէջ հաւատարիմ շէ։ “Եին եւ ի մեր հին օրինակս, մտագիր կ'ընէ, ուրեք ուրեք պակաս էջք, թողաք եւ զայն այնպէս նշանակեալ միայն ի ծանօթութեան։ զի թէպէտ գոյին բազումք ի գլխոց մատենիս յայլեւայլ ցրուեալ ճառընտիրս եւ ի հաւաքմունս նախնեաց, սակայն շարարաք ինչ փոյթ զայնցանէ, այլ հետեւեցաք միայն միոյ օրինակի՝ որ գտանէր ի ձեռագիրս մեր. մինչեւ ժամանակաւ ընտրելագոյն եւս ձեռագրի պատահեալ՝ մարթասցուք մեք, կամ եթէ եւ այլք, ուղղագոյն ընթերցուած ընծայել բանախիրաց՝ բատ թարգմանչաց հարազատ իմաստից։” Քարեբախտաբար կրնանք այժմ բաւական ընդարձակ կտորի մը մէջ քննել թէ ի՞նչ յարբերութիւն ունի այժմու այս ձեռագիրն նախնական թարգմանութեան բնագրին հետ։ Յամի 1874 լոյս տեսաւ ի Ա. Վազար ժողովածոյք մը հին Արքուց-Սրբոց եւ Վկայաբանութեանց՝ այս վերնագրին ներքեւ։ “Վարք եւ վկայաբանութիւնք սրբոց հատընտիր քաղեալք ի ճառընտրաց” (Հար. Ա եւ Բ. Վենետ. տպ. Ա. Միիթ. 1874:) Այս ժողովածոյքին իրկորդ հատորին մէջ՝ 233—238 էջերու վրայ՝ — կը գտնենք Ա. Պողիկարպոսի վկայաբանութիւնը։ Առաջին հայեցուածքն իսկ կը բաւէ իմանալու որ այս վկայաբանութիւնն — երբ՝ այն չենք գիտեր, բայց թերեւս Գրիգոր Բ. կաթողիկոսի Վկայասիրի՝ ինչպէս կը կոչեն զինք

Հայք՝ օրով (ԺԱ դար), — առնուած է Եւսեբիսսի  
հին թարգմանութենէն, եւ միայն նոյն սրբախօսա-  
կան ժողովածոյից հեղինակէն տեղ տեղ համա-  
ռօտուած է, եւ երբեմն ալ փոխուած:

Յաջորդ տողերով կը փորձեմ Ա. Պողիկար-  
պոսի այս վկայաբանութիւնը համեմատէլ Հ. Ճա-  
րեան Արդի հրատարակութեան համեմատական  
կտորին հետ եւ միւս կողմանէ այս երկու հայերէն  
հրատարակութիւնքն առ մեզ հասած յունարէն  
բնագրին հետ, որպէս զի այսպէս օրինակաւ մը  
ցուցընենք թէ ի՞նչ յարաբերութիւն ունի հին  
հայերէն թարգմանութիւնը յունարէն սկզբնագրին  
հետ: Առ այս կը նշանակեմ նախ յունարէն եւ  
հայերէն բնագրաց մէջ եղած տարբերութիւնքն,  
եւ ապա ամէն էջի ներքեւ հայերէն թարգմանու-  
թեան այս երկու խմբագրութեանց ընթերցուածոց  
տարբերութիւնքը: Համառօտութեան համար այն  
ձեռագիրը՝ զոր գործածած է Հ. Ճարեան Արդ.,  
կը նշանակեմ Ծ, իսկ (Ա. Պողիկարպոսի) վկայա-  
բանութիւնը՝ Մ տառերով:

Որովհետեւ հայերէն թարգմանութիւնն ա-  
ռանց երկայութեան ասորերէնէն թարգմանուած  
է, այն տեղերն՝ ուր Ծ եւ Մ իրարմէ տարբերու-  
թիւն ունին, այն ընթերցուածն իբրեւ բնիկ  
սկզբնական կը նկատեմ, որուն մէջ ասորաբանու-  
թիւնը կան, որ կը պակսին միւս ընթերցաւածին մէջ,  
ինչպէս նաեւ զայն՝ որ յունարէն բնագրին հետ կը  
միաբանի, մինչ միւսն անկէ կը հեռանայ: Երբ այս  
պարագաներէն մին հանդիպի, յիշեալ ընթեր-  
ցուածին սկիզբը “բնիկ” բառը դնելով կը նշանա-  
կեմ թէ այն է ուղղագոյնը:

Յունարէն բնագրի հատուածները նշանակած  
եմ ըստ հրատարակութեան Lämmerի:

Գիրք Դ. դԼ. 21 (սովորական թիւ՝ դԼ. 14:)\*

\* Այստեղ հայագէտը կը սկսի համեմատութիւն  
մընել, նշանակելով Lämmerի հրատարակութեան հա-

§ 1. “Բայց յաւուրս Անիկտոսի, այն որ տապագաք մեք զնմանէն”<sup>1</sup> թէ էր<sup>2</sup> նա եպիսկոպոս եկեղեցւոյն հռովմայեցւոց<sup>3</sup>, պատմէ իրինսս<sup>4</sup> թէ<sup>5</sup> Պօղիկարպոս կենդանի էր յաշխարհի եւ եկն<sup>6</sup> ի չոռմ<sup>7</sup> քաղաք, զի ունէր նա բան<sup>8</sup> քննութեան<sup>9</sup> ընդ Անիկտոսի վասն աւուրն<sup>8</sup> Զատկաց<sup>1</sup>”

“) Յոյնը “Առ պատմեցելովքն, (չու ծէ շան ծղլուսմենաց . . .) իրեւ առաջնորդ էր Անիկետոս Հռովմայեցւոց եկեղեցւոյն.”<sup>10</sup> այս խօսք կ’երեւայ թէ հայր եղակի տեսեր է՝ “առ պատմեցելովին, (Անիկտոսիւ) (չու տօն ծղլուսմենօս) — բ) Յոյնը՝ “պատմէ . . . ի Հռովմ եւ խօսել (εἰς ὁμιλίαν) ընդ Անիկետեայ երթալ վասն ինդրոյ իրիք գաւրէն զատկին” (ծան ու Հյուղամա ուրօ: Եղէ

տածաթուերն, եւ ակնարկեալ յունարէն բնագրին կտորները՝ կը դնէ հայերէն Օ եւ Մ խմբագրութեանց տարբերութիւնը թարգմանելով, իսկ ծանօթութեանց մէջ նշանակելով անոնց մանրաման տարբերութիւնն եւ բոլովական տառերով, այսպէս որ առանց Lämmerի հրատարակութիւնն առծեռն ունենալով՝ դժուար է իմանալ թէ ինչ տարբերութիւն ունի հայս: Ըսթե բցողաց դիւրութեան համար մենք դրինք Օ բնագիրն ամբողջովին, իսկ ծանօթութեանց մէջ նշանակեցինք Մի տարբերութիւնը միայն, որպէս զի աւելորդ կրկնութիւն ըրպայ: Իսկ յունարէն բնագրի տարբերութիւնը նշանակեցինք թիւ անզամ ծանօթութեանց մէջ, բայց ընդհանրապէս բուն մարմնոյն մէջ ամէն հատածէն ետքն, ինչպէս կ’ընէ հայագէտն: Այս մասին մէջ քիչ մազատ վարուած ենք ընթերցողին դիւրութեան համար. այսպէս օրինակի համար հայագէտին միայն նշանակած տարբերութիւնն ամբողջ դնելով եւն:

Ժ. Թ.:

§ 1. 1. M եթէ էր:

2. M Հռովմայ:

3. M երենիսս:

4. M եթէ:

5. M եկն նա:

6. M Հռովմ:

7. M բանս:

8. M աւուրցն:

χατὰ τὸ πάσχα ἡμέρας.) Λαζαρίν “զի ուներ բան քննութեան” գրած է վիս. “վասն . . .” Հայ թարդմանիչը հոս ասորերէն դէ մամնիկը, որ թէ պատճառական եւ թէ վախճանական նշանակութիւն ունի, վերջին իմաստով առած է շփոթմամբ:

§ 2. “Եւ նոյն իսկ ինքն<sup>1</sup> այլ միւս եւս պատմութիւն ետ մեզ վասն Պօղիկարպոսի, զի եւ<sup>2</sup> զնա արժան է մեզ<sup>3</sup> յարել յայսոսիկ<sup>4</sup> որ ասին զնմանէն<sup>5</sup>: Բայց դրոշմեալ էր<sup>6</sup> յերրորդ խօսն զոր եդ իրինէոս ընդդէմ Հերձուածոց<sup>7</sup> այսպէս:

ա) Յոյնը՝ “Եւ դարձեալ զայլ ինչ պատմութիւն . . . որ է այսպէս՝ յերրորդ գրոցն իրենէոսի ընդդէմ Հերձուածոցն”:

§ 3. “Պօղիկարպոս”<sup>8</sup>, ասէ, ոչ միայն աշակերտեցաւ յառաքելոց անտի եւ ըրջեցաւ ընդբազում<sup>9</sup> օր տեսին զտէր մերք<sup>10</sup>), այլ եւ ի նոցունց իսկ յառաքելոց անտի եղեւ եպիսկոպոսի կողմանս Ասիացւոց՝ յեկեղեցւով անդ Զմիւռնացւոց,<sup>11</sup> որ եւ մեք տեսաք զնա ի մանկութեան մերում:

ա) Յոյնը՝ “Եւ Պօղիկարպոս.”<sup>12</sup> DM կը յաւելուն “ասէ. . . — բ) Յոյնը՝ “գիրիստոս”<sup>13</sup> (τὸν Χριστόν), բայց նաեւ քանի մը յոյն ձեռադիրք կը կարդան “զտէր”, (χύριον.)

§ 4. “Զի յերկարեցաւ նա<sup>14</sup> յաշխարհի, եւ ծերացաւ շատ եւ պանչելապէս եւ յայտնա-

§ 2 : M չունի “նոյն իսկ ինքն”, (ծ անտօչ.)

<sup>2</sup> M այլ եւս:

<sup>3</sup> M զոր եւ մեզ արժան է: (Բնիկընթերցուածնունի DM)

<sup>4</sup> (D հաւանականօրէն բնիկ է.) M յիշել ընդպատճակի:

<sup>5</sup> M զնմանէ:

<sup>6</sup> M է (բնիկ.) M Երենիոս:

<sup>7</sup> (D բնիկ.) M Հերձուածողաց:

§ 3 : (D բնիկ է) M (կամացական) ոչ միայն աշակերտելով աշակերտեցաւ ընդ բազումն:

<sup>8</sup> M անտի Զմիւռնացւոց, որ եւ մեք իսկ տեսաք . . . :

§ 4 : M յոյժ իսկ յերկարեցաւ նա. (հաւանականօրէն բնիկ):

պէս վկայեաց<sup>2</sup> եւ ել<sup>3</sup> յաշխարհէ աստի: Եւ զայս  
ուսուցանէր նա հանապազօք,<sup>4</sup> (Աւրի<sup>5</sup>), —) այն  
զի նոքա միայն են ճշմարիտք:<sup>6</sup>

ա) Պակաս են այս խօսքերը՝ “զոր ուսաւն  
յառաքելոց, զոր եւ եկեղեցի աւանդէ:” Սակայն  
հոս տեղ եղած թերի մասն ձեռագրին ընծայելու  
ենք եւ ոչ թէ թարգմանութեան, ասոր կը վկայէ  
Մ՝ հոս տեղ կարդալով. “Վասն որոյ ասացաք մեք  
զնմանէ, եթէ զայս ճշմարտութիւն ընկալաւ նա  
յառաքելոց անտի, զայս՝ զոր եկեղեցի ստացեալ  
ունի այսօր:”

§ 5. “Եւ վկայեն զայս ամենայն եկեղեցիքն  
որ են ի կողմանս Ասիացւոց, եւ որ միանգամ մինչեւ  
ցայսօր ժամանակի ունին զկարդ տուշութեան  
Պօղիկարպոսի<sup>7</sup>) զի յոյժ առաւել վկայէր հաւա-  
տարիմ ճշմարտութեանն, եւ մանաւանդ ընդդէմ  
Վաղենտիանոսի եւ Մարկիոնեայ եւ այլոց ապա-  
կանչաց մտաց<sup>8</sup>): Եւ իբրեւ եկն նա ի Հռոմ քա-  
ղաք, յաւուրս Ասիկառուեայ, զբաղումն յաղանդոց  
անտի հերձուածոց՝ վասն որոց ասացաք մեք  
զնոցանէն՝ դարձոյց յեկեղեցի Աստուծոյ. եւ ու-  
սուցանէր եւ քարոզէր եթէ զայս ճշմարտութիւն  
ուսաւ նա յառաքելոց անտի, զայս՝ զոր եկեղեցիս  
տայ այսօր:”

ա) Յայն՝ չա: օ՛ մէջրէ նն ծագեծը մէնօ: τὸν  
Πολύχαρπον (որք եւ ցայսօր յաջորդեցին  
զՊօղիկարպոս: ) Արդեօք հայոյն թարգմանու-  
թիւնը ի կողմն կ'ելլէ այն ընթերցուածին, զոր  
Ստեփանոս կու տայ իբեն գործածած օօ. reg.  
ձեռագրին համեմատ՝ որ է τὸν τοῦ Πολυχάρπου

<sup>2</sup> Մ իսկ վկայեցաւ:

<sup>3</sup> (Ը անշուշտ բնիկ.) Մ եւ այնպէս ել նա:

<sup>4</sup> Այս խօսքը “Եւ զայս . . . հանապազօքն չունի  
Մ, որ ասոր տեղ աւելցուցեր է ըստ կամս՝ “Վասն որոյ  
ստացաք մեք զնմանէ, եթէ . . . ”

<sup>5</sup> Այս թերի նշանակուած մասը չունի Ծ, զոր  
Մ ունի, բայց աղաւաղտծ սրբախօռին ձեռօք՝ տես վերը:

<sup>6</sup> 5 չունի Մ:

թքնօն ( . . զաթռուն Պողիկարպոսի : ) Այս դեպքիս  
մէջ հայոյն “կարգ տուշութեան ” ըսելն յառաջ  
եկած ըլլալու է ասորերէն բառէ մը , որ լա-  
տիներէն տասն բառին նման թէ “պաշտօն ”  
եւ թէ “պարգեւ ” կը նշանակէ : Երբ ա-  
սորերէն բնագիրը հրատարակուի , պիտի պարզուի  
այս կէտը : Առ այժմ միտ գնել կու տամ Ասե-  
յանեայ սա խօսքին (Bibl. orient. I, p. 9, 10) Վը-  
կադմայո ու ու ի աբել հաւեապու ու ու բարբոյար + \* ~  
ու ու . . . ” այսինքն՝ “եւ տուաջինն ” որ ընկալաւ  
շուրջիւ պատրիարքութեան : ” — Բ) Յոյն է՝  
πολλῷ ձէսուստօտերօն չաւ թէթաւտէրօն ձլդ-  
թէթաւտէրօն մարտուրա ծնտա Օնալենտինու չաւ Մարքիանոս  
չաւ տան լօւպան չառօշամօնան , (որ արգարեւ  
առաւել հաւատարմագոյն եւ հաստատագոյն վկայ  
ճշմարտութեան լինէր քան զվազենտինոս եւ  
զՄարկիսն եւ զայլ չարախորհուրդու : ) Այս խօսքին  
միայն վերջին մասին մէջ հայն իրօք տարբեր է  
յունէն : Սակայն թերեւս ասորին Օնալենտինու  
եւ միւս սեռականները կարծած է առարկայական  
սեռական : Մնացեալ տարբերութիւնը անշուշտ  
ընդօրինակողին զանցառութեան արդիւնքն են , —  
այսպէս ձէսուստօտերօն (հաւատարմագոյն) բառին  
պակսիլը , — կամ նաեւ արդիւնք են ասորի բնա-  
գիրը մխալ հասկընալուն , — այսպէս թէթաւտէրօն  
(հաստատագոյն) բառին տեղ “հաւատարիմ ”  
թարգմանելը : Յունարէն այս բառն ասորին “շա-  
ռէր ” բառով թարգմանած ըլլալու է , որ թէ  
“հաստատուն ” եւ թէ “ճշմարիտ , բնիկ ” կը նշա-  
նակէ . հայն ընտրած է այս վերջին նշանակու-  
թիւնը : Բաց աստի այն որ յունարէնի թէթաւտէրօն  
բաղդատականը նոյնպէս բացատրուած էր ասորե-  
րէնին մէջ , կը հետեւցընեմ անկէ որ հայն “ա-  
ռաւել ” մակրայ մը դրեր էր , որ ասորերէն յատէր  
բառին բառական թարգմանութիւն մը կ’երեւայ  
ինձի :

§ 6. “Եւ են ոմանք որ լուան ի նմանէ զի ասէր եթէ Յոհան աշակերտն Տեառն մերոյ<sup>1</sup> յեւ փեսոս ի բաղանիս երթալ ի լուանալ,<sup>2</sup> եւ ետես ի ներքս զկերինթոս, վաղեաց եւ ել ի բաղանեաց անտի<sup>3</sup> եւ ոչ լուացաւ. այլ ասէր<sup>4</sup> փախիցուք<sup>5</sup> զի մի եւ<sup>6</sup> բաղանիքս փլանիցին ի վերայ մեր, զի ի սմանէ<sup>7</sup> կերինթոս թշնամի ճշմարտութեանն։”<sup>8</sup>

§ 7. “Նաեւ եւ ինքն իսկ Մարկիոն երբեմն եկն աղաչել զՊողիկարպոս եւ ասէ ցնա. Կյե՞ս ճանաչել զիս”<sup>1</sup>: Եւ նա ասէ ցնա.<sup>2</sup> Ճանաչեմ<sup>3</sup> զի դու ես անդրանիկն Սատանայի ։”

“)Յոյնը “Եւ ինքն Պողիկարպոս, իբրեւ գիպէր նմա երբեմն Մարկիոն եւ ասէր “Ճանաչեմ<sup>3</sup> զմեղ։”

§ 8. “Եւ զի իբրեւ զայս զգուշութիւն ունէին առաքեալքն եւ աշակերտոքն իւրեանց, որպէս զի եւ ոչ բանիւ անգամ հաղորդէին ընդ ումեք յայնցանէ՝ որք<sup>2</sup> փոփոխէին զճշմարտութիւնն. զոր օրինակ<sup>3</sup> եւ Պողոս ասաց՝ թէ յառնէ հերետիկոսէ ի միանգամ<sup>4</sup> եւ յերկիցս խրատելոյ հրաժարեա. զի գիտես զու<sup>5</sup> թէ այնպիսին թիւրեալ է եւ մեղանչէ, եւ<sup>6</sup> անձամբ զանձն դատապարտեալ է նորա։”

§ 6<sup>1</sup> (Ծի խօսքերու կարգն աւելի նման է յունանականին.) Մ եթէ աշակերտն Տեառն մերոյ Յոհաննէս:

<sup>2</sup> Մ երթեալ յէ փեսոս լուանալ:

<sup>3</sup> Մ ի բաղանեացն:

<sup>4</sup> (Ծ բնիկ.) Մ ասէ:

<sup>5</sup> Մ փախիցուք աստի:

<sup>6</sup> (Ծ բնիկ.) Մ զի մի:

<sup>7</sup> Կրի սխալ վիս “ի սմա է,, ինչպէս ուղղած է Հրատարակիցը: Մ ի սմա է:

<sup>8</sup> Մ թշնամին ճշմարտութեան:

§ 7<sup>1</sup> Մ եղլցիս ճանաչել զմեղ (բնիկ 1)

<sup>2</sup> Մ շունի ցնա :

<sup>3</sup> Մ ճանաչեմ զքեզ:

<sup>4</sup> Մ զի անդրանիկ ես դու:

§ 8<sup>1</sup> Մ եւ իբրեւ:

<sup>2</sup> Մ որ:

<sup>3</sup> (Ծ բնիկ.) Մ զոր:

<sup>4</sup> Մ յեւ միանգամ. (Բնիկ 1)

<sup>5</sup> Մ գիտես եթէ:

<sup>6</sup> Մ չունի ևել,,:

§ 9. “Բայց դոյ եւ այլ”<sup>1)</sup> միւս եւս թուղթ  
երեւելի<sup>2)</sup> Պօղիկարպոսի, զոր գրեաց առ Փիլիպ-  
պեցիս։ Զի զօրինակ հաւատոց նորա եւ զշմար-  
տութիւն քարողութեան<sup>3)</sup> նորա ի նմանէ կարեն  
ուսանել՝ որ<sup>2</sup> միանգամ<sup>3)</sup> փոյթ է նոցա վասն կենաց  
իւրեանց։ Զայս ասաց Իրինէոս։”

— ա) DM կը յաւելուն այս “այլ”<sup>4)</sup> (Յոյն չիք.) — բ) Յոյն՝ ուժ չիրսցա տից ձևադաւազ (գքարո-  
ղութիւն ճշմարտութեան<sup>5)</sup>) — գ) Յոյնը “որ մի-  
անգամ կամին (օ՛ Յօնլօմքու) եւ փոյթ . . .” D  
չունի այս “կամին” թարգմանուած, բայց M ունի։

§ 10. “Բայց ինքն Պօղիկարպոս յայսմ թըղ-  
թի Փիլիպպեցւոց՝ զոր գրեաց եւ [գտանի] մինչեւ  
ցայսօր ժամանակի, պաշտեցաւ ի վկայութիւն  
յառաջին թղթոյ անտի Պետրոսի։”\*

D ուրեմն յայտնապէս ուղղագոյն է քան M,  
բայց սակայն զերծ չէ աղաւաղութիւններէ։  
Ուստի առանց նշանակութեան չ'ըլլար՝ եթէ Աեծ։

§ 9 : (D բնիկ.) M թուղթ (առանց երեւելի<sup>1)</sup>)

<sup>2)</sup> M որք միանգամ կամին եւ (բնիկ<sup>2)</sup>)

§ 10 : M չունի։

\* Հոյ տեղ պատշաճ համարեցանք ընդհատել  
այս համեմատութիւնը. վասն զի ցայս վայր բերուած-  
ներէն շատ լաւ կարելի է տեսնել հայոյն ունեցած  
աղերսն յունարէնին հետ, եւ միւս կողմանէ Ծ եւ M  
ձեռագրաց տարբերութիւնը։ Հայագէտն իւր զբու-  
թեան մէջ նոյն ոճով կը շարունակէ համեմատել ոչ  
միայն զւ. 22 փոքրիկ մասն, այլ նաև ամբողջ զւ. 23  
մասն, որ շատ ընդարձակ է, եւ զոր՝ եթէ այն ոճով  
դնչինք, ինչպէս դըխնք զւ. 21ի համեմատութիւնն,  
առ նուազն նպապատիկ տեղ պէտք էր քոյնել։ Սակայն  
թէեւ այս համեմատութիւնը մեր ընթերցողաց շա-  
տերուն համար աւելորդ համարելով՝ շղթինք, մասնա-  
գէտք՝ որ Եւսերեայ զրոծքը լննել ուզեն, պէտք չեն  
անտես ընել նաև այս մասցեալն, որ հայերէն թարգ-  
մանութեան ոչ սակաւ մասը կը լուսաբանէ։

Հրատարակիչը այս Շ ձեռագրեն անկախ ուրիշ ձեռագիր մը գտնելով՝ ի վիճակի ըլլայ կատարելու իւր խոստումն՝ զոր տուած է Յառաջաբանութեան մէջ, մանաւանդ որ Շ շատ մեծ թերի մաս մ'ունի, վասն զի Ժ Գրոց վերջին գլուխը կը պակսի:

### Է. \*

#### Մ. Մեսրոպ Առաքեալ Հայոց :<sup>1</sup>

##### Ե.

ԱՆՔԻՐԻ: Ա-րիւն, Վ-արք Ս. Մեսրոպայ. Մ-աւել-խորինացի, Պատմութիւն Հայոց Մեծաց. Ղ-աւր Փ-ր-պէցի, Պատմութիւն Հայոց :

**Մեսրոպ,** կամ ինչպէս իւր կենսագիրը Կորիւնաւելի յօժարութեամբ կ'անուանէ՝ Մաշտոց,

\* Յաջոր հինգ կտորները (Հ-ԺԱ) կանուխ գրուած են՝ իրք տարի յառաջ, եւ մաս կը կազմին նիրշի Հայրախօսութեան (Nirschl, Patrologie III, Mainz 1883, §§ 239—250, էջ 215—262) նոյն ծրագրով որով են նոյն գրոց ուրիշ մասերը: Թէեւ քանի մը կէտերու վրայ հեղինակն այժմ ուրիշ կարծիք ունի, ինչպէս նախընթաց կտորները կը ցուցընեն, աւելորդ չհամարեցանք այս մասերն ամբողջովին ծանօթացընեւ ընթերցողաց: Մասնական թարգմանութիւն մ'ինչ ինչ կտորներու լրյա տեսաւ քանի մը տարի յառաջ ի թերթին «Պատկեր», 1892—3, տարին: Մեսրոպայ վարքն ու հրութիւնը նիրշի գրոց (§ 239—241) 13 էջերը կը զբաւեն. (էջ 215—227:)

<sup>1</sup> Հոս կը խօսուի Մեսրոպայ և է-ը դոբոցին գըոյ: Սակայն Մեսրոպայ աշակերտ համարուող մատենագրաց շրջանին կը վերաբերին՝ բաց անոնցմէ, որոնց վրայ յաջորդուու կը խօսինք, նաև հետեւեալ անձինքը՝ Մամբրէ, Պաւիլթ, Գիւտ, Յովհ. Մանդակունի, Ղազար:

##### Ծ. ՀԵՊ.:

— Հոս կը կցէ հեղինակը քանի մը դիտողութիւններ հայ այրութենից եւ հայ հնչմանց եւրոպական տառերով գրութիւն նկատմամբ՝ հայերէնի անտեղեակ եւրոպացի ընթերցողաց համար: Ժ. ԹՌԳՄ.:

ծնաւ հայկական Տարօն գաւառին Հացեկաց գիւղը :  
Բացի իւր մայրենի լեզուէն՝ հմուտ յունական,  
ասորի եւ անշուշտ նաեւ պարսիկ լեզուաց, բայց մա-  
նաւանդ ի մանկութենէ կրթուած յունական մատե-  
նագրութեամբ, կանուխ իսկ հրապարակական գոր-  
ծունէութիւն մ'ունէր իբրեւ քարտուղար խոսրովայ  
Գ արքայի՝ անոր առաջին գահակալութեան ժա-  
մանակ (388—392:) Սակայն յաջորդ Առաջապուհ  
արքայի ժամանակ՝ 395 կամ 396ին՝ թողուց ար-  
քունիքն, առանձնացաւ վանք մը եւ ժամանակի  
մ'իբրեւ միայնակեաց ապրեցաւ։ Ծուտով իրեն  
քով ժողուեցաւ աշակերաներու խումբ մը՝ մաս-  
նակից իրեն խստաբարոյ կենաց։ Ասոնց հետ  
թողով իւր առանձնութիւնը՝ Գողթն գաւառին  
(Վասպուրական նահանգին) մէջ սկսաւ իւր մեծա-  
գործ գործունէութիւնն, որով իւր հայրենեաց  
ճշմարիտ Առաքեալ մ'եղաւ։

Իւր այս առաքելական գործունէութեան  
ժամանակ շուտով զգաց Մեսրոպ որ Քրիստոնէա-  
կան կենաց իւր աղդին մէջ ծաղկելուն արտաքին  
արգելք մը խափան կ'ըլլար. Ա. Գիրքը միայն  
ասորերէն լեզուաւ էր, ամբողջ աստուածեղէն  
պաշտօնը՝ ոչ թէ միայն պատարագինուիրագործու-  
թիւնը՝ կը կատարուէր ասորերէն, որով ասորի  
լեզուին անտեղեակ ժողովուրդը՝ թափուր կը մնար  
քարսզութենէն եւ ամէն հրահանգէ։<sup>1</sup> Ուստի  
ջանաց Մեսրոպ որ հայերէն լեզուն մուծանէ  
պաշտաման մէջ, սակայն այս լեզուն շունէր այբու-  
բենք. ստիպուած էին ասորի եւ յունական նշա-  
նագիրները գործածել, թէեւ ասոնցմէ եւ ոչ մին  
հայերէնի յատուկ հնչիւները կը բացատրէր։ Ասով  
յղացաւ Մեսրոպ համաշունչ Սահակ կաթուղիկոսին  
(390—440) հետ ի միասին այն մեծ ծրագիրը՝  
աղդային գիր հնարելու։ Ծատ մ'անպտուղ փոր-

<sup>1</sup> Պահլար Փարուիչի, տակ. Անեւա. 1873, էջ 36.  
Ֆեթթիք

ձերէ եւ անդադար աղօթքներէ ետքը հասաւ իւր նպատակին . Հայաստան ստացաւ իրեն սեպհական աղգային գիրը, շուտով նաեւ ազգային մատենադրութիւն մը, եւ այս ազգն է՝ որ Ասիոյ բոլոր աղգաց մէջ գրեթէ մի միակ մնաց քրիստոնեայ ազգ մը, ընդգէմ ամէն փոթորիկներու որ բազմափորձ ազգին վրայ եկան :

Հայկական այբուբենքի նշանակալից գիւտը պատահեցաւ 405ին, աւելի հաւանականօրէն 406ին : Առաջին գիրքն որ նորագիւտ նշանագրաց զգեստին ներքեւ ցնծալից ժողովրդեան ներկայանալ կրցաւ, էր Մատենից մատեանը՝ Ա. Գիրք : Ինչպէս Ա. Խորենացի կը պատմէ, <sup>1</sup> Մեսրոպ թարգմանեց “բովանդակ զքսան եւ երկու յայտնիս եւ զնոր կտակս : ” Աստուածաշնչի առաջին եւ հնագոյն հայ թարգմանութիւնը 406—408 տարեաց մէջ լոյս տեսած ըլլալու է :

Ասկէ ետքը Մեսրոպայ գործունէութիւնը չմնաց միայն իւր հայրենեաց վրայ ամփոփուած . նաեւ ուրիշ քրիստոնեայ աղգաց՝ Վրաց եւ Աղուանից՝ համար գտաւ իւր հանճարեղ միաքը նոյն երկրաց լեզուին յարմար այբուբենք : Իբր 420ին Սահակայ կաթողիկոսի կողմանէ խաւրուած գնաց նուիրակութեամբ կոստանդնուպոլիս, ուր (իրենց վարդապետին դարձէն ետքը) գնացին յետոյ նաեւ իւր աշակերտաց ամէնէն կարողները, որպէս զի յունական գործքերը փոխադրեն հայերէնի : Երբ Եփեսոսի ժողովքէն ետքը դարձան հայրենիք, գտան իրենց վարդապետը Աշտիշատի ժողովի (432) Հարց մէջ, եւ ուրախացուցին իւր սիրտը ներկայացրնելով Ա. Գրոց ընտիր յունարէն օրինակ մը, որուն համեմատ վերջնականապէս հաստատուեցաւ հայերէն թարգմանութիւնը :

Իւր կենաց վերջին տարիները գործեց առաքելական այս այրս Վաղարշապատու եկեղեցւոյն

<sup>1</sup> Ա. Խոր., Գ. գլ. ծդ.

մէջ։ Այլ եւս կարող չըլլալով շրջագայելու հայ-  
կական դաւառները եւ հաւասացեալները հաւա-  
տոց մէջ կենդանի բանիւ ամրապնդելու, խրատա-  
կան եւ յորդորական դրուժիւններով սկսաւ  
խօսիլ ժողովրեան հետ։ <sup>4</sup> Ապա յետ դարձեալ՝  
այնպիսի առաւել եւ բարձրագոյն վարդապետու-  
թեամբն՝ սկսեալ երանելոյն Մաշտոցի ճառս  
յաճախագոյնս, դիւրապատումն, շնորհագիրս,  
բազմադիմիս ի լուսաւորութենէն եւ ի հիւթոյ գրոց  
մարդարէականաց կարգել եւ յօրինել. լի ամենայն  
ճաշակօք աւետարանական հաւատոցն ճշմարտու-  
թեան։ Յորս բազում նմանութիւնս եւ օրինակս ի  
յանցաւորացս աստի, առաւելագոյն վասն յարու-  
թենական յուսոյն առ ի հանդերձեալսն՝ յերիւրեալ  
կազմեալ. զի հեշտընկալք եւ դիւրահասոյցք  
ախմարագունիցն, եւ մարմնական իրօք զբաղելոցն  
լինիցին, առ ի սթափել եւ զարթուցանել եւ  
հաստահիմն առ ի խօստացեալ աւետիսն քա-  
ջալերել։ <sup>5</sup> Յազկերտի Բ. երկրորդ տարին  
այսինքն 440ին, մեռաւ Սահակ Մեծ, եւ մինչեւ  
նոր կաթուղիկոսի անուանումը Մեսրոպ կը կա-  
ռավարէր եկեղեցին։ Սակայն արդէն վեց ամիս  
ետքը իւր բարեկամին ետեւէն գնաց ի մահ։ Սա-  
կաւատեւ հիւանդութենէ մ'եազը հայ եկեղեցւոյ  
ամենամեծ վարդապետը փոխեցաւ յաստեաց։  
441 տարւոյ սկիզբը։ Մահամերձ՝ կանգնեցաւ եւ  
օրհնեց վերջին անգամ իւր ազգն ու եկեղեցին։  
որուն 45 տարի ծառայած էր։ <sup>6</sup> Հանդիսութեամբ  
թաղուեցաւ հանդուցելոյն մարմինը Վաղարշա-  
պատու մերձակայ Օշական գիւղը։ Հայ (միացեալ)  
եկեղեցին կը տօնէ Փետրուար 19ին Սբբոյն մա-  
հուան տարեգարձը, որուն անունն ալ սրբազն  
պատարագի կանոնին մէջ կը յիշէ։

<sup>4</sup> Կոբեն, ապ. Ալենետ. 1833, էջ 21, 22։

<sup>5</sup> Կոբեն, էջ 29։

Մեսրոպ Արեւելից եկեղեցւոյ ամենէն զարմանալի մարդիկներէն էր. Հանձարեղ հոգեկան կարողութեան եւ անընկրկելի կորովութեան հետ կը միացընէր Առաքելոյ մը անանձնասէր, խոնարհ անձնանուիրութիւնը: Զարմանալի էր իւր խօսքին ու իւր երեւութին զօրութիւնը: “Քանզի ամբարտաւանութիւն եւ մարդահաճութիւն, կը գրէ Ա. Խորենացի,<sup>1</sup> ի նորա վարս տեղի գտանել երբեք ոչ կարացին. այլ հեղ եւ լաւակամ եւ բարեխորհուրդ գոլով, եւ երկնայնոցն զարդարեալ սովորութեամբք զի՞քն բոլորից ցուցանէր: Վասն զի գոյր տեսլեամբ հրեշտակական, մոռը ծննդական, բանիւր պայծառ, գործովք ժուժկալ, մարմնով արտափայլեալ, սարասիւք անձառ, խորհ հրդակցութեամբ մեծ, հաւատով ուղիղ, յուսով չամբերող, սիրով անկեղծաւոր, ուսուցունելով անձանձրոյթ:<sup>2</sup>

## Բ.

Դրութիւնը:

Ձեւեւ Մեսրոպայ գործունէութիւնը գլխաւորաբար հոգւոց հոգոց եւ կրթութեան գործնական շրջանակի մէջ կը շարժէր, սակայն այս առաքելական այրս նաեւ մատենագրական արդիւնաշատ գործունէութիւն մ'ունեցած է:

1. ‘Կախ պէտք ենք յիշել Մեսրոպայ արդիւնքներն իբրեւ Ռաբի մանէւ: Արդէն պատմուեցաւ որ իրեն գործքն էր Ս. Գրոց հնագոյն հայ թարգմանութիւնը: Անտարակսյս Ե. գարու մեծագանձ թարգմանական մատենագրութեան մէկ մասը Մեսրոպէն է. սակայն աւանդուած չէ մեզի թէ ի մասնաւորի որ գործքերն են իրեն: Միայն Եւսերեայ Եկեղեցական Պատմութեան նկատմամբ կը

<sup>1</sup> Ա. Խոր., Գ. գլ. կէ:

պատմէ Առվլսէս Խորենացի թէ Հետ թարգմանել  
երանելի վարդապետն Մաշտոց ի հայ լեզու:<sup>1</sup> Թէ  
Մեսրոպ անձամբ թարգմանած ըլլայ, զայն չ'ըսեր  
Մ. Խորենացի:

2. Մեսրոպ նշանաւոր մասնակցութիւն մ'ու  
նէր նաև Հայկական Խորհրդամադրութաց կազմակեր-  
պութեան: Հայ եկեղեցւոյն աւանդութիւնը զի՞նքը  
հեղինակ կը համարի ի մասնաւորի Մեծ Պահոց  
Ապաշխարութեան Շարականաց:<sup>2</sup>

3. Եթէ այժմ Մեսրոպայ իրը գլխաւոր գործք  
պիտի ներկայացրնենք Ճառաւերու եւ աստուածա-  
բանական գրուածոց ցայժիսկ պահուած հաւաքում  
մը, անշուշտ հայ մատենադրութեան պատմութեան  
հմուտ անձի մը օտարութի պիտի երեւայ. վասն զի  
թէ եւ այս հաւաքումը կը յիշէ Կարիւն վերոցիշա-  
տակեալ տեղւոյն մէջ, սակայն ցայսօր կորսուած  
կը կարծուէր: Սակայն կարծենք թէ կրնանք այս  
կորուսեալ համարուած գործքին՝ ճառերու այն  
հաւաքման հետ միեւնոյն ըլլան ապացուցանել, որ  
դարերե ի վեր Գրիգորի Լուսաւորչի կը տրուէր:

Ա. Գրիգորի տրուած այս ճառերն առաջին ան-  
դամ 1837ին ի. Պոլիս, եւ երկրորդ անդամ 1838ին  
Անենետիկ հրատարակուած են տպագրութեամբ:<sup>3</sup>

<sup>1</sup> Մ. Խոր. Բ. գլ. ժ:

<sup>2</sup> Հմմա. Չառչուն, Պատմութիւն, տապ. Վենետ.  
1784—85: Հար. Ա. 510: A vedichean. sulle correzioni  
fatte ai libri eccles. Arm. Venezia 1868, p. 5.

<sup>3</sup> Neumann (Versuch einer Geschichte der arm. Literatur, Leipzig 1836, p. 15) միտ դնել կու այս որ այս  
ճառերը նաև յունարէն լեզուաւ կը գտնուին Փարիզի  
Կայուերական, այժմ Ազգային Մատենադարաւոնին մէջ: Դժբախտաբար կարող լեզանք յունարէն բնագրին հայոյն  
հետ ունեցած համեմատութիւնը քննել: Սակայն նաև  
այժմ պէսը ենք այն գաղափարը թէ այն յունարէն  
բնագրին սկզբնագրին ըլլայ եւ հայերէն անոր թարգ-  
մանութիւնը՝ մերժել. այնու որ հայերէնին կազմութեան  
մէջ ամենեւին առացզց մը չի տեսնուիր ասոր: Ծ. Հեղ.:

— Նայմանի կարծիքն աւելի ուշի ուշով զիտելով  
կը տեսնուի որ Նայման անձամբ չէ տեսած յունարէն

Այս վերջնոյս համեմատ են մեր կոչմունք, դորոնք յաջորդովս պիտի ընենք: Զեռագրաց վկայութիւնը թէ Ա. Գրիգոր ըլլայ հեղինակ այս 23 կտոր գրուածոց (մասամբ ճառեր, եւ մասամբ թղթեր,) շատ հին է. վասն զի Աբենետկոյ հրատարակութեան միջնորդական հիմն է 929ին գրուած կիլիկեան ձեռագիր մը: Եւ սակայն պէտք են ձեռագրին այս վկայութիւնը մերժել նոյն իսկ այն պատճառաց համար, որ գործքին մէջէն են:

Կախ շատ տեղեաց մէջ (հմտ. ճառ. Բ, Ե եւ Զ) Հոգւոյն սրբոյ բնութեան նկատմամբ հրամանակարդ վարդապետութեան ձեւն այնպիսի է որ հազիւ կրնանք ենթագրել զայն Ա. Գրիգոր բերնէն ելած: Մանաւանդ թէ հեղինակին լեզուն, ինչպէս իւր բովանդակ ասութեանց կերպը կը ցուցընէ, 381ի վարդապետական որոշման ծանօթութիւն կ'ենթագրէ: Գրութեան յօրինումն աւելի եւս յետս կը մղուի ուրիշ գիտողութեամբ մը: Ա. Գրիգէն առնուած բազմաթիւ կոչմունք այնպէս կը համաձայնին Ա. Գրոց մեզի հասած հայ թարգմանութիւնը ծանօթ էր արդէն հեղինակին: Զայս կը ցուցընեն ըստ բաւականի սատեղերը՝ Ծնն. Ա, 2, (Ճառ. Է, էջ 58.) Ելք, Գ, 14 (Ճառ. Գ, էջ 20.) Ա. Կոր Ժ. 8 (Ճառ. Ը, էջ 82). Եւ պէտք ենք բոլորովին մերժել այն կարելի առարկութիւնը թէ Ա. Գրոց այս կոչմունք իրենց այժմու ձեւն առած ըլլան օրինակողաց ձեռօք. վասն զի անոնք՝ յիշողութենէ ի վկայութիւն կո-

---

ընազիր մը, այլ յառաջ կը բերէ de Mauntfauconի մէկ կոչումն՝ բայց սխալ նաևընալով. վասն զի Mauntfaucon կ'ըսէ միայն որ Փարիզի գրատան մէջ նայ երեւ օրինակ մը կայ Յածախապատում զրոց: Տես այս մասին Հ. Ա. Դրիգորիս Արդ. Դալէմիերնանի դիտութիւնը՝ “Հանդէս Ամս., 1893, Թ. 10, էջ 294. Ժան. 1: Ժ. ԹԱՐԴՄ.”:

շուած ըլլալով՝ բառական չեն, այլ կամայական յաւելուածներով եւ զանցառութեամբ շատ կերպարանափոխ եղած : Իսկ եթէ հեղինակին ծանօթու սովորական էր Ա. Գրոց հայերէն թարգմանութիւնը, կը հետեւի որ գիրքը որ Ա. Սահակայ թարգմանութենէն՝ որ 308—413 տարեաց մէջ կ'իյնայ, յառաջ չէր կրնար ծագած ըլլալ : Բայց իրաւունք շունինք հետեցընելու որ այս գիրքն Ա. Գրոց հայ թարգմանութեան վերջնական ձեւն առնելէն, որ եղաւ 432ին, եւ յաջորդ տարիներէն ետքն յօրինուած ըլլայ . վասն զի Ա. Գրոց հայ թարգմանութեան այս վերջին կերպարանափոխութիւնն որչափ կ'երեւայ միայն սրբագրութիւն մըն էր Սահակայ բնագրին եւ ո՛չ թէ բոլորովին նոր թարգմանութիւն մը :

Միւս կողմանէ չենք կրնար ճառերուս յօրինումն յիշեալ ժամանակակետէն շատ ետքը դնել : Վասն զի գործքն առանց կասկածանաց հին գրութիւնն մըն է հինգերորդ դարէն : Հեղինակին ձրդտումն է, ինչպէս յայտնի կը տեսնուի, զրադաշտութեան դէմ մաքառիլ : Այս ենթագրութեամբ միայն կրնանք մեկնել թէ ինչու հեղինակն ամենքայլափոխին կը հաստատէ ամբողջ աշխարհիս (նաեւ սատանայի) ստեղծուած ըլլալն Աստուծէ, միւս կողմանէ այնպէս ազգեցիկ կերպով կը շեշտէ ստեղծման նախնական բարութիւնն եւ մաքրութիւնը . թէ ինչու չորրորդ ճառին մէջ (էջ 25) կռապաշտից մէջ զանոնք ի մասնաւորի կը յիշե եւ անոնց դէմ կը խօսի, որոնք “զջուր եւ զհուր” կը պաշտեն . թէ ինչն վերջապէս ուժերորդ ճառին վերջերը (էջ 74) Պարսիկները կը յիշէ իբրեւ “խուժագուժ ազգ” Յունաց հետ համեմատելով : Այս վիճականութիւնն, զոր չենք կրնար անտես ընել, զրութեանս յօրինումը դնել կու տայ այնպիսի ժամանակ մ'երբ զրադաշտութիւնը տակաւին զօրութիւնն մըն էր, որուն դէմ մաքառելու էր քրիս-

տոնեայ քարոզիչ մը Հայաստանի մէջ. գիտողութիւն մ'որ հինգերորդ, ամէնէն ուշ՝ վեցերորդ դարը մատնանիշ կ'ընէ մեզի։ Սակայն ուրիշ գիտողութիւն մ'անմիջապէս կը ցուցընէ որ վեցերորդ դարը բոլորովին գուրս հանելու ենք խնդրէն. այսինքն՝ երբ մէկ կողմանէ Կիլիոյ եւ Կ. Պոլսոյ տիեզերական ժողովոց Երրորդութեան նկատմամբ եղած վարդապետութիւնք յաճախ եւ պէսպէս դարձուածներով ներկայացուած կը գտնենք, միւս կողմանէ բովանդակ գործքին մէջ ամենադոյզն ակնարկութիւն մ'ալ չկայ քրիստոսախօսական խնդրոց նկատմամբ, որոնք նաեւ զՀայաստան այնչափ զբաղցուցին Քաղկեդոնի ժողովքէն եաքը։ Եթէ այս ժամանակամիջոցին մէջ — Ա. Գրոց Ա. Սահակյաց թարգմանութենէն մինչեւ իբր Քաղկեդոնի ժողովքը — դնենք գրքիս ծագման ժամանակը, այն ատեն բոլորովին կը մենակուի եւ կը պարզուի Քաղաքական նշանաւոր ակնարկութիւն մ'որ քսաներորդ ճառին մէջ (էջ 199) կը գտնուի։ Այնտեղ կ'ըսուի. “Զի ի Հայս ոչ ինչ մեծագոյն եւ ի Պարսկան զԱրշակունեաց տոհմ։ որ յԱբրահամէ! սերեցան աստ, նաեւ յամենայն ազգս թագաւորք երկրի ըստ անսուտ բանին Տեառն ամենեցուն։ Այլ

1 Հայք հինութեան մէջ պարթեւական ազգն Ամբրահամու այն որդիներէն սերած կը դնէին, զորոնք ծնաւ Քետուր, եւ զօրնք Աբրահամ բաժնելով Խաչակէն խաւրեց յԱբեւել (Ծնն. ԻԵ, 61) Ասով Աբրահամ նախահաւ եղած կ'ըլլար Արշակունեաց ազգաւոտհմին, եւ Սառպի եղած մարգարէութիւնը “թագաւորք ազգաց ի քէն ելլեն, (Ծնն. ԺԵ, 16) կընար՝ ի հարկէ շատ մեծ բռնազրօսիկ կերպով՝ Արշակունեաց հարստութեան նկատմամբ առնուիլ։ Հմմտ. Ա. Խոր., Բ. գԼ. կը:

Թ. ՀԵՂ.։

— Մ. Խորենացւոյ այս կէտին մասրամասն ըննութիւնը տես Ա. Գարիկէր, Խորազոյն Աղքերը Մ. Խորենացւոյ, թրգմ. (տպ. Վիեննա, 1893,) էջ 45—51: Անշրջտ Խորենացւոյ եւ Յամախապատումի այս խօսքերն առանց որեւէ կապակցութեան չեն իրարունետ։

Թ. ԹՐՈՒՄ.։

եթէ ոչ զգաստանայցեն ի բարի, աւելի պատուհաս ընկալցին ի Տեառնէ: Եւ ծառայք նոցա որ հաճոյ եղեն Աստուծոյ, թագաւորեալք փառաւորեսցին ի Տեառնէ. եւ նոքա պարտաւորեալք յաղագս մեղաց պատժեսցին յարդար իրաւանց: Այս խօսքերէն կրնայ հետեւցուիլ նախ որ հեղեղակին ժամանակ Արշակունիք դեռ եւս կ'իշխէին Հայաստանի վրայ, եւ երկրորդ որ այն ժամանակի թագակիր անձնաւորութիւնն անարժան իշխան մըն էր: Արդ Ա. Գրոց Հայ թարգմանութեան ժամանակէն մինչեւ Հայաստանի թագաւորութեան կործանումը իշխեցին սա թագաւորները՝ Վռամշապուհ, Խոսրով Գ, Շապուհ, Արտաշէս Դ. Վռամշապուհ ընտիր թագաւոր մը էր. Խոսրով Գ իւր ի Պարսկաստան կրած քսանամեայ բանտարկութենէ ետքը շատ քիչ ժամանակ միայն իշխեց. Շապուհ եւ ոչ արշակունի էր, այլ ասսանեան մը՝ Յաղկերտի Ա. որդին. Արտաշէս Դ (422—428), Հայաստանի վերջին թագաւորը, ընդհակառակին զեղիս մըն էր, որուն վրայ կ'ամշնար իւր իսկ ժողովուրդը: Եթէ ընդունինք որ ճառախօսն իրեն ուղղած է յիշեալ աղդաբարութիւնը, այն ատեն այն խօսքն ամէն կողմանէ կը մեկնուի: Վասն զիս հեռատես Հայրենասէրք արդէն Արտաշէսի Դ ժամանակ պէտք էինկասկած իլդժժախտարկածին վերահաս վասնդը. սակայն կրնային դեռ եւս յուսալ որ թագն անցնէր բնիկ իշխանազուն տան մը եւ ոչ թէ ուղղակի Սասանեանց աւար իյնար:

Ամիսոփենք արդ մեր քննութեան արդիւնքը: Առաջիկայ ճառերուս հաւաքումն Ե դարէն է, ուստի Ա. Գրիգորի գործքը չէր կրնար ըլլալ: Դարձեալ յօրինուած է այն հաւաքումն Ա. Գրոց Սահակայ Հայ թարգմութեան եւ Քաղկեդոնի ժողովոյն մէջ եղած ժամանակամիջոցին: Բայց ճիշդ այս ատեն կ'ապրէր ու կը գործէր Ա. Մեսրոպ, որուն նկատմամբ կը պատմէ իւր կենսագիրը Կորիւն թէ “բա-

զում թուղթս իրատականս եւ դգացուցիչս ընդ ամենայն գաւառս առաքէր:<sup>1</sup> Ո Զինքը պէտք ենք ուստի հեղինակ ճանչնալ այս ճառերուն, որուն իրաւոնք կ'ունենանք նաեւ դրական պատճառաւ մ'ալ: Վասն զի Ժէ ճառը՝ (որ թուղթ մըն է առ կղերն անոր պարտուց նկատմամբ) կը սկսի Առաքելցն խօսքերուն համեմատ. “Գրել ձեզ եւ ուռուցանանել կամիմ, եղբարք եւ որդիք, զբո՞չ Քրիստոս առեղութանառն ձնայ. (Եջ 161): Իսկ ի ճառին մէջ կ'ողբայ հեղինակը. “Ապստամբեալք ի մերոց եւ ամբարշտեալք ի բանէն որ աշակերտեցաք զծշմարտութիւնն՝ օտարացան եւ յետս կացին. որպէս քուրմք եւ կախարդք եւ այլ եւս չարք.՝ (Եջ 193): Այսպէս կրնար Մեսրոպ եւ վերցիշեալ ժամանակամիջնոցին մէջ գրեթէ միայն Մեսրոպ գրել: Ուստի կարծենք որ պէտք ենք հաստատութեամբ զինքը հոչակել հեղինակ Ս. Գրիգորի ընծայուած գրութեան:<sup>2</sup> Եւ կրնանք զարմանալ

<sup>1</sup> Կոբեան, Եջ 26:

<sup>2</sup> Ի Հարկէ կրնայ նաեւ կարելի համարուիլ այն ալ որ այս ճառերն իրենց այժմու ձեւին մէջ և դարուսկիցն կատարուած կերպարանափոխութեան մ'արդիւնքն ըլլան Ս. Գրիգորի հարազատ գործքին: Սակայն այն առեն պէտք է այն դեռ եւս անապացուցեալ ենթադրութիւնն ալ ընդունիլ ի միասին, այն թէ Ս. Գրիգոր արդեամբք ճառեր յօրինած եւ թողուցած ըլլայ յեանոց: Թէեւ չեն պակսիր վկայութիւններ որ այս կարծեաց կողմն ելլել կը թուին, սակայն ասոնց եւ ոչ մին ապացուցական բաւական զօրութիւն ունի: Վասն զի այս վկայութեանց մէկ մասը հազիր ժ եւ յետին գարերէն է, ուստի ժամանակակից եւ մասամբ նաեւ յետնագոյն է քան այն ձեռապէիրն որ հիմն առնուած է տպագրութեան: Ուստի այս վկայութիւնը կրնան ձեռագրաց գիտողութեան վրայ հիմնեալ ըլլալ եւ ոչ թէ հնութենէն առնուած աեղեկութիւններուն: Աւելի կարեւոր կրնար ըլլալ Յովհաննու Գ. կաթուղիկոսին վկայութիւնը, զոր յառաջ կը բերէ Ս. Գրիգորի ճառերուն հարազատութեան պաշտպաններէն մին: Արդեամբք ալ հոչակաւոր աստուածաբանն իւր գրութեան մէջ (տպ. Վենետ. 1834, Եջ 204) յարութեան վրայ այլեւայլ նմանութիւններ ի վկայութիւն կը բերէ Ս. Լուսաւորչի մէկ գործքէն, որուն ինչ ըլլալը որոշ չկ նշանակուիր: Սակայն այն նմանութիւնները չեն գտնուիր այս հաւաքման մէջ. այլ “Արդապետութիւն Ս. Գրիգորի”

որ Հայաստանի բարենորոգչին գրութիւնքն մոռ-  
ցուած ըլլան իրեւ անոր գործք եւ ընծայուած  
նոյն աշխարհի Առաքելոյն։\*

Աերջապէս պէտք շենք ընդունիլ թէ այս  
հաւաքման մէջ ամփոփուած ըլլան Մեսրոպայ բոլոր  
ճառերն ու թզթերը. վասն զի հաւաքման մէջ  
առնուածներէն ոմանք մասամբ հատակոտոր միայն  
են, որ անկէ կ'իմացուի որ ասոնցմէ ոմանք “եւ” “  
“քանզի” բառերով կը սկսին։

#### Գ.

Մեսրոպ իրին մատենագիր եւ վկայ եկեղեցիոյ։

Մեսրոպ իւր ճառերուն մէջ լիովին ջատա-  
գովական (apologique) ոգի մը կը ցուցընէ, որ  
ամեն ծանրակշռութիւն կը դնէ իրին վրայ, իսկ

կոչուած գրքին մէջ, որ Ագաթանգեղեայ պատմութեան  
մէկ մասն է. (տապ. Վենետ. 1862, էջ 477 ևն) Ուստի  
Յովհաննէս կաթուղիկոս այն գիրքն իւր առջեւն ունէր:  
Աերջապէս վերջին եւ հնագոյն վկայութիւնն եղած կ'ըլլար  
այն, զոր Ագաթանգեղեայ պատմութեան հեղինակը, որ  
Ե գարուն երկրորդ կեսին կը գրէր, կու ասց: Այս հեղի-  
նակը բացայացա կը վկայէ թէ Ս. Գրիգոր ճառեր յօրինած  
ըլլաց, եւ զանոնք ալ բաւական մանրամասն կը նկարագրէ  
(անդ, էջ 657—8) Սակայն յիշեալ տեղը բանաքաղութիւն  
մըն է կորիւնէն: Հեղինակը պարզապէս այն ամէնը զոր  
կորիւն Ս. Մեսրոպայ գրաւոր գործունէութեան նկատ-  
մամբ ըստ է, կը փոխադրէ Ս. Գրիգորի վրայ: Այս գի-  
տողութիւնն ի հարկէ Ագաթանգեղեայ առւած տեղեկու-  
թեանց ձեւին կը հայի ուղղակի, եւ ոչ թէ անոնց բո-  
վանդակութեան, սակայն գոնէ վերջնոցս արժանահաւա-  
տութիւնը շատ տարակուսական կ'ընէ:

\* Այս կարծեաց վրայ խօսած է վերջերս Ա. Հ.  
Բարսեղ Սարգսեան, իւր Ագաթանգեղեայ ընտ-  
թեան Յաւելուածին մէջ: (Ագաթանգեղոս եւ իւր Բագ-  
մաղարեան գալունիքը. Վենետ. 1890, էջ 400—408:) Հեղինակը չընդունիր հայագիտիս կարծիքն եւ Կորեան  
վերոյիշեալ խօսքը Ագաթանգեղեայ մէջ գտնուած  
ու կարդապետութեան, վրայ կ'ատու, որուն հեղինակ  
կը դնէ զՄեսրոպ: Այս Խնդրին զուցէ յետոյ կը դառ-  
նանք վերստին:

Ճ. ԹՐԳՄ.:

ձեւին վրայ ամենեւին։ Ճառերը հարուստ են խորին գաղափարներով, յարմարագոյն պատկերներով եւ նմանութեամբ, հրաշունչ յորդորակներով։ բայց լեզուն միօրինակ է եւ ակնյայտնի կերպով աղքատ գարձուածոց մէջ։ Յաճախ կը կրկնուին միեւնոյն համեմատութիւնքն հակառակաց, ինչպէս առեսանելի եւ անտես, մարմնաւոր եւ հոգեւոր, երկրաւոր եւ երկնաւոր, մեջձաւոր եւ հեռաւոր, երբեմն շատ օտարութի երեւցող կապակցութեամբ։ Ասցուածը շատ տեղ մլթին է, ոճն՝ անողորկ, լեզուն խճողուած ասորաբանութեամբ։<sup>1</sup> Ամէն բան մատնանիշ կ'ընէ որ առաջին փորձն է այս հայերէնը մատենագրական լեզուի ամբառնալու։ Ճառերուս մէջ օդտաշատ ճոխ նիւթ կայ հրամանակարգ եւ բարոյական վարդապետութեան։ Յաջորդովս յառաջ կը բերենք հայ եկեղեցւոյ մեծ վարդապետին քանի մը վկայութիւնները։

1.\* Երրորդութեան վրայ. (Ճառ Զ, էջ 46, 1—16:) — 2. Չարը չէ բնութիւն. (Ճառ Ի.

1 Մասնաւորապէս նշանաւոր օրինակ մըն է ասոր Բ. Թեսաւ. Բ. 2, 8 խօսրին կոչումն և ձառին մէջ (էջ 44.) «Որդին կորսաւան հակառակութիւն, որ հոգած բերանայ, իւրաքանչիւր դաշտ» Քրիստոս։ Ըմբաւը թարգմանութեան մէջ (Reden des hl. Gregor, Regensburg 1872, էջ 66) այս խօսքն այսպէս կը թարգմանէ. Der Widersacher, welcher mit dem Geiste seines Mundes tödtet den Bösen, Christus. Ակնյայտնի է որ այս թարգմանութիւնն իմաստին հակառակ եւ բոլորսվին անհնարին է, եւ սակայն բառական է եւ հայերէնի քերականական կանոնաց համեմատ։ Բայց եթէ բնութիւններ, որ հեղինակը սովորեալ էր ասորերէն գրելու, իրն անմիջապէս կը պարզուի։ Հեղինակը հայցականանիշ մասնիկն անուան առջեւ դրած է փոխանակ գերանուան առջեւը գնելու, որովհետև վերջինս ասորերէնի մէջ միեւնոյն ձեւը կը պահէ թէ իրը եւ ենթակայ եւ թէ իրբեւ առարկայ. այս ենթադրութեամբ ուղիղ թարգմանութիւնն է։ Der Widersacher, welchen Bösen Christus durch den Hauch seines Mundes tödtet (այսինքն՝ «հակառակորդն չը հոգւով բերանոյ իւրով սատակէ դաշտ» Քրիստոս։)

\* Այստեղ՝ ինչպէս նաև յաջորդներուն մէջ հեղինակն բազմաթիւ կտորներ յառաջ կը բերէ թարգ-

էջ 191, 13—14, 193, 12—14. Ճառ. Զ, էջ 48,  
3—5. էջ 51, 1—13:) — 3. Պրոշմը կը տրուի  
Մկրտութենէն անմիջապէս ետքը. (Ճառ. Բ, էջ 15,  
18—26:) — 4. Ապաշխարութիւնն. —) Ապաշխա-  
րութիւնն երկրորդ մլրտութիւն է. (Ճառ. Թ,  
էջ 78, 32—38.) բ) Ապաշխարութեան մասունքն  
էն Խոստովանութիւն մեղաց, Զղջումն, Ա-  
պաշխարանաց հատուցումն. (Ճառ. ԺԹ, էջ 181,  
5—6. ԺԳ, էջ 136, 12—17. ԺԱ, էջ 112,  
32—33.) չ) Ապաշխարութիւն ի ժամու մահուան.  
(Ճառ. ԺԳ, էջ 141, 20—36:) — 5. Քահա-  
նայութիւնն. —) Քահանայից յաջորդք են Քրիս-  
տոսի (Ճառ. Ի էջ 192, 5—11\*) բ) Անմիջապէս  
յաջորդող մասը կը խօսի + հանույտն էլուն վրայ. (անդ, տող. 11—14. ԺԶ, էջ 159, 21—26.)  
մասին կը վերաբերի անշուշտ նաեւ հետեւեալ այս  
մժին կտորը՝ ԺԱ, էջ 122, 39—123, 4.) չ) Քա-  
հանայից մասնաւոր մէկ արդիւնալից ներգործու-  
թիւնն է Համարականը պահել. (Ճառ. Ժ, էջ 94,  
20—23):\*\* — 6. Յարգութիւն Որբոց. —) Սրբոց  
յարգութեան պատճառն ու վախճանը. (Ճառ.

մանութեամբ, որպէս զի զրբին ներքին բովանդակու-  
թեան վրայ զաղափար տրուի եւ անոր կարծիքները  
համեմատուիլ կարենան միւս Հարց հետ, որոնց գործ-  
քերէն նոյն ոտով հատածներ յառաջ թերուած են միշտ  
նիուշի գործքին մէջ: Մենք աւելող համարելով յառաջ  
թերեւ այս կոչմունքն ամբողջովին, կը նշանակենք  
միայն այն տեղերն ուստի առնուած են:

\* Յածախապատում այսուել կըսէ ի միշի  
այլոց. “զքահանայմն սուրբս եւ զպատուական և  
եկեղեցւոյ:,” Ասոր վրայ սա զփտողութիւնը կ'ընէ հե-  
ռինակը (էջ 225, Ժան. 4) “Պատուական կ'արեւայ  
թէ հապոյն հայ եկեղեցւոյ մէջ նպիսկոպոսաց պա-  
տուոյ տիտղոսն էր, ինչպէս նաեւ Կորեան մէկ խօսքն  
կուահել կու տայ:,”

\*\* Այս խօսքն է “Բայց է եւ ի նոսա առաւելու-  
թիւն կամ պակասութիւն առաքինութեամբն, ըստ նմին  
եւ վարձն, եպիսկոպոսաց եւ քահանայից եւ դպրաց,  
որը կուտութեամբ նահատակին:,” Այս խօսքին նկատ-  
մամբ զփտել կու տայ հեղինակը որ հայ եկեղեցւոյ  
աշխարհական կղերը հասարակօքէն ամեւսնացեալ էր:

Ժ. Զ., էջ 157, 5—16. էջ 159, 34—38.) Բ) Ցիշա-  
տակ Սրբոց պատարագին մէջ. (Ճառ Ժ. էջ  
139, 35—140, 3.) Կ) Աշխարք սրբոց. (Ճառ Ժ. Զ.,  
էջ 159, 38 եւ էջ 160, 1—5:) — 7. Բարե-  
խօսութիւն վասն ննջեցելոց. (Ճառ Ժ. Զ., էջ 128,  
16—129, 5.\* Ճառ Ժ. Զ., էջ 141, 13—20:)

Հըսութեան Առաջին. Ա. Պողիս, 1737. Առ-  
նետիկ 1838. (վերնագիրն է՝ “Սրբոյն Հօրն մերոյ  
Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում” Ճառք եւ  
Աշխարք:)

Թարգիրման Առաջին. դերմաներէն թրգմ. Յ.  
Մ. Շիր տպ. Ուկենապուրկ 1872 (վերնագիրն  
Reden und Lehren des heil. Gregorius des Er-  
leuchters, Patriarch von Armenien, übersetzt  
von J. M. Schmid, Regensburg 1872).

### Ա.

#### Կորիսն

Եղիսկոպոսի վիրու: \*\*

Առիւն՝ Մեսրոպայ աշակերտներէն մին,  
եպիսկոպոս էր ի Վիրս: Ասոր կը վկայէ նոյն իսկ  
ինքն Մեսրոպայ իւր գրած կենսագրութեան մէջ,  
բայց առանց իւր եպիսկոպոսանիստ տեղւոյն ա-  
նունը տալու: Այս դրութենէն կ'իմանանք որ  
Կորիսն Եփեսոսի ժողովքէն քանի մը տարի յա-

\* Այս կտորին մէջ կայ սա խօսքը (էջ 128,  
31—32) “զՔրիստոս պատարագեալ զարսափելի խո-  
նարհութիւն վասն առաջ փրկութեան եւ յուտոյն  
քահանայական խորհղածութեամբ:”, Այս տողիս հա-  
մար կ'ըսէ հնդինակն (էջ 227, Ժան. 1) իրաւամբք որ  
անյարմաք է, եւ կ'ուղղէ այսպէս “զարսափելի խո-  
նարհութիւն առաջ վասն փրկութեան եւ յուտոյն,  
եւն:

\*\* Կորեան վրայ խօսող այս մասը նիւթվի Հայ-  
րախօսութեան § 242 կը զբաւէ. (էջ 228—231:) Համա-  
ռուս թարգմանութիւն՝ մը թէեւ ոչ միշտ յաջող՝ լոյս  
տիսած ի Պատկեր, 1893, Թ. 9, էջ 197 եւն:

ուաջ կ. Պոլիս գացած էր, որպէս զի երկարամեայ ժամանակ հոն բնակելով յունարէնէն թարդ- մանութիւններ ի գլուխ հանէ : Կորեան մահուան տարին յայտնի չէ :

Աւանց տարակուսի է որ Ե դարու թարդ- մանական գրուածոց մին կամ միւսը կորիւնէն է, բայց եւ ոչ մին բացայայտ կերպով իբրեւ իրեն գործ աւանդուած է : Կորեան անունը կրող մի միակ հրո- նիւն մը հասած է մեզի, այսինքն՝ “Պատմու- թիւն Վարուց եւ Մահուան Սրբոյն Մեսրոպայ”<sup>2</sup> Այս կենսագրութիւնը, արժանի յիշատակարան մը, զոր աշակերտին յարդութիւնը կանդնած է իւր սիրեցեալ վարդապետին, գրաւիչ ջերմութեամբ մը գրուած է, դասական ոճով, անխառն հելլենա- բանութիւններէ եւ ասորաբանութիւններէ, սա- կայն ոչ թէ առանց գժուարութեանց՝ թարդ- մանչի մը համար : Մեծ յարդ կը վայելէր գրու- թիւնս արդէն հնութեան մէջ. Պաղար Փարպեցի՝ որ Ե դարուն վերջերը կը գրէր, ամենամեծ գովու- թեամբ կը յիշէ զայն :

Կորեան գործքն երկու մասի կը բաժնուի. բաւական ընդարձակ ներածութեան մը՝ յորում հեղինակն կ'արդարացընէ այս գործքին ձեռնարկու ըլլալը, եւ բուն կենսագրութեան : Կերածութիւնը նաեւ այնու հետաքրքրական է, որ կ'երեւայ թէ գեռ ես չի ճանչնար Պաւղոսի առ կորնթացիս երրորդ անվաւերական թուղթը, որ ծանօթ է թէ միայն հայերէն լեզուաւ կը գտնուի :\* Վասն զի այսպէս կ'ըսէ հեղինակը. “Այլ սրբոյն Պաւղոսի չը է + ուսուռնէ + ուսմբէ + նորունք + պատմէ զիւր առա- քելակիցո”<sup>3</sup> եւն :

\* Այժմ գտնուեցաւ նաև լատիներէն մը: Տես այս թղթոյն քննութիւնը հայագիտիս ընտիր մէկ գրու- թեան մէջ, որուն կարեւոր կէտերը վարը պիտի հա- ղորդենք ընթերցողին՝ թարգմանութեամբ:

Գրութեանս յօրինման ժամանակը պէտք  
ենք 445—51 տարիները գնել։ Զեր կրնար գիրքն  
անշուշտ 445էն յառաջ լոյս տեսած ըլլալ, վասն  
զի մէջը կը պատուի թէ ինչպէս Վահան իշխան  
ամատունի Մեսրոպայ մահուանէ երեք տարի ետքը  
եկեղեցի մը շինել տուաւ անոր մահուանէ ետքը,  
եւ քիչ մ'ետքն ալ իշխանը մեռաւ։ Սակայն նաեւ  
451էն եաքը չի կրնար ըլլալ, վասն զի ի սկզբան  
կ'ըսէ Կորիւն թէ “եկեալ հասեալ առ իս հրաման  
առն միոյ պատուականի Յովսէփ կոչեցելոյ աշա-  
կերտի առն այնորիկ այս գրութիւնը յօրինելու։  
Այս “պատուական այրն” է անտարակոյս Յովսէփ  
Ա. կաթուղիկոսն, Մեսրոպայ աշակերտն եւ անմի-  
ջական յաջորդն ի պաշտաման։ Արդ Յովսէփ  
451ին՝ Յազկերտի Բ. Պարսից արքայի քրիստո-  
նէից գէմ հանած հալածանաց ժամանակ գերի  
բռնուեցաւ եւ տարուեցաւ ի Պարսկաստան, ուր  
շուտով ալ մարտիրոսական մահուամբ մեռաւ։

Քննագատական տեսակիտիւ պէսպէս  
դժուարութիւններ կը յարուցանէ գրութիւնս։  
Վասն զի երկու տեսակ բնագիր հասած է մեղի,  
համառօտ մը եւ ուրիշ մ'որ զգալապէս ընդարձակ  
է։ Ակրջինս հրատարակուեցաւ 1838ին ի Անես-  
տիկ, առաջինը միեւնոյն տեղը 1854ին։ Արդ այս  
համառօտին համար կ'ըսէ Լանկլուայ,<sup>1</sup> սակայն  
առանց որեւէ պատճառ մը տալու, թէ պէտք է  
զայն նախամեծար ընտրել քան զընդարձակը, եւ  
նաեւ Յ. Ռ. Էմին իւր թարգմանութեան մէջ  
լիովին այն խմբագրութեան հետեւած է։ Մենք  
չենք կրնար Լանկլուայի եւ Յ. Էմինի կարծիքն ըն-  
դունիլ։ մանաւանդ թէ համառօտ խմբագրութիւնն  
ուրիշ բան նկատել չենք կրնար, բայց միայն յե-  
տագայ սրբախօսագրի մը գործը, որ այն ամէնն՝ որ  
յատկապէս պատմական նիւթ չէր՝ ուստի իրեն

<sup>1</sup> Langlois, Collection des historiens anciens et modernes de l'Arménie. Paris 1869. II, p. 4.

Համար անտարբեր էր, կամ այն ամենն որ իրեն այլ եւս լիովին հասկանալի չէր, պարզապես դուրս թողուցած է, եւս միւս կողմանէ մահաւանդ այն տեղերն՝ որ Ա. Խորենացւոյ պատմութեան հետ հակասութիւններ ունենալ կ'երեւային, վերջնոյն համեմատ ընդմիջարկած է (interpolator): Այսուքենքի գիւտի եւ անոր անմիջապես յաջորդող դիպաց պատմութիւնը առած է գրեթէ բառ առ բառ Ա. Խորենացւոյ պատմութենէն:

Երկրորդ գժւարութիւնն է Կորեան գրութեան ունեցած նորանշան աղերսն Ագաթանգեղեայ եւ Փաւստոսի Բուզանդացւոյ պատմագրութեանց հետ: Կորեան մէջ կան շարք մը տեղեր, որոնք բառ առ բառ կամ գրեթէ բառ առ բառ կը գտնուին նաև Փաւստոսի եւ ի մասնաւորի Ագաթանգեղեայ մէջ, պարագայ մ'որ արդէն առիթտուաւ մատենագրութեան ազգային պատմագրաց խորհելու թէ Կորիւն եղած ըլլայ անոնց թարգմանիչն, ենթագրելով այն պատմագրաց նախնաբար յունարէն գրուած ըլլալը: Թերեւս այս գաղափարը՝ գոնէ Փաւստոսի նկատմամբ՝ բոլորովին խոտելի շըլլայ, ըստ որում Կորիւն եթէ ոչ թարգմանիչն ինքնին, գոնէ Փաւստոսի վերջին կերպարանափոխիչն եղած կրնար ըլլալ: Սակայն այժմեան խնդրոյս նկատմամբ պէտք ենք զանազանութիւն գնել Կորեան՝ Փաւստոսի եւ անոր Ագաթանգեղոսի հետ ունեցած աղերսին մէջ: Փաւստոսի նկատմամբ Կորիւն է փոխ առնողը, զայս կը ցուցին ի մասնաւորի Յակոբայ Ածբնացւոյ (առ Փաւստ.) կամ Աեսրոպայ (առ Կոր.) համեմատուիլն Ասվոսիսի հետ՝ որ կ'իջնէր Սինայ լեռնէն:<sup>1</sup> Սակայն

<sup>1</sup> Կորիւն, տպ. Աննետ, 1833, էջ 11. Փաւստոսի գատմ. Գ. (Ա) 10: Յայտնապես առելի լաւ կը յարմարի նմանութիւնն Յակոբայ Ածբնացւոյ վրայ, որ ըստ Փաւստոսի Սարարատ Եռանէ կ'իջնայ, քան Աեսրոպայ, որ ըստ Կորեան Արիջագետքէն կու գայ:

Ագաթանգեղոսի կամ ուղղագոյն եւս “Ագաթանգեղեայ Պատմութեան” նկատմամբ, այնպէս՝ ինչպէս ունինք առջեւնիս վերջինս՝ սկզբնագիրն է Կորիւն։ Զայս ցուցուցած է Կութշմիտ<sup>1</sup> համոզիչ կերպով բազմաթիւ տեղեաց մէջ։

Իբրեւ օրինակ Կորեան պատմագրութեան կը դնենք յաջորդովս երկու հատուած, որոնց երկրորդը նշանաւոր վկայութիւն մըն է վերջին օժման հիւանդաց՝ հայ եկեղեցւոյ մէջ։

1. Աեսրոպայ առաքելական գործունեութիւնը. (էջ 22, 11—27:) — 2. Աաշակայ կաթուղիկոսի (390—440) մահը. (էջ 25, 11—26, 4:)\*

Հբառարքունեան+. Աենետիկ 1833, իբր Ա մասն (էջ 1—29) սա հաւաքածոյից՝ “Աատենագրութիւնք Կորեան վարդապետի, Աամբուկի վերծանողի եւ Դաւթի Անյաղթի:” — Երկրորդ (համառատեալ եւ ընդմիջարկեալ) խմբագրութիւնը լոյս տեսած է ի Աենետիկ 1854ին սա վերնագրով. “Աարք սրբոցն Աեսրոպայ եւ Եղեշեի:” եւ է ԺԱ հատորիկ Աոփերաց։

Թատրոնական Բնիւն+. գերմաներէն թրգմ. Տր. Բ. Վելտ (Dr. B. Welte) Թիւպինկէն 1841. գաղղերէն՝ Յ. Ռ. Էմին Լանկլուայի հայ պատմագրաց հաւաքման մէջ (J. R. E m i n f Coll. des histor. anc. et mod. de l'Arm. II. Paris 1869, p. 9—16.) Երկու թարգմանութեանցս ալ եւ ոչ մին լիակատար է. գերմաներէնին մէջ ներածութիւնը կը պակսի, իսկ գաղղիականն համարոտեալ խմբագրութեան համեմատ եղած է։

<sup>1</sup> Zeitschrift f. d. morg. Gesellschaft XXXI, p. 24ff.

\* Ինչպէս այլուր նոս ալ միայն տեղերը նշանակեցինք այն կտորներուն, զորոնք նեղինակը յառաջ կը պերէ։ Վերջին կտորիս մէջ Վերջին Օժման վերաբնեալ խօսքն է նետեւեալը. “Յերրորդ ժամու աւուլն, ի

թ.

## Եղիշի

Եղիսկոպոս Բագրենանդայ:

Առքեր. Կորիւն, Վարք Մեսրոպայ, — Ա. Խոբենցի, Պատմութիւն Հայոց Մեծաց:

Եղնիկ (կամ Եղնակ)՝ Կորեան բարեկամն եւ անոր պէս աշակերտ Ս. Մեսրոպայ, ծնած էր Կողը Հայ գիւղը: Պատմութեան մէջ առաջին անդամ կ'երեւնայ իրը 425ին, երբ Սահակ եւ Մեսրոպ զինքը Յովսեփայ պաղնեցւոյ հետ Եղեսա խաւրեցին՝ ասորի Հարց գործքերը հայերէնի թարգմանելու: Հայրենիքէն սխալ լրեր առնելով խարուած՝ շուտով թողուց Եղնիկ ասորական քաղաքն եւ ուղեւորեցաւ ի Կոստանդնուպոլիս, ուր իրեն ընկերակցեցան Կորիւն եւ Ղեւոնդէս, որ յետոյ հասան հոն, “իբրեւ առընտանեգոյն մննդակից:”<sup>1</sup> Եղնիկ թարգմանութեանց զքաղած մնաց յունական մայրաքաղաքին մէջ Սիօնինիոսի, Նեստորի եւ Մաքսիմիանոսի հայրապետութեան ժամանակ մինչեւ Եփեսոսի ժողովոյն գումարուելն ետքն ալ: Երբ այս ժողովին մէջ Նեստոր դատապարտուեցաւ, իրենց

պաշտաման առողջանոտ իւղոյ և հանդերձ աստիճանած անառոյ աղօթիւք՝ ծնրունույն ի Քրիստոս աւանդեալ զնոպին,, եւն:

\* Եղնկայ վերաբերեալ կտորը կը գտնուի նիւղի գրոց մէջ §§ 243—244 (էջ 231—239:) Մամնական բայց ոչ միշտ յաջող թարգմանութիւն մը դրուած է ի Պատկեր, 1892, թ. 15, էջ 245 եւն: — Անըորդ է ըսել որ նեղմակիս գոութենէն ետքը Եղնկայ զիրըն աւելի մանցունցաւ իւր աղբերաց յերեւան զալուն: Հմիտ. ի մասնաւորի Վ. Հ. Գրիգոր Վոլ. Գալէմքեարեանի գործըն Եղնկայ եւ իւր աղբերաց՝ ի մասնաւորի Մեթուիոսի նկատմամբ, Վիեննա. 1894. (տես նաև Հանդէս, 1893, թ. 10, էջ 289 եւն եւն:)

<sup>1</sup> Կորիւն, էջ 21:

Հայրենեաց լուր տուին Եղնիկ եւ իւր ընկերք որ հետզետէ Թիւղանդիսն եկած էին։ Միեւնոյն ժամանակ Սահակայ եւ Մեսրոպայ բերին նոյն ժողովոյ արձանագրութիւնը՝ ինչպէս նաեւ ի վաղուց բաղձացեալ “ընտրելագոյն” ձեռագիր օրինակը Ա. Գրոց։ Երբ այս ձեռագրին համեմատ սրբագրուեցաւ Ա. Գրոց յառաջագոյն ի գլուխ հանուած թարգմանութիւնը, Եղնիկն էր ի մասնաւորի որ իբրեւ ճարտար թարգմանիչ օգնական գործակից եղաւ Սահակայ։

Մատենագրութեան նորագոյն պատմագիրք կ'ընդունին որ Եղնիկ եպիսկոպոս եղած ըլլայ Բագրեւանդայ եւ իբրեւ այնպիսի նոյն ըլլայ Բագրեւանդայ համանուն եպիսկոպոսին հետ, զոր կը յիշեն Եղիշէ եւ Պաղար Փարպեցի ի շարս Հարց Աշտիշատու ժողովոյն (449):<sup>1</sup> Չամչեանի<sup>2</sup> մէկ դիտողութենէն չափելով՝ կ'երեւայ թէ այս կարծիքը յետնագոյն միջնգարեան պատմագրաց տուած տեղեկութեամբք կը հաստատուի։

### Եղնիկայ Գրութիհնը։

Աիրակոս՝ ԺԳ դարու հայ պատմագիր մ'որ բաւական մանրամասն տեղեկութիւններ կը հազորդէ Եղարու մատենագրութեան վրայ, Եղնիկայ մատենագրական գործունեութեան նկատմամբ ընդհանուր խօսքեր մ'ըսելով կ'անցնի, այսպէս՝ “Եղնակ խօսս յոլովս եթող յօդուտ լսողաց”<sup>3</sup> Տեղեկատուութեան այս կերպը նկարագրական է։ Միջին դարու Հայաստանի հայ ազգասիրութիւնը կ'երեւայ թէ այն հասկացողաւթիւնն ու հետաքրքրութիւնը չունէր Եղնիկայ վերացական բա-

<sup>1</sup> Զահնեան, անդ., Ա, 537։ Langlois, coll. des hist. II, 371. Հ. Գորեբին, պատմութիւն հայ. Դպրութեան (Ա. Ենեա. 1865) Ա, 194։

<sup>2</sup> Անդ., Ա, 539։

<sup>3</sup> Հրու. Ա. Ենեանի 1865, էջ 17։

նակուռութեանց համար, ինչպէս ունէր աղքային մեծ պատմագրաց՝ Մովսիսի կամ Եղիշէի համար: Սակայն եւ այնպէս Եզնկայ գրութիւնը մեծ յարգ ունին, մանաւանդ հայրագիտական-աստուածաբանական տեսակիտիւ:

1. Եզնկայ գործունէութիւնն իբրեւ Առաջանէլ կը վերաբերի ամէնէն յառաջ, ինչպէս արդէն նշանակեցինք, Ա. Գրոց պաշտօնական թարգմանութեան վերաբնութեան եւ աւարտման:

2. Եզնիկ կը յիշուի նաեւ իբրեւ Առաջնակ Տառերու. գոնէ կը պատմէ Զամշեան<sup>1</sup> Հին կանոնագրոց հետեւելով՝ թէ յօրինած ըլլայ ճառեր: Սակայն ասոնք հասած չեն մեզի:<sup>\*</sup>

3. Տարակուական է փոքրիկ գրութիւն մ'որ “Խրամք” վերնագիրը կը կրէ: Գրքուկիս պարունակած առածքն ու վճիռք այլուր Ա. Նեղոսի կ'ընծայուին:

4. Իսկ Քլիստոր Քործնէն, որով Եզնիկ եկեղեցւոյ հայ Տնագոյն մատենագրաց մեջ նշանաւոր՝ եթէ ոչ առաջին՝ տեղին կը գրաւէ, և Եռք Առաջնորդ: Գրութիւնս չորս գրքի կը բաժնուի: Առաջինը կը մաքառի ընդգէմ “աղանդոց հեթանոսացն”, եւ կը պայքարի գլխաւորաբար նիւթոյ յաւիտենականութեան եւ շարին գոյացութիւն մ'ըլլալուն հեթանոսական տեսութեանց գէմ: Երկրորդ գիրքն ընդգէմ “քէշին Պարսից ուղղուածէ: Սակայն այն՝ որուն գէմ Եզնիկ կը պայքարի, այլ եւս չէ Հին աւեստական կրօնքն, այլ “զոտանականութիւնն կոչուածը,<sup>2</sup> որ կ'երեւայ թէ

<sup>1</sup> Անդ, Ա. 536:

\* Եզնկայ գործերէն մըն է՝ ինչպէս այժմ ձեռագիր մ'ալ կը վկայէ՝ ձեռագրաց “Կիւրդի Աղեքսանդրացւոյն” ընծայած Արաբածոց Մեկնութիւնը, որ թարգմանութիւն մըն է ապա՛ռվապէս: Այս գործի վրայ տես Վ. Հ. Գրիգորիսի Եզնկայ ընսութիւնը, § 3:

<sup>2</sup> Զբուանեանք՝ դրդուելով գիտակցաբար կամ

Ասանեանց ժամանակ արքունեաց կրօնըն եղած  
էր: Զատագովն նախ կը պարզէ այն անտեղու-  
թիւնքն որ յատուկ են այս աղանդին կրօնական  
տեսութեանց, եւ ապա կը լրացրնէ իւր առաջին  
գրոց մէջ սկսած վիճաբանութիւնքն գիւարանու-  
թեան նիւթոյ վերաբերութեամբ, ի մասնաւորի  
սատանայէն լարուած փորձութեանց իմաստին եւ  
վախճանին նկատմամբ: Քաց աստի այս գրքին մէջ  
կը մաքառի Եղնիկ հեթանոսական ճակատագրու-  
թեան եւ քաղցէական աստեղահմայութեան դէմ:  
Երրորդ գիրքը՝ Եղծումն “կրօնից Յունացիմաստոցն”՝  
կը խօսի յոյն Փիլիսոփայից աստղաբաշխական տե-  
սութեանց վրայ, որոնք իրը թէ Ս. Գրոց անհա-  
մանայն ըլլան. յատկապէս կը խօսի Պիւթագո-  
րեանց, Պղատոնի, Պերիպատիկեանց, Ատոյիկեանց  
եւ Եպիկուրեանց գրութեանց վրայ: Գրքիս հիմնա-  
կան գաղափարը բացատրուած է Ժէ հատածին  
սկիզբը. “Եւ յայսմ ամենայնէ յայտ է եթէ ոչ  
հիւղ ինչ, որ է նիւթ, էր ընթերակաց Աստուծոյ,  
ուստի ասեն Յունացիմաստունքն զարարածս արա-  
րեալ, եւ ի նմանէ չարեաց յաշխարհ մտեալ,  
որպէս ասեն աղանդքն՝ որ ի նոցանէ առին պատ-  
ճառս զհիւղեայն աստուածացուցանել, գնել աս-  
տուած հակառակ Աստուծոյ: Եւ ոչ այլ ոք ա-  
րարիչ էր, որպէս մողքն խարին՝ թէ Խարամանն  
արար զշարիս այլ ք եւ նոյն Աստուած է արտէլ,  
եւ նոյն բարեաց եւ ո՛ւ չարեաց եւ մշտնշնուր  
արտէլ, “Չորրորդ գիրքն Եղծ է “Աղանդոյն  
Մարկիոնի:” “Այստեղ Եղնիկ կը չանայ ցուցընել

---

առանց գիտակցութեան՝ պարսկական կրօնից երկարմատու-  
թիւնը բանալու բարձրագոյն միակով մը, յառաջ բերին  
բարի եւ չար սկիզբն՝ զԱհուրամազդա (= Արմազդ) եւ  
զԱնրամայնչու (= Արհմ) Զարուանէն՝ նախասկզբանէն:   
Թէէւ Աւեստա կը ճանշայ այս գիրքն՝ յիշելով զայն քանի  
մը տեղ իրեւ անձնաւորեալ “անսահման ժամանակ,”  
(zrvānam akaranem), սակայն տակաւին շատ հեռու է  
զայն բարի Արմազդն վեր դասելէն:

իբրեւ անկարելի եւ անիմաստ Ամարկիոնեանց այն պնդածը թէ իբրենք իբրեւ գաղանի վարդապետութիւն մ'ունին ստացած զայն՝ ինչ որ Պաւլոս յԵրրորդ երկինս տեսաւ . գարձեալ մարկիոնեան թիւր ճգնակեցութեան դէմ պարզելու եկեղեցւոյ տեսութիւնները ճգնութեան, կուստութեան եւ ամուսնութեան վերաբերմամբ :

Եզնիկ Հետեւեալ նախադասութեան մէջ համառօտիւ նշանակած է այն եղանակը որով գործածելու է քրիստոնէական ջատագովութիւնը (Ա. իբ.) “Եւ արդ եկեղեցւոյ Ըստուծոյ գործ այն է զարտաքինսն՝ իրօք ճշմարտութեան (այսինքն՝ մտաց ապացոյցներով) առանց գրոց յանդիմանել, եւ զկարծեալոն ներքինս եւ ոչ ճշմարտեալս՝ գրովք սրբովք յանդիմանել” , Ի հարկէ ջատագովս այս իրմէ այսչափ ճշգութեամբ սահմանուած եղանակը տեղ տեղ լքած է, երբ Հեթանոսաց գէմ մաքառած ժամանակ՝ ուր մտաց ցուցումներ չի գտներ, պարզապէս սուրբ գիրքը կը կոչէ ի վկայութիւն։ Ասկայն ճիշդ Եզնիկայ այս միամտութիւնն եւ տեսակ մը յառաջադէմ նիւթականութիւնը (naturalisme) մէկ կողմանէ, եւ միւս կողմանէ կորովամտութիւնն ու Հայեցողութիւնը՝ իւր գործուց մէր առջեւ կը դնեն իբրեւ մէ միակ երեսյն մը հայրածիկուական մորենադրսութեան մէջ . առաջին փորձն է այն բարբարոսութենիք եւ անկրթութենիք քրիստոնէական խորհրդածման զարթուցեալ բազմատաղանդ ազգի մը՝ Հեթանոսական աշխարհատեսութեանց գէմ, ըստ անսնց գլխաւոր գրութեանց եւ ըստ անսնց հիմնական գաղափարաց՝ պայքարելու Հայեցողապէս (spekulativ) :

Եզնիկ իշրեւ Մատենագիր եւ վկայ եկեղեցւոյ :

Ինչպէս Ե գարու մատենագրաց մեծագոյն մասն՝ ունէր նաեւ Եզնիկ լեզուաց փորձառական

մեծ հմտութիւն . բաց ի իւր մայրենի լեզուէն՝ սովորական էին իրեն յունարեն, ասորերեն եւ պարսկերեն, մանաւանդ թէ նաեւ երբայեցերենի հմուտ եղած կ'երեւայ: Լեզուագիտական այս բազմակողմանիութեան հետ կը միացընէր Եղնիկ բնական կորովամտութիւն եւ բացատրութեան ճարատարութիւն՝ շատ զարգացեալ աստիճանաւ: Իւր ոճը թերեւս հայերեն դասական լեզուի ազնուադոյն օրինակն է, պայծառ, դիւրիմաց, անըլըռնազրոսիկ: <sup>1</sup>

“Աղանդոցը ընդդիմադրութեան մէջ ըովանդակուած վարդապետական եւ բարոյական ճշմարտութեանց հարուստ ճոխութենէն յառաջ բերենք հետեւեալ վկայութիւնքը:

1. Բազմաստուածութիւնն անբանաւոր է. (Եղնիկ, տպ. 1826.) Ա., բ., գ (էջ 11, 7—18, 5:)
- 2. Արարչութիւն Աշխարհի. —) Աստուած է արարիչ յաւիտենական (Գ., ժէ, էջ 235, 24—236, 5.) բ) Ստեղծումն յոշնչէ. (Ա., զ. էջ 26, 9—27, 17:)\*
- 3. Չարք կը ծագի կամաց ազատութեան գէլ գործածելէն (Ա., ժէ, էջ 59, 1—17. Ա., ժ., ժա, էջ 39, 8—43, 27 ընդհատելով:)
- 4. Ընդդիմ Երեւութականութեան (désécisme) (Գ., բ., էջ 265, 6—266, 2.) — 5. Հրեշտակաց բնութիւն. (Ա., իգ, էջ 90, 9—91, 12.\*\*) բ)

<sup>1</sup> Հ. Գորեկին Եղնկայ ասութեան կերպին սա երեք առաւելութիւնքն կը յիշէ գովութեամբ՝ ճշգրտութիւն յընտրութեան բառից, գեղեցիկ ձեւ պարբերութեանց եւ ճարտարահիւս կարգաւորութիւն նիւթոյ. (անդ, Ա. 199:)

\* Եղնկայ սա խօսքին նկատմամբ (էջ 27, 6) ուստի զարունասն յոշնչէ ի մարդիկ պատշաճնաւ հարկ է ասել,, սա դիտողութիւնը կը յաւելու հայագէտս (էջ 236, ժ. 3.) “Անշուշտ հոս Եղնկայ մոաց առջեւ եղող գաղափարն է զանազանութիւն նիւթոյ եւ կերպի մարդկային արուեստի: Նիւթոյն նկատմամբ արուեստն մարդէն դուրս է (‘ոչ եթէ անձնաւոր ինչ յանձնաւորաց զարունասն կարէ ցուցանել,,) եւ մարդկանէ յառաջ, բայց ըստ ծնւին՝ կըտսեթ է քան զմարդն եւ անկէ արարեալ ‘յոշնչէ:,,

\*\* Եղնկայ այս խօսքին նկատմամբ թէ ոգի՝

Պահապան հրեշտակ. (Ա. Իզ, էջ 107, 25—108, 23:) — 6. Եղեղեցւոյ իշխանութիւնն զգեւո հանելոյ. (Բ. Ժբ, էջ 149, 16—150, 6:) — 7. Հրաշագործ զօրութիւն Արքոց եւ անսնց նշխարաց (Ա. իբ, էջ 89, 22—90, 8. Ա., իա, էջ 84, 15—23:) — 8. Պետրոսի զիխաւորութիւնը (Դ. է, էջ 263, 17—25:) — 9. Կուսութիւն (Դ. Ժդ, էջ 287, 15—288, 7:)

Հրաշագործութիւնն. Ընդդեմ Աղանդոց եւ Խրառը՝ ի կ. Պոլիս 1763 եւ Վենետիկ 1826, 1863:

Թարգմանութեան. մի միակ թարգմանութիւնն է գաղղիերէնը, զոր ըրած է Levaillant de Florival (Փարիզ 1853), որ սակայն — մենք չկրցանք տեսնել զայն — շատ անձիշդ ըլլալու է: — Նայման իւր գրութեան մէջ՝ “Փորձ Պատմութեան հայ մատենագրութեան”, (էջ 43) կը ծանուցանէ որ ինքն այս գրոց քանի մը մասերը գերմաններէն թարգմանած է ի թերթին Zeitschrift für die hist. Theologie, Band IV եւ H e r m e s, Band XXXIII, եւ թէ Վենատիշման Եզնկէն ինչ ինչ բան թարգմանած է ի աղաւերական Տարեգիրսուն, (Bayer. Annalen) 23 Յունուար 1834: Գործքին մէկ մասը, երկրորդ գրոց տասնութեղի հատածները գրուած են Լանկլուայի հաւաքման մէջ՝ գաղղիերէն (Ղ, 376—382.)

Մատենագրութիւն. Երկու յօդուածներ ի թերթին Revue de l'Orient Հար. Ե (Հեղինակ A. v. Wickering եւ E. Dulaquier.) Եղեւոց, Եզնկայ վարդապետութիւնն ի վերայ պարսկական մագուց. Պետր. 1858 (ուսւերէն, արտատպուած առւսական թերթէ մը:)\*

---

Հոգի եւ շունչ կը նշանակէ (շնտ ոգի կանել եւն) դիտել կու տայ հայագէտն. որ “Կաթնվի չէ Եզնկայ գաղափարը Շշդիւթարզմաննել գերմաններէնի, վասն գերմաններէնը շունչ բառ մոր ոգի բառին պէս թէ հոգի եւ թէ շունչ նշանակէ::,

Փ.

*Մովսէս Խորենացի\**

*Պատմագիրն Հայաստանի :*

Մովսէս որ ըստ իւր ծննդեան Խորէն կամ Խորնի տեղւոյ, որ գիւղ մըն է Մեծաց Հայոց Տարօն գաւառին մէջ, “Խորենացին կը կոչուի, հայ ազգին ամենէն յարգուած մատենագիրն է, որ երախտագէտ յարգութեամբ իրեն գերազանց յորջորջում մը՝ “Քերթողահայր՝” \*\* տուած է: Զարմանալի չէ անոր համար որ յետնագոյն դարուց մէջ զրոյցն իրեն նիւթ առած ըլլայ զքերթողահայրն, եւ հնութենէ ազգին այսշափ թանգագին մատենագրին կենաց վրայ աւանդուած դոյզն տեղեկութիւնքն անկախ զարգացուցած: Գոնէ այս իմաստով կ'ըմբռնենք հռչակաւոր անձինս կենաց տեւողութեան նկատմամբ տրուած յետնագոյն տեղեկութիւնքն: Վասն զի կ'ըստոի թէ Մովսէս 120ամեայ խորին ծերութեան հասած ըլլայ (իրը 370էն մինչ 490:) Արդ եթէ Մովսէս արդեամբ 370ին ծնած էր, այն ատեն 60 տարին անցնելէն ետքը ձեռնարկած ըլլալու էր իւր մեծ ուղեւորութեան դէպ ի Ազեքսանդրիա՝ յունարէնին մէջ կատարելագործուելու. այն ատեն հելլենական ուսմանց աւարտումն 70 տարեկանէն ետքն եղած, եւ իւր կենաց զիմաւոր գործին՝ Հայոց Մեծաց Պատմութեան՝ յօրինումն իրը 90ամեայ

\* Մովսիսի Խորենացւյ վրայ Խօսուդ այս մասը (Նիրշ, §§ 245—247, էջ 239—251) միայն ամբողջութեան համար կը թարգմանենք: Հեղինակն յետոյ շատ կէտի մէջ բոլորովին փոխած է իւր կարծիքները Մ. Խորենացւյ նկատմամբ: Հմիտ. իւր նոր գրութիւնը.

զոր վերը հաղորդեցինք թարգմանութեամբ՝ էջ 17—30:

\*\* Հայագէտս “քերթողահայր,” բառը Vater der Gelehrten կամ Gelehrtenvater կը թարգմանէ, որ այնշափ յարմար չէ:

պատկառելի հասակին մէջ սկսած ըլլալու էր : Այս պարզ համեմատութիւնը կը ցուցընէ ըստ բաւականի որ աւանդութիւնը Մովսէսի ծնունդը շատ կանուխ կը գնէ, եւ թէ ինքն ոչ թէ 370ին, ոյլ շատ ուշ, անշուշտ հաղիւ և դարու սկիզբը ծնած է :<sup>1</sup>

Մովսէս առաջին անգամ կ'երեւայ պատմութեան մէջ Աշտիշատի ժողովքէն (432) ետքը : Ինքն իսկ կը պատմէ Հայոց Մեծաց իւր Պատմութեան մէջ թէ այս ժողովքէն ետքը Սահակայ, Մեսրոպայ եւ իւր ընկերաց ի գլուխ հանած Ա . Գրոց հայ թարգմանութիւնն “ի բազում մասանց թերացեալ գտանէր, ուստի ինքն ուրիշ մէկ կամ շատ ընկերակիցներով, որոնք յանուանէ չեն յիշուիր, Ազեքսանդրիա խաւուեցաւ” “ի լեզու պանծալի, ի ստոյդ յօդանալ ճեմարանին վերաբանութեան”<sup>2</sup> . Հայ հելլենագիտաց ուղեւորութեան առաջին նպատակն եղաւ Եղեսիա, ուր “թեթեւակի ընդ խորս դիւանին նաւեալ”<sup>3</sup> ան-

<sup>1</sup> Ինչպէս Զամշեան (անդ. Ա. 777 եւն) մատգիր կ'ընէ, կ'երեւայ թէ արդէն հնութեան մէջ Մովսէս շատ անգամ շփոթուած է իւր ժամանակակցաց Մուշէի Տարոնեցւոյ եւ Մովսէս Ա. Կամուղիկոսի, անշուշտ նաև ը դարու Սիւնեաց Մովսէս եպիսկոպոսին հետ, որ նոյնպէս աքերթող ափազոսը կը կրէր : Զամշեան հաւանական կ'ընէ ան ալ որ Մովսէս անուամբ երկու աշակերտ եղած ըլլան Մեսրոպայ, երիցագոյն մը՝ որ Սահակայ քարտուղարն էր եւ կրտսեր մը՝ Ա. Խորենացի :

<sup>2</sup> Գ, կա: Այս տեղեկութիւնը գժուարաւ կրնանք, ինչպէս արդէն եղած է՝ այնպէս հասկընալ թէ Մովսէս եղած ըլլայ Ա. Գրոց թարգմանիչը կամ նոյն իսկ անոր թարգմանիչներէն մին: Եթէ ուղեկինք զայս ընդունիլ, ուետք եինք այն ատեն Ա. Գրոց հայ թարգմանութեան աւարտումն Սահակայ եւ Մեսրոպայ մահուանէն եռքը դնել, եւ ասով անլուծանելի հակասութիւնն մը կազմած կ'ըլլացինք Կորեան՝ որ Ա. Գրոց սրբագրութիւնը Սահակայ եւ Եղնկայ կ'ընծայէ, եւ Ա ովսիսի մէջ: Կաեւ կը զգուշանայ Մովսէս ըսելու թէ Յունաստանէն դառնալէն ետքն ինքն արգեամբ ի գլուխ հանած ըլլայ Ա. Գրոց թարգմանութիւնը:

<sup>3</sup> Գ, կա: Գլորիվալ պատկես թարգմանած է այս խոսքերը՝ naviguant légèrement sur les profondeurs des

ցան անկէ ի Պաղեստին “ի սուրբ տեղիսն՝ երկըք-  
պագել եւ մնալ վայրկեան ի Պաղեստինացւոց  
հրահանգս:” Աերջապէս հասան յԵգիպտոս՝  
“յաշխարհն համբաւատենչ:” Հոս ուսաւ Մովսէս  
“ի նոր Պղատոնէն, յիմն ասեմ վարդապետէ,  
որում ոչ արժան գտայ աշակերտ:”

Ուսմունքն աւարտելէն ետքը կ'ուզեին  
դիտնականք Յունաստանի վրայէն հայրենիք դառ-  
նալ, բայց մրրիկը մղեց տարաւ զիրենք Խոտալիոյ  
ծովափունքը, ուր “ողջունեալ ի հանգիստ սրբոյն  
Պետրոսի եւ Պաւլոսի, երկար չմնացին հոն, այլ  
շուտով ուզեւորեցան Աթէնք, ուսկից հասան  
Բիւզանդիոն, եւ իբր տաս տարի պանդխտութենէ  
ետքը գարձան հայրենիք:” Սահակ եւ Մեսրոպ  
այս միջոցին մեռած էին արդէն, եւ Մովսէս կ'ըսէ  
թէ “եւ ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա  
կափուցմանց եւ լսել զվերջին բարբառն եւ զօր-  
հնութիւն:”<sup>2</sup>

**Ասկէ ետքը մինչեւ ցխոր ծերութիւննուիրեց  
Մովսէս ինք զինքը մատենագրական ժիր գոր-**

archives, nous sommes passés, նոյնպէս նաեւ Լաւէր իւր  
գերբ. թարգմանութեան մէջ՝ leicht über die Tiefen des  
Archivs hinwegsegelnd bin ich gelangt. Կութշմս  
Մովսիսի իւր քննութեան մէջ (ի Տեղեկագիրս Բանակցու-  
թեանց Սաքսոնական Գիտութեանց Ճեմարանի. Լայցիցիկ  
1876) այս կոորդ մանաւորապէս յառաջ կը բերէ իբրեւ  
ապացոյց եղեական քննութեանց անհիմնականութեան,  
եւ ասով իբրեւ անուղղակի վկացնութիւն մը Մովսիսի ըրած  
խարդախութեանց, ինչպէս ինքը կ'ըսէ: Սակայն անձ՛շդ  
է այն թարգմանութիւնը, որուն վրայ կը յենու Կութշմիտ:  
Ընդ նախադրութիւնը հայցականով, որուն իմաստին  
վրայ է հոս խնդիրը, չի կրնար հոս նշանակել “բանի մը  
վրույէնո (անցնելով). եթէ զայս ուզեր Մովսէս ըսել, պէտք  
էր է վերայ գործածած ըլլալ. մանաւանդ թէ ընդ հայցա-  
կանով կը նշանակէ ընդհանրապէս ուղղութիւնը կամ  
շրջադայող շարժումը տեղույզ մը մէջ, ուստի նաև եալ “ի  
խորս դիւանին” (չմմտ. Գրծ. Առաք. Ժ. 23: Ժ. 2: 6:  
Ժ. 21) կամ՝ եւ այն մեծաւ մասամբ՝ տեղույզ մը մէջէն  
կորել անցնիլը. (չմմտ. Ա. Մակ. Ե. 48. Ա. Կոր. Ժ. 2:  
Եբբ. Ժ. Ա. 29:)

1 Գ. կը:

2 Գ. կը:

ծունէութեան։ Հայոց Պատմութեան վերջերը  
կըսէ իրեն անձին համար թէ “եւ ես այր մի եմ  
ծերացեալ եւ հիւանդոտ եւ անպարապ ի թարգ-  
մանութեանց։”<sup>1</sup> Չամչեան ի վկայութիւն բերելով  
ձնռադիր կանոնագիրքն եւ պատմաբաններ՝ ինչ-  
պէս Ստեփան Ասողիկ (Ժ. դար), Սամուել Անեցի  
(Ժ. դար) եւ Կիրակոս (Ժ. Գ. դար), կը պատմէ թէ  
Մովսէս վերջին տարիները եպիսկոպոս եղած  
րլայ Բագրեւանդայ (ի նահանդին Արարատայ)։<sup>2</sup>  
Մ. Խորենացւոյ մահուան տարին կը դնէ Հ.  
Գարեգին մերձաւորապէս 487 տարին՝ ի վկայու-  
թիւն բերելով ազգային ժամանակագրութիւնը։<sup>3</sup>

### Դրույթիւնը :

Ա երոյիշեալ Կիրակոս Մ. Խորենացւոյ  
գրութեանց վրայ հետեւեալը կ'աւանդէ։<sup>4</sup> “Աքան-  
չելին Մովսէս զՀայոց Պատմութիւնն ի խնդրոյ  
Սահակայ Բագրատունւոյ (զրեաց), զպատմու-  
թիւն որբու հւոյ Աստուածածնին եւ զպատկերի  
նորա ի խնդրոյ իշխանացն Արծրունեաց եւ զՊէտքն  
ի խնդրոյ Թէոդոսի ուրումն, եւ զներբողեան որբոց  
Հռիփսիմեանց եւ զՎարդավառին, եւ այլ ճառս  
եւ խօսս իմաստասիրականս։”<sup>5</sup> Այստեղ պէտք ենք  
զբաղել Մովսիսի միայն ասպառածութեանական գրու-  
թիւններով։

1. Ասոնց մէջ ամէնէն յառաջ յիշելու ենք  
իւր նարդանուննենն Եւուելեայ Քրոնիկոնի։ Աւան-  
զի շատ մեծ հաւանականութիւն կայ թէ Մով-  
սիսի գործքն ըլլայ այս թարգմանութիւնն, որ  
այնչափ նշանաւոր եղած է սկզբնագրին կորուելով։<sup>5</sup>

<sup>1</sup> Գ., կե։

<sup>2</sup> Անդ., Ա., 539։

<sup>3</sup> Անդ., Ա., 246։

<sup>4</sup> Հրտ. Անենամիկ 1865, էջ 16, 17։

<sup>5</sup> Հմիմ. Quadro delle opere de' varj autori anti-  
eamente tradotte in armeno. Venezia 1825, p. 9. Եւ  
մանաւանդ Gutschmid, Berichte über die Verhand-

2. Կիրակոսի յիշած երկու ժամերը (հրտ. ի Մատենագրութիւնս Խորենացւոյ 1865ին) թէեւ հարուստ չեն գաղափարներով, բայց շատ վայելուչ, երբեմն նաեւ ճշմարիտ բանաստեղծական լեզուաւ գրուած են: Ասոնց հարազատ ըլլալը կամ ոչ՝ չենք կրնար դատել: Երկրորդ ճառին մէջ՝ որ Վարդավառի տօնին վրայ է<sup>1</sup>, աշքի կը զարնէ միաբնեայ կասկածելի գոյն մը, (էջ 332, 333), թէեւ պէտք չէ ալ մոռնալ որ ոչ ամէն բան որ հոյ մատենագրութեան մէջ միաբնեայ կը հնչէ, հերետիկոսական իմաստով գրուած է: Վասն զի Պարսից օտար իշխանութեան կողմանէ պահպանուած ու պաշտպանուած նեստորականութեան դէմ մղուած պայքարը նաեւ ուղղամիտներն ակամայ խորթ ասութեանց կը մղէր կը ասանէր:

3. Մովսէս նաեւ իբրեւ եկեղեցական Քերիոն մեծ համարում կը վայելէ հայ եկեղեցւոյ մէջ, որ

lungen der k. k. sächs. Gesellschaft der Wissenschaften, Leipzig 1876, S. 27 (phil.-hist. Classe.)

— Աւելորդ է կրթիսել որ այս կարծիքն ամենեւին հաւանականութիւն չունի, եւ Պատմութեան հեղինակն եթէ նաեւ Եղարոն զրած ըլլայ՝ չի կրնար Եւսեբեայ Քրոնիկոնի ընտիր մեսրոպեան լեզուաւ զրուած Թարգմանութեան հեղինակն ըլլաւ: Երկու զրութեանց լեզուին մէջ եղած վիճը կ'արգելու այս բանիս ամենադոյզն հաւանականութիւն մ'ալ ընծայել, ինչպէս եղած է շատ անգամ:

Ժ. ԹՐԴՄ.:

1. “Վարդավառ” կը կոչուի հայ եկեղեցւոյ մէջ Այլակերպութեան տօնը: Անշուշտ հեթանոսութեան ժամանակին մասացած է անունս եւ կը նշանակէ Rosenglut (վարդոց վառք), իսկ այս ճառին մէջ կը մեկնուի իրեւ սորութեան վառքութեան վառք, ու անուն վի այս օրս Առաքեալք բաժնուեցան, կ'ըսէ, եւ բաժնուելու ժամանակ իրարու ըսին (էջ 337) “Աք սորութեան եւ եկեղեց ընդ աիեղերս գերեւ զգերութիւն, առնուլ աւար, բաշխել պարգեւս եւ տալ որդւոց մարդկանու եւն:

— Թէ այս ճառը Եղարոն չէ, չի կրնար տարակուտիլ: Սորագոյն լինութիւն մ'ընթաւ Հ. Բարսեղ Վ. Սարգսեան, հմմտ. Բագմավեայ, 1889, Հոկտ.-Նոյ.:

այնչափ հարուստ է հնագոյն շարականներով։  
Աւանդութիւնը Շարականաց բաւական մէկ խմբին  
իրեւ հեղինակ կ'անուանէ զի՞քը։ Ի մասնաւորի  
Խորենացի յօրինած կ'ըսուի Ծննդեան Շարականքն  
եւ Զատկի Շարականաց ալ մէկ մասը։<sup>1</sup>

4. Սակայն Մովսիսի Խորենացւոյ ամէնէն  
հռչակաւոր գործքն է իւր “Պատմութիւն” Հայոց  
ՄԵծաց, “որուն աւարտման կ'աշխատէր՝ ինչպէս  
վերն ըսուեցաւ արդէն՝ նաեւ ծերացեալ հասակին  
մէջ։ Գրութեանս յօրինման արտաքին պատճառն  
էր Սահակայ խնդիրքը, որ Բագրատունեաց աղ-  
նուական զարմին (որուն վրացի ճիւղն այսօր ալ  
կայ) մէկ իշխանն էր։ Եւ որովհետեւ այս միեւնոյն  
Սահակն՝ Պերողի Բ գէմ յարուցուած ապստամ-  
բութեան մէջ Մարզպան ընտրուեցաւ եւ 482ին  
մեռաւ պատերազմի գաշտին վրայ, պէտք է որ  
Պատմագրութիւնն յամենայն դէպս այս ժամա-  
նակէն յառաջ լմնցած ըլլայ։ Միւս կողմանէ  
482 տարիէն շատ ժամանակ յառաջ սկսուած  
ըլլալու է գիրքս, որուն վրայ հեղինակն առանց  
տարակուսի երկար տարիներ աշխատած է։ Վասն  
զի երբ Մովսէս Ա. Գիրքը կը յօրինէր, նոյն  
Սահակն՝ որ յետոյ Մարզպան եղաւ, տակաւին  
շատ երիտասարդ էր, եւ միայն անոր “մանկական  
տիոց”, կ'ընծայէ ծանրաբարոյ հայ հայրենասէրն  
այն բանն որ իրմէ խնդրած էր մեկնութիւն  
գրել “Պարսից առասպելաց յաղագս Բիւրասպի  
Աժդահակայ”։<sup>2</sup>

Գործը կը բաղկանայ երեւ չըրեւե, որոնց  
առաջինն է “Ծննդաբանութիւն” Հայոց մեծաց։<sup>3</sup>  
Հայ ազգը կ'ըսուի թէ ըլլայ յաբեթական սերնդէ,  
ծագած Հայկէն, որ Յաբեթի հինգերորդ սե-

<sup>1</sup> Հմատ, Չարչեան, անդ, Ա, 538. A vedichian,  
sulle correzioni fatte ai libri eccl. armeni. Venezia 1869,  
p. 8, 9.

<sup>2</sup> Առաջին գրքին Յաւելուածին մէջ։

բունդն էր, բայց քանի մ'իշխանական ցեղեր սեմական ծագումն ունին՝ կ'ըսէ, եւ այն՝ Բագրատունիք՝ հրէական, Արծրունիք եւ Գնունիք՝ ասորեստանեան։ Երկրորդ գիրքը կը սկսի Վաղարշակէն՝ արշակունեան հարստութեան առաջին թագաւորէն (149 Ն. Ք.) եւ կը հասնի մինչեւ Տրդատայ Մեծի (սկիզբն Դ դարու) մահը, ուստի իբր 500 տարեաց ժամանակամիջոց մը կը բովանդակէ, եւ կը պատմէ ի միջի այլոց Հայաստանի դարձն ի քրիստոնէութիւն, բայց շատ համառօտ եւ Ագամանգեղոսի խաւրելով ընթերցողը։ Երրորդ գիրքը կը նկարագրէ Տրդատայ մահուանէն մինչեւ արշակունեան հարստութեան կործանումը (428) եւ կամուղիկոսութեան Ա. Գրիգորի տանէն բարձումը (440)։ Մասնաւոր սիրով մը կը պատմէ Մովսէս իւր սիրելի վարդապետին Մեսրոպայ վրայ, որուն մեծապոյն գործքը՝ հայ գրի գիւտը՝ մանրամասն կը նկարագրէ։ Գիրքը կ'աւարտի սրտառուշ Ողբով մը Հայաստանի վրայ, որ ըստ ամենայն հաւանականութեան գրուած է պարսկական բռնապետութեան եւ նեստորական խառնակութեանց ժամանակ, որոնք Սահակայ ժամանակ յարուցուած ապստամբութենէ յառաջ տեղի կ'ունենային։

Գրքին ընթացքին մէջ երկու անգամ (Ա. գ եւ Գ, կէ) կը յայտնէ Մովսէս իւր դիտաւորութիւնն ուրիշ պատմական գործքեր ալ գրելու. ի մասնաւորի Սահակայ Մեծի Վարքը այլում տեղոյ եւ ժամանակի արտաքոյ այսց գրոցը թուղուցած է պատմել։ Այս բանս կրնայ պատճառեղած ըլլալ որ յետնագոյն մը գաղափարն ունեցած ըլլայ Հայոց Մեծաց Պատմութեան չօրրորդ գիրք մ'ալ կցելու, որ մեզի հասած չէ, բայց գոյութիւն ունենալու էր թագարուն, Թուղմայի Արծրունւոյ օրերով։<sup>1</sup>

<sup>1</sup> Հ. Գարեգին (անդ, Ա, էջ 266) հետեւեալ

Մովսիսի Խորենացւոյ արժանահաւատութիւնը շատ անգամ տարակուսի տակ ձգուած է։ այսպէս արդէն Վիստոնեան եղբարցմէ եւ Լաքրոզէ, որոնց յարձակմանց գէմ կը պաշտպանէ Նայմանիւր “Յաւելուածք ի Հայկական մատենագրութիւն” (Beiträge zur armenischen Literatur, München 1849. p. 31ff.) գրութեան մէջ։ Բայց Մովսիսի ճշմարտասիրութեան գէմ ամէնէն սաստիկ յարձակումն ըբառ կութշմիտ իւր արդէն յիշեալ յօդուածին մէջ՝ “Մովսիսի Խորենացւոյ Հայ պատմութեան արժանահաւատութիւնը վերնագրով”<sup>1</sup> Կութշմիտի զարմանալու արժանի կորովամութեամբ գրուած քննադատութիւնը շատ մանրամասնութեանց մէջ ստուգիւ արդարացի է, բայց ուրիշ տեղեր՝ շափազանց յառաջ դացած է։ Եւ՝ բանասիրական տեսակէտներն ի նկատի առնելով՝ շատ անգամ անապահով։ Բայց աստի կութշմիտի գիտաւորութիւնը չէ՝ գոնէ յընդհանուրն,

---

Վեպյանթիւնը յառաջ կը բերէ յիշեալ պատմաբանէն՝ «Ասհակս այս այն Ասհակ է, որոյ հրամանաւ գրեաց մէծ վարդապէտն Մովսէս, աիեղերահաչակեալ քերթողն, զգիրս պատմութեան Հայոց մեծաց, հրաշազան յօրինուածով, սկսեալ յԱզամայ մինչեւ ի կայսրն Զենոն։ Որոյ ժամանակ կենացն ձգեալ տեւեալ ամս հարիւր եւ քսան, լի եւ պարաբռ ծերութեամբ որպէս դրուագիւալ աւանդեցաւ մեզ այս ի շորբորդ գրուագի խոստաբանեալ պատմութեանն Մովսիսի Խորենացւոյ վերադարձութեան ի վերայ երեցունց գրուագիւալ հատուածինն, Գիտնական Միխթամբանն է»։ Ղեւոնդ Արդ. Սլիշան Բառակը մէջ (Տարի 1851) հասակոսոր մը հրատարակած է, զոր մէկ կոսորը կը համարի սյս կորուսեալ չորրորդ գրքին։ Այս հատակոսորէն դատելով՝ չորրորդ գիրըն ոչ թէ պարզապէս շարունակութիւն մ'եղած ըլլալու էր նախնական երեք գրքերուն, այլ գլխաւորաբար տեսակ մը լսացուցիչ համառօտ կրկնութիւն այն գրաց, որուն կցուած էր ազապատմութեան շարունակութիւնը։ Հասակոսորս թարգմանուած է Լանկլուայի հաւաքման մէջ (Coll. des hist. Ets. I, 193, 194.)

<sup>1</sup> Gutsehmid, über die Glaubwürdigkeit der arm. Geschichte des Moses von Khoren. Berichte über die Verhandl. d. k. sächs. Gesell. d. Wiss. zu Leipzig. Phil. hist. Classe 1876, S. 1—43.

Հռչակաւոր պատմագիրն ամբաստանել իբրեւ խարդախիչ այն իմաստով թէ խարդախած ըլլայ պատմութիւնն ըստ բովանդակութեան, այսինքն գեղքերը, այլ միայն այնչափ որ ճշմարիտ տեղեկութիւնները վերագրած է ստեղծեալ հեղինակութեանց : “Ըստ այսմ, կ'ըսէ, Մովսիսի խարեւութիւնը իւր պատմագրութեան կեղեւին միայն կը վերաբերի, եւ ոչ անոր ներքնոյն : ”<sup>1</sup> Եւ ինքն իսկ քննադատն իւր յօդուածին վերջը կը յայտարարէ .<sup>2</sup> “Արդեամբք ալ կարծենք թէ ի բաց առեալ զրոյցներու քրիստոնէական գրուագումն եւ աղբերաց անքննադատական զօդումն, ճշմարիտ է պատմական բուն նիւթոյն վերաբերութեամբ Մովսիսի յաճախ կրկնած այն խօսքը թէ ստեղծած չէ բան մը : ”

5. Բաց ի Պատմութենէն երկու փոքր գրութիւնք ալ Մովսիսի կ'ընծայուին պատմական բովանդակութեամբ՝ Առաջարկութեամբ՝ Արծրունեաց իշխանի մը՝ հետ,<sup>3</sup> եւ նոյնպէս թղթի ձեւով գրուած Պատմութեամբ՝ Ա. Հովհաննեայ :<sup>4</sup>

ա) Արծրունին Սահակ “առ երանելի վարդապետն Մովսէս Խորենացի”<sup>5</sup> ճուռամբան նամակ մ'ուղղած էր՝ շռայլելով անոր մեծամեծ գովութիւններ, եւ ինդըրելով որ տեղեկութիւն տայ Տիրամօր այն պատկերին ծագման նկատմամբ որ կը յարգուէր ի Հոգեաց Վանս: Պատասխանւոյն մէջ նախ կը հռչակուի երկու իշխանական տանց փառքը՝ Արծրունեաց եւ Քաղրատունեաց: “Որպէս ի վերայ երկուց ոտից բոլոր մարմինն հաստատի, այսպէս եւ ի ձեռն երկուց տանց ամենայն աղգք Հայոց հնազանդ լինելով մի մարդ կատարեալ ի Քրիստոսի լինին:” Ասոր կը յաջորդէ մանրամասն

<sup>1</sup> Անդ, էջ 42:

<sup>2</sup> Անդ. էջ 43:

<sup>3</sup> Մատենագրութիւնք, տպ. Անենքու. 1865, էջ 281—296:

<sup>4</sup> Անդ, էջ 297—303:

գուշակութիւն մ'երկու տանց նկատմամբ, որ՝ եթէ ըլլար հարազատ՝ զարմանք պատճառելու էր անոր բառ առ բառ կատարուելովը:<sup>1</sup> Ասոր կը կցի ընդարձակ ծննդաբանութիւն մը ամենասուըք կուսին եւ Ս. Յովսեփայ, տեղեկութիւն Պարեմայ վարուց վրայ Յիսուսի Համբարձմանէն ետքը, անոր մահուան, Երկինք վերափոխման վրայ եւ վերջապէս հրաշագործ պատկերին պատմութիւնը, զոր Յովհաննէս նկարած էր եւ Բարդուղիմէսս Հայաստան բերած:

Յովսիսի այս նամակն շատ մեծ յարգ կ'ունենար իբրեւ ամենահին մարեմախօսական գործք հայ աստուածաբանութեան, եւ արգեամբ ալ արժանի կ'ըլլար այն հետաքրքրականութեան, զոր գտած է հայ մատենագրութեան մէջ, — եթէ հարազատ ըլլար: Բայց առանց տարակուսի անհարազատ եւ խարդախեալ համարուելու է: Կասկածաւոր է արգեն այն պարագան որ պատասխանւոյն սկիզբն անժխտելի նմանողութիւն է

<sup>1</sup> Այս մարգարեւութիւնն է, ոքեզ ասեմ իշխանդ Արծրունեաց, եցոյց ինձ Տէր, զի յորդւոց քոց երեք եւբարբ վասն քրիստոսի ի մահ մասնեալը, երկուքն արեամբ մկայք լինին քրիստոսի, եւ մին վիխտեալ ի նոցանէ եւ ոչ յայսմ վայելէ: Վասն նոցա կասուած զմագն թագաւորին Սենեկերիմայ յորդիս քո դարձուցեալ յերկարագէ յերկրի: Եւ Բագրատունոյդ ասեմ. յիշէ Տէր զբանն իւր եթէ թագաւորք ի քէն ելցեն, եւ թագաւորէք ի Քունին Պուշակութեանս առաջնընը կատարուեցաւ Արծրունի երեք եղբարց Սահակայ, Համբազասպայ եւ Մերուժանայ գիսուածովն, որոնց երկուքն Հարուն ամիրապետի ժամանակ 786ին մեռան իրենց հաւատոց համար, մինչ երբորդն իւր կեանքն ազատելու համար ուրացաւ հաւատըն, բայց իւր երկիրը գտունալու ատեն Մամիկոնեան Դաւթէն սպանուեցաւ: Բայց Արծրունեաց թագաւորութիւնը կատարուեցաւ 908ին, երբ Գագիկ թագաւոր եղաւ Վասպուրականի: Աւելի յառաջ ալ Բագրատունիք հին հայ թագաւորութիւնը նորոգած էին Աշոտի Ա. 859ին ամիրապետէն ընդունելով Հայաստանի թագաւորի տիտղոսը: Այս հարստութեան գէմ ելան Արծրունիք իրեւ հակառակաթռո արքոյքք, որով երկիրը, հազիւ թէ աղդային գահը նորէն կանգնած էր, նորանոր դառնագոյն պատերազմաց մատնուեցաւ:

Հայոց Պատմութեան առաջին գլխուն, եւ քիչ  
մ'ետքը (էջ 287) նոր հատած մը սկսի նոյն խօս-  
քով, որով կը սկսի Պատմութեան թ գլխուն մէջ  
ալ հատուած մը։ Աչքի կը զարնէ նոյնպէս  
թղթադրին անդիտութիւնն, որ Խորասան մայրա-  
քաղաք կ'անուանէ Պարսից արքայի։ Բայց բո-  
լորովին անհասկանալի համարելու ենք Մ. Խո-  
րենացւոյ բերանը, որ իբրեւ հայ օրինաւորական  
(légitimiste) պահած էր իւր յարումն գահազուրկ  
արշակունի արքունի տան, այն խօսքը թէ Հայաս-  
տանի փրկութիւնը կախուած է Արծրունեաց եւ  
Քագրատունեաց երկու ցեղերէն։ Մովսիսի օրով  
նշանակութիւն չունէին ամենեւին այս կարգի  
գովաբանութիւնը Արծրունեաց վրայ։ բայց կար  
հայ պատմութեան մէջ շրջան մ'ուր ասոնք հաս-  
կանալի էին լիովին, այսինքն ժ եւ ԺԱ դարուն,  
երբ ներքին կռիւ կար Քագրատունեաց եւ Ար-  
ծրունեաց հարստութեանց մէջ։ Այն ատեն Ար-  
ծրունեաց հակարքայից կողմնակից մը կրնար գա-  
ղափարն մ'ունենալու հաշտութեան ճամբայ մը  
գտնել հրատարակելով ազգային հռչակաւոր  
մատենագրին՝ Քագրատունեաց յատուկ պատմա-  
գրին՝ իբր թէ մէկ մարգարեւութիւնն, մարգարեւու-  
թիւն մ'որ երկու ընտանեաց ալ արքունի թագ կը  
գուշակէր կանխաւ։ Անշուշտ չենք սխալիր անոր  
համար, եթէ նամակագրութիւնս այս յիշեալ  
ժամանակին գնենք։ Աւելի մերձուստ կը մակա-  
բերենք որ այս խարդախութիւնն ժԱ դարու  
սկիզբն եղած ըլլայ։ Հ. Գարեգին<sup>1</sup> այս թղթակ-  
ցութեան վրայ խօսած ժամանակ կը յիշէ ԺԱ  
դարու ձեռագրէ յիշատակարան մը ուր կ'ըսուի թէ  
Հրաշագործ պատկերի պատմութիւնը յօրինած  
ըլլայ հռչակաւոր քերթողն Մովսէս, որ Խորե-  
նացի կը կոչուի, եւ զոր Սանահնեցի (Վրական  
սահմանին մօտ հռչակաւոր Վանքի մը) մէկ միանձն

<sup>1</sup> Անդ. Ա. 274:

գտած ըլլայ: Խոկ Սենեքերիմայ որդին Ատոմ հրաման տուած է օրինակել զայն: Եւ որովհետեւ այս Ատոմ միեւնոյն տեղեկութեան մէջ Վասպուրականի նահանգին հետ կապակցութեան կը բերուի, պէտք է որ այս “գիւտը” 1021 տարիէն յառաջ եղած ըլլայ: վասն զի նոյն տարւոյն մէջ Ատոմայ հայրը Սենեքերիմ Վասպուրականի իշխանութիւնը փոխեց Սեբաստիոյ արքունի գահուն հետ:

Բ) Կաեւ երկրորդ գրութեան՝ “Պատմութեան Արբոյ Հռիփսիմեանց եւ Ընկերաց նոցաց վաւերականութեան գէմ ծանր կասկածներ կան: Վասն զի ասոր ներածութիւնը յայտնապէս բանաբաղութիւն մըն է Հայոց Պատմութեան այլեւայլ տեղերէ: Այս գրութիւնս եթէ ոչ բոլորովին անհարազատ, գոնէ ստուգիւ դարտիւուական նկատել կ'ուղենք:

Սովերաց (Վենետ. 1853—61) ԺԼ հատութիւր կը բովանդակէ ճառ մը “ի մեծի աւուր տապանակին երանելոյն Մովսէսի Խորենացւոյ սօւրը եւ ընտրեալ վարդապետի արարեալ:” Եւ կարելի է որ գեռ այսպիսի այլեւայլ աստուածաբանական գրուածքներ կամ ճառեր գտնուին ձեռագրաց մէջ, որոնք — ըլլայ իրաւամբք կամ ոչ — Մովսէսի Խորենացւոյ անունը կրեն: Մեզի լաւագոյն երեւցաւ այն գրութեանց վրայ միայն խօսիլ հոս, որ կը գտնուին Մովսէսի բոլոր Մատենաց գրութեանց Աենետկեան վերջին հրատարակութեան մէջ:

### Մովսէսի իշրեա Մատենագիր:

Ա. Խորենացւոյ գրութեան կերպն իրեն յատուկ գրոշմն ունի. ոչ Եղնկայ պայծառութիւնն ունի եւ ոչ կողէնէ առարկայականութիւնը, այլ մէկ կողմանէ բռնազրուեալ է, տեղ տեղ կամաւ՝ խորհրդական, եւ միւս կողմանէ շատ

սաստիկ կերպով կ'արտայայտէ հեղինակին ենթակայականութիւնը : Առ հասարակ շատ ազդուական ոճ մ'ունի : Բայց Մ . Խորենացւոյ ասութեան առանձին գոյն մը եւ մասնաւոր հրապոյր մը կ'ընծայէ իւր հրաբորբոք հայրենասիրութիւնը, որ ամբողջին մէջ կը շնչէ . ոչ թէ միակողմանի հայրենասիրութիւն մ'որ իւր հայրենի երկրին երջանկութիւնը միայն արտաքին փառաւոր զօրութեան մէջ կը փնտռէ, այլ քրիստոնէութենէ առաջնորդուած գաղափարական հայրենասիրութիւն մը : Մովսիսի այս տեսակէտն՝ իբրեւ քրիստոնեայ հայրենասիրի մը՝ ուրիշ բան այնչափ լաւագոյնս չ'արտայայտեր՝ ինչպէս այն, զոր կ'ըսէ իւր Պատմութեան մէջ (Ա, իբ.) “Ինձ այսոքիկ արք ի մերոյ թագաւորէն սիրելիք (— խօսքն է հոս Հայաստանի նախարշակունի, բնիկ թագաւորաց վրայ) որպէս բնիկք եւ իմոյ արեան առուք, եւ հաւաստի հարազատ : Եւ սիրելի էր ինչ յայնժամ գալ Փրկչեն եւ զիս գնել, եւ առ նոքօք յաշխարհ զմուտն իմ լինել, եւ նոցա տեսութեամբն խրախճանալ, եւ յարդեացս վտանգից ապրել : Այլ վաղ ուրեմն փախեան ի մէնջ պատահումն այն, թէ արգեւք եւ վիճակ : ”<sup>1</sup>

Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւնը հարուստ չէ վարդապետական վկայութիւններով : Սակայն յաջորդովս յառաջ կը բերենք քանի մը տեղեր, մասամբ միայն անոր համար որ մատենագրին խորհելու կերպն ու ասութեան եղանակը :

1. Գործքին մէջ գտնուած բաղմաթիւ նույնէնէն, հետեւեալ երկուքը կը գնենք հոս . ա) Արդարութուղթն առ Արտաշէս (Բ, լդ.)<sup>\*</sup> բ) Ար-

\* Սա խօսքին նկատմամբ “Զի ախորժելի է ինչ զծեզ ըստ մարդու ոյ ազգական լինել ինծ մոներիմ հարազատ եւ ըստ հոգւոյ „ դիտել կու տայ հեղի-

տաշրի նամակն առ Առամշապուհ. (Գ. ծա:)\* —  
2. Կենսագրութեան ստորագրութիւններէն յառաջ  
կը բերենք Ա. Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատայ  
արքայի նկարագրաց ներկայացումն (Բ., զա, տպ.  
վ. էնետ. 1843, էջ 179, 34—180, 11) Բ., զբ,  
էջ 180, 15—32: — 3. Քրիստոնէութեան  
Հայաստանի ընկերական յարաբերութեանց հա-  
մար բերած օգուտները. (Գ. ի, էջ 205, 6—206,  
21 ընդհատութեամբ: ) — 4. Հռոմայ աթոռացն  
գլխաւորութեան կը վկայէ ԱՄ. Խորենացի այն  
կարգաւն, որով ինքն արեւելեան մը՝ կը թուէ  
Նիկողոյ, Կ. Պոլսի եւ Եփեսոսի տիեզերական  
ժողովոց Հարց կարգը. (Բ., ձի, էջ 175,  
30—176, 3. գ., լդ, էջ 221, 3—11. գ., կա,  
էջ 259, 24—33: )

### Հրատարակութիւնն եւ Մատենագրութիւնն :

\* այ մատենագրութեան ուրիշ եւ ոչ մէկ  
գործքն այսչափ հրատարակութիւնք ու թարգ-

նակը թէ՛ “Ըստ Մ. Խորենացւոյ Արգար (Ուշամա)  
Արշակունեան նայ հարատութեան վերաբերելով  
իբրև վերջին թագաւոր իշխած ըլլայ հայկական-  
միջազնատական միացեալ պետութեան վրայ: ”

\* Արտաշրի նամակին սա իսովերուն վրայ  
“Յիշնցի զերախտիս նախնեաց դորա, որէին նահապետք  
սուրենեանն Պահլաւոյ... կը գրէ հնտեւեալը. “Մ.  
Խորենացի կը պատմէ Բ զրոց մէջ թէ Արշակո պար-  
թեւ արքայն քրիստոնէական թուականութեանս սկզբն  
երեք որդի թողուցած ըլլայ՝ Արտաշէս, Կարէն եւ  
Սուրէն (եւ դուստր մը՝ Կոշմ), որոնք իւր մահուանէ  
ետքը կոռւոյ բռնուեցան զանու յաջորդութեան պատ-  
ճառաւ: Եղեսիոյ Արգար թագաւորն միջնորդ եղաւ  
հաւանելու որ Արտաշէս առնու զան եւ կառավարող  
զիծը հիմնէ, բայց միւս նդարաբն ալ մէյ մէկ իշխանա-  
կան միւսի գլուխն ըլլան, որոց իւրաքանչիւրը Պահլաւ  
կը կոչուէք: Արդ Սուրէնի անոնքը կրող միւլէն էր Ս.  
Գրիգոր Լուսաւորիչ Սահակայ նախահաւաը: — Վերջա-  
պէս այս թուղթն ինչպէս նաեւ Մ. Խորենացւոյ յառաջ  
բերած նամակներու շարք մը պէտք չննք իբրև սկզբնա-

մանութիւնք ունեցած է՝ ինչպէս Մ. Խորենացւոյ Պատմութիւնը։ Հայ բնագրին հրատարակութեանք եղած են այս կարգաւ. Ամսթերտամ 1695ին թովմաս Վանանդեցի եպիսկոպոսէն. Լոնտոն 1736ին Ակլհէլմ եւ Գեորգ Ախստոն եղբարց ձեռօք. Անենետիկ 1752ին ի Հարց Միհթարեանց. Կ. Պոլիս 1752. Անենետիկ 1827, 1843, 1865 ի Հարց Միհթարեանց, 1841 Florivalէն։ — Մ. Խորենացւոյ ամբողջ Մատենագրութիւնք հրատարակուած են ի Անենետիկ 1843 եւ 1865։ — Թարգմանութեան. միայն Հայոց Մեծաց Պատմութիւնը թարգմանուած է։ Առաջին (թէեւ ոչ լիակատար) լատիներէն թարգմանութիւնը լոյս տեսաւ խոր հիւսիսի մէջ՝ ի Ստոքհոլմ 1733ին Հենրիկոս Բրեննէր (Brenner) շուետացւոյն ձեռօք, որ Յովհաննէս Բարթուղիմէոսի գոմինիկեանին հետ Մոսկուայի բանտին մէջ Մովսիսի առանձին կտորները փոխադրած է լատիներէնի։ Երկրորդ նոյնպէս լատիներէն թարգմանութիւնը հրատարակեցին Ախստոն եղբարց ի Լոնտոն 1736ին (Հայերէն բնագրին հետ ի միասին)։ Յետոյ թարգմանուեցաւ՝ Գալլէրէն ի Փարիզ 1836, Անենետիկ 1841 (Հայերէն բնագրին հետ ի միասին)։ Լե Vailant Florivalէն, Փարիզ 1869 Լանկլուայի հաւաքման մէջ (Coll. des hist. եւն.) էպուլէրէն ի Անենետիկ 1841 եւ 1850. առաջին Պետր. 1809 Յովսէփ Յովհաննիսեան աւագ սարկաւա-

գիր կամ սկզբնագրի թարգմանութիւն նկատել. անտարակու Մ. Խորենացի յօրինած է զամոնք ըստ իմաստին նամակագրերուն։

\* Նաեւ Խորենացւոյ տրուած Աշխարհագրութիւնը թարգմանուած է ի գաղղիներէն։ Առ Հայերէն ընագրով հանդերձ հրատարակուած ի Հ. Սուրբեանէ (Անենետ. 1881)։ Պիտոյից գիրքը նախ տպուեցաւ Զոհրապայ հրատարակութեամբ. (Անենետ. 1796)։ Զանց կ'առնում յիշել ուրիշները։ Ժ. Թուրգ. Մ.

գէն . Մոսկուա 1858 Մ . Էմինէ\* . ԳԵՐՅԱՆԵՐԵՆ՝ ի  
Ուկենսպուրկ 1869ին Լաւէր դիանականէն :\*\*

Մովսիսի վրայ գրուած հարուստ մատենաւ-  
գրութենէն ի մասնաւորի կը յիշենք Կուտշմիտի  
յաճախ յիշուած գործքը՝ “Մ . Խորենացւոյ հայ  
պատմութեան արժանահաւասութիւնն ,” ուր  
(եւրոպական) հնագոյն մատենագրութիւնն ի մէջ  
բերուած է : Հայկական եւ ռուսերէն մատենաւ-  
գրութիւնը նշանակած է Պատկանեան իւր “Աեն-  
սագրական Համառօտութիւն պատմութեան հայ  
մատենագրութեան ,” գործքին մէջ\*\*\* (Պետրք .  
1880, ռուսերէն : )\*\*\*\*

### ԺԵ .

Եղիշէ միամնան :†

Բոտ միաձայն աւանդութեան՝ Եղիշէ աշա-  
կերտ էր Մեսրոպայ : Երիտասարդ հասակին մէջ

\* Նորերս լոյս տեսաւ կրկին տպագրութեամբ՝  
սրբագրեալ (Մոսկ . 1893):

\*\* Ցիշնուր է նորագոյն աշխարհաբար լնզուաւ  
թարգմանութիւնն Խորէն Փ . Վ . Ստեփանէի (Պետրք .  
1888) ներածութեամբ եւ ժանօթութեամբը :

\*\*\* Հայերէն թարգմանութիւնը հմմո . ի Փորձ .  
1880, թիւ 1 եւ Յաւելուած :

\*\*\*\* Ձենք կրնար մոհնալ յիշելու հոս նորագոյն  
քննութիւնըն Ա . Գարիէլ հայագիտին , որ բոլորովին  
նոր ասպարէզ բացին Մ . Խորենացւոյ գրոց քննութեան  
A. Carrrière, Nouvelles Sources de Moïse de Khoren .  
Վիենն 1893 (հայերէն ալ՝ “Նորագոյն Աղբերք Մ .  
Խորենացւոյ , Վիեննա 1893) եւ նոր հատորիկ մալ  
իքը (Supplément, Vienne 1894) (հայերէն ալ՝ Յաւե-  
լուած , Վիեննա 1894):

† Եղիշէի գրոց վրայ հայագիտիս գրութիւնը  
Նիւրշի գրքին §§ 348—250 (էջ 241—262) կը գրաւէ  
եւ է վերջին հատուած հայերէն մատենագրաց նոյն  
հայրախօսութեան մէջ :

‡ Այս աւանդութեան վկաներէ մին է օրինակի

Հռչականուն Վարդանայ Մամիկոնենի քով ծառայութեան մէջ էր, բստ Եղիշէի անանուն՝ բայց անտարակոյս հին կենսագրութեան մը<sup>1</sup> իրրեւ զինուոր, իսկ բստ ենթագրութեան նոր մատենագրաց<sup>2</sup> իրրեւ քարտուղար յիշեալ մեծ հայրենասիրին։ Ապահով է որ Եղիշէ 449ին, երբ Յազկերտ Բ սկսաւ յայտնապէս հալածել քրիստոնեայները, Վարդանայ ուղեկցաց հետ պարսկական արքունիքն էր. ասոր կը վկայէ ինքն իսկ իւր պատմագրութեան երկրորդ զինուն սկիզբը։<sup>3</sup> Տարակուսական եւ ոչ ալ շատ հաւանական է նորոց այն կարծիքը<sup>4</sup> թէ Եղիշէ եպիսկոպոս եղած ըլլայ, նոյն համարելով զինքը Արտաշատու ժողովքի (449) Հարց մէջ յիշուածին հետ՝ “Եղիշայ, եպիսկոպոս Ամատունեաց” վասն զի այն ատեն պէտք է ենթագրել որ Եղիշէ արդէն եպիսկոպոս էր, երբ Վարդանայ սպարապետի հետ Պարսկաստան գնաց։

Եղիշէ առանձնացաւ յետոյ աշխարհէն, եւ ինչպէս իւր Կենսագրիքը կը պատմէ, այրի մը մէջ կ'ապրէր, զոր հռչակաւոր մենակեցին անուամբ “Այլը սրբոյն Եղիշէի”, կ'անուանէին տակաւին նաեւ Կենսագրին օրով։ Եղիշէի մենարանը Հարաւային Հայաստանի, Մոկաց աշխարհի մէջ էր, ինչպէս կը տեսնուի Թովմայի Արծրունոյ (Թղար) պատմութենէն։ Նոյն պատմագրին վկայութենէն կ'իմանանք որ Եղիշէ կ'ապրէր տակաւին Մոկաց աշխարհին մէջ Քրիստափոր Ա. կաթուղիկոսի ժամանակ (475—480). վասն զի կը պատմէ

Համար՝ Կիրակոս, տպ. Ա. Ենետ. 1865, էջ 16։

<sup>1</sup> Հրտ. ի Մխիթարեան Հարց՝ Սովերաց Ժ. Համարիկին մէջ (Ա. Ենետ. 1854, էջ 39—45)։

<sup>2</sup> Չափանակ, Ա. 537. Կայսեր, անդ, էջ 64. Հ. Գորեկին, անդ, Ա. 225։

<sup>3</sup> “Ես ի՞ւքնին անձամբ անդէն ի տեղւոջն պատահեցի եւ տեսի, եւ լուսոյ զձայն բարբառոյ յանդդնաբար խօսելով. Եղիշէ, տպ. Ա. Ենետ. 1859, էջ 14։

<sup>4</sup> Չափանակ, Կայսեր, Հ. Գորեկին, անդ. Պատմանեան, անդ, էջ 31։

Թուվմաս թէ յիշեալ կաթուղիկոսի օրով հռչակաւոր նեստորականն բարձումայ եկած ըլլայ Առկաց աշխարհն՝ Հայաստան նեստորականութեան հրապուրելու, եւ այս առթիւ՝ գրդուելով Եղիշէի մենակեցին համբաւէն՝ գացած ըլլայ անոր տեսութեան եւ խնդրած ըլլայ անոր պատմագրութիւնն՝ ընդօրինակութիւն մ'ընելու համար։<sup>1</sup>

Երբ Եղիշէի բնակութիւնը ծանօթացաւ շատերսւն, մարդկան բազմախուռն դիմելէն ազատելու համար՝ նոր մենարան մը փնտռեց Եղիշէ, ինչպէս կը վկայէ իւր կենսագիրը, եւ այն՝ մերձակայ Ռշտունեաց գաւառին մէջ՝ Վանայ ծովուափունքը։ Հոս մեռաւ քանի մը տարի ետքը։

<sup>1</sup> Հմման. Չահվան, Բ., 154 եւն։ Արծրունւոյ այս տեղեկութիւն առիթ տուած է ւայմանի՝ Եղիշէի ուղղափառ հաւատաքը տարակուսի ասկ ձգելու։ Եւ որովհետեւ կ'երեւայ նաեւ թէ Եղիշէի Պատմութեան հինգերորդ գլուխը կը պակսի, կ'ըսէ նոյն մատենագիրն՝ լեզուի իրեն յատուկ համարձակութեամբ մը հետեւեալը։ “Եթէ Եղիշէի ձեռագրին ընդօրինակողք արդեամբք գլուխ մը ջնջած են, կրնանք վսաահութեամբ մ'ենթադրել թէ այն տեղ հառմեական-առաքելական եկեղեցին եւ անոր վարդապետութիւնը շօշափուած էին։ Եղիշէ անձուկ յարաբերութիւն ունէր՝ ինչպէս կ'իմանանք թողմայ Արծրունւոյ տուած մէկ տեղեկութիւնն, ասորի բարձումայի՝ Նեստորի հռչակաւոր կողմանկցին հետ, եւ այս պատճառաւ կրնային անշուշտ իւր ընդհանուր եկեղեցին խոտորող կարծիքները յետին ժամանակի ուղղափառ կղերէն իւր գրքին ընդօրինակութեանց ժամանակ դուրս թողուած ըլլալու (էջ 65—66)։ Ակայն գլխու մը դուրս թողուիլը կրնար նոյնակէս հայ հեղինակին ուղղափառութիւնը ցուցընել, ինչպէս Կայման կ'ուղէ անոր նեստորականութեան ապացոյց առնուլ։ Վասն զի ենթադրենք թէ այն գլուխը դուրս թողուեցաւ միաբնեայ ընդօրինակողներէ եւ ոչ թէ ուղղափառ կամ ահառմեական-առաքելականն կղերէն վերջին ժամանակաց, այն ատեն կրնար այս բանս պատահած ըլլալ անշուշտ նոյնակէս անոր համար որ Եղիշէ ուղղափառօրէն կ'ուսուցանէր քան անոր համար որ նեստորաբան էր։

ԴՐՈՒՅԹԻՒԱՅՐ :

Եղեշէի գրութիւնքը բազմաթիւ են : Կիրակոս կը յիշէ՝ “զՊատմութիւն սրբոց Վարդանանց, եւ զգիրս կանոնացն եւ այլ մեկնութիւնս գրոց, եւ զչարչարանացն Փրկչին :

1. Ամէնէն հոչակաւոր գործքն է Պատմութիւն “Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, որ յառաջաբանութեան մէջ կ'ընծայուի Դաւիթանուն քահանայի մը յիշխանական ազգէն Մամիկոնեանց, ուստի Վարդանայ մէկ ազգականին : Գրքին բովանդակութիւնը հետեւեալն է համառօտիւ : Յազկերտ Բ շատոնց որոշած էր չնջել քրիստոնէութիւնն իւր պետութեան մէջէն, բայց միայն 449ին համարձակեցաւ յայտնապէս գործել քրիստոնեայ Հայոց գէմ, եւ պահանջեց հայիշխաններէն՝ զորոնք ուրիշ պատրուակաւ մը կոչած էր իւր արքունիքը, ուրանալ դքրիստոնէութիւնը : Խշանք նախ ընդդիմացան, բայց յետոյ ելքը մը գտան, զոր ի հարկէ աւելի հայրենասիրութիւնը քան կրօնքը թելագրեց իրենց . ծածուկ միաբանելով իրարու հետ՝ առ երեւոյթս հաւանեցան : Թագաւորը արձակեց զերենք իրենց հայրենիքն երթալու, ուր իրենցմէ յառաջ մոգերու մեծ խումբ մը գայցած էր, մազդայական կրօնքն բռնութեամբ ընդունել տալու ժողովրդեան : Բայց հազիւ թէ հայրենիքն հասան՝ միաբանեցան ազնուականք եպիսկոպոսաց հետ “սուրբ սիխափին”, եւ ամբողջ Հայաստան ապստամբեցաւ օտարատէրութեան գէմ : Վարդան՝ Եղեշէի այնպէս սիրով եւ յարմամբ ստորագրած գիւցազն՝ մեծ յաղթութիւն մը վաստկեցաւ Պարսից գէմ Վրաստանի մէջ կուր գետին ափունքը (400), բայց ստիպուեցաւ աճապարելով Հայաստան դառնալ, վասն զի Վասակ՝ Սիւնեաց իշխանը՝ գրժած էր “սուրբ ուխափին” ուր

յաջորդ տարին (451) Արարատայ Աւարայր դաշտին մէջ տրուեցաւ որոշիչ ճակատամարտն, որուն մէջ պարտեցաւ քրիստոնեայ կողմնակցութիւնն եւ Վարդան ալ ինկաւ։ Բայց Պարսկաց յաղթութիւնը Պիւռհոսի յաղթութիւն մըն էր. Յազկերտ զգաց զայս եւ Հալածման հրովարտակները յետո կոչեց եւ կրօնի ազատութիւն տուաւ բազմափորձ աշխարհին։ Միայն գերիք տարուեցան Պարսկաստան, ուր իրենցմէ ոմանք, եպիսկոպոսունք, քահանայք եւ սարկաւագունք, քիչ մ'ետքը մեռան վկայական մահուամք, իսկ իշխանք երկոտասահնամեայ աքսորքէ մ'ետքը կրցան դառնալ հայրենիք։ Սակայն Ասսակ՝ որ թէեւ յայտնի Պարսից արքային կողմն ելած էր, բայց Հայոց թագին տենչալով՝ ի ծածուկ գաշնակցած էր Յունաց հետ, իւր այս երկդիմի բնթացքն յերեւան հանուելով, զրկուեցաւ իւր ամէն պատիւներէն եւ դատապարտուեցաւ բանտի, ուր հիւծիչ ախտով մը շատով մեռաւ՝ արհամարհանաց առարկայ ըլլալով Հայոց եւ Պարսից։

Վարդանայ Պատմութիւնը, որ հիմնեալ է ականատեսի վկայութեան վրայ, հայ պատմագրութեան ամէնէն ազնուագոյն երկրէն է իւր մեծագործ, սրտաշարժ նիւթովին, ծանր ու հանդիսական լեզուաւն եւ եկեղեցւոյ ու հայրենեաց հրաբորբոք ոգեւորութեամբն։ Բայց քննադատական տեսակիտիւ աննշանակ դժուարութիւններ չե յարուցաներ գրութիւնս։<sup>1</sup>

<sup>1</sup> Յառաջարանութեան մէջ 7 գլուխ միայն եը խոստացուի, մինչ այժմ գործքն արդեամբը 8 գլուխ ունի։ Բայց թէ ասոր Համար իրաւոնք ունինք ութերորդ գերքը՝ ինչպէս Նոյման կ'ուզէ, անվաեր Համարի, տարակուսական է անշուշտ։ Ասսն զի յառաջարանութեան մէջ շատ ընդհանուր կերպով յառաջ բերուած Եօթն գլխոց նիւթոյ ցուցակը չ'արտաքսեր ութերորդ գլխոյն մէջ պատմուած իրողութիւնքն եւ Եօթներորդ գլխուն վերջին խօսքերը, զորոնք Կայման ամբողջին վերջը կը համարի, նախ միայն Ասսակայ յանցաւորութեան եւ արդար պատ-

2. Եղիշէի մենադական գրութիւնքն են՝ կոռուսեալ Մեկնութիւն մը Ծննդոց, Մեկնութիւն մը Ցեսարայ եւ Պատաւորաց գրոց, եւ պարզաբանութիւն մը Հայր մեր աղօթից։ Երկրորդ Մեկնութիւնը գրուած է խորհրդական այլասացական ոճով մը։ Երիքովի կործանումն օրինակ է Պժոխոց վրայ կանգնուած յաղթութեան։ Ամառն առիւծին հետ կոռւելով՝ Փրկչին օրինակն է, որ «քարոզեաց զբեկումն անմահ առիւծուն, եւ «սպան զչար դազանն»։ Ամառն՝ Գազա երթալովն եւ քաղաքին դռները թափելով լերան բարձունքը տանելով՝ նախանկար օրինակ է «իջանելոյն Տեառն մերոյ ի գժոխս եւ աւերելոյ զքաղաքս մահու»։

Յ. Իւր ճառական եւ նորեալ գրութեանց մէջ ամէնէն նշանաւորն է ապահովապէս հարա-

ժոյն նկատմամբ են։ Անշուշտ կարելի է որ յառաջարանութեան եւ գրքին աւարտման մէջ եղած այս տարրերութիւնը հեղինակէն եղած ըլլայ արգեամբք, որ արտաքին պարագաներէ կրնար խափանուած ըլլալ իւր նախանկան ծրադրին եւ արդեամբք ի գլուխ հանածին մէջ դտնուող այս հակասութիւնը չնցելու։ Վրդեամբք ալ ութերորդ գլուխն անկատար կ'երեւայ։ — Քննադատական երկրորդ գժուարութիւն մ'արդէն ակնարկեցինք։ Ըստ ասութեան «Սայմանի ամէն ձեռագրաց հինգերորդ գլուխը կը պակսի, որով առաջին տպագրութեան հրատարակիչը (Կ. Պոլս 1764) վեցերորդ գլուխն երկու մասի բաժնած է։ Իւր այս ընթացքին հետեւած կ'ըստին միւս ամէն յետագայ հրատարակիչք։ Բայց որովհետեւ հին տպագրութիւնըն չունինք ձեռքերնիս եւ վերջին տպագրութիւնքն ալ այս կետին վրայ բան մը չնն յիշեր, չենք կրնար այս խնդրոյս վրայ անձնական դատաստան մը կազմել։ ՀԵՂ.

— Նայմանի ըստածը 1764ի տպագրութեան նկատմամբ ծիշդ չ'երեւար. զոնէ այս տպագրութեան մէջ տեղ մ'ալ ակնարկութիւն չկայ թէ հինգերորդ գլուխն իւր ծեռագրին մէջ կը պակսէր եւ թէ հրատարակիչն վեցերորդին մէկ մասն հինգերորդ գլուխ հաշուած ըլլայ, ոչ յէջն 97 ուր Եղալուխը կը սկսի եւ ոչ հրատարակչին Յառաջարանին եւ վերջաբանին մէջ։ Գլխոց բաժանումն նոյն է նաև հոչակաւոր Անձնացեաց կոչուած օրինակն մէջ (Թէղողոսիա 1861 եւ Կ. Պոլ. 1866;)

ղատ “Բան Խրատու յաղագս միանձանց :” Այս գրութեան մէջ զրաւիչ լեզուաւ կը նկարագրէ Եղիշէ եկեղեցւոյ կրած շարչարանքներն ու հաւածանքները . “Քաջ նահատակք մեր անկան ի պատերազմի . եւ սուրբ քահանայք մեր խողխողեցան ի ձեռաց անօրինաց . գեղեցիկ երիտասարդքն զենան ի սպանումն . . . ազատ եկեղեցի անկաւ ի ծառայութիւն հեթանոսաց . . . բարձեալ է ողորմութիւն յաշխարհէ , եւ հեռացեալ է գութ յիւրաքանչիւր մոտաց . . . արդ ոչ ապաքէն վասն մերոյ հեղդութեան անցին այս անցք շարչարանաց ընդ աշխարհ :” Կենդանի յորդորակով մ'իրեն վիճակակցաց՝ հայ կրօնաւորաց , որ իրենց կոչման արժանի ընթացք ունենան , կը կնքէ Եղիշէ իւր այս չքնաղ թուղթը :

Գրութեանս յիշած հալածանքը հազիւ թէ Յազկերտինը կրնայ հասկրցուիլ . վասն զի Եղիշէ դժուարաւ արդէն այն ատեն կրօնաւոր կամ մենակեաց եղած էր : Անշուշտ հասկընալու ենք այն տառապանքներն որ Պերողի թագաւորութեան վերջին տարիներն եկան քրիստոնեայ Հայաստանի վրայ եւ վերջապէս առիթ տուին ապստամբութեան Սահակայ Բագրատունուոյ ատեն (481ին) : Ուստի այս գրութիւնն Եղիշէի անշուշտ վերջին , բայց ապահովապէս ամենագեղեցիկ գործն է :

Ասկէ զատ Եղիշէի կը վերագրուին բազմաթիւ Ճառեր : Ոմանք անջատ նիւթերու վրայ են (“Վասն դատաստանի ,” “Վասն յիշատակաց մեռելոց ,” “Վասն Հոգւոց մարդկան .”) իսկ այլք մեծ խումբ մը կը կազմեն , որ կը խօսին Տեառն մերոյ հրապարակական կենաց եւ եկեղեցւոյ հիմնարկութեան վրայ , եւ սա ճառերն են՝ “Ի մկրտութիւնն Քրիստոսի , Յայլակերպութիւն , ի Զարչարանս , Խաչելութիւն , Թաղումն , Յարութիւն , յԵրեւումն աշակերտացն , յԵրեւումն առ Տիբերեայ ծովուն , Քարոզութիւն Առաքելոց :” Այս Ճառերու հար-

շատունենը կրնայ կասկածանաց ենթարկուիլ .  
վասն ոճը կը տարբերի Եղիշէի պատմական գործոց  
յատուկ ոճէն , չունի այն սրտաշարժ ծանր , հան-  
դիսական ասութեան կերպն՝ որ հոն կը գտնուի ,  
այլ աւելի ընտանեկան է եւ սիրելի բացատրու-  
թիւններ յաճախ կը կրկնուին : Թաէեւ կարելի է  
միշտ որ գրութեան այս տարբերութիւնը հետե-  
ւանք ըլլայ նիւթոյ փոփոխութեան եւ ժամանակի  
փոխուած պարագայից , որով այս ճառերն ալ նմա-  
նապէս հարազատ ըլլան : Աւան զի հարազատու-  
թեան կողմն է մէկ կողմանէ թափոր լերան մենա-  
կեցաց ճգնական , աստուածամերձ կենաց ընդար-  
ձակ , կենդանի նկարագրութիւնը , որ կը գտնուի  
Այլակերպութեան ճառին մէջ.<sup>1</sup> եւ միւս կողմանէ  
Կիրակոս՝ ինչպէս վերը նշանակուեցաւ , բացայայտ  
կը վկայէ թէ Եղիշէ թողուցած ըլլայ ճառեր  
Տեառն մերոյ չարչարանաց վրայ : Յամենայն գեպս  
այս ճառերը հին հայ եկեղեցւոյ արդիւնքն են , կը  
շօշափեն հեթանոսական տեսառութիւններ , ի մաս-  
նաւորի աստեղաց պաշտօնը , կը խօսին խստիւ  
մեռեալը կոծելուն դէմ , կը յիշեն ժամանակին  
մարտիրոսները : Ուստի անշուշտ իրաւունք ունինք  
զասոնք եթէ ոչ Եղիշէի անտարակուսուսելի հա-  
րազատ գրութիւն , գոնէ Ե . կամ Զ . դարու դոր-  
ծեր համարելու :

4. Եղիշէի անուն կրող Առանցն գիւահարաց  
վրայ են ըստ տեսակին գիւահարութեան եւ ըստ  
նկարագրին գիւահարելոց (թէ մլրտուած է եթէ  
ոչ : )

<sup>1</sup> Աւան զի նաեւ սբան խրատու յազագս միան-  
ձանցո ճառին մէջ , որուն հարազատութիւնը հազիւ թէ  
կրնայ կասկածուիլ , նոյնանման ընդարձակ եւ ոգեւորեալ  
ոճով կը գրուի սի կողմանս հարաւոյն եղած մենակեցաց  
կենաց վրայ :

Եղիշէ իրեն մատենագիր են վկայ եկեղեցիոյ:

Եղիշէի գործքերն հայ մատենագրութեան մէջ միշտ մեծ յարդ վայելած են լեզուի գասական մաքրութեան, եւ գրութեան ազնիւ ու ընտիր ձեւին պատճառաւ: Սակայն նաեւ աստուածաբանական տեսակիտիւ շատ նշանաւոր են հայ պատմագրիս գործքերը: Մանաւանդ Վարդանայ պատմութեան երկրորդ գիրքն կը բովանդակէ հայ եպիսկոպոսաց՝ պարսիկ Միհրներսէ հի յուրացութիւն յորդուսդ յայտագրոյն դէմ տուած պատախանովն՝ քրիստոնէական հաւատոյն գեղեցիկ ջատագուութիւնն մ'ընդդէմ նախապաշարմանց եւ առարկութեանց այն ժամանակի մազդենապաշտից: Յաջորդովս յառաջ բերուած վկայութեանց մեծ մասն այս կարեւոր յիշատակարանէս առնուած են:

1. Պարսկական դէնի երկարմատեան աշխարհահայեցողութիւնն անբանաւոր է. (Եղիշէ, Մատենագրութիւնը տպ. Վենետ. 1859, Պատմ. Գլ. Բ, էջ 26, 1—11:) — 2. Քրիստոս ճշմարիտ Աստուած եւ մարդ. (էջ 29, 29—30, 22:) — 3. Որդուոյն Աստուածոյ մարդեղութեան խորհուրդը. (էջ 25, 18—26:) — 4. Ա. Գործ Աղամայ անկման պատմութիւնը Պարսից ծաղրածութեան դէմ կը պաշտպանուի, (էջ 25, 1—16:) — 5. Քրիստոնէութեան աստուածային ծագումն. (էջ 23, 22—32:) — 6. Եկեղեցի. (էջ 35, 32—36, 7:) — 7. Ա. Հաղորդութիւն. (Մեկնութիւն Հայոր Մերդ աղօթից, էջ 203, 25—204, 33 եւ Ալան յիշատակաց մեռելոց էջ 35չ, 29—33:) — 8. Յիշատակ մեռելոց ի սուրբ պատարագին. (Պատմ. Գլ. Է, էջ 109, 6—10:) — 9. Բարեխօսութիւն սրբոց. (Գլ. Ը, էջ 122, 1—12:) — 10. Պիխաւորութիւն Պետրոսի եւ հառմական աթոռոյ. <sup>1</sup>) Պետրոս գլուխ է Ա-

Վարդապետական այս կետին վրայ յաջորդովս յառաջ բերուած բոլոր տեղիքն առնուած են “ի Քարոզութիւնն Առաքելոց ճառէն: Այս ճառն կը ցուցընէ անտարակուսենի ծանօթութիւնն Առաքելոց անվաւերական պատմութեանց, այսպէս՝ Պետրոսի եւ Պաւղոսի, Թոնիցի եւ մանաւանդ Անդրէի եւ Մատթէի Գործոց (Acta):

ռաքելոց. («ի Քարոզութիւն Առաքելոց էջ 351, 3—4. էջ 352, 30—36\*.) բ) Պետրոս Հովհան է ամենայն հաւատացելոց. (էջ 353, 27—35.) Շ) Պետրոս եպիսկոպոս է Հռոմայ, (էջ 345, 19—21 եւ էջ 348, 21—24.) դ) Պետրոսի հաւատոց վրայ հիմնեալ է բովանդակ եկեղեցին, (էջ 348, 6—20:)

Հըստաբագիռնեան+. Պատմութիւն Վարդանայ տպուեցաւ ի Կ. Պոլիս 1764. Նախիջևան 1787. Պետրուրա 1787. Կ. Պոլ. 1823. Վենետիկ 1825, 1828, 1838, 1852, 1859, 1864. Թէոդոսիա Պրիմու 1861. Երուսաղեմ 1865. Տփղիս 1879: Եղիշէի բավանդակ Մատենագրութիւնը՝ Վենետիկ 1838 եւ 1859 (վերջին հրատարակութիւնս շատ աւելի լիակատար է:)

Թարգմանութիւն+. Վարդանայ պատմութիւնը միայն թարգմանուած է՝ անդունէրէն Կայմանէն, Լոնտոն 1830. (Ս. Պագարու տպարանին զրաց ցուցակն այս թարգմանութիւնը՝ զոր չկրցանէր տեսնել, “թերակատար”, կը կօչէ.) Էրալէրէն՝ թրդմ. Քափիէլէթթի (Cappelletti), Վենետիկ 1840. Հաղունէրէն՝ թրդմ. Գրիգոր Գարապանէտին, Փարիզ 1841 (Լանկլուա այս թարգմանութիւնը շատ անձիշդ կը հռչակէ), Լանկլուա՝ Փարիզ 1869

---

որոնք բացայայտ ի վկայութիւն կոչուած են, միայն կ'երեւայ թէ Անդրէի նկատմամբ եղած անդին շփոթուած ըլլայ Մատթէի տեղւոյն հետո Առաքելոց այս անվաւեր գործքերը կը նային ստուգիւ և դարու հայ հեղինակի մը ծանօթ եւ սովորական ըլլալ. վասն զի շատ հաւանական է թէ Առաքելոց անվաւեր պատմութեանց թարգմանութիւններն, որոնցմով հարուստ է հայ մատենագրութիւնը, և դարուն ի դլուխ հանուած ըլլան, Վերջապէս այս ճառիս հարազատութեան կամ հեղինակին ով ըլլալուն ինդրոյն նկատմամբ ընթերցողը կը խաւրենք մեր վերն ըստծին:

Ծ. Հեղ.

\* Այսուղ կը ըստի անդ են զարինք եւ ոչխարք եւ ամենայն բազմութիւն, զորս յաւշին ասաց: Այս խօսքին վրայ կը գրէ նեղինակը. “յաւշին քանին հաւաքական անուն մըն է զառանց, ոչխարք եւ արջառոց, որուն ծշդիւ համազօր բառ մը չկայ գերմաներէնին մէջ:”

(շատ անդամ յիշուած հայ պատմագրաց հաւաք-  
ման մէջ.) Առաքելքն՝ Տփղիս 1853 :\*

Առաքելքն՝ Այս կամաց ի Պերլինեան  
Տարեգիրս դիտնական քննագատութեան՝ 1829,  
1830 (Berliner Jahrb. für wiss. Kritik): Պատ-  
կանեան (էջ 32) կը յիշէ նաեւ Յ. Բերեսին  
(J. Beresin), Քննութիւն Եղիշէի Պատմութեան  
թարգմանութեան ի Պ. Շանչեանցէ, Պետրը.  
1857 (ռուսերէն), եւ Հատուած մը “Կաւկաս” ռուս  
թէրթին մէջ, որուն Հեղինակը՝ կենթադրէ Պատ-  
կանեան՝ թէ ըլլայ Պ. Մելիքով։

### ԺԷ.\*\*

Հին և այսոց ազգային երգերը։†

Պատմական Հարուստ մատենագրութեան  
մէջն, որուն վրայ իրաւամբ կրնայ պարձիլ Հայ

\* Աշխարհաբարի թրգմ. Մարտիրոս Սիմեոնեանց  
(Մոսկ. 1869) եւ Հ. Դուկասեանց (Տփղ. 1891):  
Հ. Թրգմ.

\*\* Հայագէտս այս ճնոտարբերական հատուածը  
հրատարակած է Թիւլիպինեանի Աստուածաբանական  
Նուամսաթերթին 1894 տարւոյ առաջին տետրին  
մէջ (P. Vetter, Die nationalen Gesänge der alten  
Armenier: Theol. Quartalschrift, LXXVI, Heft 1,  
Tübingen 1894, pp. 48—76): Հոս կը դնինք այս բնուու-  
թիւնն ամբողջովին թարգմանելով: Հայագիտիս այս  
հատուածը մաս մաս թարգմանած եւ դիտողութիւննե-  
րով ծովացուցած եւ բնադրատած է արդէն Ա. Հ. Նի-  
կողայոս Վրդ. Աւելորեան (անս Հանդէս, 1894, թիւ  
5, 6 եւ 7): Մենք այս թարգմանութեան մէջ այս մա-  
սերը միայն սկանեցինք “Հանդիսի, յիշեալ հա-  
տուածներէն, որոնք ծշդիւ թարգմանութիւն էին Հայ-  
ագիտին գրութեան: Միւս մասերն եւ դիտողութիւնըն  
կընան տեսնուիլ “Հանդիսի, յիշեալ հատուածնե-  
րուն մէջ: Աւելորդ է ըսել թէ ինչ բան որ դուրս մա-  
ցած էր նո՞ւ լրացուցած ենք, եւ ընդհանրապէս մեծագոյն  
մասամբ նոր թարգմանած:” Ժ. Թրգմ.

† Հեմարանական պաշտօնակատարութեան նախըն-

ազդը, թէ Հայոց եւ թէ Եւրոպական գիտնոց ամենէն աւելի մտադրութիւնը գրաւողն ի սկզբանէ եղած է Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւնը։ Այս գիլքն, որ Հայոց պատմութիւնը կ'աւանդէ հնագոյն ժամանակներէն մինչեւ Արտաշէս Դ. վերջին արշակունի թագաւորը, կ'ուզէ՝ եթէ մէջն եղած յայտարարութեանց նայելու ըլլանք՝ Ե. դարուն մէջ ապրած Մովսիսի Խորենացւոյն գործն ըլլալ։ Թէ այն դարուն մէջ ի Հայո Մովսէս Խորենացի անուամբ երեւելի մատենագիր մը կ'ապրէր՝ աներկբայց ելի է ի հարկէ, որովհետեւ Ե. դարուն վերջերն ապրող Վազար Փարավեցի պատմագիրը կը վկայէ այն Մովսիսի պատմական ըլլալուն։ Բայց այն Մովսէսն Հայոց պատմութիւնը գրած չի կրնար

---

ծառ մը։ — Հին հայերէն բառերն տառադառուած են գրեթէ ամեն տեղ այն այբուբենքին համեմատ, զոր հաստատած է “ոչ-լեզուագիտական գրութեանց” համար ուսուցչապետն Հ. Հիւազման իւր այս գրութեան մէջ՝ “Տառադարձութիւն իրանեան լեզուաց եւ հայերէնի” (H. Hübschmann, Die Umschreibung der iranischen Sprachen und des Armenischen. 1882, p. 38) — Աշխարհաբար բառերը տառադարձուած են Հայերէնի ըստ այժմու տիրող արեւմտեան արտաքրութեան։

<sup>1</sup> Վազար Փարավեցի իւր առ Վահան իշխան Մամիկոնեան գրած թղթին մէջ (տպ. Վենետ. 1873, էջ 607—609) կը գրէ. “Երանելի Փիլիսոփոսն Մովսէս, որ արդարեւ մինչդեռ էր ի մարմնի ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից, ոչ ապաքէն ի տեղուջէ ի տեղի աբեղեանդ Հայոց հալածական արարին։ Ոչ զուսաւորիչն եւ զոդիահահալած զգրեանն նորա՝ առ անգիտութեան Փամեադիւն կուէին, եւ այլ բազում ինչ իրօք թշնամանեալ, յետոյ ապա յաղագս այլոց ամօթոյ՝ զխարեական զեղափսկոպոսութիւնն նման դեղոց մահու արբուցեալ սրբոյն հեղձուցին։ Որոյ՝ ի ժամ վախճանին զինչպիսի ահաւոր նզովս գրով՝ ի վերայ գլւասաւորաց քահանայութեանդ ասացեալ է՝ ձեզէն իսկ գիտեք տեղեկացեալք . . . [— Մի միակ ձեռադրին մէջ հօս պակաս մաս մը կայ, որով չենք կրնար ասպահովութեամբ ըսել թէ յաջորդ մասն ալ Մովսէս Փիլիսոփային վրայ է թէ ուրիշի մը, որուն անունը կը կարդացուէր դուրս մնացած հաստիսորին մէջ —] . . . զտեառնէ, զնա կացոյց ի վերայ անշափ անհանգիստ աշխատաւթեանց եւ վաստակոցն զցայդ եւ զցերեկ, ի լուսաւորութիւն աշխարհիս Հայոց։ Զոսկերսն ի գերեզմանէն հանել տային ի գետ արկանել։ Զհրեշտականման այրն զտեր՝ նոյն

ըլլալ: “Ներքին պատճառներ կը ստիպեն ընդունելու թէ այն գործն ամենէն կանուխ՝ Զ գարուն մէջ եւ հաւանականաբար է գարուն վերջերը կամ Ը գարուն սկիզբները գրուած ըլլայ:”<sup>1</sup>

Գործոյն այս սուտանուն նկարագիրը միայն, յինքեան առեալ բաւական է անոր արժանահաւատութիւնը տարակուսական ընելու. որովհետեւ գրքին մէջ Հեղինակին իւր անձնական հանգամանաց վրայ ասդին անդին տուած տեղեկութիւնները պէտք են զուտ կեղծիք համարուիլ:<sup>2</sup>

անհանգիստ հալածանօք վախճանեցուցին, որք եւ այժմ դեռ եւս անցագութեամբ քինով ընդ մեռելոյն կագին: ՀԵՂ

— Հայագէտս սա խօսքը “գրեշտականման այրա զտէր, պահած է այսպէս” ինչպէս ծնուազրին մէջն է, ուստի թարգմանած՝ den engelgleichen Mann. Աննետկոյ տպագրութեան հրատարակիչը փոխած է “Ո՞րեշտականման այրն զ Տէր,, եւ զքած ի ծանօթութեան թէ:” Թուի ակնարկել ի Խորհնացին Տէր, զոր երբեմ Ս. Մնաբովակացու թողոյք դպրութեան ի միքրո:” (Փարա. էջ 41:) Յամենայն դէպս լաւազոյն կ'երեւայ Տէր անուն մ'ընդունիլ. զամն զի այլազգ “այրն զտէր” անտվոր գործածութիւն մը կ'ըլլար տէր բառին: Խոնդրիս վերջնական լուծումն պակաս մասին գտնուելովը միայն կընայ տքուիլ: Ժ. ԹՐԴՄ:

1 Հմմու. Ա. Գորգէր, “Սորագոյն Եղենքը Պովախիս խօսենացւոյ: Գարիիք այս գրութեան մէջ համոզիչ կերպով կ'ապացուցանէ որ Պատմութեան Հեղինակը գործածած է ի միջի այլոց Ս. Աղքակատրոսի Վարուց եւ Սոկրատաց Եկեղեցական Պատմութեան Հայ թարգմանութիւնըն: Իսկ արդ առաջինն ամենէն կանուխ Զ գարեն է. իսկ վերջույս թարգմանութիւնը 690—692 տարիներն եղած կ'աւանդուիր Հմմու. նաեւ Ֆերենցը՝ “Մովսէս Խորենացին հատուածը՝ Գրայալուրկի Եկեղեցական Բառագրոց մէջ, Բ. Տովոգր:

— Տես վերը՝ էջ 17 եւն, ուր հալորդեցինը մեր ընթերցողաց այս վերջին հատուածը թարգմանութիւնամբ:

2 Հեղինակն առաջին Գրոց վերնագրին մէջ ինք զինք Մովսէս Խորենացի կ'անուանէ, եւ կը պատմէ՝ առաջին դէմքով խօսելով՝ իւր անձին վրայ թէ Աշտիշատու (432) ժողովքէն եարը Մեծին Սահակայ կաթողիկոսի եւ Մեսրովայ հրամանաւ ձեռնարկած ըլլայ ուսումնական

Արժանահաւատութեանը նկատմամբ տարակայսր բոլորովին կ'արդարանայ, երբ կարծեցեալ Մովսիսի Խորենացւոյ պատմութիւնն համեմատենք այն լուրերուն հետ՝ զբոնք մեծաւ մասամբ դիպաց ժամանակակից յօյն եւ հռոմայեցի պատմագիրները Հայոց վրայ կու տան։ Հոս յայտնի երեւան կ'ելլէ թէ Մովս. Խորենացին՝ — անձանոթ հեղինակն միանգամ ընդ միշտ այս փոխառեալ անոււամբը նշանակելով — Հայոց հնագոյն պատմութեան միջեւ Գ. կամ Գ. դար Քրիստոնէն եաբք՝ անտեղեակ է ամենեւին։ Իւր ազգին ամենամեծ դէպքերն, ինչպէս պարթեւական արշակունի Տրգատայ 66ին Կերոնէն մեծ հանդիսութեամբ Հայոց թագաւորապատկուիլը<sup>1</sup>, կամ Հայ արշակունի Պարթամասիրի 114ին Տրայանոսէն սպաննուիլը<sup>2</sup> Մովսիսէն ամենեւին չեն յիշատակուիր, եւ իւր պատմութեան յօրինուածոյն մէջ ալ ամենեւին չեն տեղաւորուիր։ Ասով Հայոց եւ ընդհան-

---

մեծ Շամբորդութեան մը՝ յունարէնին մէջ կատարելագործուելու համար։ Այսուղեւորութիւնը զինքը նաև Եգեսիս առաջնորդած է, ուր ուսումնասիրութիւնը ըրած է դիւանին մէջ, ապա Պաղեստինի եւ ի վերջոյ Եգիպտոսուր ուսումնառած առած է սի նոր Պաղատանէն, յիմն առեմ վարդապետէ, որում ոչ արժան գտայ աշակերտու Ասկէ դացած կ'ըսէ Հռոմ. Աթէնք եւ վերջապէս Բիւզանդիսն։ (Գ. կը 1) Բիւզանդիսնէն հայրէնիք դառնալով՝ այլ եւս իենդանի գտած չէ զՍահակ եւ Մեսրոպակ. (Գ. կը 1) Ուղեւորութեան նկատմամբ արուած տեղեկութեանց այս ակնյայինի անորոշութիւնը (— երբեք չ'ըսուիր թէ իւրաքանչիւր տեղն որչափ կեցած է եւ ոչ ալ իւր աղեքսանդրացի մեծ վարդապետին անունը կը արուի —) կազ ունի անշրջատ գրութեանս կեղծ ծագման հետ։ Անդամ մ'ալ կը յիշէ հեղինակն ինք զինք զրելով թէ սեւ ես այր մի եմ ծերացեալ եւ հիւանդոս եւ անպարապ ի թարդմանութեանց.. (Գ. կը 1)

<sup>1</sup> Հմիմ. F. Spiegel, Eranische Altertumskunde, III, 165. H. Schneiderwirth, die Parther, 1874, p. 135ff. A. v. Gutschmid, Geschichte Irans, 1888, p. 133.

<sup>2</sup> Հմիմ. Fr. Spiegel, անդ., III, 172ff. H. Schneiderwirth, անդ., էջ 148; A. Gutschmid, Geschichte Irans, 1888, անդ., էջ 142:

բազես Արեւելքի քաղաքական պատմութեան նկատմամբ գըքին շատ մեծ արժեքը մը չի կրնար տրուիլ: Եւյսու ամենայնիւ լիովին արդարացի է այն մեծ համարումն ու անշափ յարգը, զոր հայ ազգն իւր խորենացւցն կ'ընծայէ: Որովհետեւ Մովսիսի Պատմութիւնը՝ որչափ ալ քաղաքական պատմութեան համար մեծ նշանակութիւն չունի, ոչ միայն Հայոց այլընդ հանրապէս հնդիկ-գերմանական Արեւելից գրականութեան մշջ անհատական տեղի մը կը բռնէ: Արեւելինին ննագոյն հարհատորեւլ զբուշութեան ըլլալով: Մովսէս խորենացի իւր ժողովրդեան բերանը կենդանի մնացած զրոյցներն ու երդերն հետազոտած եւ այս անդիք գրականութեան հարաւատ նիւթովն յօրինած է Հայոց հնագոյն պատմութիւնը. եւ որովհետեւ իրմէ ետքը չեղաւ հայ մատենագիր մը որ ժողովրդեան երգոց այսպէս մտադիր ըլլայ, <sup>1</sup> ինք իւր ազգին մշջ միակ եւ նաեւ բոլոր Արեւելից հնագոյն զրուցապատումն է, քան զգիրտուսի<sup>2</sup> գոնէ երկու գար յառաջ գրելով:

Մովսէս հայկական հին զրոյցները կրկին ձեւի մշջ գտած է. նախ իբրեւ պարզ աւանդութիւն սերնդէ սերունդ անցած, եւ այս աւանդութիւնները ժողոված է փնտուելով եւ քննելով այն ծերերեն, որոնց այս զրուցաց տեղեակ ըլլալը ծանօթ էր<sup>3</sup>: Խօսուածքին ձեւը, որով ծերերն

<sup>1</sup> Միայն Գրիգոր Մագիստրոսի († 1058) քով կը դանուի պահուած տուն մը հին ազգային երգէ մը, որ տպուած է ի գիրս Հ. Գոբենին, Պատմութեան հին դպրութեան Հայոց, տպ. Վ. ենեա. 1865, Ա, 56:

<sup>2</sup> Զիրտուսի մեռած է 1020ին:

<sup>3</sup> Թէ Մովսէս խնամով հետազոտած փնտուած է ժողովրդեան մշջ եղած բերանացի աւանդութիւնքն, կ'երեւայ իւր գրոց այլեւայլ տեղերեն: Ա, զ կ'ըսէ. “Եւ այսոքիկ զրոյցը սուտ եւ կամ թէ արդարեւ լեալը, մեզ չէ ինչ փոյթ: Այլ վասն գիտելոյ քեզ զամենայն” որ ինչ է լոյս եւ որ ինչ ի գրոց, անցանեմ ընդ բնաւ ի գիրս յայս: Կմանագէս կ'ըսէ՝ Ա, ժթ. «Յարմարեալ զամենայն կարգեցից քեզ ի գիրս յայսոսի զագգիս մերոց զաւագագոյն արս եւ զեախնիս, եւ որ ինչ վասն սոցա զրոյցք եւ

իրենց նախնիներէն աւանդուած զբոյցները կը պատմեն, բնականապէս արձակ էր: Բայց աղդային զբոյցներն ուրիշ ձեւի մէջ ալ — պատմական երգոց ձեւի մէջ — կը պահուէին: Այս դիւցազներդութեանց ի մասնաւորի հետամուտ էր զբոյցասէրն Ա. Խորենացի. հանդիսական կաճառներու կ'երթար, ուր մասնագէտ երգիչներ բամբուամբ աղդային երգերը կ'երգեին<sup>1</sup>. Եւ հսն ժողովրդեան կենդանի բերնէն լսածները Հայոց Պատմութիւն մը կազմելու գործածած է:<sup>2</sup>

որակութիւնք իւրաքանչիւր, ոչ ինչ կամամտածական եւ ոչ ինչ անպատշաճ ի սմա յարմարելով բան, այլ որ ինչ ի գրոց. խոկ ըստ նմանեաց ապա եւ ո՞չ ինչ է բանից ոբանց իշտագուց եւ յայուսի տածուածուածուածու, յորոց մեք արդարապէս ջանացափ հաւաքել զշնագրութիւնս: Կաեւ յայտնապէս ի վկայութիւն կը կոչէ այն ծեր անձինքն, զորոնք հարցափորձած է: Այսպէս՝ թ, հե, «Եւ աստ ասեմ զբոյց սրանչելի ծերոյն՝ որ ասէր, թէ ի նախնեաց ունիմ սովորութիւն, որդի ի հօրէ առնլով զյիւտակ զբոյցաց այսոցիկ: Մասեաց վրայ բնակող Արտաւազդոյ զրուցին վկայ կը կոչէ պատուունք, զրելով: «Զրուցեն զմանէ եւ պատուունք, եթէ արդելեալ կայ յայրի միում» կապեալ երկաթի շղթայցիք: (Բ. կատ.)

<sup>1</sup> Մովսէս (Ա. լր) կ'ըսէ թէ «Զայս երգելով ոմանց բամբուամբ, լուար խոկ ականջով մերովք:»

<sup>2</sup> Հայ գիտնական Յ. Ա. Էմինի արդիւնքն է, որ առաջին անգամ ճանչաւ եւ մանրումասն հետազոտեց Ա. Խորենացւոյ պահած երգոց հատակուորներուն նշանակութիւնը: Էմինի՝ իւր անսակին մէջ ռահմական եղած՝ երկասիրութիւնը 1850ին լցու տեսաւ ի Մոսկուա՝ այս վերնագրով. «Աէպք հնոյն Հայաստանի:,, Դժբախտութար շատ անգամ հետախուզելով հանդերձ ոչ զրավաճառանոցի ձեռօր եւ ոչ առանձնական ճամբար յաջողեցաւ մեզի այս տերակէն օրինակ մ'ունենալ: Ծանօթ է ինձի այս գործը միայն Ե. Տիւլորիէի անկէ ըրած ծայրաբազներէն: Ասն զի Տիւլորիէ ալ մեր այս խնդրոյ վրայ զրեց Էմինի գրութեան վրայ տեղեկասուութեան ձեւով՝ Journal astiatique թէրթին մէջ՝ 1852, էջ 1—58 (E. Dulaquier, Etudes sur les chants historiques et les traductions populaires de l'ancienne Arménie, d'après une dissertation de M. J. B. Emin.) Կախ քան Տիւլորիէի ձեռօր Էմինի գործըն եւրոպացւոց ծանօթացընելը, այս նիւթով զբաղած էին երկու հատուածք Անետիոյ Բայց վեց թէրթին մէջ, 1850 Դեկտ. եւ 1851 Յունուար: Կայսեր Ալեքսանդրի Միխիթարեաններէն Հ. Յովսէս Արքան խօսած էր նոյն խնդրոյ վրայ իւր Պատմու-

Իւր դործոյն ամբողջ առաջին եւ երկրորդ գիրքը գրեթե միայն այս երգերէն շինուած են, զորոնք արձակ ասացուածի դարձուցած եւ յաւելուածներով ընդլայնած է, բայց 12 տեղ ալ բառ առ բառ յառաջ բերած է<sup>1</sup>:

Ժժին Մատենագրութեան Հայոց,, գրութեան մէջ,  
Վիեննա 1851: Ուրիշ քննութիւնք յաջորդեցին Հ. Գու-  
շենէն իւր Պատմութիւն հայերէն գպրութեանց,, գրու-  
թեան մէջ, Վենետիկ 1865: Ըռաջին հատորին մէկ ամբողջ  
գլուխ մը (էջ 45—61) “Գողթան երգեր,, տիտղոսով նուի-  
րուած է նախարիստոննէ ական ժամանակի երգոց: Կան  
Վեկտոր Լանկլուսոյ զբաղեցաւ այս խնդրով իւր Հայ պատ-  
մագրաց հաւսքան առաջին հատորին մէջ (V. Langlois  
Collection des historiens anciens et modernes de l'Ar-  
մénie. Paris 1867—69, էջ թեւն): Նորագոյն ժամանակի  
մէջ յիշելու է ամենէն յառաջ կմինի երկրորդ գրութիւնը  
նոյն նիւթոյ վրայ, զոր կմին նախ ռուսերէն գրեց եւ  
յետոյ Կ. Խ. աշխարհաբար հայերէնի թարգմանեց այս  
վերնագրով՝ “Մովսէս Խորենացին եւ Հայոց հին վէպերը”  
Տփ. 1886:

Բաց առաջ յայտնապես մոտադիր ընենք որ մատե-  
նագրութեան այս ցուցակը լիակատար չէ:

1. Մ. Ժ. Արքայի որկորն է,  
Մեր Շիրակայ ամբարքըն չեն:

2. Բ. Ժ. Արքայի Շամիրամայ ի ծով:,  
Անդ. Շամիրամ քար առաջին քան զնիորէ:,

3. Ա. Լ. Արտաւազդայ ոչ գտեալ,  
Քաջի որդւոյն Արտաշիսի

Տեղի . . . ապարանից

Ի հիմանալին Արտաշատու.

Նա անց գնաց եւ շնուաց

Ի մէջ Մարաց զՄարակերա:,

4. Անդ. “Տենչայ Սամենիկ տիկին

Տենչանս զարտախուր խաւարտ

(Տենչայ) եւ զսից խաւարծի

Ի բարձիցն Արդաւանայ:,

Այս երկրորդ “անչայ”, (Յաղին սկիզբը) կը  
պակսի Խորենացոյ ընագրին մէջ: Բայց շափը կը պա-  
հանջէ որ հոն գրուի: Այս սրբագրութիւնն առած եմ  
Կ. Մատի ու շագրդիու գրութենէն “Վասանային Ուղեւո-  
րութիւնից գեղի ի Հայոց, Նկատողութիւններ եւ քաղուածք-  
ներ հայկական ձեռագրերից”, Վիեննա 1892, էջ 9  
(Նախարար ռուսերէն գրուած, եւ աշխարհաբարի թարգ-  
մանուած Ոնոփրիոս Անոփեանէն):

5. Ա. լա. “Երկնէր երկին եւ երկիր,

Եթէ մեր մտադրութիւնը դարձրնենք Մովչափսի խնամքովն հաւաքուած եւ իրմով մեզի հասած երգոց հատակոտորներուն, առաջին խնդիրը կ'ըլլայ այս կորուսեալ երգոց նիւթոյն վրայ, եւ ասոր լուծումը Մովչափսի պատմութենեն պէտք ենք սպասել: Անոր ըսածներէն կ'իմանանք, թէ անոնք աղդային երգեր եին, որովհետեւ Հայոց բոլոր պատմութիւնը կը բովանդակեինց ամենահին ժամանակ-

Երկներ եւ ծիրանի ծով.  
Եուն ի ծովուն ուներ զկարմրիկ եղեգնիկն .  
Ընդ եղեգան փող ծուխ եւաներ.  
Ընդ եղեգան փող բոց ելաներ.  
Եւ ի բոցոյն պատանեկիկ վազեր.  
Կա հոր հեր ուներ . . .

[ապա [թէ] Բոց ուներ մուրուս, եւ աչկունքն եին արեւ գալունք ։]

Ա երջին երկու տողերս յայսանապէս անձիշդ աւանդած է Ա. Խորենացի՝ ինչպէս շափը կը ցուցընէ: Ի մասնաւոր կ'երեւել թէ սանէր բառէն եաբը (սող 7) կէս տող մը գուրս ինկած է, իսկ յաջորդ երկու բառերը («ապա թէ»), անցուշտ Ա. Խորենացւոյ յաւելուածն են: 6. Բ., է. «Մանկան նիրհելոյ անձրեւ եւ արեւ հակառակեալ

Եւ հովանի թռաշնոյ պատանոյն թալկացելոյ ։,  
7. Բ., ծ. «Ճեծաւ արի արքայն (Արտաշէս) ի սեաւն գեղցիկ.

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոր պարանն ,  
Անցեալ, օրպէս զարծուի սրաթեւ ընդ գետն .  
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոր պարանն ,  
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց .  
Եւ շատ ցաւեցոյց զմեջք փափուկ օրիորդին  
Արագ հասուցեալ ի բանացն իւր ։,

Առաջին տողին մէջ «Արտաշէս» բառը շի կրնար երգին մասն եղած համարուիլ, վասն զի շափը կ'եղծանէ: Յայտնապէս Ա. Խորենացի մուծած է զայն: — Այսպէս նաեւ տող 3 պէտք է «զարծուի» բառին տեղ «զարծիւ» կարդալ:

— «Զարծուի» կը նայ անփոփոխ մսալ, վասն զի ընիկ մնարութեան լեզուի ուղղականն է փիս. «արծիւ»:

ԹՌԳՒՌ.:

8. Անդ. «Տեղ ոսկի տեղայր  
Ի փեսայութեան  
Արտաշէսի.  
Տեղայր մարդարիտ  
Ի հարսնութեանն  
Սալթինկանն :

ներեւն մինչեւ մեր թուականութեան առաջին կամ  
երկրորդ դարը :

Հնագոյն նախաժամնակի կերպարանքնեւ-  
րուն մէջն երգիչները մասնաւորապէս Շամիրամ  
թագուհին իրենց երգոց նիւթ ըրած էին : Շա-  
միրամ թագուհին, կ'ըսուի երգոց մէջ, հայկ-  
ազն Արայի հետ ամուսնալու ուղեց, եւ որով-  
հետեւ Արայ յանձն շառաւ՝ ասոր գէմպատերազմ  
բացաւ : Այրարատեան գաշտին վրայ ճակատելով՝  
Արա ինկաւ եւ Շամիրամ Հայոց երկրին տեր եղաւ :  
Հու՝ Վանայ Ծին քով Շամիրամակերտ քաղաքն  
շինեց իրեւն իւր ամարանոց, եւ հոն մեռաւ իւր  
Կինուաս որդինեն սպաննաւելով<sup>1</sup> : Կաեւ Շամիրամայ  
մահը երգուած է . եւ այս երգին Մավուկս երկու տող  
բառ առ բառ յառաջ բերած է :<sup>2</sup>

Երգոց մէջ շատ յիշուած ուրիշ մեծ անձ-  
նաւորութիւն մ'ալ եր Տիգրան թագաւորը՝ Մա-  
րաց Աժդահակին յաղթողը : Հայկական զրոյցը ոչ  
զպարսիկ Ափւրոս՝ այլ զհայկազն Տիգրան կը ճանչ-  
նայ իրեւն դիւցազն՝ որով Մարաց վերջին թա-  
գաւորին աղետալի վախճանը կատարուեցաւ : ԶՏի-

9. Բ., կա. "Մինչ դու զնացեր  
Եւ զերկիրս ամենայն  
Ընդ քեզ տարար .

Ես աւերակացս  
Որոյէս թագաւորեմ :

10. Անդ. "Եթէ դու յորս հեծցիս  
Յազատ ի վեր ի Մասիս,  
Զքեզ կացին քաջք, տարցին  
Յազատ ի վեր ի Մասիս  
Ընդ կացցես

Զքյա մի տեսցես :

11. Անդ. "Ա իշապազունք դողացան  
Զմանուկն Արտաւազդ  
Եւ դեւ փոխանակ եղին :

12. Բ., կե. "Հասուած զնացեալ Վարդգէս մանուկն  
Ի Տուհաց գաւառէն, զՔասաղ գետով .  
Եկեալ, նստեալ զԾրէզ բլրով,  
ԶԱրսեմիտ քաղաքաւ, զՔասաղ գետով .

1 Խոր. Ա., Ժե—Ժէ :

2 Խոր. Ա., Ժը, տես վերը՝ էջ 121, Ծան. 1, թիւ 1:

դրան փառաւորող երգերու շըջանին մէջէն՝ Մովկէս ընդարձակ կտորներ առած է :<sup>1</sup> Բայց Մովսիսի մեծագոյն սիրով փառաւորած դիւցազն է Վաղարշակ թագաւորը՝ հայ-արշակունի հարբատութեան նախահայրը :<sup>2</sup> Վաղարշակայ կտուավարութեան ժամանակն՝ ըստ Մովսիսի ժամանակադրութեան՝ Քրիստոսէն յառաջ երկրորդ գարուն կիսուն մէջ պիտի իյնայ, այսինքն 153—131 Կ. Ք.<sup>3</sup> Աակայն յոյն եւ հովմայեցի պատմագիրներն զՎաղարշակ ամենեւին չեն ճանչնար, միայն Մովսէս եւ իրմէ առնող հեղինակները զանի կը յիշեն :<sup>4</sup>

Եւ որովհետեւ Վաղարշակայ պատմութեան քանի մ'էական կետերը կը յարմարին Պարթեւաց Վաղարշ Ա. թագաւորին Տրդատ եղբօրք վրայ, զոր ներոն թագաւոր պատկած է, կրնանք հետեւցրնել թէ Վաղարշակ եւ Տրդատ մի եւ նոյն անձն են :<sup>5</sup> Բայց ասկէ կը հետեւի որ նաեւ Քրիստոնէութեան

<sup>1</sup> Ա. Իդ-Լա:

<sup>2</sup> Բ. Գ-ը:

<sup>3</sup> Մ. Խորենացի կ'ըսէ թէ Պարթեւաց Արշական արքայն Վաղարշակայ Հայոց արքային իշխանութեան 13երրորդ տարին գահն ելաւ: Միեւնոյն տեղը կը պատմէ նաեւ որ Արշական արքթեւական Արշակունեաց ցեղին չորրորդ արքայն է, եւ թէ իւր երեք նախորդք ի մեախն Հաշուելով 110 տարի կառավարած ըլլան: Բայ այսմ Վաղարշակայ գահակալութեան տարին Պարթեւաց պետութեան հիմնարկութեան 97երրորդ տարին կ'ինայ: Արդ վերջինս տեղի ունեցաւ ըստ Մ. Խորենացւոյ տուած տեղեկութեան՝ զոր յոյն աղքերք ալ կը հաստատեն (Հմմտ. H. Schneider-Wirth, անդ, էջ 11, այլազգ Ա. Կո-Էլշտր., անդ, էջ 29 եւն) Ընափորոս Բ. թէսս Սելևկեան արքայի 11երրորդ տարին, որ է 250 Կ. Ք.: Ըստ այսմ Վաղարշակայ գահակալութիւնն սկսած է յամի 153 Կ. Ք. եւ տեւած մինչեւ 131 Կ. Ք. զան զի 22 տարի իշխած կ'ըսուի:

<sup>4</sup> Հմմտ. Ըդէւլ, Երանեան Հնախօս. Գ. 222 եւն:

<sup>5</sup> Արդեամբք Տրդատէս էր հիմնադիր Արշակունեաց հարստութեան ի Հայս, եւ միեւնոյն բանն է՝ զոր Մ. Խորենացի Վաղարշակայ նկատմամբ կը պատմէ: Դարձեալ Տրդատէս եղբայրն է Պարթեւաց Հաշակաւոր արքայի մը Վաղարշի Ա. (իբր 52—78 Յ. Ք.) Նոյնը կ'աւանդուի Վաղարշակայ նկատմամբ, զան զի ըստ Մ. Խորենացւոյ եղբայրն էր Արշակայ ԱՄեծի, որ միայն Միհրդատէս Ա. (իբր 171—138 Կ. Ք.) կրնայ եղած ըլլալ:

Աղարուն Հայաստանի քաղաքական պատմութիւնը  
նիւթե եղած էր այս աղդային երգոց։ Գրեթե միւ-  
եւնոյն ժամանակի միջոցին կը տանի զմեզ երգոց  
ուրիշ խումբ մը, զոր Մովսէս Նոյնպէս առատապէս  
գործածածէ. եւ ասոնք կ'երգեն իրարու անընդհատ  
յաջորդող Սանատրուկ, Երուանդ, Արտաշէս եւ  
Արտաւազդ չորս թագաւորները,<sup>1</sup> որոնք ըստ Մով-  
սիսի ժամանակագրութեան՝ Քրիստոսի առաջին  
գարուն մէջ իշխած են։ Արդ այս չորս թագաւոր-  
ներն ալ առասպելական են։<sup>2</sup>

<sup>1</sup> Սանատրուկ՝ որ ըստ հայ աւանդութեան՝ փեսայն  
էր Եղեսիսիցի քրիստոնեաց եղող Արգար Ռւշամայ արքայի,  
Արտարու բոլոր արու սերունդն սպաննեց (Բ. լր. լեւ)՝  
Միեւնոյն արիւնահեղ դէսքերը կրկնուեցան իւր իսկ ըն-  
տանեաց մէջ, վասն զի Երուանդ, որ Արշակունեաց տնէն  
խառնածին մըն էր. Սանատրկոյ մահուանէն ետքն իրեն  
յափշտակեց առաւ իշխանութիւնն եւ Սանատրկոյ բոլոր  
որդիքն սպաննել տուաւ, եւ մնաց միայն տղայ մը. Արտա-  
շէս, զոր Պարսկաստան փախցընել ազատել կրցան։ Զա-  
փահաս եղած՝ դարձաւ անկէ Արտաշէս. յաղթեց յափրշ-  
տակիշին եւ իւր հօր գահն ելաւ (Բ. լզ.—իսզ.) Արտաշիսի  
համեմայ կառավարութիւնը փառաւոր է ներքուստ եւ ար-  
տաքուստ (Բ. իսէ—կ.) Իրեն կը յաջորդէ իւր որդին Արտաւ-  
ազդ, որ ի մանկութենէ իսելազար էր: Արտաւազդայ նկատ-  
մամբ կը պատմէ զբոյցը թէ մեռած չէ, այլ գերի կը հեծէ  
վերերը՝ Մասեաց վրայ այրի մը մէջ, երկամի շղթաներով  
կապուած։ Կը ջանայ խորսակել այս շղթայքն, եւ երբ  
յաջողի՝ աշխարհին վախճանը պիտի գայ։ Ասոր համար երբ  
դարրինք ի Հայու երկուշաբթի օրը գործքի կը սկսին, նախ  
3—4 անգամ զօրաւոր հարուած կուտան սալին, որպէս զի  
Արտաւազդայ շղթայքն ամբան (Բ. կաւ.)

— Ըստ Խորենացւոյ կիրակի օրերն՝ երբ չեն  
քանիք՝ կը տրուէին այս հատուածք։ Բաց աստի Սա-  
նատրուկ չըստիք փեսայ, այլ քեռորդի Սանատրկոյ։  
Այս եւ այսպիսի քանի մասնձգութեանց նկատմամբ  
աւելորդ համարեցանը նշանակել ամէն անզամ ծանօ-  
թութեանց մէջ ամէն քանափի ծանօթ ըլլալով։ Բաց  
աստի՝ այս եւ նման կը տերու նկատմամբ կընայ տես-  
նուիլ ։ Հանդիսի, վերյիշեալ հատուածներուն մէջ։

<sup>2</sup> Բուզանդ երեք անդամ կը յիշէ զՍանատրուկ  
արքայ եւ այն՝ երկու տեղ այնպիսի կերպով որ կը տես-  
նուի անոր նոյն ըստալ Մ. Խորենացւոյ Սանատրկոյ հետ-  
քուզանդ կը յիշէ զՍանատրուկ՝ իբրեւ հին արշակունի ար-

Սակայն գոնեւ Սահատրկոյ եւ Արտաշիսի պատմութեանը մէջ պատմական հիմ մը կայ : Աերջին Արտաշէսս՝ երդերը կը փառաւորեն իրեւ Ալանաց յաղթող . եւ այս Ալանաց պատերազմն խկապէս պատմական է , որովհետեւ դիտենք թէ Ալանիք երկու անդամ Հայոց երկիրն յարձակեցան , նախ 72ին Յ. Ք.<sup>1</sup> եւ երկրորդ անդամ 135ին<sup>2</sup> Զի կրնար այժմորոշուիլոր երդերն Ալանաց այս երկու պատերազմներուն ալ կը հային՝ թէ միայն առաջնոյն : Ենթադրելով արդ որ Արտաշիսի վրայ եղած երդն Ալանաց երկրորդ պատերազմը մէջն առնու մինչեւ Քրիստոնէն ետքն երկրորդ դարուն դէպքերն երդոց նիւթե եղած կըլլան : Սակայն այս ամենէն յետին ժամանակամիջոցն է , զոր երդերուն մէջ կը տեսնենք :

Ապացուցանելով թէ հայկական հին երդերը ժամանակի միջոց մը կը պարունակեն , որ հնագոյն նախաժամանակներէն մինչեւ քրիստոնէական դարը կը տարածուի , այս ինքն Շամիրամայ աշխարհակալութենէն մինչեւ Ալանաց պատերազմը , պատրաստուած է ուրիշ խնդրոյ մը լուծումը՝ նկատմամբ երդոց բանաստեղծական նկարագրին , այն՝ թէ արդեօք վիստական էին թէ քնարական : Մովսիսէն աւանդուած երդոց հատակոտորներէն սոյն խրնդրոյ ապահով մեխնութիւն մը չի ստացուիր , որովհետեւ այնչափ կարճ են՝ որ վճռական յայտարարութեան մը հիմ չեն կրնար ըլլալ : Բայց որովհետեւ

---

քոյ մը՝ նախ երբ կը պատմէ Հանւոյ արշակունի արքայից գերեղմանաց Մերուժանաց ուրացելոյն ձեռօք պղծուիլը (Դ. իդ.) Երկրորդ անդամ կը յեւէ զՍանատուկ իրեւ շինող Մծուրք քաղաքին : Առ ալ դարձեալ կը համաձայնի Մ. Խորենացւոյ հետ՝ ենթադրելով որ ներեալ ըլլաց Մծուրք անունը նոյնացընեւ Մծրնայ հետ (Հմմա) Մար-Աբբասաց Մծրնացւոյ Մծուժնուցէ կոչուիլն Աեղծ-Աերէսսի քով .) վասն զի Մ. Խորենացի կը պատմէ (Բ. Ըշ.) թէ Սանատուկ Մծրինքաղաքը նորէն շինած ըլլայ :

<sup>1</sup> Հմմա. Կոմիլիոն, անդ, էջ 133 :

<sup>2</sup> Հմմա. Կոմիլիոն, անդ, էջ 146. Հ. Շայոյեր-Հերէն, էջ 141, 142 :

Մովսես այս երդերէն դէպքերու շաբք մը կրցածէ հիւսել, ինչպէս ինքը շատ անդամ յայտնապէս կը վկայէ,՝ կը հետեւի թէ ժողովրդական երդեր՝ վիպասանական բանաստեղծութիւններ էին եւ ոչ քնարական անկապ երդեր։ Ասոնց վիպական նկարագիրն աւելի եւս կը ստուգուի այն անուննեն զոր Մովսես իւր երդոց կու տայ։<sup>2</sup> զանոնք կ'անուանէ

<sup>1</sup> Այսպէս է Շամիրատնց մահուան միջավեպը (Բ, ԺԸ), Ահազագնի գիւցազնութիւնն (Ա, Հա), Տորքայ Անդէղէի ըմբշական քաջագործութիւնն (Բ, Ը) եւ Արտաշիսի կառավարութիւնը (Բ, Խթ)։

<sup>2</sup> Ա. Խորենացի այս երդոց սա անուանքը կու տայ. Երջու, Երջարանու, Յուշու, Դրայշու, Առասութէլու, Հեղուսունու; Ասոնց մէջ իրը ապացոյց չին ծառայեր Երջու, Երջարան եւ Յուշու բառերն, որ ընդհանուր իմաստ ունին։ Միւս Հրայրառը, որ բաւական յաճախ գործածուած է, (Ա, Գ, Պ, Վ, Ժ, ԺԴ, Բ, Ը, ԽԴ, ԷԸ, Կր.), Ա. Խորենացի կը գործածէ պատմութիւն, աւանդութիւնն նշանակութեամբ, եւ այն՝ կը նշանակէ թէ ճշմարիս պատմութիւն մը եւ թէ ըստ ինքեն անձից պատմութիւն մը՝ առասպել մը, թէ գրաւար եւ թէ բերանացի աւանդեալ աւանդութիւն, խօսքի մը թէ չափական եւ թէ արձակ ձեւը։ Առասութէլ բառը սա տեղերը կը գործածուի՝ Ա, Գ, Պ, ԺԸ, ԺԸ, Վաւելուած Ա. Գրոց, Բ, Է, Ը, ԽԴ, ԷԸ, Խր, Ժ, Տա, Տը, Տգ, Կա, Կե, Հ, Հգ։ Այս ամէն տեղերը համեմատելով ակնյայտնի կը տեսնուի որ Ա. Խորենացոյ քով առասութէլ բառին իմաստն երեք կէտ կը բովանդակէ՝ իրի մը ներքին անձմարտութիւնը, երկրորդ՝ անոր նիւթեյն հեթանոսական-կրօնական գաղափարաց հետ կապ մ'ունենալը, եւ երրորդ՝ բանաստեղծուկան ձեւն ձեւ։ Այս գաղափարին առաջինն մասին ապացոյց են այլեւայլ տեղեր՝ ինչպէս Բ, Խր, ուր կը պատմուի թէ երրուանդայ համար կ'ըսուէր թէ շատ գմնեայ հայեազը ունէր եւ իւր աշաց դաժանութեամբ առաւօնները նաև քարեր կը ճեղքուէին։ Ինայց այս, կը յաւելու Խորենացի, կամ եղիցի սոււ եւ առասութէլ։ Ա. Խորենացի առասութէլ բառը սորութեան հաւասար կը դնէ, երբ (Բ, Ը) Անգեղեայ Տորքայ անհեթեթ զօրութեան նկատմամբ պատմութիւններ դնէլն ետքը՝ կը դուէ, Ո՛՛Հ, կարի է առասութէլ եւ առասութէլ առասութէլ։ Երկրորդ կէտը, այն է՝ հեթանոս դիցաբանութեան հետ կապ ունենալը, կը պարզուի գլխաւորաբար Ա. Գրոց Յաւելուածով։ Այս յաւելուածին՝ որուն մէջ Խորենացի Աժդակնուայ (Զահուայ, առ Գիրդուսիի) զրոյցը կը մէկնէ, սա վերնագիրը առած է՝ «ի պարսից առասութէլ լուս», եւ ընագրին մէջ աւ կը համեմատէ յունական առասութէլ պարսկանաց հետ։ Յունականք, կ'ըսէ, եւ պերճ եւ ողորկ . . . հանդերձ պատճառաւ, որ զՃշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանս ունի թաքուցեալ, իսկ

զիապատճելաց ձեւն ունեին։<sup>1</sup> Արդ գիտական Մովսիսի գործածած լեզուաւ կը նշանակէ պատմական ասացուածք (geschichtliche Erzählung) առանց կապ ունենալու չափական կամ արձակ ձեւի հետ. իսկ առաջարկել բառով Մովսէս դիցաբանական

պարսկականք՝ “անմիտ եւ անհանձար բանից յարմարանք”, Մ. Խորենացւոյ այս խօսքերէն յայտնի կը տեսնուի. որ առաջարկել բառով չեթանոսական - կրօնական դիւցավէպքը նշանակէլ կ'ուզէր, եւ այն՝ դիւցավէպքն առաջարկել կը կոչէ այն ատեն միայն, երբ չափական էր։ Այն թէ առաջարկելու ի հարկէ չափական էր, կը ցուցուի արդէն՝ բոլոր առաջարկելուց ունեցած ձեւէն, զորոնք խորենացի յառաջ բերած է. վասն զի ամենքն ալ ուսանաւոր են։ Բայց նաև կը տեսնուի իւր սա դիտողութենէն թէ վիպասանք զՊոմետ երգած են յառաջարկելու (Բ. ծդ, նման՝ Բ., կաւ) — Ակադեմիան բառը միայն չորս անդամ կը գործածէ Մ. Խորենացի, եւ այն՝ այսպէս կ'անուանէ այն երգերը, որ Արտաշիսի աբբայի վրա էին (Բ., խը, խթ, ծ։) Ամենեւին տարակուսական չի կրնար մեալ թէ ինչ իմաստով կը գործածէ Մ. Խոր. վերաբեր բառը, վասն զի վեպ արմատը, զոր երեք անդամ կը գործածէ (Ա., գ, դ, դ, դ), իրեն քով “պատմութիւն”, կը նշանակէ, ուստի վեպանական “պատմական զուցուածք”, պատմուածք, անձուկ մոռք “զրոյց” կ'ան՝ Վեպանական բառին ուրիշ՝ ապահովապէս անձիւդ՝ մեկնութիւն կու տայ իւր վերցյիւնեալ գրութեան մէջ (Մուսկ. տպ. 1850)։ Այնուեղ կ'ըսէ. «Քանզի այդ բառ (վեպ) գոլով մին ի հնագոյն բառից լեզուի մերոյ, առ հինան մեր զնոյն նշանակէր, զոր առ Յոյնս ՀՊՕԾ, այսինքն՝ պատմութիւն + Երենութիւն կամ պատմուան բանաւորթունութիւն . . . չոփաբերական եւ ոչ աբնութիւն իրաւամբք այս սահմանին գէմ կը խօսի Dulaquier, միա գնել տալով որ վեպ բառը պարզապէս “պատմութիւն” կը նշանակէ առանց կապ ունենալու անոր չափական կամ արձակ ըլլալուն, Միայն թէ չենք կրնար Տիւլրիէի համամիտ ըլլալ յայնմ, որ վեպանակ կ'ուզէր լոկ անձնական իմաստով առնուլ. Վեպանակ կը նշանակէ ի հարկէ նախ եւ գլխաւորաբար “պատմագիր”, սակայն կրնայ նաեւ իրակսն մոռք առնուիլ իրը “պատմական”, եւ Մ. Խորենացւոյ քով չորս տեղերէն գոնէ միոյն այս նշանակութիւնը միայն կրնայ առուիլ, իսկ միւսք գոնէ չեն մերժեր բացէ ի բաց այսպիսի մեկնութիւն մը։ Ամսն զի երբ կըսուի (Բ., խթ) «Արտաշիսի վերջնոյ գործք՝ բազում ինչ յայտնի են քեզ ի վեպանական որ պատմն ի գողթան.. այն ատեն վեպանական բառը յայտնապէս միայն “պատմութիւն”, զոյցը կրնայ նշանակել։

1 Այս ծանօթութիւնը կը գտնուի ի Բ., ծ։ Արտաշիսի երգերէն առնուած մէկ կոչման այսպիսի յառաջարանութիւն մը կը կցէ Մ. Խորենացի. “Զայս տեղի առաջարկելուն կ'ուզանը յերգելն իւրեանց այսպէս . . . ,

բանաստեղծութիւն (mythologische Dichtung) կ'իմանայ : Եթէ երգերը վիպասանք եւ միանդամայն առասպելք բլլան՝ իրենց նկարագիրը յայտնի կ'ըլլայ՝ չափական ձեւով պատմութիւններ հեթանոսական կրօնական դրոշմ կրելով . — կամ ուրիշ խօսքով՝ այնպիսիք վիպասան երգեր են հեթանոսական նախաժամանակէն ազգին : Այս տեսակէտով հայկական հին երգերը չենք կրնար հնդկական հին բանաստեղծութեան , այսինքն Վեդայի երգերուն կարզը զնել , որոնք առաւելապես քննարական են . այլ անոնց նմանօրինակն իրենց նիւթոյն նկատմամբ՝ պէտք ենք վնասել պարակական մեծ վիպասանութեան , այս է Գիրասուսիի Շահնամէին մէջ , իսկ ձեւոյն նկատմամբ՝ Ցունաց ժողովրդական վիպական երգոց կամ հոմերական դիւցազներդութեան մէջ : Մովսիսի քանի մը նկարագրութիւնները , զորոնք երգերէն առած՝ արձակի գարձուցած է , ակներեւ Հոմերոսի լեզուն կը յիշեցընեն : այսպիսի է Տիգրանին նկարագրութիւնը . “Խարտեաց այս եւ աղերէկ ծայրիւ հերաց երաւանդեանս Տիգրան , երեսօք դունեան եւ մեղուակն , անձնեայն եւ թիկնաւետն , առոյգաբարձն եւ գեղեցկուտն , պարկեշան ի կերակուրս եւ յրմագելիս , եւ ի խրախճանութիւնս օրինաւոր” : (Գիրը Ա.

---

1 Այս իմաստով՝ միայն Մ . Խորենացւոյ երկու նախադասութիւնք իրենց բուն իմաստը կ'առնուն : Ա . գ կ'ըսուի “Այլ ինձ թուի , որպէս այժմ՝ եւ առ հինան հայաստանեաց լեալ անսիրելութիւն իմաստութեան եւ երբորունց բանականությունը Ա երջինբառերս կը թարգմանէ Լանգլուայ՝ chants traditionnels , իսկ Լաւէր՝ verständige Gesänge : Երկու թարգմանութիւնքս ալ անձիշ են . . . “Բան+ , կը նշանակէ Մ . Խորենացւոյ քով նաեւ պատմութիւնն ըստ իւր բովանդակութեան , այսպէս Ա . գ “Պատմանիւն+ Բանիշ” : Ա . իր “ի բաց Բանիշ” : Ուստի բանական կը նշանակէ “պատմական” եւ թարգմանելու է՝ պատմական երգոց , (= “երգաբանաց բանաւորաց , ” Այնպէս Լրէ Բանիշ , կը նշանակէ (Բ . Ը պատմական երգ , (Հմմտ . “քանզի կարի իմն անկարմար թուէին նմա Եր՞ բանից վասուժելութեան եւ սրտեայ լինելըն” եւն) )

ԴԼ. ԵՊ.՝) Աւրիշ աւել մը Մովսէս երգերէն առնըւ-  
լով այսպէս կը նկարագրէ զհայ Թերսիտէսն՝ Վա-  
ղարշակայ զօրապետներէն մէկը որ իւր հերակղեան  
զօրութեամբն ու մեծ ագեղութեամբը նշանաւոր  
էր. “Զայր խոժոռազեղ եւ բարձր, եւ կոպտար-  
անձն եւ տափաքիթ, խորակն եւ դժնահայեաց,  
ի զաւակէ Պագրամայ, ի Հայկակայ թառնէ, Տորք  
անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահազիմու-  
թեանն ձայնէին Անգեղեայ. վիթխարի հասակա-  
եւ ուժով, հաստատէ կուսակալ արեւմտից, եւ  
յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին  
Անգեղ տուն։”<sup>1</sup>

Եթէ ասով, հին Հայոց երգերուն վիպա-  
կան նկարագիրն հաստատուած համարինք, խնդիր  
կը ծագի թէ այս բոլոր ազգային երգերն արգեօք  
մի միակ մեծ վիպասանութիւնն մը կը կազմէին, որ  
Հայոց պատմութիւնն հնագոյն ժամանակներէ մին-  
չեւ Արտաւազգ թագաւորն երգած բլայ, թէ՝  
պէտք ենք զանոնք նկատել իբրեւ հետզետէ աճած  
ցրուեալ գեղօններու (ballades) հաւաքածոյք մը։  
Առաջին կարծիքն ուներ գիտնական հայ Էմինը,  
որ հին երգոց Մովսիսի քով պահուած հասակո-  
տորոց առաջին անգամ մտադիր ընելու արժանիքն  
ունեցաւ։ Էմին կ'ուղէր նման Գիրտուսիի Ծահնա-  
մէին՝ միակ մեծ, ազգային կապակցեալ վիպասա-  
նութիւն մը յատկացրնել հին Հայոց։ Անոր հա-  
կառակ հայագէտ գաղղիացին Տիւլորիէ Հայոց հին  
երգերը կը նկատէր իբրեւ գեղօններու ազատ հաւ-  
աքածոյք մը, իբրեւ օրինակ համեմատութեան ըե-  
րելով ապանիացի Ռոմանսերոյից եւ գաղղիական  
տրուբագուրներու բանաստեղծութիւնքը։ Տիւլորիէի

1 Բ. ը։ Երգերս կը մատնեն նաեւ դրական ծանօթու-  
թիւն յունական գիցարանութեան։ Վասն զի տող մը,  
զոր Մ. Խորենացի (Ա, ժը) Ծամիրամայ մահն երգող եր-  
գէն յառաջ կը բերէ, կ'ըսէ “Ծամիրամ քար առաջին քան-  
ցնիորէ։”

կարծիքն աւելի ընդունելի է ապահովապես, որովհետեւ ամեն անգամ որ Մովսէս երդի մը բովանդակութիւնն յառաջ կը բերէ, ինչպէս Շամիրամայ<sup>1</sup> կամ Արտաշեսի<sup>2</sup> պատմութեան մէջ, նիւթը բովարովին այն անձնաւորութեան վրայ կը կուտի. և Մովսէս ամենեւին չի ցուցըներ թէ այս իւր ժողված բազմաթիւ երգերն իրեն վրայ մի միակ մէկ ամբողջի տպաւորութիւնն ընեն:

Ո՞րչափ հնութիւն ունին այս դիւցազներգութիւնք: Զուր աշխատութիւն է անոնց ժամանակին վերին սաշմանը վնասուել: Այսափս միայն կարելի է ապահովութեամբ հաստատել՝ թէ քանի մը երգոց հատակասորները մեծ հնութեան կերպարանք ունին: Այս երգոց մէկուն մէջ, զոր Մովսէս և Գրքին ԼԱ գլխուն մէջ բառ առ բառ յառաջ կը բերէ՝ երկինք եւ երկիր իրրեւ ամուսինք կը ներկայանան. գաղափար մը՝ որ Հնդկաց Ռիգ-Վեդային շատ սովորական է:<sup>3</sup> Բայց առասպելին՝ այս բնութեան յատկութիւնն այն ժողվուրդը միայն կրնայ տալ՝ որուն լեզուին մէջ երկինք արական է եւ երկիր իգական կամ հակառակը.<sup>4</sup> իսկ նախնեաց հայերէն լեզուն՝ ի բաց առեալ քանի մը բառ՝ անուանց սեռի նշանակներն ի սպառ կորուսած է. ուստի այս առասպելը հարկ է նախահայոց, հնդիկ-գերմանական ժամանակին վերածել: Ասով՝ սոյցդ է՝ երգոյն յօրինման ժամանակը չի կրնար որոշուիլ, բայց ցուցուած կ'ըլլայ թէ Հայոց դիւ-

<sup>1</sup> Ա, Ժը:

<sup>2</sup> Բ, Խթ:

<sup>3</sup> Հմման. Ռիգվետա Ա, 159, 160, 185. Դ, 50. Զ-70. Ե, 53, devaputre (դիցահայր, դէք իրրեւ որդի ունեցող) կը կոչուին rodasi՝ երկինքն ու երկիրը (Ա, 159, 1, 185, 4.) բնրվայ pitara (նախածին ծնողք) կ'անուանէ զասոնք երգիչը (Ե, 53, 2):

<sup>4</sup> Արական է dyaus (երկինք), իգական՝ prithivi (երկիր), բայց սովորաբար երկուորականը (dual) կը գործածուի դյանա prithivī.

յազներդութեանց մէջ ժողովրդական շատ հին  
տեսութիւններ կային:

Աւելի որոշ արդեանց կը հանդիպինք լեզուա-  
կան նկարագրի դիտողութեամբ մը: Մովսէս Եր-  
տաշիսի երգոց մէջէն խօսք մը յառաջ կը բերէ՝  
յորում անոր զօրքն Երտանդակերտ քաղաքն յար-  
ձակմամբ մանելուն՝ ամենքը միաձայն Մար ամուր,  
Մարն եկաւ, պոռացեր են: Ամուր բառը դասական  
հայերէնով չի մեկնուիր. միայն ազգակից լեզու-  
ները՝ սանսկրիտը, զանգիկն ու հին պարսկերէննայս  
վերջաւորութեամբ կատարեալ եզակի երրորդ դէմքն  
ունին: Ուստի յայտնի է որ Մովսէս ամուր բառով

։ Այս խօսքը չի կրնար պարսկերէն ըլլալ, թէեւ  
Արտաշէս Պարսկաստանէն կու գար եւ իւր բանակն ալ  
անշուշտ Պարսիկներէն կազմուած էր: Ասսն զի միայն  
չայոց յատուկ է Մար անուանակոչութիւնը, մինչ հին  
պարսկերէնը՝ ինչպէս նաև երրայեցերէնն, ասորերէնն ու  
յունարէնը մած (mada) արմատէն կը յօրինէին անուան  
ձեւը (Հմետ. Spiegel, die altpersischen Keilinschriften):  
Հայերէնի մէջ չենք գաներ այլուր ամ (երթալ) արմատը,  
բայց կայ սանսկրիտի մէջ: Պետերսուրդի բառգիրքն ոյս  
արմատէն ածանցած կը դնէ ամատ (երթալ) բայց եւ սա  
անուանքը՝ ամա (բանութիւն, սաստկութիւն), ամատ,  
амавант (բուռն, սասարիկ): Զենդարէնի մէջ նոյն արմա-  
տէն կը դնէ Justi (Handbuch der Zentsprache) սա ա-  
նուանքս ամա, ամавант եւն, թէեւ այս արմատէն բայ մը  
չի գտնուիր նոյն լեզուի մէջ: Բայց աստի Ստոյն-Մովսիսի  
ժամանակ ժողովրդական հայերէնի մէջ գտնուելու էին  
տակաւին բառեր, որ այս արմատին հետ կապ ունենային:  
Ասսն զի միայն ասով կը մեկնուի այն որ Մ. Խոր. (Բ.  
ձէ) կրնար ըսել. «Անուանէն ԱՌուսանէն, սրակէս թէ եւ»:,,

— Հ. Նիկողայոս մ. Աւգերեան այս ինսդրոյն  
ուրիշ մեկնութիւն կու տայ (տես Հանդիս 1894,  
Թ. 7, էջ 199). «Մենք չենք կարծեր որ մէկ երկու դա-  
րու մէջ հայերէն լեզուն այնչափ փոփոխութիւն կրած  
ըլլայ՝ որ բայերուն խոնարհմունքը բոլորովին տարրեր  
վերջաւորութիւններ առնուն, այլ ենթազրելով որ ա-  
մատ բառն հայերէն է՝ կըսնք թէ ոչ ամ արմատ  
է եւ ոչ ամ վերջաւորութիւն, այլ մատ արմատ է  
եւ մատ կատարեալ եզակի երրորդ դէմք: Հայերէն  
բայերուն շատերը, մասնաւանդ նագոյնները՝ կատա-  
րեալ եզակի երրորդ դէմքը կը կազմեն միայն բային

Հայերէն լեզուի շատանց անցած մէկ ժամանակի շըջաւնէն մեզի միակնմոյշ մը տուած է, որով ապացուցուած կ'ըլլայ թէ վիպական երգոց գէթ մէկ մասն աւելի հին է. քան հայերէն գրաւոր մատենագրութեան ամենահին միշատակարաններն, որոնց սկիզբն եղած է Քրիստոսի թուականութեան է. գարուն մէջ:

Մեծագոյն ստուգութեամբ կարելի է հայ վիպասանութեան ժամանակիներուն վերջին սահմանն որոշել: Երգոց մէջ մեր թուականին Ա. եւ Բ. դարերէն անձնաւորութիւններ եւ իրողութիւններ կը յիշուին, ինչպիսի են Գործիտիս Կորբուդոն հռովմայեցի զօրապետն որ Աերսնի ատեն 58էն—63 Վաղարշ Աի գէմ պատերազմ մզեց, եւ անօր Տրդգատ եղացըրը Հայոց գահը հանեց:<sup>1</sup> Կայնակա են,

արմատուն առանց ամեննեւին վերջաւորութեան՝ հասարակօրէն նախդիր և կամ և ծանսաւո՞նեցն առնելով, այսպէս և մ' ա տ, և հ' ա տ, և հ' ա ս, և ա ն կատարեալները: Առդ կրնանք առանց անպատշաճութեան ընդունիլ թէ մ' ա տ ա ն և մ' բայ մ'ունէինք, որ յետոյ մ' ա տ ա ն և մ' եւ վերջապէս մ' ա տ չ ի մ' եղած է, եւ որուն կատարեալ եզակի երրորդ դէմքն՝ ըստ սովորական խոնարհման՝ կ'ըլլար և մ' ա տ եւ զաւառական նաշմամբ կամ նազոյն ձեւով ա մ' ա տ, որ կը նշանակէ մ' ա տ և ա ն — և կ' ա ն: Սակայն այս մեր թերեւս յանդուգն զիսողութիւնը բանափրաց մուղրութեան կը յանձնենք: Թէ Ամատունիք ա մ' ա տ բառէն անուանուած ըլլան, ինչպէս Մ. Խորենացին կ'ուզէ, շատ կը կասկածինք. Մովսիսի սիրական ոծն է ամէն յատուկ անուն՝ ուղիղ թէ ծուռ՝ սոուզաքամնէլ: Բայց կարելի կը համարինք որ իրեն ժամանակը զեռ ա մ' ա տ ի բրեւ մ' ա տ և ա ն ի զործածութեան եղած ըլլայ տեղ մը:

1 Մ. Խոր. (Բ. ծդ) կը գրէ. “Զայս կամելով երգել յառասպելոն, Գոմետ զոմի ասեն եկեալ, որ է ինքն կայսորն Գոմետանոս, ոչ եկեալ այսր, այլ զհրաման նորա եւ զզօրս այլաբանելով յանուն նորա կոչեն:”, Մ. Խորենացւոյ պատմական այս քննադատութիւնն անշուշտ ուղիղ չէ, վասն զի երգերն ոչ թէ զԴոմետիանոս կայսր այլ զԴոմետիս Կորբուդոն հռովմայեցի զօրավարը կ'երգեին:

ինչպէս արդէն յիշուեցաւ, նաեւ Ալանաց պատերազմները: Բայց Բ. գարեն անդին ապրած անձ մը կամ եղած գեպք մ'երգոց մէջ ամենեւին չի յիշատակուիր. եւ նշանակալից է որ Մովսէսմինչեւ Մեծին Տրդատայթագաւորութիւնը, այսինքն մինչեւ Գ. գար՝ երգերէն վկայութիւն յառաջ կը բերէ: Ասկէ կը հետեւցընենք որ Հայ դիւցազներգութիւնը Բ. կամ Գ. գարու մէջ լւած է:

Բաւական ապահովութեամբ կրնանք այս ժողովրդական քերթուածոց անձկագոյն հայրենիքն որոշել: Մովսէսի ժողված եւ գործածած երգերն ընդհանրապէս յայտ յանդիման տեղական տիպ մը կը կրեն: Երենց բնավայրն է միջին Երասխայ հովիտը: Երասխայ հարաւային կողմը՝ Արարատայ (— զոր Մովսէս Խոր՝ ինչպէս նաեւ ցայսօր Հայք Մատիէն կ'անուանեն —) ստորատը տարածուած հովիտներուն մէջ կը բնակէին Վիշապազունք, զորս Արտաշէս Զնջեց եւ որոնց կոտորածը վիպասանութիւնն երգած է:՝ Արարատայ վերերը երգերը զԱրտաւազդ թագաւորը կը բնակեցընեն առանձնացեալ այրի մը մէջ շղթայակապ:<sup>2</sup> Երասխայ հովտին մէջ կամ անոր մօտերը՝ կային երգոց դիւցազնոց կանգնած քաղաքները. Երուանդաշատ՝ Երուանդ թագաւորին բնակութիւնն՝ Ախուրեանի եւ Երասխայ գետախառնութիւնն վրայ.<sup>3</sup> Բագարան՝ Երասխայ հիւսիսային կողմը՝ Ախուրեանի վրայ՝ Երուանդայ գից քաղաքը.<sup>4</sup> Երուանդակերտ՝ Երաս-

Այս Դամեսի Դումիսիոս Կորրուզոնի հետ նոյն ըլլալն առաջին անգամ Կութչմիա շեշտեց (աեւ Ueber die Glaubwürdigkeit եւն. ի Տեղեկագիրս Սաքսոնական ճեմարանին Գիտութեանց, 1876, էլ 1—43):

1 Բ. խթ:

2 Բ. կա:

3 Բ. լթ: Հմիտ. St. Martin, Mém. sur l'Arm. I, 120. K. Ritter, Erdkunde, 2. Aufl. X. 398, 453 ff.

4 Բ. խ: Հմիտ. St. Martin, I, 123. Ritter, X. 499 ff.

խայ վրայ՝ Երտւանդաշատին դիմացը.<sup>1</sup> Արտաշատ՝  
Արտաշէս թագաւորին աթոռանիստ քաղաքը՝ հոն  
ուր Մեծամօր Երասխայ մէջ կը թափուի.<sup>2</sup> Վաղար-  
շապատ՝ հիմակուան Էջմիածինն՝ Քասաղի՝ Երասխայ  
գետակցին վրայ :<sup>3</sup>

Աւելի վար՝ հարաւային կողմն էին այն  
գտաւառներն, ուր Ծամիրամ՝ թագուհւոյն վէպն  
իւր դիւցազոնքը կը բնակեցընէ. Հոն՝ Վանայ ծու-  
վուն հարաւային եւ արեւմտեան կողմն էին Հայկայ  
նախնական կայանները.<sup>4</sup> Նոյն ծովուն արեւելեան  
ափանց վրայ կը բարձրանար Ծամիրամակերտ  
հրաշլի քաղաքը:<sup>5</sup> Այս ամէն տեղերը բաւական  
որոշ ճշգել կու տան մեզի հայկական վիպասանու-  
թեան հայրենիքը, դէմ այնչափ՝ որշափ Մովսէս  
մանչցած եւ քննած է. բատ այնմ՝ այս հայրենիքը  
պիտ' որըլայ՝ միջին, հարաւայիննեւ հարաւային-արեւ-  
ելեան Հայոց երկիրը, այն լեռնային երկիրն, որ հի-  
մայ պարսկական Աղերքայձան (Առքպատական) նա-  
հանդին սահմանակից է :<sup>6</sup> Եւ իրօք՝ Մովսէս մէկ ան-  
գամէն աւելի կը նշանակէ մեզի այն տեղն՝ ուր  
մասնաւորապէս զրուցաց ուսումնասիրութիւննը ած-  
է, այս է՝ Վասպուրական նահանդին արեւելեան  
կողմն եղած Գողթն գաւառը,<sup>7</sup> որ Մովսիսի ժա-  
մանակն համբաւաւոր էր գինաւետութեամբ:<sup>8</sup> Հոս-

<sup>1</sup> Բ., Խթ: Հմման. St. Martin, I, 121. Ritter, X, 452 ff.

<sup>2</sup> Բ., Խթ: Հմման. St. Martin, I, 117, 118.

<sup>3</sup> Բ., կե: Հմման. St. Martin, I, 115, 116. Ritter, X, 514 ff.

<sup>4</sup> Ա., ժ., ժը:

<sup>5</sup> Ա., ժը: Հմման. St. Martin, I, 138 ff. Ritter IX, 981 ff.

<sup>6</sup> Առքպատականի քաղաքական սահմանները շատ  
անդամ փոխուեցան Եթէ Յունաց՝ Արօռադու եւ Հայոց  
Արքուութեան կոչած երկիրն բնական սահմանաւորումն  
իբրեւ հիմն առնունք, վերոյիշեալ գաւառներն այս սահ-  
մանին ներբեւ կ'իյնան: Հմման. Ritter, IX, 764 ff.

<sup>7</sup> Ա.: Հ. Խթ: կա. Հմման. St. Martin, I, 126, 127:

<sup>8</sup> Ա.: Հ:

կը բնակէր երգասէր ժողովուրդ մը, որուն երգոց սովոր էր Մովսէս ունկնդիր ըլլալ: Գողթն գաւառ ոին մէջ երգչաց առանձինն դասակարգ մը կար միջնդարեան Տրուբագուրներուն նման: <sup>1</sup> Ժողովուրդական հանդէսներու եւ անշուշտ նաեւ աւագանւոյ պալատներու մէջ Գողթան երգիչներն, ինչպէս Մովսէս բացայայտ կ'անուանէ զանոնք, հին դիւցազանց երգերը կ'երգէին — բամբռամբ եւ ցցոց ու պարուց ընկերակցութեամբ: <sup>2</sup>

Դեռ այսօրւան օրս Հայոց երկիրն հարուստ է ժողովրդական երգերու կողմանէ: <sup>3</sup> Բայց Մովսիսի Խորենացւոյ ժամանակը կենդանի եղած երգերը բոլորովին անհետ եղած են: Ոչ ոք մտածեց այս ժողովրդական քերթուածները ժողովելու եւ ի դիր անցրնելու. Հայ մատենագրաց մէջէն մի միայն Մովսէս Խորենացին այս կերպ բանաստեղծութեան մտադիր եղաւ: Հինգ երրորդ դարէն ետքն այս երկիրը ստոկալի փոթորիկներէ անցաւ, որոնք քանի մ'անդամ ամայի ու մարդաթափ բրին թշուառ երկիրը: Հետզետէ եկան Պարսիկը, Արաբացիկը, Աւելձուկներ, Մոնղոլներ, յետոյ դարձեալ Պարսիկը եւ վերջապէս Օսմանեանք: Այս տառապանաց մէջ Հայ ազգը վառ պահեց իւր եռանդուն Հայրենասիրութիւնն, որ բոլոր Հայ գրականութեան նկարագիրն է. բայց օտարաց շափազանց ձնշման տակ՝ ազգային հին երգոց միշտատակը բոլորովին ջնջուեցաւ Հայ ազգին մտքէն: Եթէ Մովս. Խորենացւոյն դիտնականի սիրահարութիւնը (gelehrte Liebhaberei) չըլլար՝ եւ ոչ փոքր ծանօթութիւն մը պիտի ունենացինք Հայ Հոմերի վրայօք: <sup>4</sup>

<sup>1</sup> Բ., կատ:

<sup>2</sup> Ա., զ., իդ:

<sup>3</sup> Հման. Էմինի վկայութիւնը Dulaurierի գրութեան մէջ (էջ 57):

<sup>4</sup> Ի հարկէ Մ. Խորենացւոյ տուած մէկ տեղեկութենէն կրնացինք փորձուիլ ընդունելու թէ ժողովրդական

Վարելի չէ Հայկական հին դիւցազներդութեանց բանաստեղծական արժեքին վրայ դատաստան մ'ընել, որովհետեւ մեզի Հասած Հատակոտորներուն ծաւալը շատ պղտիկ է. սակայն անհնցմէ կրնանք ապահովութեամբ հին Հայկական բանաստեղծութեան չափական ձևն իմանալ: Զարմանալի կերպով կը տեսնենք որ Հայկական բանաստեղծութիւնը ճիշդ այն չափական օրէնքներն ուներ՝ որոնք Աւեստայի քերթուածներուն մէջ կը տիրեն: Աւեստայի տաղաչափութիւնն ամենապարզ է. վանկերու թիւն Հատածով (césure) որ բացարձակապէս Հարկաւոր չէ՝ կը կազմէ տաղն, եւ տողերը կը կազմեն տունը:<sup>1</sup> Այս նայն օրէնքն է տիրողնաեւ Հայկական բանաստեղծութեան մէջ, ուր կրնանք քանի մը Հատակոտորներուն մէջ ութունեան տողեր ալ ցուցընել, որոնք Աւեստայի շատ սովորական են: Բայց Հատակոտորներուն մեծ մասը գունդայի ստանաւորներուն նման է, այսինքն՝ տուներն անհաւասարավանի տողերով են<sup>2</sup>. միայն թէ-

դիւցազներդութիւնք Հայկական հնութեան մէջ դրի առնուած ըլլան: Վասն զի Ա. Խոր. (Ա. Թ.Դ.) կ'ըսէ. “Բայց թէպէտ եւ ոչ ի բուն մատեաննն, սակայն օրովէս Մար Աբաս կատինաց պատմէ, ի փոքրունց օմանց եւ յաննշանից արանց ի գուսանականէն այս գաանի ժողովեալ ի դիւանի արբունեաց:,, Բայց չեմ կրնար վասահիլ՝ Ա. Խորենացւոյ այս խօսքերն իրեւ ծանրութեամբ ըստած պատմական վկայութիւն մը նկատելու: Կաի շատ զարմանալի է եթէ հայ թագաւորաց դիւանքն որ ըստ Ա. Խորենացւոյ գաան գանգատանաց (Ա. Գ) եւ ոչ արբունի տարեգրութիւնք կը բովանդակէին, հոգ տարած ըլլային ժողովոդեան մէջ պատօղ դիւցազներդութեանց: Աւելի տարակուսական կ'ըլլայ այս տեղեկութիւնն անով որ իրեւ վկայ կը կոչուի ասորին Մար Աբաս կատինաց: Ընշատ այս ալ Ա. Խորենացւոյ սիրած ճոռոմարանական մէկ չափազանցութիւնն է:

<sup>1</sup> Հմմ. K. Geldner, über die Metrik des jüngeren Avesta (Ա. Գ. Եղիներ, Կրտսերագոյն Աւեստայի տաղաչափութիւնը.) 1877. — W. Geiger, Handbuch der Avestasprache (Ա. Գոյդեր, Դասագիրք Աւեստական լեզուի) 1879. էջ 56 եւն:

<sup>2</sup> Ա. թէվանկեան տող ունին սահակոտորք՝ Ա. քը (տես Քերը՝ թիւ 1), Ա. ժը (թիւ 2), Ա. լ (թիւ 3, այս տեղ երբորդ տողն մէջ “ուղիկ” բառէն ետքն երկիվան-

Հայկական երգերը խստիւ կապուած չեն երեւար իւրաքանչիւր տողի վանկերու թաւին նկատմամբ Աւեստայի մէջ տիրող օրէնքին . թէպէտ եւ այս ալ ի նկատ առնելու ենք՝ որ կարելիէ թէ Մովսէս կամայական յաւելուածներով եւ կրծատումներով այլայլած բլայ տողերը, զորոնք բատ երեւութիւնառ առ բառ մեզի աւանդած է :

Միւս կողմանէ հայկական չափականութիւնն առողանական (prosodique) սկիզբն ընդունած է, որ Աւեստայի քերթուածոց ամենեւին սովորական չէ, այսինքն՝ բառերու շեշտի գործածութիւնն ներգանակութեան վախճանաւ : Հին հայերէնի գրեթէ բոլոր բառերը վերջին վանկի վրայ շեշտուած բլալով՝ լեզուն ինքնիրմէ մեծավերջ (iambique) արագ սահուն ընթացք մը կ'առնու : Արդ

---

կեան բառ մը դուրս ինկած բլալու է, մասամբ նաև Աահագնի երգը՝ Ա, լա (թիւ 5, այսինքն՝ տող 1 եւ 2), անշուշտ նաև Բ, զե (թիւ 12: ) — Եօթնվանկեան կը գըտնենք՝ Ա, Լ (թիւ 4), եւ այն բանաստեղծը մերթ պարզ (3+4) եւ մերթ կրկին (2+3+2 կամ 2+2+3) հատած կը գործածէ : Այսպէս նաև Բ, կա (թիւ 10, գոնէ՝ տող 1—4, սա կերպարանոք՝ 5+2; 4+3; 5+2; 4+3.) գարձեալ Բ, կա (թիւ 11, ձեւ՝ 4+3; 2+3+2, մէջտեղն վեցվանկեան տող մը:) Չորեքվանկեան, Հնդավանկեան եւ վեցվանկեան տողեր փոխն ի փոխ ունին սա հատակոսորք՝ Բ, Ճ (թիւ 8.—5, 5, 4; 5, 5, 4, 4) (թիւ 9.—4, 6, 4, 6, 6: ) Իննվանկեան տողեր կը գտնենք վահագնի երգոյն մէջ (թիւ 5), այսինքն տող 4—7 (4+2+3; 4+2+3; 4+3+2:) նոյնաեղ նաև մետասանվանկեան տող մը (տող 3 = 4+4+3.) գարձեալ մետասանվանկեան տողեր խստի երկուատնվանկեաններու հետ (թիւ 7, ձեւ՝ 6+5 կամ 4+4+3 կամ 6+6: ) Աերջապէս երեքտասանվանկեան տողեր կան՝ Բ, Է (թիւ 6 = 5+4+4; 6+3+4: ) — Երգոց աներու կազմութիւնը միայն երկու հատակտորոց մէջ կրնանք ապահօվութեամբ որոշ շել, այսինքն թիւ 8 եւ 12: Ասոնց առաջինն երկու տունի, որոնց իւրաքանչիւրին մէջ երկու հնդավանկեան տողերու կը յաջորդէ չորեքվանկեան մը: Երկրորդն ունի երկու ութվանկեան, երկու տասնվանկեան եւ հատ մը երկուատնվանկեան տող՝ հետեւեալ ձեւին համեմատ տողուած՝ 8 (4+4), 10 (6+4), 8 (4+4), 10 (6+4), 12 (6+6: )

Հատածը — տարբերելով Աւեստայի տողերէն — մեծաւ մասամբ՝ բայց ոչ անհրաժեշտաբար միշտ՝ տողի մը պարզ մէքենական բաժանմում չէ, այլ իմաստին մասանց բաժանման հետ կը զուգընթանայ :

Հին հայ երդիչներն շեշտի այս օրէնքը գիտակցուածեամբ գործածած են։ Ասի ամէն հատակոտորաներուն մէջէն աւելի պայծառ կ'երեւցընէ Բ դրբին ԿԵ գլխուն մէջ յառաջ բերուած տունր.

“Հատուած գնացեալ Վարդգէս մանուկ

Ի Տուհաց գաւառէն, զՔասաղ գետով,

Եկեալ նատեալ զԸրէղ բլոնվ

ԶԱրտիմէգ քաղաքաւ, զՔասաղ գետով

Կուել կոփել զդուուն Երուանդայ արքայի։”

Վերջապէս հայկական քերթուածին մէջ նոյնածայն յանդի միտութիւն մ'արդէն կը տեսանուի, միտութիւն միայն եւ ոչ բառ օրինաց արուեստի յանդ՝ ինչպէս քրիստոնէական հայ բանաստեղծութիւնը դիտէ։ Թէ հին հայկական բանաստեղծութիւնն այսպիսի նոյնածայն յանդի դէմ ձգտում ունէր՝ անուրանալի է։ Երկու օրինակ բաւական է իբրեւ ապացոյց։ Երդին մէջ Արտաւազդ թագաւուրին համար կ'բառուի.

“Նա անց գնաց

Եւ շինեաց

Ի մէջ Վարաց

զՄարակերտ։”<sup>1</sup>

Եւ Վահագնի հատակոտորին չորրորդ տողէն մինչեւ եօթներորդն այսպէս է.՝<sup>2</sup>

Ծնդ եղեգան փող ծուխ ելանէր.

Ծնդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն պատանեկիկ վաղէր,

Նա հուր հեր ունէր։”

Վերջապէս ներուի մեզ՝ Մովսիսի Խորենացւոյ պահած երգոց հատակոտորներէն քանի մ'օրինակ բերել ի փորձ գերմաներէնի թարգմանելով։

Հեթանոսական - դիւցաղնական բովանդակութիւն մ'ունի Վահագնի Հայոց Հերակղեայ՝ ծնունդն երգող տաղը, որ է այսպէս.

<sup>1</sup> Ա. Լ. տես վերը, թ. 3:

<sup>2</sup> Ա. լաւ Բնագրին համար տես վերը, էջ 121, թ. 5 :

Ար ծնաներ երկին եւ երկիր,\*  
 Կը ծնաներ ծիրանի ծովին,  
 Ծնունդն ի ծովէն յառաջ բերաւ  
 Զկարմրիկ եղեգնիկը  
 Եղեգան կոժունեն ծուխ կ'ելլէր,  
 Եղեգան կոժունեն կրակ կ'ելլէր  
 Եւ կրակէն պատանենիկ մր վազեց  
 Որ բոցեղէն մազ ուներ  
 Հրեղէն մօրուք մ'ուներ  
 Եւ աչքերն էին արեգակներ :<sup>1</sup>

Արտաշիսին եւ Ալանաց Սամինիկ իշխանութոյն հարսանիքն երգող տաղերէն հետեւեալը յառաջ կը բերէ Մովլուս .

Ոսկւոյ անձրեւ մը կ'անձրեւէր  
 Ի հարսանիս Արտաշիսի ,  
 Մարգարիտ կ'անձրեւէր  
 Յամունութեան Սամինիանն :<sup>2</sup>

Մեռած Արտաշիսին ոգին իւր ինելագար որդւոյն՝ Արտաւազդ թագաւորին երեւնալով՝ անոր ծանոյց թէ Մասիսի վրայ պիտի կաշկանդուին Հայրը կ'ըսէ՝

<sup>1</sup> Ա. Հաւ Այս տաղին մանրամասնութիւնը մթին են, բայց ընդհանուր իմաստ տարակուական չի կրնար ըլլալ: Յայտնապէս ասոր հիմն է արեգական գիւցազրոյց մը. ծագող արեւը կերպով մը կը ծնանի երկնքէ ու երկրէ եւ “ծիրանի” ծովէն, այսինքն արշալուսի կարմրագոյն ամպերէն: Նաև Ռիգվեդայի մէջ Սաւիդար՝ Արեւդիքը կ'անուանուի արամ նար, “զաւակ ջրոյ..” (Ա, 22, 6. X, 149, 2.)

\* Հայագէտս այս տեղին սկսեալ Եւրոպացւոց ծաշակ տալու համար գերմաներէն թարգմանած է երգերը, որոնք բաւական յաջող են, թէեւ երգոց հայերէնին բուն ոգին չի մսար ի հարկէ: Մենք աւելորդ համարելով հայագէտին գերմ: Թարգմանութիւնը դնել, որինք այն թարգմանութեանց աշխարհաբար փոխադրութիւնը :

<sup>2</sup> Բ., ծաւ:

Ա Երբ որսալու երթաս  
Ազատի<sup>1</sup> վրայ, վեր Մասհսի վրայ  
Հոն ողիներն<sup>2</sup> զքեզ բռնեն

1 Բ. ժամանակը տողին մէջ՝ “Առաջ բառը լեռան մանուն համարած եմ, ինչպէս որ ըստ քերականական օրինաց բառիս բանած տեղը կը միտոցընէ ընդունելու, վասն զի այս դիրքն այնչափ յարմար չէ առաջ բառն Մասհսի իր վերադիր ածական բժրանելու։ Ի հարկէ Հայաստանի մէջ՝ “Առաջ, անուամբ լեռ մ՛ըլլալու վկայ միայն մէկ անձ մ՛ունիմ, այն է Կեղծ-Սերէսո (Հրտ. Պատկանեան Գետրը. 1879, էջ 6, 7)։ Այն տեղ կ'ըսուի. սի Դամասկոսէ ասեն գնացեալ զՄարսեակն զնոդոծինն Աբրահամու փախտական լեռալ յիսաշակայ, եւ եկեալ ընակեցաւ առ ոսամբ երկուց լեռանցն որ հային հանդէպ մէծի գաշտին Արայի, յԱրագած կատար եւ ի գեղ լեռան։ Եւ անուանէ զերինա յանուն իւր, որում Առաջն կոչեն լեռան Այս տեղ միշուած Առաջ միայն Արարատաց կողմերը կրնանք վնառել, վասն զի ասկէ յառաջ յիշուած միւս երկու լեռները Երասխայ հիւսիսակողմը կ'իյնան, այսինքն Արագած լեռը Արարատաց գաւառին եւ գեղ լեռը աւելի հեռուն Սիւնեաց գաւառին մէջ։ Արդ եթէ Մարսեակ այս երկու լեռնաշղթայից ոսքն բնակութիւն հաստատեց, միայն Արարատաց հօվտին մէջ կրնայ եղած ըլլալ, եւ երրորդ լեռնաշղթան, որ Ազատ կոչուեցաւ եւ զոր իւր անուամբ անուանեց, յայտնապէս Մասհսն է։ Կ'ենթ ադրինը որ Մարտիոն անուան տեղ Մասհսէ կարգալու է, այնպէս որ մատենագրին միտքն ըլլայ Մասհսէ անուամբն անուանուած է Մասհս, որ Ազատ ալ կը կոչուի։ Ի հարկէ Մ. Խոր. (Բ., ժբ) կ'ըսէ թէ Մասհս անուանակոչութիւնն ըլլայ Ամսախա անունէն, սակայն Կեղծ-Սերէսոի Մար-Աբրամը չի գիտեր այս բանս Ուստի կ'ընդունինք որ Մասհսաց մէկ մասն, անշուշտ հիւսիսային, Երասխահօվտին մերձակայ յառաջալերինքը, նախագոյն ժամանակին մէջ Ազատ կ'անուանուեին, բայց այս անունը արդէն և գարեն յառաջ կորսուած եր։ Վասն զի Հայոցգրաւ որ մատենագրութեան մէջ այլ եւս չի գանուիր, եւ մի միայն տեղն առ Մ. Խոր (Ա., Լ.) ուր Ազատ անունը Մասհսի հետ կցուած կը գանուիր, երգի մ՛ազդեցութեան արդիւնքն է։

Ժողովրդական այս երգոց մէկ կողմանէ եւ միւս կողմանէ Մար-Աբրամաց հասակոտորոց մէջ եղած այս համաձայնութիւնը նոր ապացոյց մըն է նոյն հասակոտորոց հարազատութեան։

2 Արդէն Էմին “Քովչ” ասացուածը “Ազիներ հասկըցած եր։ Տիւլորիեի այն կարծիքը թէ հաս հասկըցուած ըլլան, “Այշապազունք, ազնուական Մարաց սերունդք՝ որ Արարատաց ստորոտը գրաւեցինու (անդ, էջ 50 ի Ծան.), հաւանական չէ։ Յայտնապէս հաս Լեռանց-Ագիքն են յիշուած, որ Մասհսաց վրան բնակած ըլլան։ (Հմտ. Ա. Մարգերայիշատակեալ գրութեան մէջ՝ “Աւղեւորութիւնից գեւպ ի Հայս”, էջ 12 եւն։)

Տանին Ազատի վրայ , վեր Մասիսի վրայ ,  
 Հոն միաս եւ ալ լսյս շտեսնես : „<sup>1</sup>  
 Վերջապէս Վազարշապատու հիմնարկու-  
 թեան նկատմամբ եղած տունն է այսպէս .  
 „Գաղթեց ու մեխնեցաւ  
 Վարդպէս մանուկ  
 Տուհաց գաւառէն  
 Քասաղ գետին քով ,  
 Եւ եկաւ նստեցաւ  
 Շրէզ ըլլան շուրջը  
 Արտեմիտ քաղաքին քով  
 Քասաղ գետին մօտ ,  
 Կոելու եւ կոփելու  
 Երուանդայ արքային գուոր : „<sup>2</sup>

## ԺԳ.

Առ կորնթացիս երրորդ անվաներական թուղթը :

Տարւյս Փետրուար 25 Ակտրթէնապէրկի Ակլէլմ  
 Բ Թագաւորին տարեղարձին առթիւ Թիւպինկէնի մե-  
 մարսն ըստ սովորութեան մեմարանական հանդէս մը  
 գումարած է: Այս անզամ ալ սոյն հանդիսի հրահ-  
 րազրին կցուած է ըստ սովորութեան՝ ընկարծակ բա-  
 նասիրական ծառասացութիւն մը: Հեղինակ ծառասա-  
 ցութեանս է մեր ընթերցողաց ծանօթ հայերէնագէտն  
 Տր. Պ. Վէթթէր, Նոյն ծեմարանին աստուածաբանական  
 բաժնին Ս. Գրոց մելնութեան ուսուցչապետն, որ իրեն  
 նիւթ առած է հայ մատենազրութեան պահած մէկ  
 զանօր, այն է Պատողուի անուամբ առ Կորնթացիս ուղ-  
 ղեալ անվաներական երրորդ թուղթը: Այս գեղեցիկ  
 զործը լոյս տհասած է Միաբանութեանս տպարանէն  
 (Dr. P. VETTER, Der apokryphe dritte Korintherbrief.  
 Wien, Mechitharistenbuchdruckerei, 1894. 4<sup>o</sup> pp. 100.)  
 եւ կը բաժնուի հինգ զլուխներու: Առաջնոյն մէջ քննու-  
 թիւն կ'ընէ հայագէտն յիշեալ զործընին ծագման, եւ ասորի,

1 Բ. կաւ

2 Բ. կու

հայ եւ այլ մատինագրութեանց մէջ ունեցած ազդեցութեան. երկրորդին մէջ ըստիր հրատարակութիւն մը հայերէն բնագրին բազմաթիւ ձեռագրաց համեմատութեամբ, եւ անոր գերմ. թարգմանութիւնը: Ապա կու զան լատիներէն բնագիրն, Եփրեմայ Մեկնութիւնը նոյն անվաւեր թղթին (— որ միայն հայերէն կը գրութիւր, —) եւ վերջապէս Որոտնեցի Յովի. Կախիկի Մեկնութեան հայերէն բնագիրը եւ գերմ. թարգմանութիւնը: Խչպէս հայագիտիս բոլոր գրութիւններ՝ այս գործին ալ յաջորդուի կը ծանօթացընենք ընթերցողաց թարգմանութեամբ հետազօտական մասանց: Թարգմանութեան մէջ դուրս մնացած են միայն այնպիսի մասունք, զորոնք հայ ընթերցողաց համար աւելորդ երեւցաւ թարգմանել:

Միեւնոյն նիւթոյ վրայ ասկէ իրք 4 տարի յառաջ ընդարձակ հատուած մը սկսած էր հրատարակել հայագէտս Թիւլինկէնի Աստուածաբանական Ծուանաթերթին մէջ (P. VETTER, Der apokryphe dritte Korintherbrief, neu übersetzt und nach seiner Entstehung untersucht: Theol. Quartalschrift 1890, IV, pp. 610—639) որ միայն մէկ մասն էր ամբողջին, իսկ մնացեալը լոյս չէր տեսած: Այս վերջին հատուածին արդէն պատրաստ թարգմանութիւնը մէկդի կը թողունք. վասն զի նեղինակին նոր գրութեամբն ինդիրը հիմուվին լուսաւորուած է, մինչառաջին հատածը կիսակատար մնացած էր:

Հ. Յ. Տ.

### Ա. \*

Իորնթացոց Գ թղթոյն ցայժմ՝ եղած հրատարակութիւնը:

Առ կորնթացիս Երրորդ թուղթն Եւրոպացոց ծանօթացաւ ամէնէն յառաջ Զմիւռնիայէն բերուած հայերէն ձեռագրէ մը, որուն մտադիր

\* Յաջորդիս ուրեմն թարգմանութիւն են հայագիտին զործոյն առաջին գլուխյն՝ “Մատենագրական-պատմական ներածութեան” (pp. 1—38: Literar-geschichtliche Einleitung.) Նեղինակին այս գլուխյն ման-

ընել տուաւ Յակոբ Ուշեր. (Jacob Usher.)<sup>1</sup> Այս ձեռագրին համեմատ հրատարակեց Դաւիթ Վիլքինս (David Wilkins) Հայերէն բնագիրը 1715ին յԱմսթերտամ<sup>2</sup> բայց ձեռագիրը շատ թերակատար էր, վասն զի ոչ միայն միջանկեալ պատմական մասը կը պակսէր, այլ նաև Առաքելցին Պատառ խանի մասը շատ համառօտուած էր: Երկրորդ ձեռագիր մը՝ Հալէպէն բերուած՝ հրատարակեցին Վիստոննեան (Wiston) Վիլհէլմ եւ Գէորգ Եղբարը 1736ին ի Լոնդոն՝ իրեւ Յաւելուած Մ. Խորենացւութեան իրենց հրատարակութեան (էջ 369—384), որուն լատիներէն վերնագիրն է՝ “Յաւելուած Մատենագրութեան Հայոց յորում են թուղթք երկու, առաջին՝ Կորնթացւոց առ Պաւղոս Առաքեալ, եւ երկրորդ Պաւղոսի առ Կորնթացիս, ի Հայերէն ձեռնագիր մատենէ զայս առաջին նուագ բովանդակ անթերի հրապարակեալ եւ թարգմանեալ ի յունարէն եւ ի լատիներէն բարբառ:”<sup>3</sup>

Անվաւերականս Երրորդ անգամ հրատարակուեցաւ Միփթարեան դիտնական Հ. Յովհ. Զօհապեանէն Ա. Գրոց Հայերէն թարգմանութեան

---

բարաժանմունքն ( §§ ) հատածանիշներովն են, որոնց տեղ մենք գլխատաներ դրինք:

ԹՌԳՄ.

<sup>1</sup> Հմմ. Rink, das Sendschreiben der Korinther etc. 1883, p. 1; Carrière-Berger, la correspondance apocryphe etc. 1891, p. 8.

<sup>2</sup> Հմմ. Carrière-Berger, p. 8.

<sup>3</sup> Վիստոննեան եղբարց Համար Կորնթացւոց Գթուղթը մասնաւոր անձնական նշանակութիւն մ'ունէր: Ինչպէս որ Յառաջաբանին մէջ (էջ Բ—Դ) կը պատմեն, այս թուղթն եղաւ առիթ իրենց Հայերէն սորվելու: Իրենց Հայրը՝ Վիլհէլմ Վիստոն՝ անգղիացի վաճառականի մը ձեռօք դնած էր վերցյիշեալ Հայերէն ձեռագիրն, որուն պարունակած բնագիրը Հալէպ նստող Հայ մը թարգմանած էր արաբերէնի: բայց չդառաւ Վիստոն Անգղիոյ մէջ եւ ոչ մէկն որ Հայերէնի անզեակ ըլլար, խակի գերմանիս միայն երկու Հոգի, այսինքն Լաքրոզ (La Croze), որ այն ժամանակ Պերլին մասնագարանապես էր, եւ Շրէօտէր (Schröder), որ Արեւելեան Ենցուաց ուսուցչապետէր ի Մարպուրի:

Հրատարակութեան մէջ։ Այս դործքը 1805ին  
լցու տեսաւ ի Վենետիկ կրկին ձեւով, շորեքծալ՝  
մէկ հատորի մէջ, եւ գարձեալ ութածալ՝ շորս  
հատոր։ շորեքծալ հրատարակութիւնն երկրորդ-  
անգամ 1859ին հրատարակեց Հ. Արուեն Բագրա-  
տունի։ Իմ ձեռքս ունիմ միայն 1805ի շորեքծալ  
հրատարակութիւնն, որուն Յաւելուածին մէջ (էջ  
25—27) կը գտնուի Կորնթացւոց Գ. թուղթմբ։  
Զօհրապի հրատարակութեան վրայ հիմնեալ է  
Կորնթացւոց Գ. թղթմպն հայ բնագրին այն ապա-  
գրութիւնն ալ, որ կը գտնուի Հ. Յարութիւն Աւ-  
գերեանի հայ անգղիերէն քերականութեան մէջ,  
որ երեք ապագրութիւն ունեցած է։<sup>1</sup>

Բնագրին այս հրատարակութեանց կրնանք  
կցել գերմաներէն թարգմանութիւն մ'ալ, որուն  
նշանակութիւնն գրեթէ հաւասար է հայերէն  
բնագրի հրատարակութեան մը հետ։ Գերմանացի  
ասսուածաբան մը՝ Պիշոֆսհոփինկէնի (Bischofs-  
hoffingen) աւետարանական հովիւն՝ Վելհէլմ Փր.  
Ռինք (Wilhelm Fr. Rink) ծանօթացած էր ի  
Վենետիկ վերոյիշեալ Հ. Յ. Աւգերեանի հետ, եւ  
սկսաւ՝ օգնութեամբ գիտնական հայագլուոյն՝  
Կորնթացւոց Գ. թղթին գերմաներէն թարգմանու-  
թիւն մը պատրաստել։ Թէեւ Աւգերեան գերմա-  
ներէն չէր հասկրնար, եւ ոչ ալ Ուինք՝ հայերէն,  
ուսափ սախալուած էին հայերէն բնագրին իմաստին  
նկատմամբ լատիներէնով եւ իտալերէնով իրարու-  
միտքն հասկրնալ, սակայն այս կերպով ի վերջոյ  
դլուխ հանուած թարգմանութիւնն այնպիսի դործ-  
մ'եղաւ մ'որ ապահովապէս նաեւ գերմանացի հայ-  
ագիտի մը պատիւ կ'ընէ։ Վասն զի այս թարգ-

<sup>1</sup> A Grammar english and armenian. 8<sup>o</sup> 1819. —  
A Grammar armenian and english, by P. P. Awker  
and Lord Bygon. 24<sup>o</sup> 1833. 1873. Առաջին՝ 1819  
տարւոյ՝ հրատարակութեան մէջ կը գտնուի անվաերա-  
կանիս հայերէն բնագիրն եւ անգլ. թարգմանութիւնն  
յէջս 176—194։

մանութիւնը պարզ փոխադրութիւն չէ, այլ՝ եթէ Զօհրապի հրատարակութեան հետ միասին գործածենք, հայ բնագրին գրեթէ նոր հրատարակութեան մը տեղը կը բռնէ: Առաջին անգամ Ռինքի տուած տեղեկութիւններէն կ'իմանանք Զօհրապի Ա. Գրոց հրատարակութեան համար գործածած ձեռագրաց թիւն ու հնութիւնն. եւ որովհետեւ Ռինք զասոնք (թուով ութ) գասաւորած է եւ յաճախ՝ թէ եւ ոչ միշտ՝ ընթերցուածոց տարբերութեանց ազբերը նշանակած, եւ առկէ զատիւր թարգմանութիւնը լիտվին բառ առ բառ հաւատարիմ է, կրնանք՝ իւր գերմաններէն ծանօթութիւնքն Զօհրապի նշանակած հայերէն տարբեր ընթերցուածոց հետ ի միասին բաղդատութեամբ գործածելով՝ ըստ բաւականին ամբողջութեամբ հայերէն բնագրին քննագտատական ատաղձը (apparatus criticus) պատրաստել:<sup>1</sup> Ռինք հրատարակած է իւր թարգմանութիւնը առ գրութեան մէջ՝ “Թուովիթ կորնթացւոց առ պաւզս եւ Պաւզսի թուովիթ գ. առ կորնթացիս, պահուած հայերէն թարգմանութեամբ, այժմ թարգմանուած գերմաններէնի՝ հանդերձ ներածութեամբ մ'անոր վաւերականութեան նկատմամբ.”<sup>2</sup> (Հայտելպէրէ, 1823:)<sup>3</sup>

Այսափ է հայերէն բնագրին հրատարակութեանց պատմութիւնը: Ասոնց կը կցին երկու մօտերս գտնուած է հրատարակութեած լադիներէն

<sup>1</sup> Բայց Ռինք ամենուրեք բոլորովին վստաշելի չէ: Ինչ որ ինքը (էջ 9) կորնթացւոց գ. անվաւեր թղթին ձեռագրաց մէջ ունեցած դրից նկատմամբ կ'ըսէ: բոլորովին հակառակ է Զօհրապի նոյն գործքին հրատարակութեան յառաջաբանին մէջ տուած տեղեկութեան: Այսպէս նաև դիտել կու առայ Ռինք (էջ 236 Ծան. 5) գ. 19 տեղովն նկատմամբ թէ Ախտոնեանց քով կը պակսի “ամենայն արարածք” ընթերցումն, բայց հոն միայն “եւ” մասնիկը կը պակսի:

<sup>2</sup> R i n k, das Sendschreiben der Korinther an den Apostel Paulus und das dritte Sendschreiben Pauli an die Korinther, in arm. Uebersetzung erhalten, nun ver-

թարգմանութիւնք : Առաջինը գտաւ գաղղեացի  
գիտնականն Սամուէլ Պերժէ (Samuel Berger)  
Միլանու ամբոսեան գրատան մէջ 1890ին, եւ  
հրատարակեց ան բնագիրն իւր բարեկամին Գարի-  
էրի (Auguste Carrière)՝ ծանօթ հռչակաւոր հայա-  
գիտին՝ հետ, սա գրութեան մէջ,<sup>1</sup> “Անվաւերական  
թղթակցութիւն Ա. Պաւլոսի եւ Կորնթացոց,  
լատիներէն հին թարգմանութիւն եւ հայերէն  
բնագրին գղ. թարգմանութիւն .” (Փարիզ  
1891:)\* Այս միեւնոյն բնագրին նոր, անկախ  
տպագրութիւն մ'րաւ Հառնաք “Աստուածաբա-  
նական-Մատենագրական թերթին” մէջ (A. Harnack,  
ի Theol. Literatur-Zeitung 1892, Nr. 1,  
p. 7—9) Գարիէր - Պերժէի հրատարակութեան  
վրայ խօսած ատեն: Միլանի ձեռագրին դիւտին  
յաջորդեց անմիջապէս երկրորդ մը: Ուսուցչապետն  
Պրաթքէ (Bratke) ի Պոն՝ ուշագիր եղած էր որ  
անվաւերականիս լատիներէն բնագիր մը կը գտնուի  
նաեւ Լանի (Laon) հասարակաց գրատան մէջ:  
Ասոր հրատարակութիւն եղաւ “Աստուածաբանա-  
կան-Մատենագրական թերթին” մէջ, սա վերնա-  
գրով, “Լատիներէն երկրորդ բնագիր մ'անվաւեր  
թղթակցութեան Պաւլոսի առաքելց եւ Կորնթ-  
թացոց .” (Theol. Liter.-Zeit. 1892, Nr. 24,  
p. 585—5·8: Ein zweiter lat. Text des apocryphen Briefwechsels zwischen dem Apostel  
Paulus und den Korinthern.)

deutsch und mit einer Einleitung über die Echtheit  
begleitet. Heidelberg. 1823.

\* Այս ընտիր երկասիրութեան վրայ ընդարձակ  
խօսած ենք այլուր. տես Հանդէս 1891, Թ. 11, էջ  
345—346:

ԹՐԴԱՄ.

<sup>1</sup> La correspondance apocryphe de S. Paul et des Corintheiens, ancienne version latine et traduction du text arménien par A. Carrière et S. Berger. Paris 1891. — Կամ լցու տեսած ի Revue de théol. et de philos. Tome XXIII (Lausanne.)

Մեկնութիւնը կորհմացւոց գի թղթին:

Ա. Հարց ժամանակն կորնթացւոց Գ. թղթին  
մի միակ Աեկուութիւն ծանօթէ է, Ա. Եփրեմյն:  
Այս նախնաբար ասորերէն լեզուաւ գրուած Աեկ-  
նութիւնը կորսուած է, բայց պահուած հայերէն հին  
թարգմանութիւն մը, որ հրատարակուեցաւ առա-  
ջին անգամ Ա. Եփր. հայերէն թարգմանութեանց  
մեզի հասած Մատենագրութեանց (չորեք հասար)  
հրատարակութեան մէջ 1836ին ի Վենետիկ՝ սա  
վերնագրով՝ “Արբոյն Եփրեմի Մատենագրութիւնք”:  
Երրորդ հաստորին մէջ կը գտնուին Աեկնութիւնք  
Պաւլոսի Թղթոց, եւ ասոնց մէջ (էջ 116—123)՝  
կը գտնուի Աեկնութիւն մը “Առ կորնթացիս եր-  
բորդ” թղթոյն, եւ այն՝ նաեւ իւր դրիւքն իբրեւ  
երրորդ թուղթ՝ առ կորնթացիս ուղղուած երկու  
կանոնական թղթերէն ետքը եւ Գաղատացւոց  
թղթէն յառաջ: Կորնթացւոց Գ. թղթին Աեկնու-  
թեան այս հասուածը մօտագոյն ժամանակներս  
միայն թարգմանուեցաւ՝ զրեթէ միաժամանակ եւ  
իբրամէ անկախ երկու դերմաններէն թարգմանու-  
թեամբք. մին՝ հայազգի Ստեփ. կանայեանցէն՝ զոր  
սրբագրած է ուսուցչապետն Հ. Զիւպշման, Ցուի  
սա գրութեան մէջ՝ “Պատմութիւն կանոնի Նոր  
կաակարանի” (Zahn, Geschichte des neutestamentlichen Kanons, II, 1891, p. 595—606.)  
եւ միւսն՝ իզմէ թարգմանուած “Աստուածաբանա-  
կան Եռամսաթերթին” մէջ. (Theol. Quartals-  
schrift, 1890, p. 627—639.) Եփրեմի ամբողջ այս  
հաստորին՝ ուստի Պաւլոսի բովանդակ թղթոց լա-  
տիներէն թարգմանութիւն մ'ի Հարց Միթթա-  
րեանց Վենետիկյ լոյս տեսաւ 1893 տարին: Այս  
զբքին մէջ (— որուն վերնագիրն է S. Ephraem  
Syri Commentarii in epistolas S. Paulinunc pri-  
mum ex Armeno in Latinum sermonem a Patri-

bus Mekhitharistis translati, Venetiis 1895) կը դանենք Կորնթացւոց անվաւեր թղթին թարգամանութիւնը յէջս 117—124:

Պաւղոսի թղթոց Մեկնութեան յիշեալ հրատարակութիւնն եղած է մի միայն, բայց շատ հին ձեռագրի մը վրայէն, որ գրուած է Հայոց թուականութեան ՆԽԸ տարին, այսինքն 999ին Յ. Ք.:

Ցանի “Անվաւեր թղթակցութիւն Պաւղոսի եւ Կորնթացւոցը քննութեան (ի “Պատմութեան Կանոնինոր կտարականի, Հար. Բ., էջ 592—611) վրայ մատագրութեան արժանի տեղեկատուութիւն մը լոյս տեսաւ. “Հանդէս Ամաօրէայ Հայերէն թերթին մէջ (1891, թիւ՝ Յալիս, Օգաստոս եւ Սեպտ.:) Այս երեք յօդուածներուն իբրեւ հեղինակ ստորագրուած է Հ. Յ. Տ.:

Պատմառ մը չկայ տարակուսելու Մեկնութեանս հարազատութեան վրայ՝ իբրեւ գրութիւն Եփրեմի: Հաստատուն չէ Գարիէրի յայտնած այն կասկածը թէ Եփրեմայ անուամբ Մեկնութիւնս յօրինուած ըլլայ հազիւ ուրեմն հայերէն թարգամանութեան բնագրին համեմատ:” Մեկնութիւնս

\* Այս հատուածը ընազրին մէջ մնաք հոս գետեղեցինք: Հեղինակը դրած էր զրբին վերջը “Յաւելուածոց մէջ (էջ 98—100), ուր զրբին յօրինմանէն ետքը պէտք եղած Յաւելունք եւ փոփոխութիւնք ըրած է:

ԹՇԴ.Մ.

† Եփրեմայ Պաւղոսի թղթոց Մեկնութեան նոր ձեռագրիր մը, որուն մէջ կայ նաեւ Կորնթացւոց Գ թըղթին Մեկնութիւնը, կը գտնուի ի Տփղիս՝ Ներսիսեան Դպրանոցի գրատան մէջ: Այս հաւաքման թիւ 6 ձեռագրին է՝ գրուած 1758ին, որուն մէջ կորն. Գ թղթին Մեկնութիւնը յէջս 479—491: Այս տեղեկութիւնն առած եմ Ս. Կանայեանցի յօրինած՝ Ներսիսեան Դպրանոցի հայերէն Ձեռագրաց ցուցակէն (Տփղիս 1893, էջ 20 եւն), որ աշխարհաբար հայերէն լեզուաւ է՝ բայց նաեւ գերմ. վերնագիր մ’ունի:

2 Անդ, էջ 6, Դան. 3: Գարիէրի միւս այն առարկութեան նկատմամբ թէ Կորնթացւոց Գ թղթին Մեկ-

շատ տեղ բոլորովին. ուրիշ բնագիր մը գուշակել  
կու տայ քան զայն, զօր հայերէն թարգմանու-  
թիւնը (Կորնթացւոց Գթղթոյն) ունի: Ե (=Եփ-  
րեմայ Մեկնութիւնը) պահած է յաջորդ տեղերու  
մէջ քանի մը բան, որ կը պակսին (=Կորն. Գ-  
թղթոյն հայերէն թրգմ. ի Ա. Գիրս) Հ բնա-  
գրին մէջ, եւ որոնց նախնական ըլլալը կը ցու-  
ցուի կամ խօսքին կարգէն կամ Լ' (=Միլանի  
լատիներէն բնագիրն) եւ Լ<sup>2</sup> (=Լանի Լատ.  
բնագիրն) ձեռագիրներէն. այսպէս՝ Ա, 1 "Ի Տէր,  
(կամ "Տէր. Ա, 8 տողին վերջին մասը (զոր Հ  
բոլորովին չունի.) Ա, 13 եւ Ա, 14 տողերուն մէջ  
ամբողջ տող մը, զոր Հ չունի՝ բայց պահուած է ի  
Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup>. Բ, 5 "Լալով. Գ, 6 "մարմնով. Գ,  
10 Աքիստոսի. Գ, 11 "ապանաներն (կամ "ապա-  
նանել. Ապյոնտեղ՝ "մարդկան. Գ, 37 "հուր է  
ընդ նմա: Ընդհակառակն Հ ունի լուսանցագրու-  
թիւն մը, զոր Ե չունի, այսինքն Գ, 9 տեղոյ  
յաւելուածը՝ "Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիս-  
տոսի: Ե ունի անկախ յաւելուած մը Հ. Են աւե-  
լի, այսինքն Գ, 13 "Զերմանզերմ" Եփրեմայ քով,  
զոր Եփրեմ անշուշտ իւր ասորերէն բնագրին մէջ  
կարգացած է, թէեւ այս յաւելուածին նախնական  
ըլլալը տարակուասկան ըլլայ: Ասկէ զատ Հ եւ Ե  
լիովին Էական աարբերութիւններ կը ցուցընեն  
ծանրակշիռ դաղափարաց մէջ. այսպէս Գ, 20 կը  
կարգայ Եփրեմ "Հաւատը. Փիս. "ուսումն. ըստ  
Հ: — Գ, 30 "Գժոնիք. Փիս. "անդունդք. (ըստ Հ եւ  
հայերէն թարգմանութեան Յովեան, Բ, 6.) —  
Գ, 6 "կարգ. Փիս. օրէնք (Հ: Վերջապէս Հ թարգ-  
մանութեան սխալներ ունի, ուր Եփրեմ ուղիղ  
ընթերցուածը կը ներկայացընէ. այսպէս Գ, 37  
խօսքին մէջ Հ բոլորովին այլայլեալ կը ներկայա-  
ցընէ Եփես. Բ, 12 տեղէն վկայութիւն բերուածը,

Նութիւնը կը պակսի Էջմիածնի ձեռագրին մէջ, ահս Ց-ն.  
Պատմ. Կահոնի եւն Բ, (1892) էջ 1017:

մինչ Եփրեմայ քով որոշ կեցած է ձանաշելի կերպով, ի մասնաւորի Գ., 32 խօսքին մէջ չ յայտնապէս ասորի սկզբնագրին մէկ սխալ հասկացողութեան արդիւնքն է, որմէ ազատ է Եփրեմ։ Բայց արդէն Մեկնութեանս ամբողջ ոճն ու ասացուածը կը ցուցընէ որ ասորերէնէ ծագած թարգմանութիւն մըն է։ Մանաւանդ թէ կրնանք քայլ մ'ալ յառաջ երթալ եւ հաստատել թէ թարգմանութիւնն դարուն առաջինն տասնեակներուն՝ այսինքն Հայոց գրի գիւտին եւ Ա. Գրաց յունարէնէ ի հայերէն թարգմանուելու մէջ տեղ անցած ժամանակամիջոցին բնձայել մեծ հաւանականութեամբ։ Աւկայն ուղիղ է նաեւ այն որ Եփրեմայ Մեկնութեան հայերէն թարգմանութիւնն յետոյ սրբագրուած ըլլալու է Պաւղոսի թղթոց հայերէն թարգմանութեան համեմատ, եւ այն այնպիսի ձեռագրի մը հետեւելով՝ որ անձուկ կերպով ազգակից էր Զօհրապի գործածած Ա՛ ձեռագրին հետ։ Վասն զի այսպիսի գործողութիւն մ'ենթագրելով միայն կրնայ մեկնուիլ այն իրաղութիւնը որ Եփրեմ եւ Ա՛ ձեռագրին մէկ կողմանէ բոլորովին կը համաձայնին ամէնէն աննշանակ իրաց մէջ, միւս կողմանէ կը շեղին իրարմէ՝ էական կէտերու մէջ։

Հ. Գր. Ա. Գալէմքեարեան բարեհաճեցաւ հաղորդել որ Վիեննայի Միհիթարեանց Մատենադարանին թիւ 104 ձեռագրին սա տեղեկութիւնն կը կրէ (էջ 336). “Իսկ զի ասացաք Բ. թուղթո գրեալ առ Կորնթացիսն, ասի թէ եւ երրորդ եւս ի Պօղոսէ գրեցաւ առ Կորնթացիսն, եւ գոն այժմ ի տեղիս տեղիս, զոր թէ կամիցի ոք գտանել զպատճառ երրորդ թղթին, ո. Եփրեմ ուսուցանէ իրաւապէս։” Նոյն ձեռագրին 357 էջէն սկսեալ Եփրեմայ Մեկնութիւնը ի մէջ կը բերուի՝ համաձայն Վենետիկյ տպագրութեան բնագրին, բայց մինչեւ թղթին սկսիլը։ — Ձեռագրին օրինակուած է ուրիշ ձեռագրէ մը, որ 1725 ին

գրուած էր . իսկ բուն գրքին վերնագիրն է՝ “Գիրք  
Պատմառաց” (— անշուշտ կանոնական Ա . Գրոց  
իւրաքանչիւրին գրութեան վրայ ճառելով — )  
եւ Միջին-գարեն է, մանաւանդ թէ՛ ըստ Հ . Գր.  
Վ . Գալէմքեարեանի կարծեաց՝ թ գարեն ըլլա-  
լու է :\*

Եփրեմայ Մեկնութիւնը ծայրէ ծայր նոր  
կերպարանափոխութիւն մը կրած է Միջին-գարու  
մէջ Յովհ . Կախիկ Վարդապետէն, որ իւր ծննդեան  
գաւառին անուանէն առեալ՝ Ուստանեցէ կը կոչուի :  
Այս անձը՝ ԺԴ գարու անուն ունեցող աստուա-  
ծաբան մը († 1388) իմիջի այլոց թողուցած է նա-  
եւ Պաւզոսի թղթոց Մեկնութիւն մը :<sup>1</sup> Գրու-  
թիւնս, որ ցայսօր անտիպ մնացած է, կը գտնուի  
Փարիզի Ազգային Մատենադարանի ձեռագրաց  
մէջ : Զեռագիրս (Nr. 17 fonds. arm.) նոտրդիր  
գրչութիւն մըն է Ժէ գարեն, որուն մէջ թղ .  
69—72 կը գրաւէ անվաւեր թղթակցութեանս  
բնագիրն եւ թղ . 72—75 Մեկնութիւնն : Վեր-  
ջինս վերնագրին մէջ որոշակի իրրեւ “Երեմէ ասա-  
ցեալ” կը նշանակուի : Կարեւոր է իմանալ թէ  
Յովհ . Կախիկ Որսոնեցի իւր Մեկնութիւնը յօրի-  
նելու համար Ս . Եփրեմայ Մեկնութեանն ասու-  
րերէն սկզբնագիրը թէ հայերէն թարգմանու-  
թիւնն առջեւն ունեցած է : Երկու կարելիու-  
թեանցս առաջնոյն կողմն կ'ելլեն ծանրակշիռ՝ բայց  
տակաւին ոչ բոլորովին համոզիչ պատմաներ :  
Յ . Կախիկ կը կարգայ (Գ , 9) “Աստուած աշխար-

\* Այս կտորն ալ “Յաւելուածոց” մէջ դրած էր  
հեղինակը (էջ 98—99):

ԹՌԳՄ.

: Զահվան իւր Հայոց Պատմութեան մէջ (Գ , 446)  
Յովհ . Կախիկի Նկատմամբ կ'ըսէ թէ որդի Էր իշխանին  
իւանէ Վաղանդ գիւղէն Որսոն գաւառին : Իւր ուսմունքն  
ըրաւ Եսայեալ Նշեցւոյ Վարդապետի վարչութեան տակ  
Գրայլաձոր վանքին մէջ : Վերջէն կ'ուսուցանէր Սիւնեաց  
նահանգին Ստաթեւ Վանքին մէջ, եւ բազմաթիւ աշա-  
կերտներ ուներ :

Հայց, եւ նաեւ (Գ, 20) “Հաւատան:” Երկու ասութեանցս ալ համապատասխանող խօսքեր կը գտնուին միայն Եփրեմայ քով եւ ի և՝, բայց Հայերէնի եւ ոչ մէկ ձեռագրին մէջ ամենագոյցն նեցուկ մ’անգամ չկայ ասոնց: Եթէ չենք ուզեր ընդունիլ որ Յովհ. Կախիկ Կորնթացւոց Գ. թուղթը Եփրեմայ Հայերէն թարգմանութեան համեմատ կցիցած է եւ կամաւ շեղած թղթոյն ի հնուց աւանդեալ բնագրէն՝ զոր անշուշտ իբրեւ հարազատ կ’ընդունէր, այն ատեն պէտք է հետեւցընել որ ինքն ասորերէնէ թարգմանած է եւ ուստի թէ Պաղստի թղթոց Եփրեմայ Մեկնութիւնը մինչեւ ԺԴ դարու մէջ տակաւին կցած էր ասորերէն:\*

## Գ.

Անվաներականիս սկզբնական լեզուն:

Արգէն ըսինք որ Եփրեմայ անուն կրող Մեկնութիւնն առանց տարակուսի ասորերէնէ թարգմանուած է: Բայց նաեւ թղթակցութեան Հայերէնը եւ կրկին լատինականք ալ ասորերէնէ ծագած են:

Թէեւ Հայերէնին ոճին մէջ չենք գտներ բացորոշ հետքեր ասորերէն սկզբնագրի մը, սակայն քանի մը լեզուական յատկութիւնք քիչ շատ հաւանականութեամբ կը նպաստեն ասորերէն սկզբնագիր մը հետեւցընելու: Այսպէս են սա բա-

\* Այս կարծիքն ապահովապէս հիմն չունի. վասն զի անկարելի է ընդունիլ որ Յովհ. Որոտնեցի մը ժ՛դարուն՝ ասորերէնի տեղեակ ըլլար եւ ասորերէն զործածէր Եփրեմայ զործքերը՝ հայերէնները թողած: Որոտնեցին ապահովապէս բաց ի հայերէնէ ուրիշ գրական լեզուի՝ յունարէնի կամ ասորերէնի՝ տեղեակ չէր, ուստի եւ իւր զրութիւնը պարզապէս լուծմունք են այլեւայլ ի նոց հայերէնի թարգմանուած գրոց, այսպէս որորթիւրի, Արխստոտէլի Հայոց ծանօթ զրութեանց եւն:

Նազուղութիւնք՝ “առին տարան” (Բ, 1) եւ “բաշխեաց արկ”, (Գ, 10), որոնք ասորերէն լեզուի համայնութեան սովորական են: <sup>1</sup> Դարձեալ Բ, 2 խօսքին մէջ “իբրեւ” մասնիկն այն ատեն յարմար իմաստ կու տայ, եթէ հետեւողական իմաստով գործածուած ընդունուի՝ սովորական “մնչւ” բառին տեղ: <sup>2</sup> Արդ “իբրեւ” եւ “մնչւ” բառերու իրարու տեղ գործածելը մատնանիշ կ’ընէ լեզու մ’որուն մէջ միեւնոյն մասնիկը թէ հետեւողական եւ թէ բազդատական իմաստ ունի, ինչպէս է ասորերէնի մէջ, ուր աէ դ . . . եւ ային դ (, յ.) եւ , իշլ) կրկին նշանակութիւն ունի, — բայց նաեւ յունարէնի մէջ՝ ուր աչ միեւնոյն նշանակութիւնը ունի եւ որ իբրեւ հետեւողական մասնիկ աներեւոյթ մը կ’ուզէ, ինչպէս է նաեւ իբրեւ բառին համար յիշեալ տեղը (նմանութեամբ մնչւ բառին:): <sup>3</sup> — Ուրեմն հայերէն բնազրին մէջ չենք դաներ լիսպին ապահով լեզուական նշաններ ասու-

<sup>1</sup> Հմտու. T h. N ö l d e k e, Syr. Gramm. (1890) § 337 A.

<sup>2</sup> Այս խօսքն է սիբրեւ առ զայն թուղթն պաւզու թէպէս եւ ինքն ի կապանս եր վասն Սոստոնիկեայ՝ Ապոզովանի կնոջ, իբրեւ յառաջու նու դատունան, եւ սուզանու վասն բանիցն, զոր լուսու: — Որիք կը թարգմանէ, ու առաջարկ առ աւելի ուղղութեամբ. Comme s’il eût oublié ses liens. Բայց նաեւ հոն միտ չէ դրուած որ իբրեւ իբր բազդատական մասնիկ չի կրնար աներեւոյթ մ’առնու: Ամբողջ խօսքին տրամաբանական կապը կը պահանջէ զիբրեւ հետեւողական մասնիկ նկատել, որուն մատնանիշ կ’ընէ արտաքուստ նաեւ աներեւոյթ ըւ:

<sup>3</sup> Այն տեղեաց՝ որոնց լեզուն ասորերէնի հետք կը կրէ, կարգէն համարելու ենք նաեւ սա տեղերը՝ Գ, 3 եւ Գ, 15: Առաջնոյն մէջ ասորաբանութիւն է “այն դէ” (— հմտու. “Այլ պէ Տէր Յիսուս վաղվաղակի արացէ զդալու առ իւրու եւն) երկրորդին մէջ՝ “ո՞ յարաբերականը, (— հմտու. “Զի կորստական մարմեռովն, ո՞ հպարտացեալ յարգի լիներ չարն եւն) որ հոս (գոնէ ՀՊՅ ձեռագրաց մէջ) իբրեւ բոլորովին անհոլվ մասնիկ նկատուած է:

— Այս ծանօթութիւնն առնուած է “Յաւելուածոց” մասէն. (տես էջ 99:)

բական ծագման նկատմամբ։ Ասկայն այսպիսի  
նշաններ կ'ընծայէ ուրիշ տեսութիւն մը, անվաւեւ-  
րականիս հեղինակին գործածած Ա. Գրոց կոչմանց  
համեմատութիւնը։ Հեղինակը գործածած է բազ-  
մաթիւ կոչմանք, մանաւանդ Գործքը Առաքելոց  
գործքն եւ Պատղոսի թղթերէն. եւ այս ծածկեալ  
կոչմանց մէջ կան այնպիսիք, որոնց ծագումը չե-  
կընար բաւականապէս մեկնուիլ ոչ հայերէն եւ  
ոչ յունարէն Աստուածաշնչէն, այլ ասորականնէն։  
Աս խօսքը (Բ. 3) “Եթէ վախճանեալ էի եւ ընդ-  
Տեան էին կոչում է Բ. Կոր. Ե., 8 տեղէն ուր  
յունարէնը բաւախաղ մ'ունի (էշծղմղութ էշ տօն  
σώματος չալ էնդղմղութ պրօք տὸν Κύριον), որուն  
ճարտարութեամբ նմանած է Ա. Գրոց հայ թարգ-  
մանիչը, (“Եւնել ի մարմնոյ աստի եւ մոռնել առ  
Աստուած։”)) Ընդհակառակին Պեշիտթա հրաժա-  
րած է բաւախաղէն եւ թարգմանած պարզապէս։  
“զի ելցուք ի մարմնոյ եւ լիցուք առ Տեան մերում։”  
Արդ այս վերջինս յայտնապէս աւելի մերձաւոր է  
վերոյիշեալ Բ., 3 տեղոյ կոչման քան թէ յունա-  
րէնին ընթերցուածը։ — Գ., 13 կ'ըսուի. “Եւ  
առաքեաց ի վահճան ժամանակաց զշողին սուրբ ի  
Կոյսն։” Այս խօսքը կոչումն է մի միայն Գաղատ.  
Գ., 4 տեղոյն, որ է ըստ յունին՝ ծու ծէ ղլաթեն տὸ  
πλήρωμա տօն շրօնօս, էնապէտեւլεն օ Թէնէ  
տὸն սին ածտօն. Արդ Կորնթացոց Գ թղթին “ի  
վահճան ժամանակաց” ըսելը համապատասխանելու  
է հոս տὸ πλήրωմա տօն շրօնօս խօսքին. սակայն  
եթէ վերջինս ունեցած ըլլար հայն իւր առջեւ, չէր  
թարգմաններ ապահովապէս “ի վահճան”, այլ  
Ա. Գրոց հայերէն թարգմանութեան պէս բառ առ-  
բառ “լրութն ժամանակին”<sup>1</sup> (Գաղ., Գ., 4 “Այլ իբրեւ  
եկն լրութն ժամանակին”, առաքեաց Աստուած զրդին

<sup>1</sup> Նաեւ Եփես. Ա., 10 խօսքին մէջ ոլոյօամա բառը  
ալլութն թարգմանուած է Աստուածաշնչի հայերէն թարգ-  
մանութեան մէջ։

իւր: ) Ընդհակառակն Պեշիտթայի մէջ կոչմանն առաջին մասն է յահի օճճռ և յած ուր խճճռ (շուղամա) կրնայ թէ ՝ վախճան, եւ թէ ՝ լըսամն, իմաստով առնուիլ: Վերջին իմաստով գործածուած է բառո՞ օրինակի համար ասորի նոր-կտակարանի առ տեղերը՝ Եբր. Զ. 16, կ, 3. ԺԳ, 7: Արդ որովհետեւ չի կրնար ցուցուիլ թէ յունարէն ու անդամական կամ ալ ՝ վախճան, կրնայ նշանակել, կը հետեւցընենք որ Գաղատացւոց թղթին յիշեալ կոչումն ասորերէն լեզուաւ եւ ոչ յունարէն առջեւն ուներ հայր:

Նոյն կարգին՝ բայց ոչ միշտ նոյն աստիճանի ապացուցական են Գ. 36 եւ Գ. 40 տողերը: Առաջինը կոչում է Գրծ. Առաք. կ, 53 տեղէն, ուր յոյնն ու Ս. Գրոց հայ թարգմանութիւնը միաբան են բսելով ո Ոյք առէք զօրէնս ի հրամանս հրեշտակաց, (εἰς διατάγμας ἀγγέλων.) Ասկայն Կորնթացւոց Գ. թղթին մէջ ասոր նմանուած խօսքն է՝ Որպէս ընկալարուք զօրէնս ի յեւաց երանելի մարդարէիցն, — ուստի փոխանակ ՝ ի հրամանս, (εἰς διατάγμας) ընթերցման՝ սի յեւաց: Արդ վերջինս յունարէն բնագրին մէջ նեցուկ մը չունի, բայց ունի Պեշիտթայի մէջ՝ ՝ Եւ առէք զօրէնս ի յեւան հրամանէ (լայօօ ուշ) հրեշտակաց: Յայտնի է որ ՚ի յեւան հրամանին բացատրութիւնը հայոյն ՚ի յեւաց, բսելուն աւելի մերձաւոր է քան յունարէնին ասացուածը: — Գ. 40 տեղւոյ մէջ Առաքելցն օրհնութեան բանաձեւը (՝ Խաղաղութիւն եւ շնորհը) այնպիսի ձեւով է, որ Ս. Գրոց յունարէն բնագրին եւ Ս. Գրոց հայ թարգմանութեան մէջ երբէք չի տեսնուիր, բայց քանի մանդամ կը տեսնուի Պեշիտթայի մէջ: Յունարէնը սա բանաձեւներս ունի՝ կամ շարուց չափանիշ և առաջարկութիւնն այսպէս Հոռոմ. Ա, 7. Ա. Կոր. Ա, 3. Բ. Կոր, Ա, 2. Գաղ. Ա, 3. Եփես. Ա, 2. Փիլ. Ա, 2. Կողոս.

Ա, 2. Ա Թես. Ա, 1. Բ Թես. Ա, 2. Տիտ. Ա, 4. Փիլեմ. 3.) կամ շարւ, չլεօς, εἰρήνη ("Ճնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն. այսպէս" Ա Տիմ. Ա, 2. Բ Տիմ. Ա, 2:) Ընդհակառակն Պեշիտայի մէջ երեք տեղ հակառակն է բանաձեւիս բառերու կարգը, այսինքն՝ Հում. Ա, 7. Եփես. Ա, 2. Կող. Ա, 3, ուր բանաձեւն ճշդիւ այնպէս է՝ ինչպէս կորն. Գ Թղթինը (Գ, 40), որ է Առաջութիւն (= εἰρήνη չաւ շարւ = "Է-Պ-Պ-Ռ-Ն Ե-Շ-Ռ-Շ-Ն) Եթէ չենք ուզեր այս համաձայնութիւնը պատահական համարիլ, պէտք ենք հետեւցընել որ կորնթացոց Գ Թղթին հեղինակն ասորերէն Ա. Գիրքը գործածեր է եւ ոչ թէ յունարէնը:

Պերժէի դասձ լսովներէն թարգմանութիւնն ալ (Լ<sup>1</sup>) ասորերէնէ թարգմանուած է, ինչպէս կը ցուցընէ ամէնէն յառաջ Գ, 9 աեզր: Հոս բնագրին մէջ կար այնպիսի բառ մ'որ "ամենազօրն կը նշանակիր. ինչպէս յայտնի է Եփրեմն ("այն որ ամենակայն է"), եւ Լ<sup>2</sup> ձեռագրէն (omnipotens.) Արդ այնու որ Լ<sup>1</sup> "ամենազօրն դաղափարն այստեղ „ομνία tenens" (ամէն բան բոնող) կը փսխատրէ (եւ ոչ „ομνιροτεս", ինչպէս զբած է Գ, 12 տեղոյն մէջ), անտարակուսելի կերպով կը ցուցընէ որ ասորերէն բնագրիր մ'ունէր: <sup>1</sup> Ասսն զի նոր կտակարանի Պեշիտայի թարգմանութեան մէջ ունեցուած ամենակարող (ամենակարող) բառն՝ ինչպէս արդէն Քասթէլի-Միքայէլս մտադիր ըրած են (Lexicon Syriacum, 1788, p. 25) միշտ յայ կը թարգմանուի, (աես օրինակի համար՝ Բ. Կոր. Զ, 18. Յայտն. Ա. 8.), որ կը նշանակէ՝ "ամէն բան բոնող, ուստի = omnia tenens\* եւն:

<sup>1</sup> Այս գիտովութիւնս պարտական եմ Ե. Նեստլէ (E. Nestle) ասորաբանին, որ հաճեցաւ ինձ հաղորդել զայս:

\* Միտ դրուի նոյն նշանակութիւնն ունի նաև հայերէն ամենակար (ամէն բան բոնող) բառն որ կը գործածուի սովորաբար ունուածուած (ամենակարող)

\*<sup>Կ</sup>սաեւ զրաթքէի հրատարակած լատիներէն բնագրին (Լ<sup>2</sup>) ասորերէնէ թարգմանուած ըլլալը կը ցուցընէ սա խօսքը (Գ, 2) In multis quae mihi, non ut oportet, eveniunt ("ի բազում իրա՛ որ ինձ, ոչ որպէս արձանն է, գիպին :") Այս նորանշան թարգմանութիւնն այն ատեն միայն գոհացուցիչ կերպով կը մեկնուի, երբ ընդունինք որ հսա ալ (ինչպէս ի Լ<sup>1</sup>) ի վկայութիւն բերուած է. Բ. Կոր. Բ, 4 խօսքն ըստ Պեշիտթայի: Թղթին խարդախիչը Ա. Գրոց Բ. Կոր. Բ 4 տեղէն միայն Լավ Խաչ բառերն առնլով (— որ բառերը կը գտնուեին՝ պէտք ենք ենթագրել՝ նաեւ Լ<sup>1</sup> թարգմանութեան բնագրին մէջ —) կրնար ըլլալ որ թարգմանիչն, որուն ծանօթ էր յունարէն լեզուն՝ մանաւանդ թէ աւելի ծանօթ քան ասորերէնը, այն բնիկ ասորերէն Լավ (անուսիա) բառը յունարէնէ փոխառեալ կարծած է եւ սուռդաբանորէն վերլուծած ըստ իւր կարծեաց ձն-օստի (այն՝ որ ըլլալու չէ,) եւ այսպիսով ի հարկէ թարգմանած-in multis, qui mihi, non ut oportet, eveniunt. Կարծենք թէ Լ<sup>2</sup> թարգմանութեան հեղինակն արդեամբք յոյն մըն էր կամ յունարէն խօսող ասորի մը, որուն այնչափ ընդել չէր լատիներէն լեզուն: Ասոր ապացոյց են շատ տեղեր. մերթ կը գործածէ լատիներէն բառերն անսովոր նշանակութեամբ, (—այսպէս Ա, 11. communium, Գ, 14 praecedentibus. Գ, 10, 29 pronuntiare. —) մերթ ճոռում, լատիներէնի խորթ ասացուածներ. (— այսպէս՝ omne stadium adhibe, Գ, 29 marina bestia). մերթ գաղափարներն անյաջող կերպով կը բա-

տեղ թարգմանութեանց մէջ եւ այլուր: ԹՐԳՄ.

\* Հոս հեղինակն ուրիշ օղինակներ ալ յառաջ կը քերէ, զոր աւելորդ համարեցանք հայ ընթերցողաց համար յառաջ քերել: ԹՐԳՄ.

յասրէ, (գ., 10 salvum esse.) Միւս կողմանէ նշան  
է այն բանին՝ թէ յունարէն կը խորհէր, երկու  
անդամ anastasis բառին գործածուիլը (Ա, 12.  
գ., 24) փխ. Հատիներէն resurrectio սովորական  
բառին, զոր ինքն ալ գործածած է. (Գ., 35:) Ասոր վրայ աւելցրնելու ենք այն կէտք՝ զոր չորս  
բնագրաց (Հ, Ե, Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup>) վրայ ալ կը դիտենք,  
այն որ ասորերէն (եւ մեծաւ մասամբ միայն ասորերէն) նախաբնագիր մ'ենթագրելով գոհացուցիչ կերպ  
պով կրնանք յաճախ մեկնել չորս բնագրացս ալ  
իրարմէ շեղող ընթերցումները: Ա, 2 աեղւոյն մէջ  
Լ<sup>1</sup> ունի verbis adulteris, Լ<sup>2</sup> corruptis verbis,  
եփր. «ապականեալ բանիւք», Հ «հրապուրողս  
եւ ապականեալ բանիւք»: Արդ չորսն ալ յառաջ  
եկած են ասորերէն Խաչ ընթերցումնն: —  
Ա, 15 աեղւոյ մէջ Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> կ'ըսէն nuntiorum,  
իսկ Ե եւ Հ «հրեշտակաց»: Հատիներէն բառը  
(nuntii, առաքեալ) կը համապատասխանէ ասորերէն Խաչ (սկիե, առաքեալք) բառին, իսկ  
հայերէնը («հրեշտակալ») ասոր. Խաչ (սկիուէ,  
հրեշտակալք) բառին: Յայտնապէս նախնական սկիե  
(հրեշտակալք) ընթերցուածն աղաւաղած եղած էր  
շուկա (առաքեալ) այն խմբագրութեան մէջ, որմէ  
են Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> թարգմանութիւնք: — . . . \* Գ., 4  
աեղւոյ մէջ Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> կ'ըսէն tradidi vobis (առան-  
դէցէ ձեզ) Հ եւ Եփր. «ասսսցէ ձեզ:» Արդ  
«աւանդեցի», եւ «ուսուցի» կրկին նշանակու-  
թիւնքն միացած են ասորերէն Խաչ (Ա. Կոր-  
ժե, 3,) բայց ոչ յունարէն παρέծառա ասութեան  
մէջ: — Գ., 10 կ'ըսէ Լ consolatus (մուտքարեալ).  
Լ<sup>2</sup> statuerat (կամեր.) Հ եւ Ե «իւմեր:» Արդ  
ասորերէն բայց Խաչ կը նշանակէ «խնդրեաց»,  
ուստի = statuerat եւ «կամեր.» ընդհակառակն

\* Հոս եւ յաջորդաց մէջ շատ բան նախուուել  
հարկ տիսամբ միը ընթերցողաց նամար: ԹՌԴՄ.

լշ («Հիմնաբետաց») (զոր օր. Բ. Կոր., Ա., 4:) Ուստի Լ՛ ձեռագղթին նախաբնագղթին մէջ ես (խնդրեաց) բառն աղաւաղած էր լշ (միսիթարեաց) եւ կամ թարգմանիչը այնպէս սխալ կարգացեր է . . .”

Այս ամենը կշռելով՝ իբրեւ հաստատուն եղակացութիւն նկատելու ենք՝ որ շայժմ ծանօթն կորննացոց Գ. Աղվին ամեն բնափիրն առողերենէ նարդանառած էն։ Ասկէ զեռ եւս չի հետեւիր թէ թուղթը նախնաբար ասորերէն գրուած էր. վասն կրնար ասորի մը թուղթս յունարէնէ թարգմանել եւ Ս. Գրոց իր ձանցած բոլոր վկայութիւնքն ասորերէն Աստուածաշնչին հետ համաձայնցընել։

“Պատենագրական Հանդիսի” (Liter. Rundschau) 1893 տարւոյ մէջ (թիւ 12, սիւն 367) Marchese Campo-Santof զրած մէկ մատենախօսութենէն կ'իմանամ որ իտալացի գիտնական մը Պ. Սաւի (Paolo Savi) սա հանդիսագիր գրութեան մէջ “Առ Լեւոն ԺՊ. Քահանայապետ իւր Եպիսկոպոսութեան Յոբելենի առթիւ” (Ad Leone XIII Pontifice Massimo nel suo Giubileo Episcop. Siena 1893) մանրամասն հետազօտած է ի միջի այլոց նաեւ Կորնթացւոց Գ. թուղթը, եւ ընդունած է անոր ասորական ծագումն սևենալը։ Դժբախտաբար կարելի չեղաւ ինձ այս հետազօտութիւնը տեսնել։”\*

#### ¶.

Անվաներ թղթակցութեանս աղքիւրները :

Կորնթացւոց Գ. թուղթն ի լոյս հանող հեղինակն իւր երկասիրութիւնը փոխ առած է արգելն զոյութիւն ունեցող գրութենէ մը։ Փոխառու-

\* Այս հատածը դրինը նու “Յաւելուածոյն”, մէջ չէն առնլով (տես էջ 99):

թիւնք կը մատնուի հետեւեալ կետերովն, նախ  
անով՝ որ կը յիշուին հոս անձեր եւ իրողութիւնք,  
զորոնք իբր ծանօթ կ'ենթադրէ թղթակցութիւնն  
եւ որոնք Աստուածաշնչի կանոնական գրութեանց  
մէջ չեն յիշուիր: Առոր համար ամենայն իրաւամբ  
մատնանիշ կ'ընէ Յան<sup>1</sup> այս կետիս վրայ իբրեւ  
Նշան անվաւերականիս անկանոնական գրութեան  
մը վրայ հիմնուած ըլլալուն: Առ Կորնթացիս  
թղթոյն 8<sup>2</sup> տաղը պատմական ակնարկութիւն  
մ'ունի, զոր հասկընալու համար Կոր կտակարանի  
կանոնական գրութեանց մէջ որեւէ բանալի մը  
չենք գտներ: Եւս առաւել կ'արժէ այս բանս  
թղթակցութեան միջանկեալ պատմական մասին  
համար: Այնտեղ (Համար 2) անուանք եւ դեպքեր  
կը յիշատակուին եւ ընթերցողին ծանօթ կ'են-  
թագրուին, որոնց վրայ Առաքելոց կանոնական  
Գործքն տեղեկութիւն մը չի տար: Ասկէ հետեւ-  
ցրնելու ենք որ թղթակցութիւնս առնուած է  
ընդարձակագոյն գրութենէ մը, որուն առաջի  
մասանց մէջ տեղեկութիւն կը տրուեր Ա, 8 եւ  
Բ, 2 տեղեաց մէջ ակնարկուած անձանց եւ դիպաց:

Բայց այն դիրքն պատմական բովանդակու-  
թիւն ունենալու էր: Այս կը ցուցընէ երկուրդ  
անդամ՝ ամբողջ թղթակցութեան դասաւորու-  
թիւնք: Կաեւ ասոր մոտագիր ընել տուած է արդէն  
Յան<sup>3</sup>: Կորնթացւոց առ Պաւլոս թղթին եւ  
Պաւղոսի պատասխանին մէջ պատմական մաս մը  
կեցած է, որուն այս դիրքն այն ատեն միայն կրնայ  
հասկցուիլ՝ եբբ ընդունինք իբր շարունակութիւն  
պատմական գրութեան մը, որուն մէջ հիւսուած-  
ըլլան յիշեալ կրկին նամակները:

Երրորդ անդամ՝ երկու տարբեր հեղինակ  
մատնանիշ կ'ընէ Պատասխանւոյն գրութեան ոճը:

<sup>1</sup> Z A H N, Geschichte des neutest. Kanons, II, 1892,  
p. 607ff.

<sup>2</sup> Անդ:  
Ֆիթթէր

Վասն զի վերջինս յայտնապէս կրկին վերջաւորութիւն ունի. նախ կ'աւարտի 20—22 համարներով, եւ յետոյ գարձեալ կը վերջաւորի 38—40 համարներով, եւ այն՝ անկարելի է չճանչնալ որ երկրորդ վերջաւորութիւնը (համար 38—40) կոչանմանողութիւն է առաջնոյն (տող 20—22), յայտնի ապացոյց մ'որ երկու հեղինակի մաս կայ հոս՝ տարբեր սկզբնականութեամբ: Միեւնոյն արդեւանց կը հասցընէ երկու հատուածներուն բովանդակութեան համեմատութիւնը: Առաջինը (Փ, 1—22) նշանաւոր է գաղափարայ տեսակ մը ձարտարիսօսական զարդացմամբ, որմէ զուրկ է երկլորդը: Ճարտարախօս յառաջարանութենէ մ'ետքը (տող 1—4) հինգերորդ տողէն սկսեալ հեղինակը կը մաքառի երկու հերետիկոսական տեսաւթեանց դէմ, այսինքն՝ երեւութականութեան եւ Աշխարհաբարաց (demiurge) վարդապետութեան դէմ: Ընդդէմ երեւութականաց (տող 5, 6) կը հաստատափ Քրիստոսի ձշմարիտ ծնունդն ի Կուսէ, եւ ասկէ ստուգիւ նուրբ կերպով կ'անցնի միւս մոլորութիւնքը ջրելու. անկէ՝ որ Քրիստոս ձշմարիտ մարդկային բնութիւն առած է, կը հետեւի որ մարդն ի Հօրէ ստեղծուած է եւ ոչ թէ Աշխարհաբարէ (տող 7): Ասոր կը յաջորդէ Հին կոտակարանէն ծայրագաղ մը եւ Հօր հին կոտակարանի մէջ փրկագործութեան համար բրածներուն համառօտութիւն մը (տող 8—22). Եւ կ'աւարտի հատածն նորէն կրկնելով Քրիստոսի ձշմարիտ մարդկութեան վարդապետութիւնը. (տող 13, 14:)

Ասկէ ետքը (տող 15—18) երեւութականութեան դէմ գլխաւոր ցուցումն յառաջ կը բերուի, այն թէ՝ փրկագործութիւնն անհրաժեշտ կ'ենթադրէ Փրկչին ձշմարիտ մարդ ըլլալը: Տող 19 կրկին անգամ կը մերժէ Աշխարհաբարի մը վարդապետութիւնն, որուն կը յաջորդեն

տողք 20—22 զիրար փոփոխակի լւացրնելով եւ վարդապետութիւնը մերձեցընելով (մին ժխտականօրէն՝ հակառակ վարդապետութիւնն իբրեւ գիւական գնելով. միւսը՝ դրապէս, վասն զիթղթին ընթերցողքն եկեղեցւոյ որդիք են):

Յոլորովին ուրիշ է երկրորդ մասին դասաւորութիւնն, որ Յարութեան վրայ կը ճառէ յանկարծ։ “Նոյն խակ այս նոր նիւթին առաջնոյն հետ “վասն որսյ” բառերով կապելն անյաջող եւ անտրամաբանական է։ Ամենեւին չի տեսնուիր հոս առաջին մասին մէջ տեսնուած տեսական յառաջնապացութիւնը։ Այլ պարզապէս յարութեան հաւատքը հաստատելու համար չորս նմանութիւններ յառաջ կը բերուին, որուն գրեթէ ամենն ալ միեւնոյն միօրինակ վերջաւորութեամբ (տող 31, 32, 33) կ'աւարտի։ Ասկէ եւքը կու գան տողք 34—37, որ յայտնի ծայրաքաղ հաւաքումն են Պաւլոսի խօսքերէն, եւ ոչ շատ ճարտարախօս կերպով կը նախընթանան 38<sup>4</sup> տողին, որ վերջարանութիւն է ճշգիւ առաջին մասին համեմատ ձեւուած։ — Ուրեմն Պատասխանւոյն մէջ երկու հեղինակք կը տեսնուին. մին՝ նշանաւոր տեսականութեամբ (spéculation) եւ ճարտարախօս լեզուաւ, միւսը՝ աղքատ գաղափարով, թոյլ եւ ոչ անկախ իւր գրութեան մէջ։ Վերջինս նոյն ըլլալու է այն անձին հետ, որ ամբողջն այս կարգի բերած է, ուստի Կորնթացւոյ Գ. թղթի խարդախողին հետ, իսկ առաջինն՝ իւր աղքիւրն էր։

Ուստի կը գանենք որ Կորնթացւոյ Գ. թղթին հիմն էր պատմական զրութիւն մը, որմէ առնուած են Ա. 1—6, Բ. 1—5 եւ Գ. 1—22 տեղերը։ Արդ այս աղքիւրը պէտք է որ յունարէն զրութիւն մ'ըլլայ։ Եւ այս կը տեսնուի Գ., 9 տողէն, որուն առաջին բառերն կրկին թարգմանութեան արդիւնք կ'երեւան, եւ այն՝ յունարէնէ։ Ինչպէս որ չորս թարգմանութեանց (Հ, Եփր. Լ' եւ Լ<sup>2</sup>) համեմա-

տութիւնը կը ցուցընէ , առզս կը սկսէր ասորի բնագրին մէջ ոս խօսքերով՝ “Աստուած , տէրն ամենայնի . (‘ամենայն աշխարհաց . . .’ ) ամենակարողն : ” Ինչպէս և կը ցուցընէ “ամենակարողի” , տեղ ասորերէնն եր չա (ամենակալ . տես վերը էջ 157) : Արդ այս ասորի ասութեան նկատմամբ գիտենք որ Ս. Գրոց թարգմանութեան , գանձ նոր կտակարանի մէջ , կանոնաւորապէս ուժուածաւ բառին տեղ կը դրուի . բայց այս բառոս ուրիշ նշանակութիւն ունի արդեամբք , ոչ թէ ինչպէս Ս. Գրոց ասորի թարգմանք կը կարծեն՝ “ամենակալ , ” այլ “ամենիշխան” : Եւ ճիշդ վերջին վերադիրս կը դանուէր Գ. , Յ խօսքին մէջ ասորի բնագրին մէջ նախ քան չա (բառերը ,<sup>1</sup> այնպէս որ նոյն տեղույ բառական թարգմանութիւնն ըլլալուէ . “Աստուած , ամենիշխանն , ամենակալն : ” Հոս իրարու երկու այնպիսի բացատրութիւն յաջորդելովն , որոնց մին ունեցած հետեւցընել որ այս տեղույ հիմն է յունարէն սկզբնագիր մ’որոշ մէջ թարգմանիչը կարգացած եր սա բառերը՝ Օ Թէօ՛չ օ ունուածաւ աշխարհի մ’որոշ մէջ թարգմանիչը կարգացած էր սա բառերը՝ Ս. Գրոց խօսքը նախ թարգմանած է . “Աստուած , տէր ամենայնի , (‘ամենայն աշխարհաց . . .’ ) բայց յետոյ յիշեր է որ Ս. Գրոց մէջ ունեցած այսպէս կցած է նաեւ այս բացատրութիւնը : Այսպէս յառաջ եկած է կրկին թարգմանութիւնը :

Իսկ արդ եթէ Գ. , Յ խօսքն յունարէնէ թարգմանուած է , նոյնը կը հետեւնի նաեւ ամբողջ

<sup>1</sup> Հման . Հ “Աստուած որ ամենայնի տէրն է . Եփրեմ եւ կաթիկ Աստուած ամենայն աշխարհաց : ” Deus omnium (Աստուած ամենայնի : )

Գ., 1 մինչեւ Գ. 22 կտորին համար, սրմէ չի կրնար անջատուիլ Գ., 9 խօսքը: «Այնը կը հետեւի՝ թէ եւ ոչ անհրաժեշտ՝ նաեւ Գ., 23—40 կտորին համար: Վասն զի երկու բան կարելի է. մէկ կողմանէ այն որ աս կտորն ալ նոյնապէս յունարէն հեղինակուած ըլլայ եւ Ա, 1 — Գ., 22 խօսքին հետ ի միասին ասորերէնի թարգմանուած. եւ միւս կողմանէ այն՝ որ միայն Ա, 1 — Գ., 22 յունարէն գրուած էր, եւ այն հեղինակն՝ որ զատնիք յունարէնէ իւր մայրենի լեզուին՝ ասորերէնի՝ փոխադրեց, աւելցուցած ըլլայ Գ. 23—40 կտորը: Առաջին գէպքին մէջ Կորնթացւոց Գ. թուղթը յունական անվաւերականաց կարգը դնելու ենք. Երկրորդին մէջ գոնէ՝ բատ կերպին՝ ասորականաց մէջ գասելու ենք: Այս խնդիրը լուծելու ուրիշ միջոց չունինք, բայց միայն ապացոյց մ'աւնուշ լուսութենէ. այսինքն՝ սրավհետեւ բովանդակ յունական մատենագրաւթեան մէջ հետք մ'ալ չենք գտնել Կորնթացւոց Գ. թղթին ծանօթ ըլլալուն, չունինք հիմ մը հաստատելու թէ անվաւերականո իրեւ ամբողջ գործ մ'երբեք դոյսութիւն ունեցած ըլլայ յունարէն լեզուաւ. այլ պէտք ենք ենթադրել որ Ա, 1—16, Բ. 1—5 եւ Գ. 1—22 կտորներն յունարէն գրքէ մը, որուն մասն էին նախնաբար, առած եւ ասորերէնի թարգմանած է ասորի հեղինակ մը եւ անոնց կցած Գ., 23—40 կտորը նոր գրելով, եւ այն՝ ամբողջն այսպէս յասորերէն լեզու գրուած է նախնաբար եւ իրեւ առաջելական ժամանակէ թղթակցութիւն մը հրասարակուած Ասորիէն: Այս ճագան իրնան+ ասորերէնն իբրեւ նույնական լէզու Կորնթացւոց Գ. նոյնայն նշանակէլ:

Կարելի է արդ այն յունարէն աղքիւր-մատեանն, զոր կրցանիք իրեւ հիմն գտնել անվաւերականիս, նոյնացընել ծանօթ յունարէն որեւէ գրութեան հետ: Ցան կ'ընդունի որ այն գիրքն էր որ անհաջող Պանկու (Գործք Պաւլոսի), զոր Որոգինէս

եւ Եւսեբիոս<sup>1</sup> աննպաստ չեն դատեր. առկէ առանուած կը գնէ Յան<sup>2</sup> ամբողջ թղթակցութիւնն՝ անոր միջանկեալ պատմական մասովն: Այս կարծիքը կը հաստատէ Յան նախ անովլ որ որոնչութեան լայնութիւն ունէր Գ. եւ Գ գարուն. եւ երկրորդ անովլ որ գրապէս վկայուած է յիշեալ գրութեան ընդարձակ ծաւոլ ունենալը, որով բազորովին հաւատալի կ'երեւայ այսպիսի երկայն նամակաց այն գրութեան մէջ հիւսուած ըլլալը. եւ վերջապէս՝ որ յայտնածահօթ էր այն գրութեան ուղղափառ, ուստի հակագնոստիկեան բովանդակութիւնը: Յան մատնանիշ կ'ընէ նաեւ երկու նամակաց ոճին վրայ, որոնք հակառակ չեն վկայեր ասոնց յիշեալ հռչակառը մատենին մասն ըլլալուն: Յանի ապացուցութիւնքն ինծի լիովին համոզիչ կ'երեւան, եւ կ'ընդունիմ զանոնք, միայն այն եղանակառմամբ որ վերը յառաջ բերուած (տես էջ 161) պատճառաց համար չեմ կընար ամբողջ անվաւերականը փոխաւեալ դնել, այլ մանաւանդ Գ, 23—40 տողերն իբրեւ յաւելուած նկատել խարգախողին: Ուստի համառօտիւ բոելով հետեւեալ եղակացութեան կը յանդիմ կորքնոթացուց Գ թղթին աղբերաց հետազօտութեամբ, այսինքն՝ Անդամական քենաւոր մասն քոյն առանուած է յունաորդն ՝ Պողոնու Պատրիարքուն քրոնինեն, բայց առարք քիոնուուն իր վեն առելցուցած է Գ, 23—40 երիտր հասուածը:

<sup>1</sup> Յիշեալ որոնչութեան վրայ Ս. Հարց քով գանուած տեղեկութիւնքը ի մի հաւաքած է L i p s i u s, die apokryphen Apostelgeschichten, 1887, II 1. p. 70ff.

<sup>2</sup> Z A H N, Geschichte des neutest. Kanons, 1892, II, p. 608ff. 879, 887, 1016:

Ասիթ և ժամանակ թղթոյս խարդախուկում:

Ուշ ինչ վախճանաւ հրատարակուած է առաջին անգամ՝ Կորնիժեց ացւոց Գ. թողթը, պէտք է որ տեղեկութիւն տան մեզ այն յաւելուածք, զորոնք կցած է ասորին յաւնարէն Գործ Պաւլսի զբքէն բրած ծայրաբաղին: Արդ Գ. 23—40 հատուածը բացառապէս կը պայքարի յարութիւնն ուրացողներու դէմ, եւ այն՝ այն ուրացման դէմ՝ որ գնասաթիկեան սկզբունքներէն յառաջ կու գար: Այս կը ցուցընեն Պատասխանւոյն անմիջապէս նախորնթաց մասունքն (Գ., 1—22) եւ ի մաս նաւորի Կորնիժացւոց հարցումն, վասն զի վերջնոյս մէջ յիշուած մոլորութիւնք ծայրէ ծայր գնասաթիկեան էն: Ուստի հեղինակին դիտումն էր՝ գնոստիկեան մոլորութեան մը դէմ զրել, որուն գլխաւոր նկարագիրն՝ բլայ յինքեան, բլայ ըստ իւր կարծեաց, յարութեան ուրացումն էր: Արդ այս հերեսութեան դէմ ուզած է այն ոճով մաքառիլ՝ որ մոլորութիւնն ներկայացուցած է իրեւ վարդապետութիւն հին Սիմոնի Մոդի եւ իբրեւ արդէն՝ Պաւլոս առաքեալէն գատապարտեալ եւ խոտեալ: Այս նպատակաւ Պաւլոսի յունարէն Գործքէն՝ որ իրեն հայրենակցաց ծանօթ չէր թերեւս, առած է յիշեալ լիովին հակագնոստիկեան թղթակցութիւնը, խատացուցած իւր յաւելուածներովն եւ ամբողջն իբրեւ առաքելական ժամանակի վաւերական նամակներ հրատարակած:

Ո՞վ էր այն գնոստիկեանն, որուն դէմ մաքառիլ կը դիտէ ասորին այս խարդախութեամբ: Ծատ անձուեկ է անձանց այն շընանն որոնց նկատմամբ կրնայ ինդիք բլայալ: Նախ պէտք է այնպիսի գնոստիկեան մ' բլայալ, որուն գրութիւնն հետեւ ողներ գտած բլայ յԱսորիս, եւ գարձեալ գնոստիկեան այն վարդապետութիւնն՝ որ Ասորիքի

քրիստոնեաց վտանգ կը սպառնար, առակաւին Գոդա-  
րուն սկզբան վերաբերիլ: Վասն զի Ս. Եփրեմ,  
որ գօնէ Գոդարուն սկիզբն՝ եթէ ոչ Գոդարուն  
վերջերը ծնած է, Աստվածացոց Գոթուղթն կա-  
թուղթիեայց կողմանէ առ Հասարակ յարդուած-  
գտած է: Աւստի միայն Բ կամ Գոդարու գնոստի-  
կեան մը կրնաց ըլլալ: Արդ պէտք չունինք երկար  
մինաւել այն անձինքն՝ որ հոս կրնան ի նկատ  
առնուիլ: Վասն զի այն ասորի Հեղինակն, որուն  
գրութիւնքն մեր զլաւոր աղքերքն են ասորի  
գնոստիկականութիւնն ձանչնալու, յայտնի բա-  
ռերով կ'անուանէ նաև այն գնոստիկեան աղան-  
դին անունն, որոնց գէմ ուղղուած էր արգեամբք  
Կորնթացոց Գոթուղթը: Ս. Եփրեմ թղթա-  
կցութեանս Մեկնութեան մէջ կ'ըսէ. “Այս  
ուսումն վարդապետաց տանն Բարդեծանու է:”<sup>1</sup>  
Պէտք չկայ մասնաւոր ծանրակշռութիւն գնել  
Ս. Եփրեմի այս խօսքին, որով երկու կողման վար-  
դապետութիւնք իրարու հետ կը նոյնացրնէ. վասն  
զի թղթոյն մէջ յիշուած հերեւութիւնքն ընդ-  
հանրապէս վաղենախնեան գնոստիկականութեան  
յասուկ են, եւ ոչ յատկապէս բարդեծանեան  
գնոստիկական աղանդին:” Բայց աւելի նշանաւոր  
է այն, զոր Եփրեմ անմիջապէս կը յաւելու. “Եւ  
վասն այսորիկ ոչ թողին Գեծանացիքն զայս  
թուղթ յԱռաւել իւրեանց:” Ասով յայտնապէս  
վկայուած կ'ըլլայ որ Եփրեմոյ օրով Բարդեծա-  
նացիք այս թուղթը կը խոտէին անոր համար, որ  
ասոր մէջ Սիմեոնի եւ Կղէորիոսի վարդապետած-  
ներուն իրենց աղանդապետին վարդապետու-

<sup>1</sup> Այս ամենն որ Կեղծ-Տերառովիանու “Գիրք ընդ-  
գէմ ամենայն հերեւութեանց,” (liber aduersus omnes  
haereses) գրութիւնն իրեւ Վաղենախանու վարդապետու-  
թիւն յառաջ կը բերէ. յեականս կը նոյնանայ գնոստի-  
կեան այն վարդապետութեանց հետ, զոր Կորնթացիք մի  
առ մի թուեն. առ A. Hilgenfeld, die Ketzer-  
geschiichte des Urchristenthums, 1884, p. 461ff.

թեանց հետ նոյն ըլլալը կը ճանչնային :<sup>1</sup> Արդ  
եթէ նոյն իսկ բարդեծանացիք այս թղթակցու-  
թեան մէջ իրենց գրութեան խստութլը կը տեսնէին,  
կը հետեւի որ այս էր խարդախողին նախնական  
նպատակին, այսինքն՝ մաքառիլ բարդեծանու եւ  
անոր գպրոցին դէմ, այնու առաւել որ Ք եւ Գ  
գարուն ինքն բարդեծանն էր Ասորիքի գնոստիկա-  
կանութեան ամենանշանաւոր ներկայացուցիչն եւ  
քրիստոնէական գաւանութեան ամենէն վասն-  
գաւորն :

Ասոր վրայ աւելցրնելու ենք ան ալ որ միայն  
երբ զբարդեծան ենթադրենք հակառակորդն՝  
որուն դէմ ուղղեալ է խարդախութիւնս, այն  
տաեն կը հակընանք թէ ինչու առաքելական  
ժամանակի թղթեր կեղծելու միջոցաւ<sup>2</sup> ուղուած  
է անոր դէմ պայքարիլ վասն զի ճիշդ այս էր  
բարդեծանեանց ոճը՝ իրենց վարդապետութիւնը  
ժողովրդեան մէջ տարածել՝ կեղծեալ եւ բարդե-  
ծանեան ոգւով գրուած Առաքելոց պատմու-  
թիւններով։ Եթէ ասոր նկատմամբ Եփրեմոյ պայ-  
ծառ վկայութիւնն ալ, զոր կու այս իւր Մեկնու-  
թեան մէջ, չունենայինք, բաւական էր բարդե-  
ծանեանց այս ոճն ապացուցանելու՝ թուվլայի  
կոչուած Գործքն,<sup>3</sup> որ բատ բովանդակութեան  
յայտնապէս գնոստիկեան են։ Ըստ այսմ մեր  
դիպաց մէջ կաթողիկեայ ասորի մը պարզապէս

<sup>1</sup> Ուստի շատ յարմար չէ Ցանի բոսածը (Theol.-Literaturblatt, 1892, p. 193) թէ “Առաջին անգամ” ե-  
փրեմ բարդեծանի վրայ առած է թղթիս խօսքերը։ Այս  
բանս կրնայ արժել ի հարկէ առաջնին համար համար  
(“վասն որոյ, եւն”), բայց ոչ թէ երկրորդին։ Վերջնոցս մէջ  
Եփրեմ իրեւ պատմական վկայ մը կը խօսի։

<sup>2</sup> Այն թէ հեղինակին յունական պաւզոսի Գործոց  
մէջ իւր գտած եւ ասորերէնի փոխադրած թղթակցու-  
թիւնը Աւերական կը համարէր, ըստ ինքեան կարելի է,  
բայց շատ ալ հաւատալի չէ, վասն զի փոխառութիւնն  
մեծապէս ճոխացուցած է իւր յառուկ յաւելուածներով։

<sup>3</sup> Հմատ. Lipsius, die apokr. Apostelgesch. 1883, I 292ff.

Հետեւած է Բարդեծանեանց ոճին՝ անոնց դեմ կուռելու համար։

‘Սաեւ ընդգեմ՝ Բարդեծանու լիովին կը մեւ կուռի այնու՝ որ սաստկութեամբ կը չեշտափի մարմաց յարութիւնն. վասն զի զբարդեծան իբր ասկէ ուրացեալ ի մասնաւորի կը գորսվէ Ա. Եփրեմ եւ կը կրինէ որ Բարդեծան կ'ուրանար մարմաց յարութիւնն։’ Այս ամենէն ետքն իբրեւ բաւական հիմնեալ ենթագրութիւն մը կը բաղձանք նկատել սա կէտք՝ թէ Անվաներ Ռուսական իշխանութեան իշխանութեան մէջ է անդամնէ անոնք իբրեւ վեհանդամնէն ճը պէտուած եր ընդդէմ կամ Բարդեծանանին կամ անոր հետեւողաց։

Եթէ արդ այս այսպէս է, ուրեմն խարդախութիւնս չի կրնար Բարդեծանու յայտնի հրապարակ ելլելն յառաջ ծագած րլլալ։ Բարդեծան ծնաւ 154ին Յ. Ք.՝<sup>1</sup> Եւ որովհետեւ Յ0 տարեկանէն յառաջ գժուարաւ կրնար սյնչափ ճոխութիւն ստացած ունենալ, որ գնոստիկեան գոպրոցի մ'իբրեւ զլուխ հրապարակ ելլէ, պէտք ենք վիճագրութեանս սկզբնաթիւն, որմէ յառաջ չի կրնար րլլալ, ամենէն կանուխ 180—190 տարիները գնել։’\*

Գրեթէ այս ժամանակամիջոցը կը գտնենք նաեւ այն գիտողութեամբ, որ անվաւերականին

<sup>1</sup> Հմմ. Schönfelder յեկեղեցական բառ կիրա, զոր Wetzer և Welter հրատարակած են (Բ Տպ. Հար. Ա, 1999, 2002): Կակէ զատ՝ A. Mergx, Bardesanes von Edessa 1863, p. 80ff. A. Hilgenfeld, Bardesanes, 1864, p. 69.

<sup>2</sup> Հմմ. Hilgenfeld, p. 11ff.

\* Յաւելուածոց մէջ (էջ 99) հեղինակը սա ողերը կը յաւելու. ‘Rubens Duval իւր սա գրութեան մէջ Histoire politique, religieuse et littéraire d'Edesse jusqu'à la première croisade (Journal Asiatique, VIII<sup>e</sup> série, Tome XVIII, 1891, p. 266) կուզէ արդէն 170 տարին զնել Աստուածաշնչի՝ նաեւ նոր-կտուակարանի նագոյն ատրի թարգմանութեան ի գլուխ ելլելը։’

յարդարողն արգեն գտած էր իրմել յառաջ՝ նորկատակարանի ասորերեն թարգմանութիւն մը, եւ այն ոչ միայն Աւետարանաց թարգմանութիւնն ասորերեն Համաբարբառին (Diatessaron), որուն համար է (Գ., 36) “Սուրբ աւետարան” կոչումն, այլ նաև Գործքն Առաքելոց եւ Առաքելական թղթերը: Կոչմունքն համեմատելով կը գտնենք ապահովագես ի վկայութիւն կոչուած առ զրաքերեն՝ թուղթ առ Հռովմացեցիս, առ Կորնթացիս Ա եւ Բ, առ Գաղատացիս, Եփեսացիս եւ Փիլիպացեցիս, առ Տիմոթէոս Ա եւ Բ, և Պետրոսի Ա կաթուղիկեայ թուղթը: Թէեւ այս կոչմունքներեն անմիջապէս բան մը հետեւցրնել չենք կրնար, վասն զի այն մասանց համար՝ որ Պաւլոսի յունական Գործոց փոխառութիւն էին, Ա. Գրոց ալ կոչմունքն յունարեն Ա. Գրքեն առնուած էին, եւ մնացեալն ալ կրնար ասորին յունարեն նորկատակարանեն առնուել եւ ասորերենի դարձրնել: Մակայն այս կոչմանց մեծ մասն՝ եթէ համեմատենք՝ կը գտնենք այնպիսի ընթերցուածներով, որ կը նոյնանան Պեշիաթայի հետ, այսպէս Ա. 2, Գ. 2, 3, 13, 35 (վերջինս գոնե Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> ձեռաշըրաց ոկղընազրին համար): Ուստի անվաւերականիս ասորի հեղինակն Աստուածաշնչի ասորերեն թարգմանութիւն մ’ունէր առջեւն, որ առհասարկ — թէեւ ոչ միշտ — կը համաձայնէր յեւտագայ Պեշիաթայի հետ: Մակայն դժբախտաբար այս կետս կռուան մը չի տար մեզի ժամանակի չըոշման համար, վասն զի ամենեւին տեղեկութիւն ուունինք այն ժամանակիննկատմամբ, թէ Երբ ասորի եկեղեցին Առաքելոց թղթոց առաջին թարգմանութիւնն ունեցաւ: Ատիպուած ենք ընդունիլ — մերձաւոր տարեթիւ մը նշանակելու համար — որ իբր 200ին եղաւ այն:

1. Հմմատ, Յոն Աստինական Նոր-կոտակարանն ասորի

Սակայն անվաւերականիս յօրինումն եւ տարածումն չենք կրնար 200էն շատ ետքը դնել։ Ասան զի հակաբարդեծանեան վիճաբանութեան այս պատողը ամէնէն հաւանականութեամբ կրնանք միայն այն ժամանակին վերագրել, երբ Եղեսիոյ եկեղեցւոյն մեջ հերետիկոսք եւ կաթուղիկեայք կերպապէս իրարմէ բաժնուիլ պէտք էին։ Արդ Յակոբայ Եղեսացւոյ տուած մէկ տեղեկութեան համեմատ այս ժամանակը կը համարուի Փղոտ եպիսկոպոսի վարչութեան տաենն, որ իբր 200ին եպիսկոպոս ըլլալու էր Եղեսիոյ։<sup>1</sup>

Ի հարկէ Ցան այն հերետիկոսներն՝ զոր Փղոտ եկեղեցին վտարեց, զՄարկիսնեանք կը համարի, «վասն զի, կ'ըսէ, գժուարաւ Բարդեծան եւ իւր ժամանակակից կողմնակիցք բաժնուած էին արտաքուստ եկեղեցւոյ հաղորդութենէն։»<sup>2</sup> Սակայն եթէ նաև Բարդեծանեանք այն ժամանակ արդեամբք եկեղեցին բաժնուած չըլսային, սակայն զննէ այն աստուածաբանական վիճից առթիւ ուղղափառաց ծանօթ եղած ըլլալու էր Բարդեծանու քարոզած վարդապետութեանց, մանաւանդ յարութիւնն ուրանալուն վտանգաւորութիւնը։ Եւ ճշդիւ Բարդեծանու դէմ, որ շատ ազդեցիկ անձ մրն էր իրբեւ բարեկամ Աբդար Ռարքայի, եւ ապահովապէս նաև ժողովրդեան մեջ մեծապէս յարդուած էր իրբեւ բանաստեղծ եւ փիլիսոփայ, կրնար ուղղափառ կողմնակցութեան մէկ անդամին միտքն իյնալ փոխանակ

1 Եկեղեցւոյ իրեն յիշեալ գրութեան մեջ՝ «Պատմութիւն Կանոնի Նոր-կոտակ» 1888, լ. 369—429։

2 Tatian's Diatessaron, 1881, p. 378 եւն։ Թէ՛ւըքան, Սկզբնակրութիւն Եղեսիոյ եկեղեցւոյն։ (Τιχεροντ, les origines de l'église d'Edesse. 1888, p. 140ff.) Այս խօսքին ասորի բնագիրը կը գտնուի Արայթի ասորական ձեռագրաց ցուցակին մեջ։ (W. W right, Catalogue of Syr. Manuscripts. II 1871, p. 600.)

3 Անդ, էջ 379.

յայտնապես կռուելու՝ հզօր ախոյնանին դիմագրել կեղծ առաքելական թուղթ մ'ի լցո հանելով։ Ուստի այս կեղծեաց իբր հաւանականագոյն ժամանակը գտած կ'ըլլանք Փղոտի եպիսկոպոսութեան եւ Արքար Ը Սեւերոս Բար Մանուի (որդի Մանուվայ)՝ կառավարութեան ատենն, կլոր հաշուով իբր 200 տարին Յ. Ք.։

## Զ.

Թողթոյս յարաշերսիմինքն Անհտարանի Համարքատիմ և Նորքելոց թողթոց ասորի թարգմանութեան հետ։

Եթէ ուղեղ է մեր ենթագրութիւնը թէ Կորնթացւոց Գ թուղթն իբր 200ին հեղինակուած եւ այն ատեն պէտք է որ անփաւերականին մէջ գտնուած աւետարանի կոչմունք առնուած ըլլան Համարքառեն (Diatessaron). Վասն զի այս էր այն ժամանակի ասորի եկեղեցւոյ պաշտօնական Աւետարանը։ Արդ աւետարանէ առնուած կոչմունք կրնան Համարուիլսա տեղերը՝ Գ, 24 (յարութիւն մարմնոց եւ դատաստան.) 25 (ուրացումն յարութեան.) 26 (Վասն

1 Ա. Կոթշմբա այս արքային կառավարութեան ժամանակը կը գնէ 176—213 տարիները. (տես Rhein. Mus. N. F. XIX 1864: Die Königsnamen in den apokr. Apostelgeschichten, p. 172.) — Ըստ յետագայ քննութեանց կոթշմբա, զոր կը գտնենք իւր գրութեան մէջ՝ “Քննութիւնք պարունակուած Ասրուէնէի թագաւորութեան (Untersuchungen über die Geschichte des Königreiches von Osroëne: Mém. de l'Académie imp. des sciences de St. Petersbourg, VIIe série, tome XXXV, 1887, p. 1—49) եղեսիոյ առաջն քրիստոնեայ թագաւորին անունն է՝ Ա. Երես Սեղուէն Սբէոր Թ. Ա. Ա. (Μεγάλος) Բար Մանու։ Ըստ կոթշմբի Հաշուին իշխանց Արքար 35 տարի (179—214) իւրեւ միապետ, եւ 1 տարի 7 ամիս իւր որդուոյն հետ Սեւերոս Արքար ծ Բար-Արքար։ Ըստ այսմուղելու է ուստի վերը յիշուած տարեթիւը։

— Անրջին դիտողութիւնը Ցաւելուածոց մէջն առինք։

ԹՌԴՄ.

սերման, որ յերկիր անկցի.) 29 (Աշան Յովիանու մարդարէի.) 35 (յարութիւն մեռելոց.) 38 (Ճնունգք իժից): Արդ այս կոչմունքներէն միայն մէկ հատք չենք կրնար Համաբարբառի մեզի ցայժմ ծանօթ աղբիւր-գրութեանց մէջ գտնել ցուցընել, այսինքն՝ Գ. 24 = Յովէ. Ե., 29: Միւս ամենը կրնանք Համաբարբառի մէջ ցուցընել . . . : \* Ի հարկէ ասով՝ որ այս տեղերը կրնանք ցուցընել իրը մասն եղած Համաբարբառի, տակաւին չ'որոշուիր մեր ինդիրը թէ Կորնթացւոց Գ. թուղթն զատնք կանոնական աւետարաններէն առած է թէ Համաբարբառէն: Այս ինդիրը լուծելու կրնան նպաստել միայն այն կոչմունք, որ Համաբարբառին՝ Աւետարաններէն չեղելով՝ կամ բառ բոլանդակութեան կամ գոնէ բառ ձեւին յատուկ են: Առաջին աեսակէն կոչմունք չենք գտներ բառ պատահման, բայց վերջին աեսակէն հատ մը: Այս խօսքն է Մատթ. Ժբ. 40), որուն մէջ կանոնական աւետարանը միայն Յովիանու մարդարէի անունը կը միշէ եւ ոչ նաեւ անոր հօրը, եւ ոյսպէս ունին նաեւ Ե. Լ եւ Ար. Ըստ Հակառակն Հրահատ (Զդօն

\* Այսինք դուրս թողուած է կոոր մշոր կոչմունք անվաներականին համեմատուած են Համաբարբառի վկայ եղող գրութեանց նետ: Համեմատութեանս եւ յաջորդ մասին նետ նեղիսակը սա համառութիւնը կը զողոծածէ: Ե = Եփրեմայ Մելիութիւն Համաբարբառի, հայերէն (տպ. Վ. Բնետ. 1836.) — M = Mösingerի լատ. թարգմանութիւնն Եփրեմայ այն Մելիութիւն (Evangelii concordantis expositio. Venetiis 1876.) — L = Համաբարբառի լատիներէն խմբագրութիւնն ի ձևու Վիկտոր Եպիփոնոսի Կապուայ (տպ. E. Ranke, Codex Fulensis. Marburg 1868.) — Ar = Արաբերէն թարգմանութիւն Համաբարբառի, հոր. Զափրա (A. Ciasca, Tatiani evang. harm. arab. Romae 1888). — A = Հրահատայ Զգօնի Պարսկի ձառք (A phraates, Homilies, ed W. Bright, Lond. 1869.)

Պարաիկ, էջ 222, 223) այսպէս ունի կոչումն.\*  
 “Արագէս եղեւ Յովլան, որդի Մահեայ (Ճաշ չօ չա) ի պորտ կիտին զերիս տիւս եւ զերիս զիշերս, այն-  
 պէս եղիցի որդի մարդոյ ի սիրտ երկրի:” Եւ ճիշդ  
 այսպէս կը յիշէ Կորնթացւոց Գ. թռուղթն “զՅովշ-  
 նան, որդի Ամանեայ:” Արդ շատ անհաւանական է:  
 ի հարկէ որ երկու մատենագիրքս ալ իրարմէ ան-  
 կախ կոչման խօսքը միեւնոյն յաւելուածով ճո-  
 խացուցած ըլլան, եւ աւելի անհաւանական այն  
 թէ հսկ Հրահատ կախումն ունենայ Կորնթացւոց  
 Գ. թղթէն: Քնական ենթագրութիւնն անշուշտ  
 այն է թէ երկուքն ալ Աւետարանի կոչումն յաւ-  
 ելուածով մէկանդ միեւնոյն աղբիւրէն առած-  
 ըլլան: Արդ աղբիւրը կրնայ միայն Համաբարբառն  
 ըլլալ, վասն զի Հրահատ իւր կոչմունքը բացառա-  
 պէս միայն ասկէ կ'առնու:” Ծանր դժուարութիւն  
 մը չի կրնար յարուցանել այն պարագան որ Հա-  
 մաբարբառի միւս վկայք՝ Ե, Լ եւ Ար շունին  
 յաւելուածը. վասն զի Համաբարբառի նման շատ  
 գործածուած ուստի շատ օրինակուած զիրք մ'ի  
 հարկէ այլեւայլ խմբագրութիւններ կ'ունենար:  
 Ուստի Հրահատայ եւ Կորնթացւոց Գ. թղթին այս  
 համանաձայնութեամբն ապացուցուած կը համարինք  
 որ վերջնոյա հեղինակն զՀամաբարբառ գործածած է:

Կորնթացւոց Գ. թղթին Աստուածաշնչի  
 կոչմանց մեծագոյն մասն՝ Առաքելոց թղթերէն  
 առնուած է: Ասոնք, որչափ որ թարգ մանու-  
 թեանց ձեռօք կրնանք հետեւցրնել, լիովին կը  
 յայնանան Պեշիտթայի հետ, եւ միայն երեք

\* Զգօնի նին նայերէն թարգմանութեան մէջ (տալ. Կ. Պ. 1824, էջ 258) զարմանալի կերպով կը պա-  
 կի “որդի Ամաթեայ,” կարեւոր բառերն. բննելի՝ թէ  
 հայոյն ասորի ընազբին մէջ արդէն կը պակսէին թէ  
 յետոյ դուրս բնկած նն: ԹթՌԴՄ.

<sup>1</sup> Հման. Zahh., Tatian's Diatessaron, p. 72ff.  
 Gesch. des neutest. Kanons. I. 369ff.

Խոսք շեղած կը դառնենք Պեշիտմայէն։ Եւ ասոնք  
են՝ Հռովմ. Ա, Յ. Ա Կոր. ԺԵ, 37. Ա Պետր.  
Գ, 22։ — Հռովմ. Ա, Յ Պեշիտմա յաւելուած  
մ'ունի։ Յոյնը կ'ըսէ հոս պարզապէն չէ սπέօրմատօչ  
Ճայէ՛ (ի զաւակէ Պաւեթի), իսկ Պեշիտմա ՚ի  
զաւակէ Պաւեթի Յաւմանական կ'ըսէ կ'ամարտութեան՝  
կարգացած է նաև Ա. Եփրեմ իւր դործածած  
Աստուածանչին մէջ, ինչպէս կը ցուցընէ Հռու-  
մայեցւոց թղթոյն Եփրեմայ մեկնութիւնը, որուն  
մէջ կ'ըսուի բատ հայերէն թարգմանութեան՝ ՚ի  
զաւակէ Պաւման Պաւմանի։<sup>1</sup> Նաև Համարարառի  
Եփրեմայ Մեկնութեան մէջ կոչումն կ'ըլլուի այն-  
պիսի տեղէ մ'որ նոյն կ'երեւայ Հռովմ. Ա, Յ  
տեղոյն հետ։ Այստեղն է Մեկնչին ներածու-  
թեամբ հանդերձ այսպէս։<sup>2</sup> ՚Զի եթէ վասն այնու-  
րիկ զի ասաց՝ բա Եղիսաբէթ ՚ոյր ՚ո, զի յայտ  
արացէ թէ եւ Մարիամ ի տանէ անտի Պետեայ  
է. — Եւ ահաւասիկ եւ ասաց նմա վասն Յուսէ-  
փու եւ Մարիամու թէ Երիստին ի տանէ Պատ-ին  
ին . . . .<sup>3</sup> Արդ եթէ Մարիամ յայլմէ ազգէ է,  
սուտ եղեւ այն՝ զի ասէ՝ ի տանէ Պատ-ին . . . .  
Նաև Առաքեալ գարձեալ վկայէ յասել անդ  
խրում։ Տէր Քր Յիսուս Քրիստոս, ասէ, ի Մա-  
րիամայ Եղիստին ի պատուի տանն Պատ-ին։<sup>4</sup> Երկու կոչ-  
մունքս ալ՝ թէ այն որ Աւետարանէն եւ թէ որ  
Առաքելոյն թղթէն է, նաև Հրահատաց քով  
գտնուին՝ զարմանալի կերպով համաձայն Եփրե-  
մայ հետ, այսպէս (Էջ 472, 473) ՚Եւ Յովսէփ  
կոչի հայր Յիսուսի Փրկչին. եւ Յիսուս ծնու ի  
Մարեմայ կուսէն՝ ի պատուի տանն Պատ-ին, ի Հռ-  
գւոյն որբութեան, որպէս գրեալ է. Յովսէփ է-

<sup>1</sup> Տպ. Վենետ. 1836, Էջ 8: Տեղոյս լատիներէն  
թարգմանութիւնը (Venetiis 18.3, p. 3) ամբողջական չէ  
բոլորովին։ A stirpe Davidiea.

<sup>2</sup> Տպ. Վենետ. Էջ 17—18։

<sup>3</sup> Mösinger (Էջ 16) շատ ազատ թարգմանած է  
Alio loco eadem scriptura dixit.

Առաջին, որ իւսումը էր նա, երիստան է ունել գրադիւնք:  
 Եւ<sup>2</sup> Առաքեալ վկայէ. Յիսուս<sup>3</sup> Փրկիչէր ի Մարտեմայ՝ ի զաւակէ տանն Գաւթի ի ձեռն Հոգւոյն սրբութեան: „Արդ Հռոմայեցւոց թղթոյն այս առղեն կոչում է նաև Կորնթացւոց Գ. թղթին ուրիշ մէկ տեղն ալ, այսինքն՝ Գ., Ծ ուր կ'ըսուի միայն “ի պատճի Գրադիւնք եւ ոչ՝ “Ի զաւակէ տան Գաւթի: „Եւ այն՝ կարելի չէ ընդունիլ որ այս տեղւոյ բնագիրն յետոյ ուրեմն սրբագրուած ըլլոյ Աստուածաշնչի հայերէն թարգմանութեան համաստ: Վասն զի նաև Ե, Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> կը համաձայնին լիովին չի հետ: Ուստի “ունն” յաւելուածն արդէն Կորնթացւոց Գ. թղթին ասորի բնագրին մէջ կը պակսէր: Այսպէսով գոնէ կարելի է որ Կորնթացւոց Գ. թղթին հեղինակն այնպիսի ասորի Աստուածաշունչ մը կը գործածէր, որ՝ ընդդէմ Պեշխաթայի, եւ Հրահատայ եւ Եփրեմայ գործածած Աստուածաշնչին՝ աւելի համաձայն էր յունարէնին, եւ Հռովմ. Ա, Յ տեղւոյն մէջ “ունն” յաւելուածը չունէր:\*

Պեշխաթայ ուրիշ շեղում մը կը գտնենք Գ., 26 տեղն՝ “զցորենոյ սերմանս եւ զայլոց սերմանեաց:” Այս խօսքն առանց տարակուսի Ակոր. ԺԵ, 37 խօսքէն է, ուր յունարէնն է՝ շումնոն չօքսոն, εὶ τύχοι, σίτου τινος τῶν λοιπῶν. Պեշխաթան բացի ցորենէն՝ գարի ալ կը յիշէ, սապէս՝ “Հատն մերկ ցորենոյ կամ գարւոյ կամ այլոց սերմանեաց:” Եւ այսպէս ունի նաև Հրահատագոն (Էջ 155):\*\* Իսկ արդ Կորնթացւոց Գ.

<sup>1</sup> Ա. Յ. օր. “Երկրքեան էին:”

<sup>2</sup> Ա. Յ. օր. “Նաև Առաքեալ:”

<sup>3</sup> Ա. Յ. օր. “Տէր Ար Յիսուս քրիստոս:”

\* Այս տեղին պակսելով Զգօնի հայերէն թարգմանութեան մէջ նոր թարգմանել հարկ նդաւ:

ԹՐԳՄ.

\*\* Տալ. հայերէն ի Կ. Պոլիս, 1824, Էջ 158:

թուղթը յունարէնին կը հետեւի եւ ոչ Պեշիտա-  
թայի: Ասկայն դուքս թողուած բառն հոս այնպէս  
աննշանակ է որ ապահով հետեւութիւն մ'անկէ:  
հանել չենք կընար թէ ինչպէս էր անոր սկզբնա-  
կան ասորի Աստուածաշնչին մէջ այն խօսքն:

Այլազգ է խնդիրն յաջորդ գէպքին մէջ:  
Ա. Պետր. Գ., 22 տեղոյ մէջ Վուլկանթայ Պեշիտա-  
թայի գէմ սա յաւելուածն ունի՝ Ա. vitaes aeternae  
haeredes efficieremur. Արդ այս խօսքը կը յիշեցընէ-  
զարմանալի կերպով Կորնթացւոց Գ. թղթին սա  
խօսքը (Գ. 36) «զիեանո յաւիտենականս ժառան-  
գեռջիք»: Եթէ պէտք ենք այս համեմատութեան  
հետեւութեամբ այս խօսքն իբրեւ կոչումն նկատել  
Ա. Պետր. Գ., 22 տեղէն, այն ատեն հոս ալ այն  
դիպաց մին գտած կ'ըլլանք, որոնց մէջ ասորի  
Աստուածաշնչն արեւմտեան բնագրաց հետ կը  
համբնթանայ: Եւ այս դէպքն նշանակութիւն  
ունի, վասն զի Պեշիտաթայէն աւելի վեր ի հնու-  
թիւն կ'ելլենք ասով, դէպի այն ժամանակաշրջանն  
երբ քրիստոնեայ ասորիք Պետրոսի Ա. թուղթն  
առաջին անգամ իրենց մայրենի Լեզուաւ ընդու-  
նած էին:

## Է.

Կորնթացւոց Գ. թղթին գործածութիւնն ասորի  
եկեղեցույն միջ:

Ասորի եկեղեցւոյն մէջ կեղծ թուղթո կեր-  
պապէս կանոնական արժէք ստացած է: Եւ այս  
անժխտելի կերպով կը հետեւի այն պարագայէնոր  
Գ. դարուն Ա. Եփրեմ այս անվաներ գրութիւնն  
Կորնթացւոց երկու կանոնական թղթոց հետ ի  
միասին եւ միեւնոյն կարգին մէջ մեկնել կրցաւ:<sup>1</sup>

<sup>1</sup> Կորնթացւոց Գ. թղթէն կոչում մը կայ Համա-  
բարբառի Մեկնութեան մէջ: Էջ 110 (Mösinger, էջ 119)  
Յովանու Մարդարէի համար կ'ըսուի՝ «Զոր օրինակ ու

Յան երկրորդ վկայ մ'ալ կը բերէ՝ զՀրահատ  
Զգօն՝ Եփրեմայ ժամանակակից, որ իւր ճառերուն  
մէջ Կորնթացւոյ Գթղթայն Գ, ծ խօսքն ի վկայ-  
ութիւն կոչած ըլլայ: <sup>1</sup> Կաեւ Հառնաք այս կար-  
ծեաց կողմն ելաւ: <sup>2</sup> Ընդհակառակն Գարիեր այս  
տեղերուն նոյն ըլլալը <sup>3</sup> գոնէ տարակուսական, կը  
գտնէ: <sup>4</sup> Գարիերի տարակուսին մասնակից եմ ես  
ալ: Փոխանակ ընդունելու որ Հրահատայ եւ Ե-  
փրեմայ կոչումն: — վասն զի վերջինս ալ առանց  
տարակուսի միեւնոյն տեղը կ'ակնարկէ — մեր  
թղթակցութենէ փոխառեալ ըլլայ կը բաղձայ-  
ինք ընդունիլ որ Հռովմ. Ա, ծ տեղւոյն այն-  
պիսի մէկ ընթերցումը կը ներկայացրնէ, որ երկու  
Հարցս ժամանակ ասորի Աստուածաշունչներուն  
մէջ կը գտնուեր եւ գոնէ մասամբ անցաւ Պեշիտ-  
թայի մէջ ալ: <sup>5</sup>

Եփրեմայ ժամանակէն ի վեր Կորնթացւոց  
Գթուղթն Ասորւց քով կ'անհետանայ: Պեշիտ-  
թայի մէջ չառնուեցաւ: Հաւանականաբար իրեն  
ալ այն պատահեցաւ՝ ինչ որ եղած է Համաբար-

ասպականեցաւ ինչ ի նմա: <sup>6</sup> Այս բառերն յայտնապէս Գ,  
30 տեղէն առնուած են:

<sup>1</sup> Պատմ. Կանոնի Կոր-Կտակարանի, 1892. թ. էջ 561, 594:

<sup>2</sup> Theol. Literatur-Zeitung, 1892. p. 3 (Ծան. 2:)

<sup>3</sup> Էջ 6. Ծան. 4:

<sup>4</sup> Երկու կոչմունք ալ վերը յիշուեցան:

<sup>5</sup> Հռովմ. Ա, 3 խօսքին այս մեկնողական թարգ-  
մանութեան սկզբագիր նկատելու ենք աւետարանի այն  
կոչումը, զոր ասիէ անմիջապէս յառաջ ի մէջ կը բերեն  
Հրահատ եւ Եփրեմ գրեթէ բառական համաձայնութեամբ: <sup>7</sup>  
Իսկ արդ աւետարանի կոչումն միայն Համաբարբառէն կրնայ  
ըլլալ, որ անշուշտ գտնուած ըլլալու է Վարեմայ եւ Յով-  
սեփայ Բնթղեհէմ երթալու պատմութեան մէջ: Եփրեմ  
այս հասածին մեկնութեան մէջ շատ համառօտ կը խօսի,  
վասն զի հոն կարդացած սա բնագիրը Էկն երկրեան ի  
տանէ Դաւթթի՝ արդէն յառաջ Աւետման վրայ խօսած  
ատեն յիշած եւ մեկնած էր: Համաբարբառն իրբեւ աղ-  
րիւր մատնանիշ կ'ընէ նաև այս խօսքին այն կերպարանին,  
որով կոչումն կ'ընէ Եփրեմ թ. Տիմ. թ. 8 տեղւոյ մեկնու-  
թեան մէջ. (էջ 251, լատ. թրդմ. էջ 260:)

բառին, որուն գործածութիւնն և դարուն կերպապէս արգիլուեցաւ եկեղեցական իշխանութենէն, եւ տակաւին մնացած օրինակները սկզբամբ փճացուեցան։<sup>1</sup>

Ավակյն անվաւեր Կորնթացւոց թուղթու այս վիճակին չհասած՝ պէտք է բազմաթիւ ընդօրինակութիւններ ունեցած ըլլայ: Վասն զի նոյն իսկ չորս թարգմանութեանց (Ե, Հ, Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup>) վրայէն դատելով՝ կրնանք որոշ գտնել երկու խմբագրութիւն ասորի սկզբնագրին: Այս կրկին խմբագրութեանց միոյն (— զոր Ա<sup>1</sup> կը նշանակենք) կը վերաբերին Հ եւ Ե, միւսին (— Ա<sup>2</sup> —) կը վերաբերին Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup>: Ապացոյց են ասոր սա տեղերը. Ա, 15 կը կարգար Ա<sup>1</sup> ուղղութեամբ “Տրեշտակ”, որ Ա<sup>2</sup> խմբագրութեան մէջ “առաքեալ” եղած էր աղաւալութեամբ: (Ա, 16) Ա<sup>1</sup> ունէր “քաղաք”, իսկ Ա<sup>2</sup> “եկեղեցի”: — Պատմական միջանկեալ մասը (Բ, 1—5) կը պակսէր Ա<sup>2</sup> խմբագրութեան մէջ . . . :\*

Ըստ այսամ այնշափ բազմաթիւ են ասորի սկզբնագրին կրկին խմբագրութեան ապացոյցները, որ անկարելի է ուրանալ այս իրողութիւնը: Երկու խմբագրութեանց մէջն ալ կրնանք դարձեալ ընթերցուածոց տարբերութիւններ դիտել. այսպէս՝ Գ, 11 տեղույ մէջ: Բաց աստի շատ բազմաթիւ են ընթերցուածոց տարբերութիւնք Ա<sup>2</sup> խմբագրութեան՝ Հ եւ Ե ձեռագրաց մէջ:

<sup>1</sup> Հմմա. Zah n, Tatian's Diatessaron, p. 35, 110. Geschichte des neutest. Kanons, I, 408.

\* Այսուղի հայագէտը ուրիշ շատ բազմաթիւ օրինակներ կը բերէ երկու խմբագրութեանց գոյութիւնը ցուցընելու համար, զորոնք մեր ընթերցողաց համար աւելող համարեցանք թարգմանել: ԹՌԴՄ.

## Է.

Կորնթացոց թ թուղթը՝ հայերէն մատենագրութեան մէջ :

Ասին ժամանակ երբ Կորնթացւոց Գ. թուղթն իւր հայրենեաց մէջ իրեն արժանի մոռացութեան մատնուեցաւ, նոր յարդ ստացաւ օտար հողի վրայ՝ Հայոց ծաղկող մատենագրութեան մէջ։ Մեսրոպ 405ին կամ 406ին գտաւ Հայոց յատուկ այբուբենքն, եւ՝ ըստ պատմելոյ Խորենացւոյն՝ ոկաս անմիջապէս Ա. Գրոց թարգմանութիւնն հայերէն լեզուի փոխադրելով՝ 22 ընկալեալ Գրքերն եւ Նոր Կտակարանը։ Մեսրոպ տեղեակ չէր յունարէնի։<sup>1</sup> ուստի այս թարգմանութիւնը միայն ասորերէնէ կրնայ եղած ըլլալ։ Միայն 432էն՝ Աշտիշառու ժողովքէն ետքը՝ լոյս տեսաւ Կ. Պլուէն բերուած յունարէն օրինակի մը համեմատ հոգացուած Աստուածաշնչի այն թարգմանութիւնն, որ այնուհետեւ պաշտօնական նկարագիր առաւ։ Արդ վերջին թարգմանութեանս ի գլուխ ելլելէն յառաջ՝ պէտք է որ Կորնթացւոց Գ. թուղթը Հայոց աշխարհի մէջ ծանօթ եւ եկեղեցւոյ մէջ ի գործածութեան եղած ըլլայ։ Վասն զի այլագր անկարելի է մեկնել անոր իբր-կանոնական յարգն, զոր ունել՝ ինչպէս կը ցուցուի՝ և գարուն հայ աստուածաբանից գոնէ մէկ մասին մէջ։ որովհետեւ չէր կրնար գտնուած ըլլալ Աստուածաշնչի յունարէն այն օրինակին մէջ, որուն վրայ հիմնեալ է հայերէն պաշտօնական Ա. Գիրքը։ Ուստի անհրաժեշտ է ընդունիլ որ Կորնթացւոց Գ. Բուռնիը 432 ուորէն յառաջ հայերէնի նորդ ճանապարհ էր։ Հաւանականօրէն մասն էր արդէն Ա. Գրոց հին մեսրոպեան՝ ասորի բնագիրներէ բիսած թարգմանութեան, որով թարգմանուելուն ժամանակը գնելու ենք արդէն և գարուն առաջին

<sup>1</sup> Ղ. Փարպ. Պատմ. ապ. Անես. 1873, էջ 43:

տասնեկին։ Այս ենթադրութեամբ կունիացաց գ. լուսակը մէզ հասած մէ միակ հագուիսուրն ըլլալու և Ա. Գրոց Հայերէն ճառադրյան նորդանուննեան։ Ի հարկէ այս ապացուցման գէմ կ'ելլէ՝ կարծես՝ ծանր դժուարութիւն մը, այսինքն այն պարագան որ ասոր մէջ Ա. Գրքէն եղած կոչմունք կը համաձայնին Աստուածաշնչի (յետոյ եղած) հայերէն թարգմանութեան հետ, ուստի ի հարկէ վերջինս կ'ենթադրեն։ Սակայն աւելի բազմաթիւ են այն տեղերն, ուր կոչմունք չեն համաձայնիր հայերէն Աստուածաշնչին հետ։ Այսպիսի են՝ Եփես. Գ., 1. Փիլեմոն 9 = գ., 1. — Բ. Կոր. Բ., 17, Դ., 12 = գ., 3. — Ա. Կոր. ԺԵ, 3. Գաղ. Ա., 17 = գ., 4. — Ա. Տիմ. Ա., 15 = գ., 6. — Հռովմ. Զ., 18, 22 = գ., 9. — Բ. Տիմ. Բ., 26 = գ., 11. — Գաղ. Դ., 4 = գ., 13. — Կող. Գ. 6 = գ., 22. — Մատթ. ԺԲ, 40 = գ., 29. Փիլեմ. Գ., 11 = գ., 30. — Գաղ. Զ., 17 = գ., 35։ Եթէ մէկ կազմանէ ուրիշ մէկ երկու տեղ (Գաղ. Զ., 17 = գ., 34. Փիլ. Գ., 8 = գ., 35) համաձայնութիւն՝ կը գտնենք հայերէն Աստուածաշնչի ընթերցմանց հետ, կը մեկնուի այս անշուշտանով որ հայ եկեղեցւոյ Աստուածաշնչին հնագոյն եւ նոր թարգմանութեան մէջ ալ այն յարաբերութիւնը կար, ինչ որ կար նոր կտակարանի Itala եւ Vulgata թարգմանութեանց մէջ։ Ինչպէս Ա. Հերոնիմոս ըստ կարելոյն պահած է Նոր կտակարանի մէջ Խտալայի ընթերցուածները, այնպէս վարուած ըլլալու են նաեւ հայ թարգմանիչք Մեսրոպայ առաջին թարգմանութեան հետ, եւ այս այնու առաւել որ Մեսրոպ, որ մեծ ճոխութիւն ունէր եւ ամբողջ ժողովրդէն կը յարգուէր, տակաւին կ'ապրէր այն ժամանակ եւ այն գործին ի գլուխ ելլելը տեսաւ։<sup>1</sup>

<sup>1</sup> Մեսրոպ մեռաւ 441 ին։

Նաեւ թարգմանութեան նկարագիրը կը վկայէ որ Հի ներկայացուցած հայերէն բնագիրը հայ մատենագրութեան ամենահին շրջանին կը վերաբերի։ Ինչպէս այժմ Ե, Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> բնագրաց հետ համեմատելով կ'իմանանք՝ տեղ տեղ բաւական կամայական եւ անձիշդ է թարգմանութիւնն, յամենայն դեպս յօրինուածօրէն աւելի վար կը մնայ Աստուածաշնչի պաշտօնական հայ թարգմանութենէն։ Այս գատաստանը հաստատելու համար եւ ոչ պէտք է յիշել մի առ մի գուրս թողուած կտորները։<sup>1</sup> արդէն թարգմանիչը յայտնապէս շատ տեղ աւելի յարասաբար մեկներ է քան թարգմաներ,<sup>2</sup> եւ ի մասնաւորի սիրով մը յաւելուածիկներ կ'ընդունի։<sup>3</sup> տեղ մը թարգմանութեան նաեւ թանձր սխալ մը գործած է։<sup>4</sup>

Կորնթացւոց Գ. թղթին իբրեւ Պաւղոսի թուղթը ընդունուելուն հնագոյն վկայութիւնը կը գտնենք Ագաթանգեղեայ պատմութեան մէջ։ Այս գրութեան տարեթիւն, որ կ'ուզէ հայ մատենագրութեան ամենահին պատմական գրութիւնն ըլլալ, տակաւին շատ անապահով է. վասն զի թէեւ ստոյդ է որ Պաղար Փարափեցի և դարուն վերջերն Ագաթանգեղեայ պատմութիւնն ճանշցած եւ իբրեւ հնագոյն հայերէն պատմագրութիւնն:

<sup>1</sup> Ա. 8 գուրս ինկած է հետեւորդ նախադատութիւնն, Գ. 9 "ամենազօրը" ածականը. Գ. 10 "Քրիստոսի" սեռականը. Գ. 37 սա խօսքը կը պակսի "Հուր է ընդ նման" ինչպէս նաեւ Եփես. Բ. 12 խօսքին (մարդիկ անաստուածք յաշնարհի) ակնարկութիւնը։

<sup>2</sup> Այսպէս Գ. 8, 9, 12։

<sup>3</sup> Այսպէս Գ. 7 (զի յայտնի լիցի.) 9 (Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի) 23 (ընդ ամենեսեան.) 24 (եւ ի դասաստան յարիցեն թերահաւատ մարմեռով.) 28 (մարդիկան ։)

<sup>4</sup> Գ. 32 խօսքին մէջ թարգմանիչը կ'ըսէ "ոսկերքն Եղիսէի մարդարէին ի վերայ մեռելցյն անկեալ"։ Սիսակ ասորի սկզբնագրին մէջ չեր, այլ միայն թարգմանութեան պակասութիւնն է, ինչպէս պայցծառ կը տեսնուի համեմատելով Ե Լ<sup>1</sup> եւ Լ<sup>2</sup> բնագրաց հետ։

թիւն մ'ի վկայութիւն կոչած է, <sup>1</sup> սակայն ամբողջ դրութեան եւ անոր աւարտման տարեթիւը գտնելն կը դժուարանայ բազմաթիւ ընդմիջարկութիւններով, որ յընթացս դարտւց մտած են գըքիս մէջ։ Սակայն այս կոչումն գոնէ արդէն է դարսւն Աշգաթանգեղոսի դրոց մէջ կեցած էր, այնպէս որ է դարսւ մատենագիր մը՝ Թէօդոր Քոթենաւոր՝ ի վկայութիւն կը բերէ զայն իբրեւ Պաւլոսի մէկ խօսքն, զոր Գր. Լուսաւորիչ կոչումն ըբած ըլլայ։ <sup>2</sup> Արդ Ագաթանգեղեայ մէջ Գրիգորի բերան զրուած խօսքն է : “Եւ արդ տես զինչ ասէ՛ (սատանայ)։ թէ ճաշակիցէք, ասէ, Աստուածք լինիք։ Զպատճառն ի նոսա, եւ ի ներքս յինքն զիշխանութիւնն կորդել ջանայր, զի զնոսա վրիպեցուցեալ՝ հանել ի խստմանցն հնարեսի. թերեւս հնար լիցի նմա՝ զնոցա<sup>3</sup> տեղին ժառանգել։ Որպէս եւ Առաքեալն Աստուածոյ՝ որ հմուտ եւ տեղեակն էր աստուածաբեր խորհրդոյն. քանզի եւ ասէ իսկ թէ Անօրէն էշիսն էբրէւ աստուածանուն էտմշաւ, յեւն որինէր եւ զամենայն մարդիք մէջու էտպէր։ Զի իբրեւ զնոսա հանեալ յայնմ բարեաց, ապա նմա հնար լիցի զիստացեալսն ըմբռնել։ Իսկ նոքավանն նորին ճառի խարեալք՝ ճաշակեցին. եւ անցին զպատուիրանաւն՝ յաստուածակերպ փառացն մերկացան։ <sup>4</sup> Տարակոյս չի կընար ըլլալ որ հոս Կորնթացւոց Գ. թղթին 11<sup>ր</sup> տողն ի մէջ բերուած է իբրեւ վաւերական խօսք Առաքելոյն. եւ այն՝ որ

<sup>1</sup> Պատմ. Հայոց, տպ. Անեն. 1873, էջ 1, 2:

<sup>2</sup> Տես վարը:

<sup>3</sup> Բնագիրը “նորաց” կը կարդայ:

<sup>4</sup> Տպ. Անեն. 1862 էջ 214—215։ Այս կոչումը ծանօթ էր արդէն Ռինքի, զոր յառաջ կը բերէ յեղս 14, 15։ Բայց այնպէս մղթին ու խառնակ կերպով եղած էր կոչումն որ ընթերցողը աւելի կրնար կարծել թէ Գրիգորի ընծայուած ճառից հաւաքմանէն (տպ. Անեն. 1838) քան թէ Ագաթանգեղոսէն ըլլան։ Գարիէրի արդիւնքն է որ կոչմանս բւռն աղբիւն ուղղութեամբ որոշեց. (էջ 6, Ծան. 2:)

Հետաքննութեան արժանի է՝ մեկ կողմանէ համառօտուած եւ միւս կողմանէ փոխխուած քան այն խօսքն, զոր և ունի ընդգեմ Եւ Լընագրաց։<sup>1</sup> Ասկէ զատ երկու տեղ ալ կայ Ադամթանգեղեայ քով, որ թէեւ չըլլան կերպական կոշմունք, գոնէ կը ցուցընեն որ անվաւերս ծանօթ էր։ Ա. Հոփիսիմեայ աղօթքին մէջ կ'ըստի։<sup>2</sup> «Դու ես որ իշխուցեր զծառայն քո զՅովնան յանդունդս խորոց ծովուն, եւ ետուր առնոււլ զշափ քո զօրութեանդ։ Եւ արտաքսեցեր զնա ի դուրս քան զմարդկային բնութիւնս, եւ միւսանգամ այսրէն առանց ապականութեան ածեր սղջանդամ՝ կացուցեր ի կենդանութեան։ Այ եւ մազ մէ անդամ ու շարժեալ լինէր է Հորիշ Նորու։» Կարելի է որ հոս ակնարկուածն ըլլայ Գ. 30 տողին վերջին խօսքը։<sup>3</sup> Աւելի որոշ կերպով կ'ակնարկուի անվաւերական թուղթս յաջորդ խօսքին մէջ ի «Վարդապետութեան Գրիգորի.» որ է այս. «Աստ+եաց Ասորուած ու Հոդին սորբն է իոյան Մորիս, եւ եառ Աստուածոցին մարմին ի կուսէն. որով իորոյս լըն, նովին մարմինովն պարտաւորեաց զմեզս աստուած ախառն մարմինով։»<sup>4</sup> Չի կրնար անտես ըլլուիլ որ այս խօսքիս հիմն են Գ. 13 եւ 15 կրկին տողերը։

ՈՒԻՆՔ երկու ուրիշ վկայ ալ կը յիշէ՝ զթէուդոր քութենաւոր ի գարուն եւ զներսէս Լամբրոնացի ԺԲ. դարուն։ Ա. Երջնոյս համար կ'ըսէ ՈՒԻՆՔ թէ այն ժամանակ եւ այժմ ալ անտիպ (ուստի ինձ անմերձենալի) ճառի մը մէջ իբրեւ Պաւղոսի

<sup>1</sup> Աը պակսի «սպանանէր», եւ «մեղօք», ալ «կապէր», բայէն յառաջ կը դրուի։

<sup>2</sup> Տպ. Ա. Ենետ. 1862, էջ 141։ Կորնթացւոց Գլդիթէն այս եւ յաջորդ փոխառութիւնն ծանօթ է ինձ Գարիերի առանձնապէս ինծի հաղորդած տեղեկութենէն։

<sup>3</sup> Բայց կարելի է նաեւ համեմատել Ա. Գրոց սատեղերը։ Ա. թագ. ԺԴ. 45. Բ. թագ. ԺԴ. 11. Գ. թագ. Ա. 52։

<sup>4</sup> Տպ. Ա. Ենետ. 1862, էջ 267։

խօսք յառաջ կը բերէ՛ Գ., Զ տողն՝ զոր Ա-  
դաթանգեղոս ալ ի վկայութիւն կոշած էր։ Մաս-  
նաւոր մտագրութեան արժանի է միւսը՝ Թ.  
Քոթենաւորի կոչածը։ Աերջինս՝ որ Է դարուն  
վանահայր էր վանքի մը յիանարագած, վիճական  
գրութիւն մը յօրինած է Մայրագոմեցոյ Հետեւու-  
զաց՝ իւր ժամանակի մէկ աղանդին՝ դէմ։<sup>2</sup> Ճառս  
լոյս տեսաւ Յովհաննու իմաստափրի գրութեանց  
հետ ի միասին ի Վենետիկ 1833ին։ Այս գրու-  
թեան մէջ կըսուի (էջ 154, 155)։

“Կրտ ավ խաբողօրսակ թշնամիք, ներբո-  
ղելով ձեր զծշմարտաքարող վկայն Քրիստոսի  
զյոգներջանիկն Գրիգոր՝ սրտազաղակ բանիւ սիա-  
ծանել մերկութեանն ծածկոյթ, դովին այդու բա-  
նիւ՝ ցուցից յայլումն տեղովշ՝ բամբասանս յար-  
դարեալ ձեր նախագրուատին Գրիգորի, այլ ոչ  
գովեստ։ քանզի որթոգոքսական վերնագիտող  
քրիստոսազգեստ նախահայրքն գումարեալք ի  
Նիկիապողիա՝ կանոնագրեցին երկակի<sup>3</sup> հնգեակ եւ  
եղակի քառեակ թուով միայն՝ ի սրբումն կոշա-  
րանին ընթեռնուլ թուղթու զատաւածաքարող  
առաքելոյն Պաւղոսի եւ ի նորապատում գրու-  
թեանն զնոյն շարագրութիւն վերառեալ է։ Իսկ  
բարեգրուատելին Գրիգոր զառ ի հարցն լոեալն եւ

<sup>1</sup> ՈՒՀԱ, էջ 16, 17։ — Կերսէս ձնած է ի Ամ-  
բոս Կիլիկիոյ 1198ին, եւ էր արքեպիսկոպոս Տարսոնի։  
Հմաս. Wetzer եւ Welte, Kirchenlexicon, 2. Aufl. IX,  
162—164։

<sup>2</sup> Մայրագոմեցոց եւ իրենց վարդապետութեան  
վրայ կը խօսի Կ. Տեր-Մկրտչեան (K. Ter-Mkrttchsean,  
die Paulikander. Leipzig 1893, p. 67 ff.) Տէր-Մկրտչեան  
(էջ 69) այն կարծիքը կը յայտնէ թէ Մայրագոմեցոց ա-  
զանդին դէմ գրող Ջէսոգորոսը չէ Քոթենաւորը, այլ  
ուրիշ Թէսոգորոս մը թ կամ թ դարէն։ Եթէ ուղիղ է այս  
կարծիքն, որ զուրկ չէ ձեռագրական որեւէ հիմանէ, այն  
ատեն Ագաթանգեղոսի խօսքին համար մեր վերը դրած  
աարեթին ըստ այսմ ուղղելու է։

<sup>3</sup> Ձեռագրին մէջ է Առակի։ Հրատարակիչն իրաւ-  
ամբ ուղղած ըրած է Աերկակի։ Վասն այլազդ՝ մատենա-  
գրին ամրող ապացուցումն իմաստ չէր ունենար։

ոչ մակադրեալ ի նոր թարգմանութիւնս, վկաբանութեամբ ճառագրեաց, թէ Անօրէն իշխանն իբրեւ աստուածանալն կամեցաւ, ասէ մաքուր Առաքեալն, զամենեսին ընդ մեղօք գրաւեաց.<sup>1</sup> Եւ այս ի հնապատումն տառան վերատառեալ է, այլ ոչ ի նորապատում շարագրութեանն: „Այս խօսքերէն կը տեսնուի որ ոմանքը արդէն է գարուն՝ Կորնթացւոց Գ թուղթը Հայոց եկեղեցւոյ մէջ անվաւերական կը համարէին, ուստի եւ Աստուածաշնչի նոր ընդօրինակութեանց մէջ չէին առնուր: Սակայն կ'երեւայ թէ յաջորդ գարերուն մէջ տակաւ սովորութիւն եղաւ Կորնթացւոց Գ թուղթն օրինակելով ալ հանդերձ՝ իբրեւ տարակուական վաւերականութեամբ՝ ‘Նոր Կտակարանի վերջը գնել: Գոնէ Զոհրապեան՝ որ այս իրաց մէջ ստուգիւ տեղեակ անձ է կը վկայէ որ այս թղթերը չէրենք ուն յեւուրաց մէջ կը գտնուին, բայց շատերուն՝ ինչպէս նաև Վենետիկյ ձեռագրաց մէջ՝ Պաւլոսի ԺԴ թղթոց վերջը, ոմանց մէջ ալ մէջ տեղը, այսինքն Կորնթացւոց երկու թղթերէն ետքը: <sup>2</sup> Աստուածաշնչի ձեռագրաց մէջ թղթոյս բռնած գիրքէն աւելի ծանրակշիռ է՝ ասոր հայ աստուածաբանից մէջ իբրեւ վաւերական ընդունուելու այն վկայութիւնը, զոր կու տան Հայոց կանոնի երկու ցուցակները, որ կը գտնուին Մխիթարայ Այրիվանեցւոյ՝ ԺԴ գարու ժամանակագրի մը քով, եւ զորոնք այս մատենագիրն առած է հնագոյն մատենագրէ մը՝ Յովհ. Սարկաւագէ ԺԱ գարու: Երկու ցուցակաց՝ մէջ ալ Կորնթա-

<sup>1</sup> “Գրաւեաց” ոչ թէ “կապեաց:”

<sup>2</sup> Հրտ. Աստուածանչի ի Վենետ. 1805, էջ 1: Ի հարկէ ասոր հետ չի համաձայնիր Ռինչի (էջ 9) դիտողութիւնը: Սակայն յայտնապէս Զոհրապեանն է իրաց հմուտն, ուստի հաւատարմագոյն վկայն:

<sup>3</sup> Երկու ցուցակներն ալ Պրուէի գրութենէն առեալ (Brosset. Histoire de Mekhithar d'Airiwank, traduit de l'arménien. St. Pétersbourg 1869) տպագրած կը գտնուի Գորէերէ գրութեան մէջ (էջ 7), եւ աւելի

ցւոց երեք թուղթք նշանակուած են, եւ այն երրորդ անվաւերականն Կորնթացւոց երկու կառնական թղթոց հետ ի միասին հաշուած է: Անշուշտ ընդունելու է որ քիչ մը հետազօտելով կընան Կորնթացւոց Գ թղթին ուրիշ հետքեր ալ գտնուիլ հայ մատենագրութեան մէջ. սակայն հաւանականորեն նոր գտնուելիքներն ալ պիտի շփոփոխեն Թ. Քոթենաւորի վկայած իրողութիւնը թէ Կորնթացւոց Գ թղթին՝ Առաջածուշնչի յառաջեն օբինուաց մէջ դահսւելով՝ երբե+ անժիութէ ճուիսիւն չէ վայելով հայ եկեղեցւոյն մէջ, ի բաց առեալ այն կարծ ժամանակամիջնոցը, որ կ'իյնայ Աստուածաշնչի առաջին (մերուպեան) եւ երկրորդ պաշտօնական թարգմանութեան մէջ:

## Թ.

Կորնթացւոց Գ թուղթը լատինական մատենա-  
գրութեան մէջ:

Արնթացւոց Գ թղթին լատինացի մատե-  
նագրի մը հայրախօսական ժամանակէն կամ Միջն-  
դարէն ծանօթ ըլլալը չի կընար՝ զոնէ մինչեւ  
ցայդմ ցուցուիլ: Վըեւմտեան մատենագրութեան  
մէջ անվաւերականիս գոյութիւն ունենալուն վկայ  
են միայն երկու՝ մօտերս գտնուած՝ լատիներէն  
թարգմանութիւնը: Երկուքն ալ անջար, իրարն  
անիսին ի գլուխ նաևուած լուրդանունիւն+ են, բայց  
առաջի բնաւորին միւնացն իւնաւորունեան իւ վերբերէն: Ասկայն ասոնց եւ ոչ մին ի գլուխ հանուած է  
լատին եկեղեցւոյ մէջ ծնած մատենագրէ մը.  
թարգմանիչն ըլլալու է ոչ թէ ասորագէտ Լատին

ընդարձակագործ Յանիքով (Forschungen zur Geschichte des neutest. Kanons, 1893. V, 149ff.) — Յովհ. Սարկաւագ մեռած է՝ ըստ Զամշեանի (Գ. 41) յամին 1129: Միւս մա-  
տենագիրն՝ զլլի: Այլիվանեցի՛ տակաւին չեր գիտեր Զամ-  
շեան:

մը, այլ լատինագետ Ասորի մը: Ասի կը տեսնուի թարգմանութեանց լեզուէն՝ որով ամէնէն սովորական աստուածաբանական դաղափարաց համար Italէի եւ Vulgataի սովորական բացատրութիւնք չեն գործածուիր: Այս բանս ցուցուցած է արդէն Յան առաջին անգամ գանուածին համար: <sup>1</sup> Նոյնը կ'արժէ երկրորդին համար ալ, միայն այն եղանակաւորութեամբ որ թարգմանիչը չէր Ասորի մը, այլ լատինագետ եւ ասորերէնագետ Յոյն մը կամ Ասորի մ'որ աւելի հմտւած էր յունարէնի քան լատիներէնի:

Յան այն ենթադրութիւնը կը յայտնէ թէ արեւմուտք բնակող բազմաթիւ Ասորիներէն մին էր, որ թղթակցութեանս թարգմանութեամբ ուղած է գոհացրնել լատինացւոց հետաքրքրութիւնն, զորոնք մտադիր ընել տուած էր միշեալ դրութեան վրայ: <sup>2</sup>

Թարգմանութեան աարին այնչափ միայն կրնայ որոշուիլ որ Ե դարէն աւելի ուշ չէր կրնար ըլլալ: Վասն զի յամենայն դէպս Ե դարսւն սկիզբն անվաւեր թուղթս դուրս հանուած էր ասորի Աստուածաշնչէն:

#### Փ.

Ըկնարկութիւնը կորնթացւոց Գ թղթին յունական մատենագրութեան միջ:

Հանական Ա. Հարց եւ ոչ մին կը յայտնէ որ Կորնթացւոց Գ թուղթը ծանօթ էր իրեն: Ասկայն նախնաբար յունարէն գրուած՝ այժմ միայն ասորի թարգմանութեամբ պահուած դրութիւն մը յայտնագետ շօշափման կէտեր ունի

<sup>1</sup> Zahn, Geschichte des neutest. Kanons, II, 1018.  
և. Theol. Literaturblatt 1892, Nr. 17.

<sup>2</sup> Հման. Յանի հետաքրքրական յօդուածն Արեւմուտք մէջ եղած ասորի գաղթականութեանց վրայ՝ պատմ. Աստուածաշնչի Կոր-կատկ. Ա. 1888, էջ 415 և.ն:

Կորնթացւոց Գ. թղթին բնագրին հետ : Այս գրութիւնն է “Վարդապետութիւն, այսինքն՝ կաթողիկե ուսումն ժբ առաքելոց եւ աշակերտաց : ”<sup>1</sup> Այս գրութեան մէջ գլուխ մը կայ հերեսութեանց վրայ, ուր հնագոյն հերետիկոսապետք յանուանէ կը յիշուին՝ Սիմեոն եւ իւր ընկերը Կղէօբոս : Ասոնցմէ զատ ուրիշ մզարուսոյցք ալ երեւան ելած կը ըսուին հոն : “Սակայն, կը ըսուի հոն, սոցա ամենեցուն միեւնոյն կանոն է յերկրի . չվարին օրինօք եւ մարդարէիւք եւ հայհոյեն զԱստուած՝ զամենազօր, եւ ուրացեալ են ի յարութենէ : ”<sup>2</sup> Այս խօսքերուս Կորնթացւոց Գ. թղթին հետ ազգակցութիւնն անժխտելի է : Հոն ալ Կորնթացիները պատրազ մոլորեալք են (Ա, 2) Սիմեոն եւ Կղէօբոս : Եւ իբրեւ ասոնց վարդապետութիւն կը յիշուին (Ա, 10—12) ձշիւ այն երեք կէտերը, զոր “Վարդապետութիւնն” ալ կը թուէ, եւ այն՝ միեւնոյն կարգաւ եւ երկու անդամն ալ ամէնէն յառաջ : Տարբերութիւնը յայնմ է միայն որ “Վարդապետութիւնն” ուղղակի խօսակցութեան կերպն պարզ տեղեկատուութեան ձեւի փոխած է, եւ մասնաւորաբար առաջին կէտին մէջ բաց ի մարդարէից՝ օրէնքն ալ կը յիշուի . երկրորդ կէտին մէջ՝ Աստուծոյ հայհոյութեան բովանդակութիւնը չի ծանուցուիր, եւ երրորդին մէջ՝ յարութիւնը կը յիշուի առանց “մարմնոյ յատկացուցչին :

Ամէն այս տարբերութիւնք այնպէս երկրորդականն են, որարդելք չենըլլար ընդունելու որ երկու դրութիւնք իրարու հետ ազգակցութեան յարա-

<sup>1</sup> Ասորերէն բնագրին հրատարակեց Լակարտ (P. de Lagarde, Didascalia apostolorum syriace. Lips. 1854.) Գրքին վրայ կը ճառէ Ֆունք (Funk, die apostol. Constitutionen 1891, p. 28—75.)

<sup>2</sup> Զրտ. Լակարտ, էջ 101: Առաջին անդամ մատղիր ըրաւ այս անդույց եւ Կորնթացւոց Գ. գրոց յարարութեան վրայ Յ-ն (Zahn, das Evangelium des Petrus 1893, p. 60.)

բերութիւն ունին։ Արդ եթէ ուզենք աղդակցութեան այս յարաբերութիւնն որոշել, այնպէս որ ըսենք թէ մատենագրացս մին այն խօսքերը միւսէն առած է, այն ատեն միայն “Վարդապետութեան հեղինակը կրնայ ըլլալ փոխառնողը, որ իւր սկզբնադրին ուղղակի խօսակցութեան ձեւն անուղղակի փոխած է; Պէտք ենք ուրեմն ընդունիլ որ Գ դարուն՝ գրող “Վարդապետութեան” հեղինակը գործածած ըլլայ Կորնթացւոց Գ թուղթը: Յան կը մերժէ այս կարծիքը, եւ կընդունի որ Վարդապետութեան, հեղինակը ո՛չ թէ Կորընթացւոց Գ թուղթն, այլ անոր աղքիւրը՝ զԳործադադաւուն (Որձէ Պանթօն) օրինակած է այստեղ։<sup>2</sup> Արդեամբք ալ կ'երեւայ թէ այս կարծեաց կողմն է ուրիշ պարագայ մընալ: “Վարդապետութիւնն” կը վկայէ որ հերետիկոսք թէ Օրէնքն եւ թէ Մարգարեքը կը խոտեին։ Այս բանս ըսել կարելի չէր Բարդեծանու նկատմամբ, որ՝ բայ վկայութեան Եփրեմի՝ Մովսիսի Օրէնքը չէր մերժեր։<sup>3</sup> Կաեւ Եպիփան յայտնապէս կ'ըսէ որ Բարդեծան Մարգարեքն ալ կ'ընդունէր։<sup>4</sup> Եւ այս կրնայ այնշափ ուղիղ ըլլալ որ Բարդեծան սկզբամբ չէր մերժեր Մարգարեները, բայց գժուար է հաւատալ որ կեր-

1 Հմմատ. Քառակ., Էջ 54: “Կրնանք իբր մերձաւորապէս ստոյգ համարել որ գրութիւնս Գ դարու կէսէն յառաջ ծագած է եւ իբրեւ բաւական հաւանական որ նոյն դարու առաջին քառորդին իսկ կը վերաբերի։”

2 Յան, Էջ 60: Յան (Էջ 80) “Վարդապետութեան ուրիշ մէկ տեղն ալ մատնանիշ կ'ընէ, ուր վերջինս յունարին Գառլոսի Գործոց միջնորդութեամբ Կորնթացւոց Գ թղթին հետ ունեցած աղդակցութիւնը կը յայտնէ։ Այս տեղը կը խօսի մեռելի մը յարութեան վրայ Եղիսէի ոսկերաց ձեռօր (Հրտ. Լակարտ. Էջ 109), զոր ի վկայութիւն կը բերէ՝ ինչպէս յայտնի է՝ նաև Կորնթացւոց Գ թուղթը (Գ. 32) իբրեւ ապացոյց յարութեան։ Սակայն երկու տեղեացս յարաբերութիւնը արտապին է միայն, այնպէս որ իբրամի կախում ունենալը չենք կրնար ցուցընէլ։”

3 Հէլլենֆելդի քով (Hilgenfeld, Bardesanes, p. 65.)

4 Անդ:

պապէս հակառակած չըլլայ մարգարէական տեղեաց դէմ, ինչպէս օրինակի համար Ես. ԽԵ, 7, որ իւր երկարմատեան դրութիւնը բացէ ի բաց կը դատապարտէին: Արդ եթէ Բարդեծան Օքէնքը կ'ընդունէր եւ Մարգարէքն ալ գոնէ մասամբ, կարելի չէր իրրեւ իւր վարդապետութիւն յիշել թէ Պէտք չէ Օքէնքն ու Մարգարէքն ընդունիլ: այլ միայն թէ Պէտք չէ Մարգարէքն ընդունիլ: Այս եւ միայն այս կը պատմէ արդեամբ Կորքնթացւոց Գ թուղթը Սիմեոնի եւ Կղէոբոսի վարդապետութեան նկատմամբ: Ուստի կ'ընդունիմ որ Հոս “Արդապետութիւնն” ամբողջովին առած է ազրիւր եղաղ խօսքը (*τον νόμον καὶ τὸν προφῆτας*). իսկ Կորնթացւոց Գ թղթին յօրինողը համառօտած է զայն իւր նպատակին համեմատ եւ դիտմամբ դուրս թողուցած է τὸν νόμον (*զՕքէնս*) բառը:

Ուստի նաեւ Հոս չենք գտներ կերպական կոչում մը յունարէն դրութեան մը մէջ Կորնթացւոց Գ գլքէն:

---

Հոս կ'աւարտի հայագիտիս դրութեան առաջին մասն եւ հետազոտութիւնը: Յաջորդ մասերը կը պարունակեն անվաւերականին հայ եւ լատին բնագիրներն, անոնց գերմ. թարգմանութիւնք, եւն: Երկրորդ մասը (էջ 39—57) հայերէն բնագրին օրինակելի հրատարակութիւնն մըն է՝ բաղդատութեամբ բազմաթիւ ձեռագրաց, որոնց վրայ եւ իւր հրատարակութեան կերպին վրայ հետեւեալը կը գրէ հեղինակը:

“Յաջորդ հրատարակութիւնն եղած է այս ձեռագրաց համեմատ:

S = Զմեռնիոյ ձեռագիրն, զոր առաջին անգամ Գաւիթ Վիլքինս հրատարակեց 1715ին: Այս ձեռագրին ընթերցմանը որպես ծանօթ չեն ինձի, այլ միայն անով որ Վիստոնեան եղբարք

ասորի խմբագրութեան կը վերաբերին։ L<sup>1</sup> եւ L<sup>2</sup> երկրորդ կարգի արժեքը ունեցող նկատելու ենք։

5. Ոչ առկաւ տեղեր Ճի ամեն ձեռագրաց մէջ բառեր կը պահպին, որոնք նախնական ասորի բնագրին կը վերաբերին ըստ միաբան վկայութեան E.L<sup>1</sup> եւ L<sup>2</sup> բնագրաց։ Արդ այս դիսպաց մէջ ամենէն հաւանականն է որ այս բառերը կամ հայ թարգմանչին գործածած ասորի օրինակին մէջ ըստ պատահման կը պահպէին, կամ թարգմանիչը գուրս թողոցածէ՝ ըլլայ սիսալմամբ տեսած շոլալով կամ կամաւ ու դիտմամբ։ Ուստի այսպիսիք հայ բնագիրը վերակազմելու ատեն գուրս թողու ենք։ Բայց որովհետեւ կարելի է որ ասոնք շատ կանուխ գուրս ինկած րլլան, երբ ծանօթ կը կին հայ խմբագրութիւնք գեռ եւսչեին կարմնւած, ուստի զառնք թէեւ բնագրին մէջ դրած ենք, բայց անկիւնաւոր փակազծի մէջ առած՝ իբրեւ տարակուսական։\*

\* Այս ողով կազմուած գեղեցիկ հրատարակութեան եւ հայ բնագրին գերմաներէն թարգմանութեան կը յաջորդէ երրորդ գլուխը (էջ 58—69), ուր լատիներէն երկու թարգմանութիւնն կը հրատարակուին։ Չորրորդ գլուխն է (էջ 70—79) Եփրեմայ Մելքոնութեան գերմ։ Թարգմանութիւնն համեմատուած նոյն գործըն Կանայեանցի եւ Վենետիկյ Միսիթարեան Հարց թարգմանութեանց հետ, եւ մթին կէտերը պարզաբնուած ծանօթութեանց մէջ։ Անընդհանուր է նիմին կամ պարզաբնուած մէջ։ Կախիկ Որոտնեցւոյ Մելքոնութիւնը, հայերէն բնագրաւ եւ անոր գերմ։ Թարգմանութեամբ։

Աւելորդ է ըսել որ հայագիտիս այս գեղեցիկ գործը մնա ընդունելութիւն գտած է գիտոց կողմանէ։ Ի միջի այլոց հայագիտիս գրութեան վրայ խօսած նու ծանօթ հայրախօսն նիրշ (ի թերթին Katholik 1894, I, Heft 6, p. 547—557) եւ Հոպէրկ (ի թերթին Literarische Rundschau 1891, Nr. 6, p. 182.)

## Ժ. Գ.

Ժի՞. Արիստիդիկ հայ մատենագրութեան մէջ\*:

Հայ թերթն “Հանդէս” Ամ-օրէւոյ 1893  
տարւոյ եւ այս 1894 տարւոյ ընթացքին  
մէջ շարք մը հաստուածներ կը բովան-  
դակէ հայ ջատագովին՝ Եզնիկայ՝ աղբերաց վրայ  
Հ. Գր. Վ. Գալեմքեարեանի գրչէն, որ արդէն  
շարք մը գրութիւններով արդիւնք վաստկած է  
հայկական մատենագրութեան պատմութեան հա-  
մար: Գիտնական Միիթարեանն իւր հետազոտու-  
թիւններովն Եզնիկայ երեք հայրախօսական աղբերքն  
յերեւան կը հանէ՝ Արիստիդեայ ջատագովի, Բարս-  
ղի Կեսարացւոյ եւ Մեթոդիստի Աղիւմպեայ եւ  
պիսկոպոսի գրութիւնքն: Հոս տեղ միտք ունիմ  
տեղեկութիւն տալ Գալեմքեարեանի դիւտին  
այն մասին որ Արիստիդեայ ջատագովութեան կը  
հայի եւ կը յուսամ որ ասով ծառայութիւն  
մ'ըրած կ'ըլլամ Արիստիդեայ այն քննչաց, որ  
հայերէն մատենագրութեան հմուտ չեն. ասկէ  
զատ ասավ կատարած կ'ըլլամ Արիստիդեայ մէկ  
քննչին ինծի ըրած խնդիրը:

Գալեմքեարեան Արդ. նախ մատագիր ընել  
կու տայ Եզնիկայ “Ընդդէմ Աղապեոց” ջատագո-  
վական գրութեան սկզբնաւորւթեան եւ Արիս-  
տիդեայ պատասխանատուութեան սկզբան մէջ  
եղած աղքակցութեան: Արիստիդէս կը սկսի  
իւր ջատագովութիւնն դիտելով տեսանելի աշ-  
խարհն՝ որ կը շարժի, եւ ասկէ կ'անցնի աշխարհի  
շարժիչն, զոր Աստուած կ'անուանէ, ապա կը գտա-  
նայ մարդկան ազգին՝ չորս դասի բաժնելով զայն,  
այսինքն Հեթանոսք, (Բարբարոսք), Յոյնք,  
Հրեայք եւ Քրիստոնեայք. եւ նախ կը ցուցընէ  
Հեթանոսաց մզորութիւնքն, որ տարերքն Առ-

\* Aristides-Citate in der armenischen Litteratur von Prof. Dr. Vetter: Theologische Quartalschrift (Tübingen) LXXVI, 1894, Heft IV, p. 529—539.

տուած կը համարէին : “Նոյնպէս կը սկսի Եղնիկ առաջին դլիսյ մէջ Աստուծոյ Էռեթեան վրայ խօսելով եւ ապա երկրորդ դլիսյ մէջ կը խօսի Յունաց, Հեթանոսաց, Մոդուց եւ Հերետիկոսաց կարծեաց վրայ, եւ երրորդին մէջ ասոնցմէ իբրեւ Աստուծ պաշտուած տարերքը կը քննէ . (Հանդէ-Ամ. 1893, էջ 291:) Կ'ընդունինք որ երկու հեղինակացս խօսելու այս կերպը նմանութիւններ ունի իրարու հետ, բայց ասով չենք համարիր թէ ապացուցուած ըլլայ Եղնկայ Արիստիդէսէն յատկապէս կախումն ունեցած ըլլալը : Ընդհակառակն լիովին համակարծիք ենք Գալէմքեարեանի հետազոտութեան յաջորդ մասերուն հետ, այսինքն որ Եղնիկ իւր գրութեան առաջին գրոց երրորդ դլիսուն մէջ արդեամբք իբրեւ աղքիւր գործածած է Արիստիդեայ ջատագովութիւնն : Գալէմքեարեան իւր գիտազութիւնն այս ոճով կ'ապացուցանէ : Ջատագովութիւնը կը թարգմանութեան՝ զոր Աէլերկ ըրած է ասորի բնադրէն Յանի Նոր-Կտորկարանի Պատմութեան Հետազոտութեանց մէջ<sup>1</sup> եւ հանդիպակաց սեան մէջ կը գրուին Եղնկայ համանման տեղերը : Այս ոճն անշուշտ ուղիղ է հայ ընթերցաղաց համար, որնց արդէն ծանօթ է Եղնիկ, իսկ զերմաներէն բնադիր մը գժուարաւ մատելի : Իսկ այս թերթին ընթերցաղաց համար պէտք ենք ի հարկէ հոս նախ թարգմանել Եղնկայ բնագիրն ամբողջութեամբ եւ յետոյ Արիստիդեայ նման մասերն մատնանիշ ընել : Խնդրոյ տակ եղաղ տեղն է Եղնկայ<sup>2</sup> Վեհետկեան տպագրութեան սա կտորը (տպ. Վ. Անետ. 1826, էջ 14—16.)

“Զիարդ պաշտիցեմք լուրէք-ին որ մերթ կոչի իբրեւ

<sup>1</sup> Th. Zahns. Forschungen zur Geschichte des neutest. Kanons. V 1893.

<sup>2</sup> Եղնկայ նկատմամբ հմմա. Հեթէլ (Himpel) յեկեզ. Բառազիրս Աէցերի եւ Վէլթէլ (Wetzer und Welte, Kirchenlexicon. 2. Aufl. IV, 1163—1166):

զծառայ առ ի սպասն յոր կարգեցաւ հասանելոյ, եւ մերթ երթայ զօղէ իրբեւ զարհուրեալ, եւ տայ տեղի խաւարին լնուլ զմիջոց ի մեծի տանս. եւ ընդ ժամանակս ժամանակս ի խաւարդառնայ՝ առ ի յանդիմանութիւն եւ յամօթ իւրոցն պաշտօնեից, յայտ արարեալ եթէ չեմ ևս արժանի պաշտաման, այլ այն որ զիս եւ զամենայն տիւ լուսաւոր պահէ, եւ զցայգ զօղեցուցանէ եւ երբեք երբեք խաւարեցուցանէ, եւ իրբեւ խօսուն բերանով անշտանչն բողոքէ՝ եթէ Չեմ արժանի պաշտօն առնլոյ այլ պաշտօն հարկանելոյ. Կամ զլու-ին՝ որ ամսոյ ամսոյ հիւծանի, գրեթէ եւ մեռանի, եւ ապա սկիզբն առնու կենդանանալոյ. զի քեզ զյարութեան օրինակն նկարիցէ :<sup>1</sup> Կամ զլու որ մերթ զոչեցէ վարազացեալ հրամանաւ, եւ մերթ սարսէ ի զոչելոյն՝ սաստիւ :<sup>2</sup> Կամ զլու-ը որում եւ զքեզ երկրորդ արարիչ կարգեաց յօրինիչն, զի յորժամ կամիցիս վառիցես եւ յորժամ կամիցիս՝ խափուցանիցես : Կամ զերիչը [զ]որ հանապաղ բերեմք եւ ցանկ կոխեմք եւ զաղը մեր եւ զանասնոց մերոց ի նա հեղումք : Կամ զլու-ը՝ զոր հանապաղ բմկեմք եւ զանուշութիւն նոցա ի ժանապաղ բմկեմք եւ զորի մերում դարձուցանեմք :<sup>3</sup>

Աս կտորն առանց տարակուսի Արիստիդեայ ջատագովութեան Դ—Զ գլխոց մերթ աւելի եւ մերթ նուազ անկախ նմանողութիւն մըն է :<sup>4</sup> Հոն Դ գլխուն սկիզբն է այն հիմնական դաղափարը, զոր Եղիկի կ'ընդլայնէ թէ տարեբքն չեն ասու-

<sup>1</sup> Այսինքն՝ պարտիմք ի պաշտօն առնուլ :

<sup>2</sup> Կրնաց նաեւ սանկ թարգմանուիլ ևեւ դարձեալ կը դողայ զոչելեն — սա երկիւղի :

<sup>3</sup> Անդզ. թարգմանութեամբ Ա. Թոոպինսընի գրութեան մէջ (Armitage Robinson, Texts and studies 1891, p. 38, 39) գերմ. թարգմանած է Յ. Շենֆելդը (J. Schönfelder, Theol. Quartalschrift 1892, p. 537—539) ուրիշ գերմ. թարգմանութիւն մ'ըրաւ Ո. Աէկուերկ (Reinh. Seebberg, die Apol. des Aristides 1893, p. 331—347):

ածք, այլ արարած՝ անցաւոր եւ փոփոխելի, որ է ըստ նմանութեան մարդոյ „ (Robinson, էջ 5, տող 20—22:) Զատագովութեան մէջ այս բանս ի գլուխ կը հանուի կարգաւ խօսելով՝ 1. երկրի, 2. ջրոյ, 3. հրոյ, 4. հողմոյ, 5. արեգակնակն եւ 6. (գոնէ յունարէն բնագրին մէջ) լուսնոյ վրայ։ Ճիշդ այս օրինակներն ընտրած է նաեւ Եղնիկ՝ միայն անսնց կարգը փոխելով եւ հողմոյ տեղ օդ գնելով։ Իւր կարգն է՝ 1. արեգակն, 2. լուսին, 3. օդ, 4. հուր, 5. երկիր, 6. ջուր։ Չե կընոր իբրեւ բախտի պարզ պատահար նկատուիլ այն որ երկու հեղինակ միեւնոյն գաղափարը ճիշդ միեւնոյն՝ եւ ոչ անհրաժեշտ՝ օրինակներով կը բացատրեն։ ուստի միայն այս համաձայնութենեն պէտք էինք հետեւցրնել երկուքին փոփոխակի ազգակցութիւնն, եթէ նաեւ մասնականաց մէջ աւելի մանրամասն նմանութիւններ չգտնուեին։ Բայց կան նաեւ այսպիսիք։ Առևնոյ նկատմամբ կը յիշեցրնե Եղնիկ անոր ծաւալի փոփոխութիւնն, անոր առերեւոյթ մեռնիլն ու յառնելն։ ի հարկէ Արիստիդեայ ասորի բնագրին մէջ աս բանս չկայ, ասկայն յունարէն բնագրին՝ այսինքն Քարզաամու եւ Յովասափայ Պատմութիւնն՝ կը յիշէ լուսին (σελήνη) “որ ածէ եւ նուազէ”, (անչօպանդու տե չա՛ մբառումքնայն, առև Robinson, էջ 103, տող 18:) Եղնիկայ օդոյ համար ըսածք թէ “գոչէ վարազացեալ հրամանաւ”, կը գոնենք ըստ իմաստին Արիստիդեայ քով այն հատուածին մէջ, ուր հողմոյ վրայ կը խօսուի։ Ասորի բնագրին մէջ կ'ըսուի հոս (Robinson, էջ 7, տող 14—17.) “Եւ այս յայտնի է թէ հողմք ի ծառայութիւն այլոց են. քանզի մերթ գոչեն վարազացեալ (սասարիկ շնչեն) եւ մերթ տկար եւ գագարեն (ի գոչելոյն) հրամանաւ այնր որ իսպասաւորութիւն կազմեաց զնոսա։” Յունարէն բնագրին է՝ Փառεրօն յա՞ր է ստուծու (այսինքն ի տակ ձնէման պնօ՞յ) ծօսլենք։ Էտէ՛րա (էջ 103,

տող 1 “զի այս յայտնի է եթէ սպասաւոր է այլոց ոյախնքն՝ “Հողմոցն շնչել”:) Եղիկ եւ Արիստիդէս միաբան կը գործածեն այս դարձուածր թէ հովերը “գուեն վարազեալ հրամանաւ:” “Նոյնպէս ասորերէն բնագրին մէջ նոյն հատածին վերջերը կ'ըսուի (էջ 7, տող 11, 12) “բազում օրինակաւ խափուցանի եւ եղծանի” (հրոյ համար) եւ յունարէն բնագրին մէջ (էջ 102, տող 27, 28) գթէրետա: Օք չակ չառ պոլլօնչ թօթոս, նո՞ծ տան ձնծրանառան օթչենունքուն: Եղնկայ կախումն աւելի եւս աչքի կը զարնէ երկրի վրայ խօսած հատածին մէջ, ուր կ'ըսէ թէ “զոր հանապաղ բրեմք եւ ցանկ կոխեմք եւ զաղք մեր եւ զանանոց մերոց ի նա հեղտումք:” Այս ամենը կայ նաեւ Արիստիդէսյ քով: Ասորի բնագրին մէջ կ'ըսուի թէ երկիրը “բրէ (էջ 5, տող 5), եւ պեղի (տող 11)... եւ ահա իսկէ ի մարդկանէ եւ յանանոց (տող 9, 10)... եւ զաղք աղտեղութեան մարդոյ եւ գաղանաց եւ ընտանի անանոց յինքն ընդունի” (տող 5, 6): Յունարէնը չունի վերջին դիտազութիւնս, բայց ունի առաջնները, (էջ 102, տող 11 ոչառումենդուն, տող 15 օքորսօսետաւ, տող 14, 15 չառապատէւաւ օք նո՞ծ տան ձնծրանառան չառ տան լուսան շառաւ.) Աերջապէս ջրոց համար կ'ըսէ Արիստիդէս ասորի բնագրին մէջ թէ կը գործածուին “զի ժողովեսցեն եւ արտաքս հանցին զաղտ մարդկան եւ սրբեսցեն զամենայն աղտեղութիւն” (էջ 7, տող 3, 4) եւ յունարէն բնագրին մէջ թէ ջուրն ըլլայ εἰς πάντων ἀκαθάρτων πλύσιν ἀγόμενον (էջ 102, տող 22, 23): Եղնիկ ալ՝ գոնէ յէականս՝ գոյն գաղափարը կը շեշտէ, այն թէ “զներըին եւ զարտաքին աղտեղութիւնս մեր նօքօք (ջովվ) սրբեմք:”

Այս ամենէն կը հետեւցընենք որ Եղնկայ այս տեղն արդեամբք Արիստիդէսյ ջատագովութիւնն ունի իրեն հիմն եւ հս այն գրութիւնն

անկախ կերպով գործածուած է։ Հոս անմիջապէս ուրիշ խնդիր մը կ'ելլէ, այն թէ՝ ի՞նչ բնագիր գործածած է Եղնիկ, յունական սկզբնագիրը թէ ասորերէնը կամ նաև թէ հին հայերէն թարգմանութիւնը, եւ թէ արդեօք վերջինս՝ որմէ հատակոտոր մը միայն հառած է մեղի, Եղնիկ թարգմանած է անձամբ։ Հոս չեմ ուզեր այս ինդրոց վրայ յատկապէս խօսիլ, որոնք միայն բանասիրական յայտանշաններով կրնան լուծուիլ՝ ուստի մանրամասն քննութիւն մը կ'ենթադրեն Եղնիկայ մատենագրական առանձնայատկութեանց՝ նկատմամբ ասութեան կերպի եւ աղբերաց գործածութեան։ Միայն երկու կէտի վրայ մտագիր ընել կուտամ։ Նախ թէ Եղնիկայ ստորոգութիւնք, այսինքն լուսնոյ վրայ ըսածք, Արիստիդեայ ասորերէն բնագրին մէջ կը պակսի. վասն զի հոն միայն Զ գլխուն վերջը կը յիշուի լուսինն մի միակ բառով մը, բայց բարզամու եւ Յովասափու Պատմութեան յունարէնը կը լնու աս պակասը։ Ասկէ զատ նկատելու է որ Եղնիկայ գործածած Արիստիդէսի մասը նոյն գրութեան հայերէն հատակոտորէն չէ, ուստի Սէկպերկի այն կարծիքը թէ ջատագովութիւնս ի Հայս միայն իբրեւ հատակոտոր եկած ըլլայ, օրինակի համար հայրախօսական ծայրաքաղ հատրնտրի մը միջոցաւ (էջ 208, 246), իւր նեցուկը կը կորսնցընէ։

Գալէմքեարեան Արդ. կը յիշէ (Հանդէս 1893, էջ 293) երկրորդ գրութիւն մ'ալ հայ մատենագրութեան, որ Արիստիդեայ ջատագովութեան ծանօթութիւն մը կը ցուցընէ։ Այս գործքն է ճառից հաւաքում մը “Յաճախապատում” անուամբ, որ իբր գրութիւն Ա. Գրիգորի Լուսաւորչի աւանդուած է։ Այս գիրքը տպուեցաւ նախ ի Կ. Պոլիս 1737ին եւ երկրորդ անգամ ի Վենետիկի 18 8ին։ Աերջին հրատարակութեանս վրայէն թարգմանուեցաւ դերմաներէնի Յովհ. Միք.

Ծմիտի ձեռամբք։<sup>1</sup> Ասոր ծագման վրայ խօսած եմ Նիրշլի (Nirschl) Հայրախօսութեան եւ Հայրադիտութեան Գասագրոց մէջ, (Գ, 219 էւն): Հոն ջանացած եմ ցուցընել որ Մեսրոպայ († 441) գործքն է այն, եւ նոյն է Կողեան՝ Մեսրոպայ կենսագրին՝ յիշած “ճառից” հետ:

Արդ Գալէմքեարեան Վրդ. “Յամախապատում” զրոց չորրորդ ճառին մէջ նմանութիւն մը կը դանէ Արիստիդեայ ջատագովութեան հետ: Այս տեղն է<sup>2</sup> (տպ. Վենետ. էջ 26, 27). “Եւ որք մոլորեցան ի ճշմարտութենէ անտի՝ բարկութիւն Խատուծոյ կայ մնայ ի վերայ նոցա: Զի զտարերս ամենայն աստուածս արարին, զնչաւորս եւ զանշունչս, զջուր եւ զհուր: Զի ջուրըն ի պէտս կենդանեաց արարան յԱստուծոյ, <sup>3</sup> որ արբուցանեն զերկիր եւ դարձեալ ապականին նեխելով եւ նուազելով: Եւ հուր առ ի պէտս մեր արարաւ, եւ դարմանօք վարի եւ սպասաւորէ մեզ. եւ ի պակասել կերոյն՝ շիֆանի եւ ապականի: Կոյնպէս եւ հողմք եւ ամազք ի պէտս եւս այլ արարածոց արարան, եւ ոչ ինքեանիք եղեն. եւ ապականացուք են, յորդելով եւ պակասելով օդտել եւ վեասել, զիւրեանց տկարութիւնն ցուցանել: <sup>4</sup> Եւ

<sup>1</sup> Joh. Mich. Schmid, Reden und Lehren des hl. Gregorius des Erleuchters, Patriarch von Armenien. Aus dem Armenischen übersetzt etc. Regensburg 1892.

<sup>2</sup> Ծմիտի ժարդմանութեան էջ 44, 45:

<sup>3</sup> Բնագրին մէջ եզակի է “ջուր”, որուն տեղ անտարակոյս ուղղելու գնելու է “ջուրք”, ինչպէս նաև Գալէմքեարեան Վրդ. կ'ընէ: Յայտնապէս սխալ է Ծմիտի ժարդմանութիւնն, որ զԱստուած կ'առնու հոս իբրեւ ենթակայ փոխանակ ջրոյն:

<sup>4</sup> Այսպէս է խոսքը բառ առ բառ: Բայց յայտնապէս բանագիտական մժարութիւն մը կայ հոս: Նախ երկու դաշտագրք իրարու կը խառնուին. անձնական տկարութիւնն եւ կախու մն ունենալն անկէ պիտի տեսնուի որ աս զօրութիւնն իւր կամաց հակառակ երբեմն զը բաւոր եւ երբե՞ն տկար կ'ըլլայ, եւ երկրորդ անկէ որ մերթ կ'օգտէ եւ մերթ կը վեասէ: Եւ երկրորդ որ աս տարեր շտար կամքին երբեք օգտակար չէ, այլ միայն վեաս կը բերէ:

Երկինք եւ երկիր ոչ ինքնին եղեալ . եւ որ ինոսա՝ զեռունք իցեն եւ անշունչք, այլ յԱստուծոյ աւրարան եւ ապականացուք են: Երկինք լուսաւորօք եւ երկիր կենդանեօք եւ բուսովք եւ անկովք, եւ ամենայն ձեռագէտ արուեստից, որ ստեղծանեն պատկերս յարարածոց Աստուծոյ աստուածս, սուտ են եւ ապականին, <sup>1</sup> որպէս իմաստոց է քաջայայտ: Կա եւ ոսկի եւ արծաթ եւ ականք պատուականք եւ պղինձ եւ երկաթ ի մարդկանէ ճարտարաց ի պէտս ինչ իրաց կազմեցան, եւ կամ զարդ ինչ նիւթոյ հասարակաց արարչին առնլոյ իմաստութեանն Աստուծոյ նախախնամեալ: Զի երկինք եւ երկիր եւ ամենայն զարդ նոյցա յԱստուծոյ արարան յոչնչէ, եւ չեն աստուածք տարելըս ամենայն, այլ արարածք հասարակաց արարտղին: Արարածք են Աստուծոյ եւ լուսաւորք՝ արեգակն եւ լուսին եւ աստեղք ամենայն, որք իւրեանց փոփոխմամբն ցուցանեն զիւրեանց ապաստորութիւնն ըստ սահմանելոյն այլ եւս արարածոց: „

Զի կրնար ուրացուիլ որ այս հատածն ազգակցութիւն մը կը ցուցընէ Արխատիդեայ ջատագովութեան Դ—Զ զլխոց հետ: Հիմնական զաղափարը միեւնոյն է, այսինքն թէ տարելք չեն աստուած. միեւնոյն մանրաբաժանմունք կը գտնենք հոս ալ գոնէ ըստ մասին՝ ջուր, հուր, հողմ, երկիր, արեգակն եւ լուսին. եւ վերջապէս երեք նախադասութիւնք ալ գրեթէ բառ առ բառ կը գտնուին ջատագովութեան մէջ, այսինքն՝ “Զուբքն ի պէտս կենդանեաց արարան”, յետոյ՝ “Եւ հուր առ ի պէտս մեր արարաւ”, եւ վերջապէս “Աղյնապէս եւ հողմք եւ ամզք ի պէտս եւս այլ

Գիտարութիւնք կը վերնայ, եթէ դոյզն փոփոխութեամբ այսպէս կարդացուի՝ սօդելով եւ վնասելով: . . .

1 Ինքնին կը հասկցուի որ չեր սպասուեր հոս արուեստագիտաց յիշատակութիւնն, այլ իրենց գործոց: Հոս ալ կրնանք փոքր փոփոխութեամբ ելք գտնել, այսինոն ուղղելով՝ ձեռագործս արուեստագիտաց: . . .

արարածոց արարան։ „Աերջին նախադասութեան նկատմամբ մասնաւորապես միտ դնելու է որ ջատադովութեան գոնք ասորի բնագրին մէջ հողմոց վրայ խօսած ժամանակ նոր գարձուած մը կը գործածուի՝ ըսելով “Հողմք” վասն մարդոյ արարան, զի լցցեն զարկատածառոց”, եւն (Էջ 7, տաղ 17, 18)։ Ուստի կարծեմ թէ Գալէմքեարեան Վրդ. իրաւամբք “Յաճախապատում” զրոց այս աեզւոյն աղբիւր կը դնէ Երիստիդեայ ջատագովութիւնը։<sup>1</sup>

Ասկէ զատ Յաճախապատում դրութեան մէջ ուրիշ տեղ մ'ալ կայ որ դոնէ նման է ջատագովութեան։ Նոյն չորրորդ ճառին մէջ (Էջ 24 հայ բնագրին, Էջ 41 թարգմանութեան Ծմիտի) կ'ըսուի. “Եւ ի չորից նիւթոց զերեւելիս եցոյց խօնաւ եւ ցամաք, ցուրտ եւ ջերմ յԱստուծոյ կազմեցան։ Եւ ի նոյն նիւթոյ արարեալ զմարգն եւ շնչեաց ի նա հոգի կենդանի եւ անմահ, մտաւոր եւ բանաւոր։” Ասոր հետ համեմատելու է ջատագովութեան ասորի բնագրին սա խօսքը. “Որպէս եւ հաւանեսցիս, եւ դու ով արքայ, եթէ մարդ ի չորից նիւթոց կազմեալ եւ կայ եւ ի հոգւոյ եւ մարմնոյ” (Էջ 8, տաղ 21, 22. Էջ 9, տաղ 1)։

<sup>1</sup> Այս առթիւ կը յիշէ Գալէմքեարեան Վրդ. (Հանդես Արք. 1893, Էջ 293) թէ “Բարդամու եւ Յովասափուղ հին հայերէն թարգմանութիւն մը կայ ձեռագրաց մէջ Միսիթարեանց գրասուննի Վիեննա, որ համառօտեալ բնագիր մ'ունի։







008

